

Yowsarjan M.  
Pesikt'asleani : Meç  
banastegçi keank'n ow  
gorcerë

Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Yowsarjan M. Pesikt'asleanı : Meç banastegçi keank'n ow gorçerë. 1914.

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

\*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

\*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquer [ici pour accéder aux tarifs et à la licence](#)

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

\*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

\*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.Bnf.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.

7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter [reutilisation@bnf.fr](mailto:reutilisation@bnf.fr).

## Ա. ԹԻՊԷՌԵԱՆ

# Letters to George

## ՅՈՒՆԱՐՁԱՆ

# Մ. ԱՃԻԿԹՈՎԱԼԵՒԻ

# ՄԵԾ ԲԱՆԱՏԵՂԾԻՆ

## ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ

ԱՐՓՈՓՈՒԿԻՐ

ՔԵՐՈՂԵ. — ՀԱՅԵՆԱՍԵՐ. — ՈՒՍՈՒՑԻԶԵ.

ՔԱՏԵՐԱԳԻՐԸ.—ԱՆՁՆՈՒԵՐ ԳՈՐԾԻԳԸ.—ԵՂԲԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻԳԸ.—

ՔԵՐՈՒԱԾՆԵՐԸ.— ԱՆՄՈՌԱՎԱՀԻ ՑԻՇԱՏԱԿԸ.

# ՔԱՂԱՔԱՎԻՆ ԱՆՏԻՊՈ ՏԱՂԵՐԵ

## **Հոխացած բազմարիւ գրական ու կենսագրական կտակներ ծանօթութեամբ**

ՀԱՐԴԱՐՈՒՄԸ ՎԵՑ ԳԵՂԱՏԻՊ ԼՈՒՍԱՇԱՐՆԵՐԸ,

P. N.  
L. & A.



Ե. ՊՈԼԻԿԱ

## ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՇԽԱԿ ԿԱՐԵՎԱՆ

1914

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մկրտիչ Պէշիկթաշլեանի կենսագրութեան սոյն ամփոփ հատորը ի լոյս ընծայելով, կը կարծենք թէ պարտականիւն մը մատուցած կ'ըլլանք, հանդէպ Աղնիւ Ընթերցողաց, ծանօթացնելով այս տաղանդաւոր դէմքը, որ շատերուն անծանօթ կը մնայ դժբաղդաբար։ Յիրաւի քիչեր կը ճանչնան զինքը իր բոլոր յատկութիւններովը զոր ժամանակը չէ ինայիր մոռացութեան դատապարտել, սոսկ գրական շքեղ անուն մը ևեթ ձգելով սնկէ որ, ամենամեծ դեր կատարած է Հայ գրականութեան ինչպէս նաեւ ազգային կեանքին մէջ ու իր ժամանակին Աղգին զարթման բնողհանուր շարժումին դողդոջ քայլերը առաջնորդած է դէպի ընդարձակ հորիզոններ։

Այս թունդ անձնուէր հոգւոյն խորքը լի է ամենէն ազնիւ զգացումներով, զոր Նախախնամութիւնը աննախանձաբար պարգեւած է իրեն, ստեղծագործելու համար վսեմ հանձարը ու դնելով զայն կատարելութեան բորձրագոյն աստիճանին վրայ, ուր կանգնած վեհոգի ու ազնուական դիրքով, իբր լուսաշող ջահ մը, կը ցոլացնէ իր չնաշխարհիկ ձիրքերը։

Ժամանակակից Պատմութիւնը, իր ոսկետառ էջերուն մէջ, Պէշիկթաշլեանը ներկայացուցած է՝

Մերթ անվհատ գործիչ մը, որ իր շուրջը բոլորած է անձնուէր Հայ դասակարգը, անոնցմով կազմելու համար հոյլ մը մտաւորականներու՝ սնխոնջ վաստակաւորներ Աղգին իմացական ու բարոյական կանգման։

Մերթ անխոնջ դաստիարակ մը, բոլորանուէր տուած իր անձը Հայ պատանեկութեան մտաւոր յառաջդիմութեան։

Մերթ վեհաշուք տաղանդ մը, որուն փառաց պըսակը հիւսած են իր հմայիչ ու երկնաշունչ քերթուածները, որոնք մնացած են մեզի, իբր անգին գանձ, միակ ժառանգը արդի Հայ զրականութեան անփառունակ անցեալէն :

Մերթ հայրենասէր սիրու մը, որուն զուրգուրանաց պաշտելի տռարկան եղած է միշտ Հայրենիքը, անոր խանդով լարած է յաճախ իր քնարը, երգելու համար, ողբանուագ տաղերու մէջ խտացած, Հայրենեաց ցաւերը, յոյզերը, տխրութիւնը, քաջութիւնն ու փառքը :

Մերթ լուսաշող հոգի մը, որուն մրմունջներն եղած են իր քաղցրահնչիւն երգերը՝ աղբիւր գերագոյն գեղեցկութեան, դաշնակաւոր ու խորաղդեցիկ և որուն արձագանգն չի պիտի մարի երբեք :

Մերթ բարոյականի մարդը, որ Հայ ընկերական զարգացման մէջ մեծ դեր կատարած է, կանգնելով Հայ թատերաբեմը ու նախաձեռնարկ ըլլալով թատերական երկասիրութեանց :

Մերթ նկարագրի մեծ տիպարը՝ անյողդողդ ու վեհոգի, որ ազգային Միութեան ու Եղբայրակցութեան իաէալը երգած է, որուն մեղուանուշ ձայնը տակաւին կը լսուի, իր ցրտասարսուռ գերեզմանէն, երթալ թեածելու հան, ուր Հայութիւնը կայ ու կը շնչէ :

Ահա այս դիւթական հոլաթեւիկ Ռոգին էր, որ մեր մէջ ապրեցու կէս դար առաջ, որուն կեանքը, իր բոլոր դրուագներովը, ջանացինք գծել սոյն համառօտ աշխատութեանը մէջ :

---

Չենք գիտեր որչա՞փ յաջողեցանք, բայց ապահով ենք որ կարելի չի պիտի ըլլար ի դլուի համել ներկայ երկասիրութիւնը եթէ չօգնէր մեզ Պէշիկթաշլեանի համակրողներու ստուար խումբը, որ փութաց աւելցնել իր աջակ-

ցութիւնն ու քաջալերութիւնը մեր փռքրիկ աշխատութեան վրայ, կրկնապէս ամահացնելու համար Պէշիկթաշլեանի սուրբ յիշատակը :

Երախտագիտութիւնը, մարդկային ամէնէն նուիրական զգացումը, կը պարտադրէ զմեզ շնորհակալութեան լայն բաժին մը հանել Աղ. Գր. Էֆ. Սինապեանի, որ պատիւ համարեց տեսնել իր անուան ձօնուիլը սոյն դոյզն վաստակին, կանգնուած ի յաւէրժ յիշատակի Քերթողին պաշտելի անուան :

Շնորհակալութեան սրտաբուղիս բաժին մ'ալ պարտինք Վիէննայի Մխիթարեան Պոլսոյ Ազնիւ Հարց, ինչպէս նաև Վենետիկի Մխիթարեան միաբան ու անխոնջ վաստակաւոր՝ Հայր Արսէն Ղազիկեանի, որոնք իրենց ճռիս մատենագարանը բացին յարաժամ մեր խուզարկութեան առջեւ :


Նոյնչափ բաժին մ'ալ կը փութանք ներկայացնել Տէր ու Տիկին Թէսդիկի, զրագէտ ու զրասէր ամոլին որ իր ամենաճոխ մատենագարանը տրամտղբելի ըրաւմեզ, սոյն երկասիրութեան պատրաստութեան միջոցին :

Ոչ նուազ հոգածու զանուեցան նաև Անտոնիան Միաբանութեան ժրաջան անդամ՝ Հ. Ա. Վրդ. Սրապեան, մեր բարեկամներէն՝ Տ. Երուանդ Օգոստինոսեան, ինչպէս նաև սպարանապետք՝ Տ. Արշակ Կարօեան և Տ. Ծնիկ Արզուման, լուսանկարիչ՝ Տ. Ժողէֆ և Տ. Խ. Խաչատուրեան և այլք :

Ուստի, ասոնց բոլորին ալ կը մատուցանենք մեր անկեղծ շնորհակալութիւնները :

Օրթագիւղ. 1914 Մարտ 12

Ա. ՊԻՊԵՌԱՅԵԱՆ,



Զ Օ Ն

ԽՈՐԻՆ ՄԵԾԱՐԱՆԱՑ

ԵՐԱԽՏԱԳԵՑ ՀԵՂԻՆԱԿԵՆ

Ա. Պ.

ԱՇԽ. ԳՐԻԳՈՐ ԷՓԵՍԻ ՍԻՆԱՊԵԱՆ

ՕՐԵՆՍԳԵՏ

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՑ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ  
ՇԻՆՈՒԹԵԱՆՑ

ՍԻՐՈՂ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

Ա. Պ.

ԿԱՆԳՆԵՑ ԱՅՍ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ


Ի ՓԱՌՍ

ԱՆՄԱՀ Ա. ՊԵՇԻԿԹԱՅԼԵԱՆԻ





Վեցին կենդանագիր Մ. ՊԵՇԻՆԹԱՇԼԵԱՆԻ  
Լուսանկարեալ Տ. ԺՈԶԵՖԵ  
Բերա-Շիշի





# ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿՐԱՅԼԵԱՆԻ



ԳԼՈՒԽ Ա.

Մ. ՊԵՇԻԿՐԱՅԼԵԱՆԻ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ



Կրտիչ ՊԵՇԻԿՐԱՅԼԵԱՆ՝ տասն և խններ-  
որդ դարուն դասական մեծագոյն  
հայ բանաստեղծը, ծնաւ 1828 ին (ըստ  
ամանց 1824) Պոլսոյ Բերայի թաղին մէջ, հայ Հառմէական  
աղքատիկ ծնողքէ մը. հայրը, Ռափայէլ, արհեստով  
դերձակ, հազիւ կրնար իր օրապահիկը ճարել և ապրե-  
ցնել երեք զաւակներն, որոնց երկուքը մանչ, Կուռնելիոս  
և Մկրտիչ, մին ալ աղջիկ՝ թագուհի։ Դժբաղդաբար  
երեքն ալ տկարակազմ մայրերնին, Ֆուլիկ, որ անողոքելի  
հիւանդութեան ենթակայ էր, շատ չանցած գերեզման

իջաւ թողլով անչափահաս զաւակները , որք և զուրկ մայրական հոգածու խնամքներէ : Այն առեն հայրերնին , իր ընտանեկան բոյնը վերակազմելու համար . վերստին ամուսնացաւ և իրեն կողակից ընտրեց օրիորդ մը , Իսկուհի անունով . բայց դժբաղդութիւնը վերստին հասաւ ու տարտղնեց այս ընտանեկան նորոգ յարկն ալ , այս անգամ հայրերնին էր որ մեռաւ , թողլով խեղճ կինը որբեւայրի , երեք անչափահաս զաւակներով : Սակայն բարեսիրտ ու առաքինի կին մ'էր Իսկուհին , չի յուսահատեցաւ այս դառնաղէտ հարուածին առջեւ , սիրեց այս որբերը ճշմարիտ մօր մը պէս , ու խնամեց զանոնք , մանտւանդ Մկրտիչը . որուն համար մասնաւոր գուրգուրանք ունեցաւ սինչեւ վերջը , ասոր փոխան , յետոյ երախտաղէտ բանաստեղծը յաւէրժացուց իր գորովագութ մօրը յիշատակը , ձօնելով անոր անուան , իր ամէնէն գողարիկ քերթուածներէն մին :

Տէր , աղբիւր յորդ բարեաց ,  
Դեռաբոյս իմ կենաց՝  
Գորովովըն անբաւ՝  
Հայրաբար գութ կալաւ :

Ո՞վ առատ պարգեւաց ,  
Զի կրկին շրնորհեաց  
Հըրեշտակս պահապանս ,  
Հովանի մանկութեանս ,

Ինձ զուարթնոյն ըզտիպար ,  
Զիսկուհին տալով մայր :  
Որպէս զով շաղ հեղիկ՝  
Դալարեացըն փափկիկ :

Այնպէս գութիւր և խնամք  
Անուշիկ են ինձ կեանք .  
Հեղ և դու քաղցրաբուղիս  
Վեհ նորայն ի գըլուխ ,

Շընորհաց քոց ըզցօղ ,  
Ո՞վ անմահդ ըՄտեղծող :

Անդրանիկ եղբայրը՝ Կուռնելիոս , մտաւորապէս յիշա-  
տակելի դէմք մը չէր , անուս գործաւոր մը , հօրը պէս դեր-  
ձակ , տկարակաղմ , տգեղ ու անհամակիր , անոր  
համար զինքը անկուռնելի բառով մը կը յատկանշէին \*  
Դժբաղտաբար ան ալ իր ծնողաց վարակիչ ախտին են-  
թակայ , երիտասարդ հասակին մէջ զոհ գնաց , ինչ որ կը  
հաստատէր թէ , թոքախտն էր որ հետզհետէ կը հարուա-  
ծէր անխնայ այս ընտանեկան անմեղիկ բոյնը : Անհնարին  
ցաւ զգացած է Պէշիկթաշլեան իր եղբօր մահուան վրայ  
զոր դառնապէս կ'ողբայ իր յիշատակին նուիրած հետեւ-  
եալ տիսուր տողերուն մէջ՝

Ի իորշ ուրեք Վոսփորոնի բրլուր մը կայ ապառաժուտ  
Որ զինքն ի ծովըն նայի ծիծաղ ծաւալ առ իւր ոտիւք .  
Ոչ առ նովաւ ուկեհունձ ծածանին մարդք և արտորայք ,  
Ոչ վարսագեղ ծառոց շարք , ոչ արծաթի ջուրց խոխոջանք ,  
Հողմն որ անդէն փըչէ ըզթևս թացեալ յալիս Ելեսպոնտեայ  
Տիրագին թափառի , զի չիք ծաղիկ առ ի գգուել ,  
Ոչ անդ շըքեղ դաստակերտք , ոչ հանգըրուանք անդէորդաց՝  
Այլ ի գաղաթըն մի ծառ և մի բնակիչ կայ ընդ ծառով ,  
Մի բնակիչ անդ ընդ ծառով , և այն ծածկեալ է ի հող ,  
Եւ այն եղբայր իմ է , աւազ , բարձեալ յինէն վաղամեռիկ :

Եղբայրիմ, ուստի ընդայս ծառավայր ախորժէիր բազմիլ ըստէպ(¹) Որ զհովանին շնորհէր քեզ, բզփուա տերեւսիւր արդ սիաէ, ի վերայ շիրմիդ՝ ուր ես բազմիմ տրխուր և մըտախոն. Նախանձեցայ քումհանգստեանդ, ընկա'լ եղիս, ո՞հ, ոչ թողից Վարատական տերեւոց լինել միակ ընկեր շիրմիդ. . . .

Պէշիկթաշլեանի միակ քոյրը, Թագուհի, խելացի ու բարեկիրթ աղջիկ մը, բժիշկներուն տուած խորհուրդներուն և իր եղբօր կամքին հակառակ, ամուսնանալէն տարիի մը չափ ետքը մեռած է ծննդաբերութենէն, իւր նորածին զաւկին հետ(²): Այսպէս խեղճ Պէշիկթաշլեան կը մնայ առանձին իւր անտէրունչ մօրուին հետ(³):

(¹) Պէշիկթաշլեանի եղբայրը, զոր այնչափ դառնօրէն կ'ողբայ բանաստեղը, թագուած է Բանկալթիի Ազգ. Գերեզմանատան հարաւակողմը, այն տեղը ուրկէ կը տեսնուի Ելեսպոնտոս (Մարմարա) իր բոլոր գեղեցկութեամբ, ծառը զոր կ'անարկէ բանաստեղծը, կնծնի մ'է որ տակաւին կանգուն կը կենայ. իբր վրայ իր դառնակսկիծ հառաջտնաց:

(²) Պէշիկթաշլեան 30 Սեպ. 1865 թօւականաւ իր մտերիմ բարեկամ, Գ. Օտեանի ուղղեալ նամակաւը դառնակսկիծ տողերով այսպէս կը պատկերացնէ իր վիճակը, «Սիրեցեալդ իմ Օտեան, շատո՞նց է քեզի պարտական եմ, ուրիշ աւելի դառն պարտքեր ունեցայ հոս կատարելս. . . Գլուխս սեւ փոսի մը մէջ ծռած արձանացած կեցեր էի սըրտարեկ և հոգեվար, միակ քոյր մը, հօրմէ և մօրմէ, շատ մը քուրերէ ու եղբայրներէ մնացած ինձի միակ սիրոյ ժառանգութիւնը ու կենդանի յիշտառակը զետնին տակը կը ծածկուէր. Օտեանդ իմ: Կարծեցի որ ընտանեացս աւերակացը մէջ միայն ես մնացի կիսամաշ և խախուտ բեկոր մը, և ահա անուշ ու կակուղ ձեռք մը յանկարծ ուսերս շոյելով զիս ցնցեց, զլուխս զերեզմանէն ի բաց դարձուցի ու ճանչցայ քու ձեռքիդ փայփայանքը, ճանչցայ քու ձայնդ, ճանչցայ քեզ ու տեսայ որ մինակ չեմ. . . .

(³) Պէշիկթաշլեանի ամբողջ ընտանեկան շառաւիդէն կը մնայ ցարդ միայն օրիորդ մը, իսկուհի Պէշիկթաշլեան, որ բանաստեղծին հօրեղբօր թոռնուհին է, դժբաղտաբար օրիորդը անոր մասին ոչինչ կընայ պտտմել, թէև կը յիշէ զինքը երբ տակաւին շատ փոքր էր,

Մկրտիչ իր նոխնական ուսումը առաւ թաղին Մխիթարեանց վարժարանը, ի Սագրգ Աղան. Միսթարեան Հայրերը, տեսնելով այս որբ տղուն յաջողակութիւնը, 1839ին, զինքը Փատուայի Մուրատեան վարժարանը դրկեցին, պատանի Մկրտիչ հաղիւ տասն և մէկ տարեկան կարայն ատեն, նոյն թուականներուն Մուրատեան վարժարանը դեռ Փատուա կը գտնուէր, ուրկէ, վերջէն Փարիզ փոխաղբուեցաւ, վարժարանին տնօրէնն էր Հ. Իդնատիս Փափաղեան և ուսուցչական մարմնոյն մէջ կար Հ. Պետրոս Մինասեան՝ գրագէտ ու լեզուաբան վարդապէտը, որ անուանի եղած է իր հայրենասիրութեամբը ու դործունէութեամբը. իր հեղահամբոյր ու ազնիւ բնաւորութիւնը զինքը բոլոր տշակերտացը սիրելի ըրած էր առհասարակ, զիտէր անոնց ներշնչել հայրենեաց ու ազգին սէրը, ինքը եղած է առաջին անգամ, Հոյոց մէջ, ողբերդութիւն դրողը, թէև գրաբար, սակայն բաւական յաջող երկասիրութիւններ եղած են Մեծն Խոսրով և Սմբատ Առաջին. տարակոյս չի կար որ տասնի խանդավառ ուսուցիչ մը խորապէս պիտի ազգէր Պէշիկթաշլեանի մատաղ մտքին վրայ և պատրաստէր ապագայ մեծ հայրենասէրը:

Մուրատեան վարժարանի մէջ, ի Փատուա, Պէշիկթաշլեանի դասընկերներն եղած են, ի մէջ այլոց, Սագրգ Յովհաննէս (փաշա), Յովհաննէս Հիսարլեան (<sup>1</sup>) որ յետին վկան է Պէշիկթաշլեանի ուսանողական

(1) Յովհաննէս Հիսարլեան, 19 րդ դարուն առաջին կիսուն աշխարհիկ գրականութիւնը ներկայացնող կենդանի վերջին դէմքն է, որ արդի լեզուին զարգացման ամէնէն մեծ մշակներէն մին եղած է իր հրատարակած Բանասէր ամսօրեայ հանդէսով (1851-1852) ուր երեցած են բանասիրական, կրթական ու գրական լուրջ յօդուածներ, մա-

շրջանին, իր դասընկերներուն մէջ կը յիշուին նաև Անտօն Սոֆիալեան, Անտօն Ալանեան և Պետրոս Ռոկեան՝ ճարտար նկարիչը՝ Պէշիկթաշլեանի ամէնէն սիրելի ընկերը, որոյ վազահաս մահը այնքան դաւնօրէն կ'ողբայ հրաշալի քերթուածով մը որ մեծ բանտառեղծին աննման հանձարին բոլանդակ ցոյացումն է :

Հստ վկայութեան Պէշիկթաշլեանի դասընկերներէն մի քանիին, վարժարանին մէջ ամէնուն սիրելի էր իր հեղահամբոյք բնաւորութեամբը և աշխատասիրութեամբը, մասնաւորապէս կ'աշխատէր հայերէն ու օտար Եղուաց, որոց մէջ միշտ առաջին կը հանդիսանար քննութեանց ժամանակի :

Պէշիկթաշլեան, դպրոցական վեց տարուան շրջանը յաջողակութեամբ աւարտելէն վերջը փայլուն վկայական ի ձեռին 1845 ին Պոլիս դարձու :

Նաւանդ հայ ընտանեկան կեանքէ քաղուած վէպ մը, Խուրով ու Մայրուհի որ կրնայ տաւաւուքն օրինակ ըլլալ, նոր վիպոգիբներուն շատին, մաքոր աշխարհաբարի իր ջգռւալ լեզուաւը տեսարաններուն բնականութեամբը ու հոգեբանական դրուագներովը և այնչափ գնահատուած ժամանակակիցներէն, որ ֆրանսերէնի ալ թարգմանուած է Կ. Ո. Պապուեանի ձեռքով ու հրատարակուած 1869ին Փարիզի մէջ, Ծերունագարդ հեղինակին, կէս դարէ աւելի առաջ բոլոր գրածները միշտ այժմէութիւն ունին զոր կարե ի է ցարդ կարդալ մեծ հաճոյքով։ Նոյն հանդէսին մէջ լոյս տեսուծ է Սիրոյ Զոհ աշխարհիկ քերթուածը, որ հայ կական չափով երկնուած ուսացին ու շատ յաջողած փարձ մ'է արդի հայ գրականութեան մէջ, հրատարակուած է նաև Դիւան անունով հատոր մը, ուր ամփոփուած են. 1874 էն 1900, իր բոլոր քերթուածները, առակները ու տաղերը։

Յ. Հիսարլեան անուանի եղած է նաև սեպաճեւ ասուրական և լիոնական արձանագրութեանց ուսումնասիրութեամբը, որ զինքը շատ շահեկան դէմք մը կը ներկայացն է պատմութեան առջեւ։

Հայ Մատենագրութիւնը երախտապորտ է Յ. Հիսարլեանի, որ իր Բանասէր հանդէսով ի լոյս ընծայած է Պէշիկթաշլեանի՝ Եւփիմէ և Տապանագիր մօր վաղամեռիկ երաւ գրաբար քերթուածները, զանոնք այսպէս անկորուատ պահելով ժամանակին աւերիչ ձեռքէն։



## ԳԼՈՒԽ Բ.

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ՌԻՍՈՒՑԻՉ



Եշիկթաշլեան երբ Պոլիս դարձու Փառաւոյէն . հայ համայնքին անձանօթ զէմք մ'էր , տռաջին անգամ ծանօթացու . Հիւրմիւղեանց ընտանիքին հետ , որ Օրթագիւղ , Տէրէ-փաղոցը կը բնակէին : Հայր Եղուարդ Հիւրմիւղ , Վէնետիկէն զինքը յանձնարարած էր արդէն իբր յաջողակ դաստիարակ՝ իւր զաւակաց : Հիւրմիւղեանց ընտանիքին հայրը՝ Հիւրմիւղ Գէորդ աղայ , իր զաւակաց դաստիարակութեան հոգը անոր յանձնեց , շատ չանցած իր ազնիւ բնաւորութիւնը ու կարողութիւնը զինքը սիրելի ըրին տան բոլոր անդամներուն , բնութեամբ պարկեշտի , անսենթեւեթ ու պարզ , այնպէս որ կարելի չէր տեսնել անոր մէջ այն ամենաբարձր տաղանդը որ զինքը օր մը պիտի անմահայնէր . իրաւ արտաքին երեւոյթով նուազ ախորժելի ու առաջին տպաւորութեան տակ նուոզ յանկուցիչ , բայց մէկը որ ծանօթանար իրեն հետ , թափանցէր իր հոգւոյն իսորքը , անմիջապէս կը հրապուրուէր , և կ'ըլլար անոր ոչ թէ միայն սրտակից բացեկամը այլ իր պաշտելի առարկան , իր անըստղիւտ ընա-

ւորութիւնը խորապէս կ'ազդէր իր բոլոր ծանօթներուն վրայ, և բնութենէն այսքան ձիրքերով օժառուած մէկը միականաբար պիտի վայելէր համակրութիւն ընդարձակ միջավայրի մը մէջ, և ահա շատ չանցած ծանօթութեանց շրջանակը ընդարձակուեցաւ, և յարաբերութեան մէջ մտաւ Օրթագիւղի այն տաենուան ամէնէն երեւելի ընտանիւաց հետ ։ իր ազնուական ու հեղահամբոյք քնաւորութիւնը, բարեկիրթ ու փափկանկատ շարժ ու կացքը տակաւ առ տակաւ զինքը ամէնուն մեծարանաց արժանի ըրին, ամէնէն մեծ ընտանիւաց սրահներն իր առջեւ բացուեցան, ընտանեկան ամէնէն մեծ երեկոյթներուն մէջ կը վնասուէր, ոչ թէ իրը աշխարհիկ ու կենացաղագէտ մէկը, այլ իր հաճելի ու հրապուրիչ խօսակցութեանը համար, այսպէսով կազմեց մտերմութեան ընդարձակ շրջանակ մը, որոյ շնորհիւ դասատուութեան նորանոր պաշտօններ գտաւ Բերայի և մասնաւորապէս Օրթագիւղի ամէնէն պատուաւոր ընտանիւաց մէջ, որոնցմէկը յիշուին Վահանեան, Փորթուգալիան, Նորուունկեան, Եռևուֆեան, Տամատեան, Ճանբակեան և այլ ընտանիքներ, ժամանակ մը դասատուութեան պաշտօն վարեց նաև Օրթագիւղի Թարգմանչաց, Հուսաւորչեան ու Հռիփսիմեանց վարժարաններուն մէջ, հայերէն և ֆրանսերէն լեզուաց որ իրեն սիրելի մասնաճիւղներ էին :

Այլ ևս Պէտիկթաշլեան պարզ դասատու մը չէր զինքը ճանչցողներուն առջեւ, անոնց քով, որոնք գնահատել գիտէին երիտասարդ հանճարին կարողութիւնները, արդէն ինքն ալ սկսած էր լսելի ընել իր գեղաձայն քնարին քաղցրահնչիւն դայլայլիկները, անհուն գուրգուրանքի ու խորին զմայլման հոսանք մը սկսած էր արդէն, ամէն կողմէն, դէպի այդ հանճարը որ շուտով ի՞քով բոլորած էր ազգին ամէնէն մեծ մտաւորականները,

որոնք զի՞նքը անսահման սիրով պաշտեցին մինչեւ վերջը, իրեն ամէնէն մեծ մտերիմներն եղան Տօքթ. Շիշմանեան և մանաւանդ Գրիգոր Օտեան, 19 ըդ դարուն հայ մեծ գրագէտը, որուն բարեկամութիւնը անմահացուց քերթողը հրաշալի տողերու մէջ :

Պէշիկթաշլեան, իրը ուսուցիչ, մեծ դեր ունեցած է նախորդ քանի մը հայ սերունդներուն մտաւոր դաստիարակութեանը մէջ. գիտցաւ ներշնչել անոնց գեղեցկին ու բարւոյն սէրը և անոնց մտքին մէջ արթնցնել մայրենի լեզուին ու գրականութեան կիրթ ճաշակը, իր բարոյական ազդեցութիւնը այնչափ ոյժով էր որ մաքուր հայերէն լեզուի գործածութիւնը ընդհանրացաւ բոլոր ընտանեկան շրջանակներուն մէջ, ամէնէն աւելի հայ Հռոմէական ազդայինք, որոնք սովորութիւն ունէին ընդհանրապէս թուրքերէն խօսելու, հետզհետէ վարժուեցան իրենց մայրենի լեզուն խօսելու և այս խոկ է սպատճառը որ Օթագիւղի Հայ Հռոմէական ընտանիքները, մեծամասնութեամբ, ուրիշ տեղերէ աւելի հայերէն կը խօսէին իրենց մէջ :

Բազմաթիւ են իր աշակերտները թէ վարժարանաց, ուր կը դասախոսէր և թէ մանաւանդ Օրթագիւղի ու Բերայի բազմաթիւ ընտանեաց մէջ, որոնցմէ կը յիշուին Յովհաննէս, Հիւրմիւզ, Սերովբէ, Լուցիքա ու Տորոթէա (Տիկին Զ. Աօրկուճ) Հիւրմիւզնան, Սօֆի Փորթուգալ (Տիկին Թ. Եսայեան), Օրիորդք Ճանըմեան, Միքայէլ Փորթուգալ (փաշա), Յուտիդ և Յարութիւն Հանըմեան, Սրբուհի Վահանեան (Տիկին Տիւսաբ փաշա). Յովսէփ Հէքիմեան, Զօրիկ Փափազեան, Նունուֆար (Տիկին Մ. Քէչեան) և Խաչիկ Տամատեան (Խասինի Միհրդատ ողբերգութեան չափական գրաբարի թարգմանիչը), Գ. Նորատունկեան (Տիկին Մ. Աղարեան) և այլն և այլն :

Պէշիկթաշլեանի բազմաթիւ աշակերտներէն ու աշակերտուհիներէն մանաւանդ երկուքը՝ Սոսուհի Վա-

Վահանեան (1) ու Միքայէլ Փորթուգալ (2) մեծապէս օգտուեցան իրենց մեծ վարպետէն ու յետոյ եղան մտաւորական նշանակելի դէմքեր .



(1) Արբուի Առանձինան (1842—1901) Պէշիկուաշլեանի ամէնէն արժանաւոր աշակերտուհին, զրագէտ, վիպասան ու բանաստեղծ, Հայոց մէջ առաջին կին զրադն է, ունի քանի մը վէպեր, որոնցմէ Մայտա, Սիրանոյց ու Արախիա, ազգային ընտանեկան կեանքը պատկերացնող շատ յաջող գործեր են. իր զլուխ զործոցն են կանանց իրաւանց դատին ի պաշտպանութիւն զրած յօդուածներն որ մեծ ազդեցութիւն ըրած են, ընկերաբանական տեսակէտով, հայ շրջանակներուն մէջ :

(2) Միքայէլ Փորթուգալ փառ (1840—1896), նախկին նախարար կայս. անձնական գանձուն ու երկրագործական դրամատան, ելմտագէտ, բանասէր, պատմագէտ, լեզուաբան, ունի «Բննադատարիւն Եղիշէի Պատմութեան վրայ» լուրջ ուսումնասիրութիւն մը որ տպագրուած է 1905ին, ի Վենետիկ.



## ԳԼՈՒԽ 4.

### ՕՐԹԱԳԻՒՂ՝ ԱՆՑԵԱԼԻՆ ՄԷԶ



րթագիւղ, որ սկսած ունեցաւ Պէշիկթաշինի երկրորդ խանձարուրը ըլլալու, ժամանակին, Պոլսոյ թաղերուն ամէնէն յառաջադէմն էր, արժանաւորագոյն միջավայրը Պէշիկթաշինի պէս մեծահամեմար ծնունդ մը զնահատելու ու քաջալերելու, վասն զի վարի Վուխօրի այդ գիւղը առենոք հայ մտաւորականներուն մեծագոյն մասին կերպունը նղած է ու քիչ գիւղ կայ որ իր անցեալովը այնքան հպարտանայ որչափ Օրթագիւղ (<sup>(1)</sup>) :

Հայ ու Հայ. Հոռմէական ամէնէն նշանաւոր ընտանիքներ իրենց բնակութիւնը հնա հաստատած էին, սիրով ու մտերմութեամբ տպրելու համար քով քովի, երբեք սին վէճ մը կամ ազգային անհամաձայնութիւն մը չէր եկած խանգարել այս խաղաղ գիւղին հայ բնակչութիւնը. բարեկեցիկ, միջին, ազնուական կամ հարուստ, ամէն դասակարգէ զարգացած ընտանիքներու երկարածիգ շարք մը կային հոն, որոնք ազգին ընտրելագոյն մասը կը կազմէին

(1) Եւ կարծենք թէ գիւղ մալ չի կայ, որ անցեալին հակապաւկերը այնքան տխուր կերպով ներկայացնէ ներկային մէջ :

ինչպէս Պալեան, Մաքսուտեան, Նորատունկեան, Ազարեան, Ճանըմեան, Կոստանդեան, Շահինեան, Սագըզ, Օգոստինոսեան, Փորթուգալեան, Սիմոնվիչ։ Եռևուժեան, Սրվիարեան, Վահանեան, Սեւեան, Խորասանձեան, Եսայեան, Շիշմանեան, Հէքիմեան, Փիշմիչ, Հիւրմիւղեան, Սանտրօ, Փափաղեան, Շնորհքեան, Մալխասեան, Էմինեան, Նորիկեան, Ֆընտըգլեան, Կէօչէեան, Մողեան, Փէշտիմալճեան, Գըլճեան, Սօրկուճ, Ապտուլլահ, Պետանպէյ, Երլտըզեան, Ալլահվէրտի, Ասկերեան, Սամանձեան, Զաքմաք, Վասիլեան, Թուրշուճեան, Մալէղեան, Մարկոսեան, Արզուման, Թօփհանէլեան, Միլոլովիչ, Աշնանեան, Եազբճեան, Նէվրուզեան, Հալաճեան, Մէրամէթճեան, Օղուլլուքեան, Միսքճեան, Բէքմէզ, Եիւզիւքճեան, Ճամճեան։ Զեմպերէքճի, Ռոկան, Բարունակեան, Պարտիզպանեան, Հանըմեան, Մուպահեաճեան, Աղուորիկեան, Մինասեան, Տոմինեան, Պապաեան, Սիմոնեան, Քէյետեան, Ճերմակեան և այլն և այլն։

Այս գերդաստաններուն մէջ բազմաթիւ էին երիտասարդներ ու երիտասարդունիներ, որոնք իրենց ուսումը առած էին Փարիզ, Լոնտրա, Վենետիկ կամ նոյն խոկ Օրթագիւղի վարժարանաց մէջ, որոնք միշտ կը պարծենային իրենց տուած առողջ դաստիարակութեանը համար, ժամանակին ամէնէն կարող ուսուցիչներուն ձեռքով, այսպէս պատրաստելով խումբ մը «գեղապար ու գեղածիծաղ երիտասարդներու»<sup>(1)</sup>, որոնք բարեկրթութեան ու հայրենասիրութեան օրինակ կրնային ըլլալ Պոլսոյ միւս գիւղերու ազգայնոց։ Այս ընտրեալ ակումբին մէջ բազմաթիւ էին արուեստագէտներ, լեզուագէտներ, երաժշտագէտներ, հայերենագէտներ, գրագէտներ, ուսուցիչներ,

(1) Ինչպէս պիտի կոչէր Պէշիկթաշլեան։

մասնագէտներ, ելեւմտագէտներ, տէրութեան բարձր աստիճանաւորներ և աղդին ու պետութեան տոջեւ դիրք ունեցող յարդելի անձնաւորութիւններ։ Օրթագիւղ կը բնակէին մատարականներուն խումբ մը, որոնց մէջ յաւէտ յիշատակելի պիտի մնան, Մ. Պէշիկթաշլեան՝ մեծագոյն հայ քերթողը, Յակոբ Պարոնեան՝ սրամիտ երգիծաբանը, հայ Մոլիէոը, Արփիւար Արփիարեան՝ հրապարակագիրը, Յ. Գուրգէն՝ ոսկեդարեան գրագէտը, Մ. Նորիկեան պետական խորհրդականնը ու հրապարակագիրը, Վահան Էֆ. Վահանեան մեծ օրէնսգէտը, Հայր Հ., Ետզրծեան՝ բանասէրը, Կաստանիկ Կոստանդեան, Յ. Խորասանճեան ու Մ. Ազարեան, պետ. բարձրագոյն պաշտօնեայք. Ծերենց (Տօքթ. Շիշմանեան) վիպասանը, Անտոն Ամպերեան՝ լեզուագէտը, Թ. Եսայեան՝ վարչագէտը, Յ. Եռևուժեան հաշուագէտը, Յ. Սեթեան՝ բանաստեղծը և այլն. վերջապէս հոյլ մը մատարականներուն նման երկնակամարին մէջ փայլող համաստեղծութեան մը, որ կը լուսուորէ զինքը շրջապատող միջնչաղ հարիզոնին հեռաւոր սահմանները։

Անա ասանկ միջավայրի մը մէջ էր, որ ապրեցաւ Պէշիկթաշլեան, երիտասարդութեան ամէնէն առոյգ տարիքին մէջ, իր հանճարին բոլոր թափովը ու սրտին ու հոգւոյն բոլոր հմայքովը։

Բացի բարեկարգ վարժարաններէ, ունեցած է նաև իր մատենադարանը, հաստատուած 1847ին, «Վերծանութեան թանգարան» անունով՝ նշանաւոր իր բազմաթիւ թանկ գրքերովը ու մագաղաթեայ ձեռագիրներովը որոնց մէջ ամենահազուագիւտ օրինակը կայ «Պատմութիւն տանն Արծունւոյ, ի Թովմայ վարդապետ Արծունւոյ, գրեալ ի վանս Աղբամարայ, ի թուին Հայոց ԶՄԲ. (1303 թ. Ք.), Մագաղաթեայ ընտիր ձեռագիրը, միակ օրինակը որ գտնուած է ցարդ, յետոյ տպեալ Օր-

թագիւղ, ի տպարանի Պօղոսի Արագեան Ալուչեխցոյ (1) 1852 ին :

Օրթագիւղ ունի մինչեւ ցարդ Անտոնեան դարաւոր Միաբանութեան (2) վանքը, որ անուանի է իւր ճոխ մատենադարանովը :

(1) Այս անունով տպարան մը հաստատուած էր Օրթագիւղ, 1820ին բացուած, Պոլսոյ հնագոյն տպարաններէ մին, ուր կրօնական և այլ բաւական թուով զիրքեր տպուած են, 1855 էն վերօք տպարանը ձուլարանի փոխուած ու ապա փակուած է:

(2) Հայ-Հռոմէականաց Անտոնեան Միաբանութիւնը հաստատուած է 1707ին Բերիոյ մէջ, բայց 1761ին Հռովմ անցած և Զէշի իշխանին պալատը գնելով զայն վանքի վերածած է Ս. Գ. Առաջարիչ Կոչելով։

Անտոնեան Միաբանութիւնը հասունեան երկարատեւ վէճերուն ժամանակ ստիպւեցաւ փոխիլ Հռոմէն, վասն զի ջերմ հակահասունեան էր և տպաւինիլ Օրթագիւղ, իրեն սեպհական վանքը որ 1858ին հիմնուած էր արդէն։

Անտոնեան հարք 1907ին տօնեցին Միաբանութեան հաստատման երկհարեւրամետկն և մի և նոյն ատեն, Օրթագիւղի վանքին կառուցման յիսնամեայ կրկին յոբելեանները՝ անձայն ու անշլուկ։

Սոյն դարաւոր Միաբանութիւնը, դժբաղդարար, ազգին զրական ընդհանուր շարժումին մասնակցութիւն չէ ունեցած, միւս կրօնական Միաբանութեանց պէս, թէև ունի ճոխ մատենադարան մը, բոլորովին քար ու երկաթէ շինուած, առանձին յարկաբաժինի մը մէջ, ուր պահուած կան Միաբանութեան դիւանը՝ բաղկացած 200 տարուան ազգային դէպքերու վրայ թղթակցութիւնները և 10 000հատորի չափ աստուածաբանական, իմաստասիրական ու պատմական հատորներ, նշանակութեան արժանի է հայերէն 300 է աւելի հին ձեռագրաց հաւաքածոն, որոնց մեջ հազուագիւտ են՝

Մագաղաթեայ երկաթագիր Աւետարան մը որ Ն. Ժ. Ե. (Հ. Թ.) կը կը (96ի Ք. Թ.), հնութեան կարգաւ երրորդը ցարդ զտնուած հայ Մագաղաթեայ ձեռագիրներուն մէջ, ունի նաև Բարսղի վեցօրեայն, Գրիգորիսի Արշարունեաց Գորեպիսկոպոսի մեկնութիւն ընթեցւածոց, Գիրք բղբոց, (ամէն էն անթերի օրինակը (Գրիգորի Նազիանզացւոյ նա- ուերը և Գեորգ Պիսիդէսի վեցօրեայն միակ ամբողջական օրինակը։

Օրթագիւղ գլիւպ մ'ալ ունեցած է, հիմնուած 1872ին, ուր կը ժողովուէր գիւղին բնակչութեան ընտրելագոյն մասը, հայ աղնուականութեան ամէնէն յարգելի դէմքեւը և դեռահաս երիտասարդութիւնը իր ամբողջութեամբ ներկայ կ'ըլլային այդ ժամադրավայրին մէջ. ընթերցում, պար, երգ՝ աղդային ու եւրոպական, երաժշտութիւն՝ գործիական կամ ձայնական, փոխն ի փոխ իրարուկը յաջորդէին, և կամ գրական ասուլիսներ (causeries) կամ օրուան նիւթերու վրայ ովեւորեալ խօսակցութիւններ կուգային զանազանութիւն դնել ընկերական այժմ հաճելի միջավայրին մէջ :

Գլիւպէն զատ, Օրթագիւղ, ընտանեկան շրջանակ մ'ալ կար որ սովորութիւն ունէր հաւաքումներ սարքել շաբաթուան որոշեալ օրերուն. Պէշիկթաշլեան շատ անգամ ներկայ կ'ըլլար այս սիրուն երեկոյթներուն, որոնց փայլը կ'աւելցնէր, ամէն անգամ, իր քերթուածներուն արտասանութեամբը ու գրական կամ աղդային նիւթերու վրայ լուրջ տեսութիւններովը : Այդ երեկոյթներուն ամէնէն նշանակելին եղաւ գիւղին աղնուազգի գերդաստաններէն՝ Անտոն Օգոստինոսեանի բնակարանին մէջ, 1875ին, ուր հայր Կղեմէս Սիափիլեան՝ Վիեննայի Մխիթարեանց դրամագէտ միաբանը, եկաւ բանախօսել, նիւթ ունենալով Հաստան ըրած երկարատեւ ուղեւորութիւնը. խուռն ու բանիմաց բազմութեան մը առջեւ. հմուտ եկեղեցականը շատ տիսուր գոյներով ներկայացուց հայրենի բնագաւառին կրթական ու քաղաքական վիճակը. հետաքրքրութիւնը անսահման էր ներկաներուն մէջ, վասն զի առաջին անգամն էր որ ուղեւոր մը կուգար. Պոլսեցւոց ցոյցալ իր երկրին դժբաղդ կացութիւնը, խորարմատ վէրքերը՝ իր բոլոր մանրամասնութեամբ (<sup>1</sup>) :

(1) Բազարչմուտ եկեղեցականին այս ճանապարհորդական նկարագրութիւնը այնքան խորապէս աղդեց հանդիսականներուն վրայ որ քանի մը երիտասարդներ, զգացուելով, մտադրեցին դարման մը տանիլ հարենի երկրին ինեղճ զաւակներուն, բարոյապէս օգնու-

Բայց Օրթագիւղցին իր յիշողութեան մէջ ունի երկու հաստատութեանց յիշատակը, որ իր փառաւոր անցեալին յաւէտ պարծանքը պիտի մնայ, քաւրոնը ուլսարանը :

Թատրոնը, ա՞ն, այն սիրուն թատրոնը, հաստառած 1867 ին «Բարեսէր Ընկերութեան» ձեռամբ, թաղեցի անձնուէր ու վառվառուն երիտասարդներ, այս անուամբ, ընկերութիւն մը կազմած էին, նպատակ ունենալով թատերական ներկայացումներ տալ և մի եւնոյն ժամանակ անոր հասոյթովն օդնել աղքատաց ու վարժարանին անտէր տղոց ծախքերը հոգալ : Այս փոքրիկ թատրոնը (1)

թիւն մը կարկառելու համար, քանի մը հաւաքումներ ունեցոն, ուր որոշուեցաւ ընկերութիւն մը կազմել, Հայաստանի մէջ, ձրի վարժարաններ բանալու համար : Այս ազգօգուտ ձեռնարկը յղացողներն եղան Մ. Փորթուգալեան, Յ. Գուրգէն, Յ. Սեթեան, Յ. Պարոնեան, Ա. Արքիարեան ու Ա. Պիպէռճեան : Ահա այս գալափարը եղաւ որ վերջէն ծնունդ տուաւ, յաջորդաբար, ազգին ամենէն մեծ կրթական ընկերութեանց, Արարատեան, Արեւելեան, Դպրոցասիրաց, Ասիական և ամենէն վերջ Դպրոցասէր-Տիկնանց, որոնք ցարդ գոյութիւն ունին ու կը ծառայեն իրենց սուրբ նպատակին :

(1) Յակոբ պէյ Պալեան՝ Օրթագիւղի անզուգական բարերարը՝ տեսնելով որ այս փոքրիկ թատերաբեմը չի համապատասխաներ ցոյց տրուած ընդունելութեան, իր անձնական ծախքով մեծցուց զայն 1870ին, բայց բռնապետութիւնը երբ սկսու, Օրթագիւղի թատրոնն ալ, ուրիշ ամեն հայ բեմերուն պէս, լոռութեան գատապարտուեցաւ գրեթէ 20 տարի (1889-1908). սակայն երբ ծագեցաւ Ազատութեան արեւը, գիւղին աշխայժ ու ազգասէր երիտասարդներու խումբ մը Խաչիկ Խաչատուրեան, Սիրունակ Արապեան, Հայկ Փափազեան ու Երուանդ Եազրեան, անմիջապէս ձեռնարկեցին զայն վերակենդանացնելու իր փոշիներէն ու այս նպատակաւ հանգանակութիւն մը բացին, որուն մասնակցեցան ոչ լուս միոյն ամբողջ թաղեցիք այլ և Կայսերազուն իշխանք և Փեսայք. անհնարին աշխատութիւններէն վերջ, կանգնեցին, գրեթէ ի նորոյ և ահայանկարծ օր նորէն բացաւ թատրոնը իր թատերաբեմը թաղեցւոց առջեւ :

ահազին ընդունելութիւն գտաւ թաղեցիներէն, որոց  
արդէն թատերական ճաշովք արթնցուցեր էր Պէշիկթաշ-  
շեան, տարիներ առաջ, ներկայացումներ խալով գիւղին  
Խուսաւորչեան վարժարանին սրանք, տարտկոյս չկոր որ  
Օրթազիւզի ամէնէն ծաղկեալ ժամանակը, ասանկ օգտա-  
կար ձևոնարկ մը լիովին պիտի յաջողէր, մանաւանդ որ  
այս վոքքիկ թատերաբեմը տեսած է, իր վրայ, ամէնէն մեծ  
արուեստագէտ-գերասանները, ինչպէս Թասուլեածեան,  
Մաղաքեան, Մասի Նուարդ, Աղասիան, Մնակեան,  
Միրանց, Գորտաշեան քոյրերն և այլն :

Ներկայացումն թատերախաղերը ընդհանրապէս ող-  
բերդութիւններ էին, դիստորաքար Պէշիկթաշշեանի  
Կոռնուկը, Արօնկ Բ. թ., Վահանը, Վահեն և Աւազակաց  
ու Երից Քաջաց կատակերդութիւնները, աւելի վերջերը  
Թ. Թէրզեանի՝ Սանկուխը, Յովսեփ գեղեցիկը, Մովսեսը,  
Մահն Աբելին, Ասրէն Նար-Պէյի՝ Արօնկ Բ. թ և կամ Մր.  
Թղթեանի թարգմանած խաղերը, գերակատարներն ոչ թէ  
վարձկան էին, այլ անձնուէր երիտասարդաց խումբ մը  
որոնց մէջ կը գտնուէին Պէռեանց Թովմաս, Մովսէս Փա-  
փաղեան, Յ. Գուրգէն, Միւսոն Զաքարեան, Մեսրոպ  
Փախաղեան, Սեպուհ Էսկիճեան, Բագարատ Մութաֆ-  
եան և ուրիշ շատեր :

Այս անձնուէր երիտասարդները իրենց ներկայացում-  
ները շարունակեցին անընդհատ մինչև 1870, յետոյ սկսաւ  
գերասանական զանազան խումբերու մասնակցութիւնը,   
որոնց բնույթը աւելի ճոխ ու այլազանութիւն ու-  
նէր. թէև ո՛չ աղգային դրոշմ կը կրէր, այն ատեն  
եւրոպական խաղերը ողողեցին թատերաբանը, ուր միշտ  
հանդիսականներու ստուար բազմութիւն մը կը փութար  
քաջալերել թատրոնի բարենապատակ հաստատութիւնը, ո-  
րուն արդէն կը սատարէին, առատաձեռնութեամբ, Յակոբ  
պէյ Պալեան և Մ. Միմոնովիչ :

Բարեսիրաց Թատրոնին հաստատութենէն վեց տարի վերջը, Օրթագիւղ ունեցաւ նաև իր լսարանը<sup>(1)</sup>, որ այն քան մեծ դեր կտարեց ու օրինակ հանդիսացաւ, ուրիշ գիւղերու մէջ՝ նմանօրինակ ձեռնարկութեանց: Օրթագիւղի լսարանը ամենափառաւոր շրջան մը բոլորեց (1873-1878) ուր հրաւիրուեցան բանախօսելու ժամանակին զրական ամենամեծ դէմքեր, ինչպէս՝ Գարեգին վրդ. Սրուանձաւեանց՝ Հայաստանի անխոնջ ուղեւորը, Հ. Կ. Արպիւեան՝ հնախօսը ու դրամագէտը, Յ. Ճէճիզեան ճարտարաբանը, Տօքթ. Շիշմանեան՝ վիպասանը ու հրապարակադիրը, Մարկոս Աղարեկեան՝ հայ տարեգիրը, Թ. Թէրզեան՝ ուսմանդիկ մեծ բանաստեղծը, Օրմանեան վարդապետ՝ ճարտար բեմասացը, Խրիմեան Հայրիկ՝ ցաւստանջ հայրենասէրը, Եղիշէ վրդ. Դուրեան՝ մեծ բեմախօսը ու բազմահմատ եկեղեցականը, Տօքթ. Մորթման<sup>(2)</sup> Գերման հնագէտը, Տօքթ. Աւոշպըրն<sup>(3)</sup> Խօսլէրթ Գոլէժի

(1) Լառրանի վարիչ Յանձնաբումբը կը կո զմէին այն ատեն Աշոտ վրդ. Փափազեան, Յով. Էռուառ Փետան, Յ. Գուրգէն, Անտոն Օգոստինոսեան ու Ա. Պիպէռճեան:

(2) Գերման մեծ հնագէտը, ֆրանսերէն լեզուաւ, լահեկան բանախօսութիւն մը բրաւ վանական սեպածեւ արձանագրութեանց վրայ, ինք առաջին անգամ ցոյց տուաւ, որ կարելի էր զանոնք մեկնել հայերէն լեզուաւ, միանգամայն ներկայացունելով հանդիսականներուն, քառասուներկու մեծադիր պատկերները այդ արձանագրութեանց զոր Շուլց, 1828 ին տեղւոյն վրոյ, ընդօրինակած էր ինամով ու յետոյ հրատարակուած Journal asiatique թերթին 1840 տարւոն ապրիլ, մայիս ու յունիս թւ և բուն մէջ:

(3) Ամերիկեան Գոլէժին բազմահմատ ու հայասէր տնօրէնը իր բանախօսութեան նիւթ ընտրած էր Էտրոլն Ամերիկացի տիեզերահռչակ գիտունին նոր հնարած՝ ձայնակիր խօսող մեքենան, զոր առաջին անգամ ինք հետը բերած էր Ամերիկայէ ի դարձին, ունկնդիրներուն զարմանքը ու ապաւթիւնը չտփ ու սահման չունէին երբ տեսան մեքենան որ կը խօսէր. . . :

նախկին տնօրէնը, Ռէթէոս Պէրպէրեան՝ ճարտար բեմականը, որ կարդաց իր Գեղեցիկն ու գեղարվեսք առենարսնութիւնը, զոր ամփան հաճոյքով ունկնդրեց բազմութիւնը։ և ուրիշ բազմաթիւ առենարսներ յաջորդաբար եկան զմայլեցնել հանդիսականները։





## ԳԼՈՒԽ Գ

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԴԵԲԱԾԱՆԱՊԵՏ ԵՒ ԹԱՏԵԲԱԳԻԲ

արեսէր ընկերութեան կողմէն հաստառուած թագունի ձեռնարկութենէն շատ առաջ, Օրիժազիւղ ունեցաւ իր թատերաբեմը շնորհիւ Պէշիկթաշլեանի ջանքերուն, 1856 ին վերջերը, ինք եղաւ առաջին անգամ, գիւղին մէջ, թատերական խումբ մը կողմազը, որուն մամնակցեցան Անտոն Էֆէեան վարժապետը, Մեսրոպ Զօհրաչ, Մեսրոպ Տոմինեան, Յ. Սորկում(’), Զորիկ ու Ստեփան Փափազեան:

**Յարուբիւճ Սօրկում.** Պիշիկթաշլեանի կազմած դերասանական անձնուեր իմբին միակ կենդանի վկան, որ թատերական ներկայացմանց մէջ գործունեաց գեր կատարած է, մանաւանդ կոռնակ ողբերգութեան մէջ: Հեղինակ՝ Աւրիեն Տէլիասրելլօ թատերախաղին ու Հարստանայու երկու միջոցներ զաւեշտի ու թարգմանիչ՝ Տեսլիմօ ու Սեւ անտառին մարդը, երկու շատ ընդունելիութիւն գտած եաղերուն, որոնք իժէ Օրիժազիւղի և թէ Բերայի արեւելեան թատրոնի բեմերուն վրայ յաճախ երեւցած են. ինքն է շարադրած Զարթեաւ սուսեր ի պատենի հայրենաշունչ քայլերգը՝ եղանակաւորած Կալիպալտիի մառչին վրայ :

Յ. Ա. Հեղիմեան, Եսայի Եսայեան, Յ. Շահինեան, Պ. Լազեան, Յ. Հիւրմիւղ, Կոմիտաս Կէօչէեան, խումք մը անձնուեր երիտասարդներու, ամէնքն ալ Մարտառեան կամ Մուրստ-Թափայէլեան վարժուրանի սանունք : Առաջին անգամ ներկայացուեցաւ Մեթասթողիոյի Թեմիսդոկորդութեան՝ Հայր Գ. Հիւրմիւղի զրաբար թարգմանութիւնը : Պէշիկթաշլեան հրահանդեց նորու վարժ խումքը, խաղին դերերը բաժնեց անոնց, իրենց կարողութեանը համեմատ և որովհետեւ զիւղին մէջ տակաւին թատրոն չի կար, ներկայացումները արուեցան Շահինեան Մուրստ աղայի տան(1) ընդարձակ սրահը, զոր այս առթիւ վայելչաղէս զարդարուելով, կատարեալ թատերաբեմի մը վերածուեցաւ, զիւղացի ծանօթ սիկիններ ու օրիորդներ փաթէացին պատրաստել զեկուաններու հագուստները, դերասանապետին խորհուրդներուն համեմատ, և 1856ին, նոյեմբեր ամսուն մէջ, առաջին ներկայացումը տեղի ունեցաւ խուռն բազմութեան մը տոշեւ, ամբազչ զիւղացիք զրեթէ ներկայ էին, բայց դժբաղվաբար հանդիսականները զոհ չի մնացին, վասն զիթատերախաղը խրթին զրաբար շարադրութիւն մ'էր, ինչ որ շատերուն անհասկիալի մնաց, Պէշիկթաշլեան չի յուսահատեցաւ և սննմիջաղէս շարադրեց Կոնճակը զորկ'ըսնի թէ չորս օրուան մէջ դլուխ հանեց : Այս աղգոյին ողբերգութիւնը ամենամեծ ընդունելութիւն գտաւ


(1) Շահինեան Մուրստ աղային տունը, որ տակաւին կանգուն կը մնայ Օրթագիւղի բարձանց վրայ, իր հեռաւորութեան ու գիրքին պատճառաւ, բաւական դժգոհութիւն պատճառեց թատերասէրներուն, այն ատեն Զըրաքեան Անտոն պէլ (Հայր Ետքուպ Անթին փաշայի) իր ծովեղերեայ տան մէկ սրահը Պէշիկթաշլեանի տրամադրութեան տակ դրաւ, ուր մի քանի ներկայացումներ տեղի ունեցան :

բանիմաց հսուարակութեան կողմէն, ուրկէ քաջալերուելով, Պէշիկթաշլեան հետզհետէ շարադրեց Աւօակ Բ. Վահե, Վահան օղբերգութիւնները ու Երից Քաջաց ու Աւազակաց կատակերգութիւնները և թարգմանեց Ալֆիէսի խոալացի թատերագիրին Սաւուլը ու Բրաւուր, Վոլխէրի Մահ Կեսարուն, որտեղ մոքուր աշխարհիկ լեզուաւ թարգմանուած առաջին թատրերգութիւնքը եղան Հայոց մէջ :

Պէշիկթաշլեան հանդիսականներուն ուշադրութիւնը վու պահելու ու անոնց սրտին մէջ հայրենիաց սուրբ սէրը արծործելու համար, իւր օղբերգութեանց նիւթերը քաղած էր ազգային պատմութենէն, ամէնէն յուղիչ տեսարաններով անոնց ցուցնելու համար սիրոյ, միութեան, եղբայրութեան բարի օրինակները և մի եւ նոյն ժամանակ մատնանիշ ընելու տեկլութեան, երկպառակութեան, մատնաւթեան ու նախանձու տիսուր հետեւանքները, որոնցմէ մեծապէս վետառած են հայերը անցեալին մէջ :

Պէշիկթաշլեանի թատրերգութեանց ներկայացումները մեծ ընդունելութիւն գտան ժողովուրդին կողմէ, համբուը տարածուեցաւ ուրիշ զիւղեր ալ, ամէն կողմէն զունդադունդ կը դիմէին ներկայ ըլւալու . որովհետեւ տեղւոյն անձկութիւնը արգելք կ'ըլլար զիմող բազմութիւնը գոհայնելու, այն առեն մատածեցին թատերասրանը փոխառքի նորակառոյց Ս. Գ. Լուսուորչեան վարժարանին զետնայարկը զոր այս առթիւ մատնասրապէս թատերական ներկայացմանց յատկացուցին և ըստ այնմ կառացին, հոս էր որ շարունակուեցաւ ներկայացումները մինչև 1860 ի վերջը, յետոյ այս խումբը ցրուեցաւ և բաւական տարի վերջ պէտք է երթալ գըտնելու համար թատերասէրներու անձնուէր նոր խումբ մը, մի եւ նոյն զիւղին մէջ, որ շարունակէր Պէշիկթաշլեանի սկսած օղբակար ձեռնարկը, և այս եղաւ Բարեսէր ընկերութեան անդամներու ձեռքով, ինչպէս որ տեսանք :





## ԳԼՈՒԽ Ե.

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ



ամանակակից հայ պատմութեան էջես-  
րան մէջ, Պէշիկթաշլեանի սիրելի անունը  
արձանագրուած է իր եռանդունգոր-  
ծիչ մը, ո՞չ թէ միայն կը զանենք զինքը, իր օրով հիմն-  
նաւած բոլոր բարենպատակ ընկերութեանց, այլ և հիմ-  
նադիրներուն մէջ՝ ամէնէն գործօն անդամներէն մին. Սյդ-  
ընկերութեանց ամէնէն աւելի նուիրականն եղած է ան-  
շուշտ Համազգեացը. հիմնուած 1846 ին, նախաձեռնու-  
թեամբ Մուրատ-Ռուխոյէլեան վարժարանի նախկին առ-  
նուց, որոնց պլիստորներէն՝ Պէշիկթաշլեան, Ս Հեքիմ-  
եան և Կ. Գարագաչ, առաջին անդամ ժողով մը կը  
գումարեն վաւերացնելու համար ընկերութեան կանոնա-  
գրութիւնը, զոր խմբագրած էր Պետրոս վրդ. Մինաս-  
եան՝ Վենետիկոյ Մխիթարեան այն ժրաշան ու աղղասէր  
Հայրը. ընկերութեան նպատակը որչափ հայրենասիրական  
նոյնչափ ալ կրթական էր և ոչ ալ սահմանափակ միտք  
ունէր, անոր անդամ կրնային ըլլալ ամէն հայ առանց

դաւանանքի խորութեան, ինչ որ տռաջին քայլ մ'էր դէպի միութիւն, բաժանեալ մասանց միջեւ : Յիշաւի Համազգեաց Ընկերութիւնը խանդավառ ընդունելութիւն գտաւ, շատեր սնդամ զրուեցան, ունէր իր առանձին լսարանիր, ուր ծանօթ անձնուորութիւնք կը բանախոսէին շատ անդամ, Պէշիկթաշլեան այս լսարանին մէջ իսոսած է իր հայրենաշունչ ճառերէն մէկ քանին, մոլեգին ծափահարութեանց մէջ :

Բայց դժբաղդաբար Հասունեան երկարատեւ վէճերու միջոցին, չի կրցաւ Ընկերութիւնը բուն իսկ իր նպատակին ծառացէլ, թէեւ կանոնագրին մէկ յօդուածին համեմատ, աղջկանց վարժարան մը հիմնեց բայց Հասունեան աղդովնաս հնարքները արգելք եղան այդ հիմնարկուած վարժարանին մէջ տեսնելու, քով քովի նստած, Հայ ու Հայ-Հոռմէական ընտանեաց աղջիկներ : Հասունի անկումէն վերջը, վարժարանը միշտ կանոնուն մնաց, և անսաւ իր մէջ համախմբում մը աշակերտուեաց, որոնց ո՞ր դաւանանքէ ըլլալը ինդրոյ առարկայ չեղաւ այլ ես, շատ մը փոխորկալից շրջաններէն վերջը, այսօր վարժարանը դարձեալ ույութիւն ունի և կը ծառացէ իր սուրբ նպատակին, կորող խնամակալութիւն մը ու խնամատ տեսչութիւն մը կը վարեն զայն յաջողապէս :

Հնականաբար Պէշիկթաշլեանի պէս սիրո ու հոգի ունեցող մէկը չի պիտի կրնաք սնտարբեր մնալ Հասունի աղդակործոն ձեռնարկներուն ու քալոքականութեան : Պատմաւթիւնը ընդարձակօրէն կը պատմէ թէ ինչ պայքար մղած է ի պաշտպանութիւն աղդին սրբազնագոյն շահուց, թէեւ ինք չի տեսաւ յաղթանակը զոր տարին անվեհներ մարտիկներ, կատարեալ պարտութեան մատնելով ամէն անոնք որ դերակատարներ եղան, այդ գրեթէ կէս դարու, եղբայրադաւ կոխներուն :

Այն աստիճանն մեծ էր Պէշիկթաշլեանի գուրզուրանը՝ քը Համազգեաց Բնկերութեան վրայ, որ իր քերթուածնեարուն ամէնէն վսեմներէն մին նուիրած է անոր հաստատութեան մէկ տարեդարձին առժիւ, քերթուած մը որ ընկերութեան վեհ նպատակը կը փոռաբանէ, ցուցնելով այն պայքարը զոր մղեցին ազնուազգի հողիներ, զայն պաշտովանելով ամէնէն անարդ հալածանոց դէմ:

Պէշիկթաշլեան այդ քերթուածին մէջ դրած է լեզուի, որուեատի բոլոր գեղեցկութիւնը, որով Համազգեաց Բնկերութեան յաղթանակը կ'ողջունէ ու բարկութեան սլաքներ կ'արձակէ անոնց դէմ որ զայն կործանելու համար ամէն հնարք մտածեցին։ Այս քերթուածը կը մնայ պատմական ապացոյց մը բոլոր այն գետնաքարչ արարքներուն, որոնց դէմ ընդ երկար մտքառեցան, Պէշիկթաշլեանի պէս, ժամանակին ամէնէն կարող դրիչներ, Անաթէ ի՞նչ կ'ըսէ քերթողը (¹)։

«Ողջո՞յն քեզ, ո՞վ հրաշտկերտ տաճար վեհին խմասութեան, իբր ըզկամար ականապատ կոմ պանծալի սիւն յաղթական Հրաբորքը ազգային սիրոյն նիւթովքը և ճրգամբք, Դու ի կայս անխախտելի վերամբարձել և կառուցար։

Ողջո՞յն քեզ, իոթող վրկայդ ուսումնասէր մեր բաղձանաց ։ Դու զբարգաւաճանս ազգիս ընդ քեզ բարձեալ ունիս։ Յերկիր կործան վիմարդեայ տապալեսցինքարձրապարիսպք, Գաղաթունք աստեղածեմ բըրգանց անկցին հողաթուալ։

(¹) Միիթորեան Վենետիկոյ Միաբանութեան յարգելի անդամ՝ Հայր Ս. Երեմեան, մեր դրագէտ ազնիւ բարեկամը սոյն քերթուածը ներկայացուց մեղ, Շիրակ շաբաթական հանդէսին միջոցաւ (1909 Մայիս 16, թիւ 14-15):

Յաղթ եղեւինք ամբարձուղէշք ի սաստկաշունչ բախնեալ  
հողմոց,

Արմատք ի վեր, գլուխն ի փոշի դիտկնացին տերեւազերծ,  
իսկ քոյդ հիմունք խոր կայկայեալք ի սիրարս մեր կռւռ  
ամրապինդ

Միշտ անկործան դարուց ի դարս կեցցեն յաղթող  
ժամանակաց :

Այն ինչ երբեմն շուրջ ըզքեւ հուր խանձեցաւ առ հասարակ,  
Գետք հրեղէնք անազնացայտք շրջածաւալ և լավլիզով,  
Ողողեալ բոցակոհակ ալեօքն ի մարտ արշաւէին,  
Յայնժամ Ռգէք՝ ի բարձանց ոլացան երկնիցըն գթութեանց :

Շուրջ ճախրելով ընդդիմամորտ բոցոյն զքեզ պաշտպանէին,  
Ակնածեաց կիղիչն անգութե և ընդ ոտիւքը նըւաղէր •  
Այսպէս միշտ, մաղթեմ Երկինք հըզօր ձեռացդ ընդհովանեաւ  
Պահեսցի անգլծելի ի հարուածոց սեաւ նախանձու :

Համազգեացէն վերջը կաղմուած ընկերութեանց ա-  
մէնէն համազգային դրոշմ կրօզը եղաւ Բարեգործական  
ընկերութիւնը, հիմնուած 1860ին նախանձեանութեամբ  
Պէշիկթաշլեանի, Տոքթ. Պետան սլէյի, Սերովք Ալիշա-  
նի, Տոքթ. Շիշմանեանի, Գր. Աղաթնի, Օտեանի եւ  
Տոքթ. Բարունակ սլէյ Թարուխանի. Սոյն ընկերութեան  
նպատակն էր կիլիկիոյ արգասարեր դաշտերուն մէջ երկ-  
րագործութիւնը զարգացնելու հոգ տանիլ՝ նախնական  
վարժարաններ բանալով, ուր տղաք սիտի ստանային նա-  
խակրթական ուսմանց հետ, երկրագործական ծանօթու-  
թիւններ և արհեստական գիտելիքներ, դժբաղդաբար  
բարեղործականն ալ որոշապէս չի հասաւ իր ազնիւնպա-  
տակին. վասն զի հայածանքն հասաւ ու կասեցուց իր  
քայլերը.

Մի և նոյն տարին հաստատուած է նաև Մուրատ-  
Ռաֆայէլեան վարժարանի նախկին աշակերտաց ընկերակ-

ցութիւնը, որուն հոգին եղած է Պէշիկթաշլեան. թէև որոշապէս նպատակ մը չունէր ընկերութիւնը, բայց ամէն անոնք որ Մուրատ-Ռափայէլեան վարժարանի նախկին աշակերտութիւնը կը ներկայացնէին, տարին անգամ մը կուգային համախմբուիլ սեղանի մը շուրջը, եղբայրական սիրով ողջունելու մէկղմէկ, զիրար ճանչնալու ու իրարու օգնելու մասնակի նպատակաւ, դարձեալ Պէշիկթաշլեան հոն կը զանենք, ինքն էր որ կը նախագահէր երեկոյթ-ներուն, ինքն էր որ ամէնէն առաջ կը բանախօսէր ու իր հայրենասիրական ճառերով կ'զմոյլեցնէր ունկնդիրները<sup>(1)</sup>, դժբաղդաբար, ընկերութիւնը հաղիւ կրցաւ պահել իր գոյութիւնը 10-12 տարի (1860—1872) Հասունեան-Անդիհասունեան ախուր կոխուերը վերջ առւին ընկերակցութեան, որ ոչ մի կենդանութիւն ցոյց տուաւ և այսպէս տեւեց մինչեւ 1908, ցվերահաստատութիւն Օսմանեան Սահմանադրութեան։ Ան այն առեն Մուրատ-Ռափայէլեան հին ու նոր սանունք վերսկսան, նոր խանդով ու ոգեւորութեամբ, իրենց եղբայրակցութիւնը աւելի ամուր հիմերու վրայ դնելով և միանդամայն աւելի որոշ ու ազնիւ նպատակի<sup>(2)</sup> ծառայելով,

(1) Մուրատ-Ռափայէլեան նախկին աշակերտաց միութիւնը իրեն նուիրական պարտականութիւն ըրած էր, առաջները, 1869էն սկսեալ, ամէն տարի, Պէշիկթաշլեանի մահուան տարելիցին օրը (28 նոյ.) ուխտագնացութիւն մը կատարել իր գերեզմանին վրայ, հանդիսաւոր յարգանք մը ընծայելու համար անմահ բանաստեղծին անմոռանալի յիշատակին. այդ օրը տիրագգեաց խուռն բազմութիւն մը միշտ կը բոլորսւէր իր սգաւոր դամբանին շուրջը, հոն միաբերան երգելու համար, հայրենասէր քերթողին և եղբայր ենի մեր որ մըրշրւկաւ եինի զատուածո հոգեզուարձ ու գեղաձայն երգը։

(2) Մուրատ-Ռափայէլեան վարժարանի նախկին աշակերտաց վերակենդանացեալ Միութիւնը, այս անգամ, իրեն նպատակին կցած է նաև շատ աղջողուած ձեռնարկ մը, որով իր ծախքով երկու պատանիներ դրած է Միիթարեան վարժարանը, ի Սագըզ-Աղամ։



## ԴԱՌԻ 2

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ



Էշիկթաշլեանի պէս զեղարուեստական միտք մը բնականաբար պիտի ունենար նաև երաժշտական ճաշակ ալ, և այս իսկ է պատճառը, որ երբ հիմնուեցաւ Երաժեստական ընկերութիւնը 1862ին, անոր անդամներուն մէջ կը գըտնենք նաև զինքը։ Այս ընկերութեան նպատակը էր երաժշտական ողին արթնցնել աղղին մէջ, մինչև այն ատեն Հայոց մէջ երգ, պարերգ կոյութիւն չունեին, արեւելեան դանդաղ եղանակները ու երգերն էին որ կը տիրէին ժողովուրդին ամէն խաւերուն մէջ, զգալի էր ընկերութեան մը պէտքը որ զեղարուեստի այս ճիւղը մշակէր ու տար ժողովրդին՝ աղղային, սիրային երգեր, թատերական նուազներ ու պարերգներ։ Ընկերութիւնը իւր նպատակին համեմելու համար սկսու հրատարակել Քնար Հայկական հանդէսը, որուն միջոցաւ լոյս կը տեսնային ամէնէն մէծ հայ երաժշտադէտներուն յօրինած եղանակներուն նօթաները։ Հանդէսին խմբագրութիւնը յսնձնուած էր Տ. Չուխանեան ու Գոբրիէլ Երանեան քաջ երաժշտագէտ հեղինակներուն, դժբաղդաբար այս վերջնոյն մահուընէ վերջը ընկերութիւնը երկտր չի տեւեց

և ոչ ալ իր հանդէսը, բայց Հայոց մէջ երաժշտութեան սէրը արթնցնելու բաւական նպաստեց :

Պէշիկթաշլեան, երկար տարիներ գործակցած է Երևանեանի հետ, մինչ ինք երդեր կը յօրինէր, իր մտերիմն ալ կը կատարէր անոնց եղանակաւորումը : Այս ընկերակցութեամբ պատրաստած երգերուն մէջ ամէնէն աւելի ազգային դրոշմ կրող հայ մը կայ որ նուիրած է ազգային Սահմանադրութեան վերահաստատման (1) առաջին տարեդարձին . Պէշիկթաշլեան այս երգը գրած է թելադրութեամբ Գ. Օտեանի՝ որ ժամանակակից հայ պատմութեան մէջ կը մնայ անոր բազմարդիւն հիմնադիրներէն մին :

Ահաւտիկ այդ երգին խօսքերը .

### Ի ՎԵՐԱՀԱՍՏԱՏԻԹԻՒՆ Ազգային Սահմանադրութեան, 1868

Ի զուր ամպերն որոտացին  
Ու ամենուն սիրո լող առաւ .  
Ի զուր հրեշտակ Մասեաց սարին՝  
Հայոց բաղդին վրայ լացաւ :  
Սև ամպերուն մէջէն սրավար՝  
Տեսէ՛ք, ի՞նչպէս կ'ելլէ պայծառ :

(1) Ազգային Սահմանադրութիւնը թէև 1860 ին հրատարակուած ու գործադրութեան դրուած է, բայց Օսմ. կառավարութիւնը արգիլած է զայն, որովհետեւ Ազգը նախապէս իրեն ներկայացուցած չէր ի վաւերացումն : Այս առժամանակեայ դադարումը տեւած է մինչեւ 1863, որ առեն վաւերացուեցաւ ու հրամայուեցաւ անոր գործադրութիւնը՝ իբր կազմական օրէնք մը հայ Ազգին ներքին գործոց բարւոք վարչութեան և այս պատճառաւ անցաւ Օսմանեան օրինագրեին մէջ :

Ու գայ ցընծալով,  
Հնծայ բերելով,  
Բիւր երջանկութիւն,  
Սահմանադրութիւն:

Ողջո՞յն աւուրն այն զերապանծ  
Ուր բարձրացաւ ի լոյս կոթող,  
Արդարութեան և իրաւանց  
Եւ ազգութեան յաւերժ կոխող.  
Արկողն հիմունս անդընդալիր  
Եւ մեծ գործոցն հանդիսադիր.

Ու գայ . . .

Նա բարձրացաւ, ու սեւադէմ  
Ատելութեան խրոխտ ամբարտակ  
Ինկաւ կործան, ու լուսաճեմ  
Թըռաւ ու մեզ սէր անուշակ.  
Ու զամբարտակն այն խորտակեց  
Ու զսէրն անուշ մեզի խըրկեց.  
Ու գայ . . .

Ո՞հ, ընագաւառ մեր Հայաստան,  
Գերեզմանաց դու հայրենիք,  
Նոցա վերայ վըշոց վոխան  
Բուսնին զուարթ հոյլ վարդենիք.  
Ահա ցաւած ճակտէդ թառամ  
Կապել պըսակ մի անթառամ  
Ու գայ . . .

Միթէ տեսնէք դուք հեռլւանց՝

Հայոց սրտիւ մհծ ապագայ,

Որոյ վերայ յերկնից բարձանց

Փայլի հրաշէկ զողը անհայ.

Չայն ապարէզ առաջ մէր

Եւ առաջ առաջ մէր



**Պէտք** աշլեանի պէս զգայուն սիրու մը բարձանց  
բար անտ իր չի պիտի մնար իր բարեկամին (1) դառ-  
նաղէտ մաստան առջև, որուն յիշատակին նուիրած է  
իր շատ սրտառուչ մէկ քերթուածը.

Քու ցուրտ շիրմիդ վըրայ ուր, վա՞հ, կայ թաղուած  
Առոյդ հասակդ և սրբտիդ հուր երկնասլաց,  
Չէ թէ միայն սըփունք ծաղիկ լի ծեռքով,  
Չէ թէ միայն արցունք անհուն ցաւերով :

(1) **Գաբրիէլ Եւանեան** (1825-1862) Քաջ ձայնագիր ու  
երաժշտագէտ, Պէշրկթաշլեանի բազմաթիւ երգերուն այնչափ սիրուն  
եղանակները ինքը յօրինած է։ Վաղամեռիկ վարպետը իր բարեկամ  
Տ. Զուխամեանի հետ փորձած է, առաջին անգամ, արեւելեան եղա-  
նակները եւրոպական ձայնագրութեամբ գրել, եւրոպացի հեղինակ-  
ներուն՝ գաղափար մը տալու համար հայկական եղանակներուն վրայ։

Այլ և ձօնննք վշտահար  
Երգերն անուշ Քընարին,  
Որոյ փախուկ թելերը  
Դու հիւսեցիր սրտագին :

Այն նըւագներն որ բերնէդ սըլտացան  
Երթալ յողջոյն աւերակաց ցիր ու ցան,  
Լըսեց զանոնք ի դամբանացն Հայրենիք  
Եւ սփոփեցան Հայաստանեայց վեհ ողիք

Լըսէ՛ զանոնք և դու այլ,  
Մահուան քունէն արթընցի՛ր,  
Այն Քընարին թելերով  
Յանմահութիւն ե՛լ թըսի՛ր :

Բայց Պէշիկթաշլեան երաժշտագէտ մը չէր, բառին  
գեղեցկագիտական իմաստով, այլ երաժշտասէր մը, որ  
առանձին, մեծ դեր կատարած է եւրոպական երաժշտու-  
թեան սուրբ սէրը արծարծելու Հայոց մէջ, ինքը իտա-  
լական սլայծառ երկնքին տակ ապրած, ուր ամենայն ինչ  
երգ, խինդ ու նուագ է, խորապէս ազդուած չքնաղ  
այն երկրին անհամար հրաշակերտներէն, որոնք կը կանգ-  
նին ամէն մէկ քայլափոխիդ առջեւ, անհունապէս ներ-  
շնչուած, ասանկ միջավայրի մը, զեղարուեստի անդիմադ-  
րելի հրապոյրներէն, և ահա այս տպաւորութեան տակն  
էր որ Պոլիս դարձաւ, բերելով իր հետը եւրոպական ազ-  
նուացուցիչ երաժշտութեան ճաշակը :

Ո՞հ, երաժշտութիւնը, այն բարձր երաժշտութիւնը  
որ կը դիւթէ ու կը վերացնէ զմարդ դէպի անսահման  
իտէալի երկնքին բարձունքը, «Այդ երաժշտութիւնը,  
ինչպէս ըստ Պէրսկերեան, մի աշխարհ է աննիւթ, իտէ-  
տական, անճառ գեղեցկութեամբ լի, որուն անդիմադրելի

է հրապոյր և ամէն ոզի զոր կը յափշտակէ իւր ձգողութեան սահմանին մէջ, կը սրբի և կը մերկանայ իւր կեղեւներէն :

Այս առեն, Պէշիկթաշլեան, Պոլսոյ մէջ ոչ մի տեղ կրցաւ զտնել եւրոպական երաժշտութիւնը սիրողներ, Հայերը արեւելեան մեղկ ու թմրեցուցիչ եղանակներ կ'երգէին, ոչ մի ազգային երգ գոյութիւն ունէր հայ շրջանակներուն մէջ, արեւելեան երաժշտութիւնը կը տիրէր ամէն տեղ :

Ուստի, առաջին դործը եղաւ երգեր յօրինել, հայրենասիրական, սիրային, լնտանեկան անմեղ ու զուարթ երգեր, որոնք շուտով տարածուեցան, բերնէ բերան, իր ծանօթ լնտանիքներուն մէջ. այս երգերուն եղանակներէն ոմանք յօրինած էին Զուխաճեան եւ իր ընկերը՝ Երանեան, և երբեմն ալ Պէշիկթաշլեան եւրոպական նշանաւոր օրերաներու սիրուն եղանակներուն վրայ հայերէն երգեր կը յարմարցնէր և զանոնք կը հաղորդէր ժողովուրդին, որոնք անմիջապէս կը սորուէին ու զմայլանոք կ'երգէին ամենուրեք, այսպէս իտալացի հռչակաւոր նուագահան՝ Վերտիի՝ Արիլլա օրերային եղանակներուն վրայ յարմարցուած են Աւազակաց զաւեշտին մէջ երգուած հետեւեալ երեք ոտանուորներուն եղանակները.

Վառեց երկինք իր մոմեր,

Աւազակաց համար :

Թրալլալլա.

Սահի զուարթ թող գիշեր,

Մեր պալատն է անտառ .

Թրալլալլա.

Երգեն հողմունք փոթորիկ  
Աւազակաց համար,  
Թրալլալլա.

Գինով լեցուին մեր փորիկ  
Եկէ՛ք օն դուք ի պար,  
Թրալլալլա.

---

Երբոր մեռնիմ ես, ո՞վ ընկերք,  
Հարիւր գինով խօսք տուին որ՝  
Լի բաժակներ ամենուն ձեռք  
Գան ու պարեն շիրմիս բոլոր.  
Եւ առ ի զոհ մեծ քաւութեան՝  
Ոգւոյս հանգիստ պազատելով՝  
Պիտի ցողեն իմ գերեզման  
Հարիւր պուգալ՝ գինիներով :

---

Ուր կը դիմէ զուարթադէմ աւազակ  
Մինչ լուսին շողայ յեթեր կապուտակ,  
Մեծ իշխան քարանձաւաց՝ լեռներու  
Դիմէ ըզհետ նազուհեաց և գանձերու :  
Ժառից հատոք են նեցուկ իւր կողին  
Խոտ փափուկ՝ լդալարագեղ անկողին,  
Երգ ի բերան փակին աչք մըթապատ  
Աւազակին կեանքն ու մահն է ազատ :

Խսկ հետեւեալ սիրային երգին եղանակն առնուած է  
Իտալացի հոշակաւոր ուրիշ մէկ նուազահան՝ Յօնիցերիի  
Լուիտա ոի Շամունիս օբերայէն

Ի՞նչ գեղեցիկ փափուկ ժամ էր,  
Երբ առաջին անգամ տեսայ  
Իմ սիրելոյս անուշ պատկեր  
Ճօղատարափ դաշտին վըրայ,  
Զունէր արփին այնչափ փայլմունք  
Եւ ոչ թոշնիկ այնչափ երգեր,  
Վարդք չունէին այնչափ բուրմունք  
Որչափ սրտիկս ունեցաւ սէր (1) .

Բայց կան ուրիշ թատերական երգեր ալ, որոնց  
եղանակներուն ո՛ր Օքերաներէն առնուիլը յայտնի չէ,  
ասոնցմէ կը յիշուին՝

Երից Քաջաց զաւեշտին մէջ երգ մը, որ երեք տու-  
ներէ կը բաղկանայ

### Ա. ՏՈՒՆ

Դուք անպիտան քաջեր և դու սատանայ  
Չեղ թուք ու մուր վայլեն և ծեծ անխընայ,  
Կորէք թէ չէ պոչերնիդ հոս կը մնայ  
Գացէք, դուրս կորէք. մ'երեւնաք երբեք :

### Բ. ՏՈՒՆ

Ունինք ահեղ պեխեր, մօրուք սոսկալի,  
Ունինք եղջիւր երկայն, մեծ պոչ սատանի,  
Ուր կորսըւինք, ամէն մարդ մեղ նըմանի  
Եկէք միաբան՝ խընդանք մեք բերան :

(1) Այս սիրային երգը, որուն եղանակն ալ նոյնչափ սիրունէ, մեզ հաղորդեց մեր սիրելի բարեկամ՝ Երուանդ էֆ. Օգոստինոսեան՝ Գեղիկթաշլեանի մտերիմներէն՝ գեղարուեստասէր Անտոն էֆ. Օգոս-  
տինոսեանի որդին և միանդամայն ինքն էր որ ցոյց տուաւ եղա-  
նակին հեղինակը :

Գ. ՏՈՒՆ

Ուրեմըն վուճ են պարծենկոտ ճառատանք  
Թող հով կըլեն յիմար շրթունք մեծաբանք,  
Ու մենք ի պար, ի կայթ հոս զըւարթանանք  
Եկէք՝ միաբան՝ խնդանք մէկ բերան :

Պէտիկթաշլեան գրած է նաև Երգ Բարեկենդանի  
Վերնագրով զուարթ ոտանաւոր մը, որուն եղանակն ալ  
Նիւթին պէս զուարթութիւն կը բուրէ՝

Ոսկի ամպերուն մէջ մըտաւ արեւ,  
Եկէք բոլորինք սեղանին առջեւ :

Քան արեւուն ճառագայթք,  
Փայլի կարմիր այս գաւաթ .

Գինի՞ , գինի՞ ,  
Կուտաս ոգի ,  
Բիւր անգամ ,  
Կը նետեմ գինի՞  
Կը զըւարթանամ :

Սեղանն է իմին փառաց ասպարէզ,  
Թէ կուգան ցաւեր և հոգք աղեկէզ ,

Ես լաւ ուտել սորվեցայ  
Ես լաւ խըմել սորվեցայ :  
Գինւոյ փրփուր  
Բոցահուր ,  
Մեծ ուրախութիւն  
Սըփոէ ընդհանուր :

Ալֆիէրի Իտալացի հեղինակին՝ Սաւուլ թատրեր-գութեան թարգմանութեանը մէջ երեք տուն երգ մը գրած է Պէշիկթաչեան, որուն եղանակին հեղինակն անձանօթ է.

### 1

Անկաւ Սաւուլ քաջամարտիկ,  
Հուծան վլրէժք մեր համբուն,  
Փափկիկ դստերք փըլլշտացիք,  
Ելէ՛ք ի ալար զըւարթուն.

### 2

Կոյս գեղեցիկ, քո տարսիելին,  
Դարձցի աղատ ի մարտէն,  
Բեկաւ սուսեր ծանր գռողին՝  
Առայգ կենաց մահազէն :

### 3

Ցնծասցեն դաշտք որիւնուով,  
Ոտից քաջին առաթուր,  
Գեղածիծաղ պըճնին նորով,  
Շիջաւ մարտից լոփող հուր :

---

Կոռնակ ողբերգութեան մէջ Հեզիկ և Ցոլակ Ներսէս նախարարին երկու սիրասուն զաւակները կը ներկայաց-ուին, զոր կունակ վատութեամբ կը թունաւորէ . հետեւեալ սրտաշարժ ողբերգը նուիրուած է այս երկու անսեղներուն, սոյն երգը դերասաններուն խմբին կողմէն կ'երգուէր վերջին արարուածին մէջ :

Շաղ մարգարտեայ և զեփիւռիկ  
Գգուեն ըղհողդ, Ցոլա'կ, Հեղի'կ,  
Որորեսցեն զոգեակըս ձեր  
Սոխակք անոյշ ի դայլայլիկ :

Ուսցին մանկիկք ի պիրգ տիոց .  
Ուսցին փափկիկ դըստերք Հայոց  
Երգ մի տըխուր թոթով ի բան .  
Զօնել ընծայ շիրմաց ձերոց :

Զեռն ի ձեռին շուրջ պարաւոր  
Գայցեն փոքրիկ հրեշտակք լոլոր ,  
Վարդըս կարմիր գայցեն սփաել ,  
Յերկնից դրախտէն փընջից յոլոր :

Անդ կիոլարոյն ի յոստ ցամաք ,  
Կախոմ ըզքնարս ողբանըւոգ ,  
Ի շունչ հողմոյն թող մրմնջէ՝  
«Զեղ քունդ անոյշ, Հեղի'կ, Ցոլա'կ .» (1)



(1) «Մատենագրութիւնի Պէտիկքաշլեանի» հատորը որ հրատա-  
րակուած է 1870ին նախաձեռնութեամբ Ծերենցի , չի պարունակեր  
Երից Քաջաց . Բարեկենդանի , Սաւուղի երգերը և Հեղիկ ու Ցոլակ  
ողբերգը իր թատրերգութեանց շարքին մէջ , և այժմ հազիւ կա-  
րելի է գտնել տակաւին քանի մը անձինք , որ դոց գիտնան  
Ասոնք անլըեւ կորսուած պիտի ըլլային եթէ չըլլար պաշտելի բա-  
նաստեղծին աշակերտներէն՝ Ցոլ . Հիւրմիւղի (Հայր Արտաշէս Եֆ.  
Հիւրմիւղի) խնամքը որով ժողված ու պահած էր զանոնք , այսպէս  
անդարմանելի կորուստէ փրկելով :



## ԳԱՅԻՆԻ Է.

# ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ՄԵՇ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ



Էշիկթաշլեան ոչ թէ միտյն տասնեխներորդ դարուն ամէնէն ուշադրաւ գրական դէմքերէն մին է, այլ և ամէնէն աղգանուէր գործիչը • իր մտաւոր բարձր կարողութեանը միացուցած էր նաև մեծ հայրենասէրի մը ձիրքերը, ինքը եղած է առաջինն որ եղբայրութեան ու սիրոյ սկզբունքը քարոզած է գրչին ու խօսքին բոլոր թափովը, կորովամտութեամբ մտքառած է աղգատեացութեան դէմ ու աշխատած է ողի ի բոխն ջնջելու աղգին երկու բաժանմանց մէջ թիւր կարծիքները ու համողումները, որոնք այնքան տարիներէ ի վեր գոյութիւն ունէին, իր գրչին բոլոր ոյժը ու հոգւոյն բոլոր խանդերը գործածած է եղբայրութեան ու սիրոյ դաղափարը տարածելու համար, առ այս տուած մէկէ աւելի տպացուցներ մատնանիշ կ'ընեն իր առանձին դերը այս նուիրական սկզբունքը տարածելուն համար աղգին մէջ, և ի՞նչ աւելի գերագոյն ապացոյց քան այն երգը, որ մեծ հայրենասէրին բուռն զգացմանց խտացումն է, յանկարծ թռաւ գեղածայն քնարին թելերէն ու արձագանգ գտաւ բոլոր սրտերուն մէջ թէ՝

**Ե**րեւր ձայնից բնութեան շըքեղ  
Թէ երդք թռչին սիրողաբար,  
Մատունք կուսին ամենագեղ  
Թէ որ զարնեն փափուկ քընար,  
Զունին ձայն մի այնքան սիրուն  
Քան զանձկալի եղբայր անուն :

**Տ**ուրինձ քու ձեռքի, եղբայր ենք մեք  
Որ մըրըրկաւ էինք զտուած .  
Բաղդին ամեն ոխ չարանինգ  
Ի մի համբոյր ցրուին՝ ի բաց .  
Բնդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն  
Քան զանձկալի եղբայր անուն :

**Ե**րբ ալեւոր Մայրն Հայաստան  
Տեսնէ զորդիս իւր քովէ քով,  
Սըրտին խորունկ վէրքըն դաժան  
Քաղցր արտասուաց բուժին ցօղով  
Էնդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն  
Քան զանձկալի եղբայր անուն :

**Մ**էկտեղ լացինք մենք ի հընում . . .  
Եկէք դարձեալ յար անբաժան  
Խառնենք զարտօսր և ըղինդում  
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջան .  
Բնդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն  
Քան զանձկալի եղբայր անուն :

**Մ**էկտեղ յոզնինք, մէկտեղ ցանենք,  
Մէկտեղ թափիին մեր քրտինքներ,  
Էղնունձ բարեաց յերկինս հանենք  
Որ կեանք առնուն Հայոց դաշտեր,  
Բնդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն  
Քան զանձկալի եղբայր անուն :

Այս պարզ, անկեղծ ու շատ բնական երգը Հայոց միջնադարի հորիզոնին վրայէն, շանթի մը պէս, յանկարծ եկաւ ցնցել ամէնէն անտարբերն անդամ։ «Այս երգը, ինչպէտք կ'ըսէ Ա. Չօպանեան՝ ժամանակակից հայ մեծ քերթողը ու մատենագիրը, ելեկտրականացուց հայ սրահը, հալեցուց սառոյցը որ դեռ կը մնար Լուսաւորչական ու Հռոմէական Հայոց միջեւ, ամէնէն սիրական, ամէնէն յաճախ երգուած երգը դարձաւ, ամէն երեկոյթի, ժողովքի հանդէսի մէջ հնչեց ու հոգիներու վրայ խաղաղութեան, եղբայրութեան ու սիրոյ արեւ մը քաղցրաշունչ ծագեցուց»։ Հայրենասէր քերթողը շարունակեց իր յառաջադրած վսեմ ձեռնարկին մէջ, խանդավառեց հայ ժողովուրդը հայրենասիրական նորանոր երգերով, որոնք ամէն հայ շրջանց վրայ կենդանի պիտի մնան յաւիտեան, այս երգերն եղան որ գացին, երկնառաք հրեշտակներու պէս, սէր ու միութիւն սփռել ամենուրեք, ու ամէնուն սրտերուն մէջ հայրենիքի ու ազգի սրբազնն անունները դրոշմել, թմրած ու անզգոյ հոգիներու մէջ՝ տառապեալ ցեղի մը վրայ հրաւիրել ազգակիցի մը նուիրական պարտականութիւնը։ Ահա ասոնք եղան Պէշիկթաշլեանի կատարած մեծ դերը, զոր պատմութիւնը կ'արձանագրէ ու կ'անմահացնէ։

Պէշիկթաշլեանի գործունէութեան ամէնէն խանդավառ միջոցին էր որ ծագեցաւ Զէյթունի տպատամրութիւնը (1862)։ Տաւրոսի անմատչելի լերանց մէկ կողին վրայ հաստատուած գիւղաքաղաք մ'է Զէյթուն, ուր եկած են ապաւէն վնառել, դարեր տռաջ, Կիլիկիոյ հայ իշխանութեան վառաւոր անցեալէն մնացած վերջին ըեկորները, հնա պահելու համար պատմական յիշտաւակներէն իրենց մնացած յետին մտսերը առանձնաշնորհութեանց, զորս կրցած են պաշտպանել անվթար, բայց այդ ար-

ծուերոյնը միշտ շրջակայ ցեղերուն աչքի վուշը եղած էր որոնց հետ շարունակ կռուած են, այս անտապահով վիճակը պատճառ եղաւ, այն տարին, որ Զէյթունցիք ապրատամբին ու պահանջեն իրենց գոյութեան աւելի ապահով պայմաններ : Քանի մը հերոսական կռիւներէն վերջը, Զէյթունցիք պատգամաւորութիւն մը ճամբայ հանեցին դէպի մայրաքաղաք, ուր կուգային կառավարութեան մօտ դիմումներ ընելու իրենց իրաւանց պաշտպանութեան, այդ պատգամաւորութեան զլուխը կը գտնուէր Տ. Մովսէս քահանան :

Պոլսայ մէջ հետաքրքրութիւնը մեծ էր ի տես այն լեռնականներուն, որոնք իրենց երկրին տարագով եկած էին և այսպէս կը ներկայացնին պաշտօնական մարմիններու մօտ, ամէն կարդի աղջայինք վութացին այցելել և լսել, իրենց խելքերնէն, Զէյթունցոյ քաջազործութեանց պատմութիւնը . կ'ըսեն թէ ամէնէն տռաջ Պէշիկթաշլեան եկաւ գտաւ զիրենք և մտիկ ըրաւ անոնց հակարագրականները՝ անսահման ուրախութեամբ, թէ ի՞նչ աղդեցութիւն կրեց մեծ հայրենասէրը ի լուր անվեներ լեռնականներու պատմութեանց, թողունք որ պատմէշատ մօտէն ճանչցածէ վաղամեսիկ քերթողը մեզի Տիկին Սր. Ա. Երիցեան <sup>(1)</sup>, բանաստեղծին մտերիմը, որ շատ մօտէն ճանչցած է զինքը ու գրած է անոր վերջին օրերուն օրագրութիւնը :

«1862 թուականի վերջերը՝ Զէյթունի անցքերից անմիջապէս յետոյ, այդ երկրի նշանաւոր Տէր Մովսէս քահանան, որ երեսփոխանութեան պաշտօնով Պոլիս էր եկած, մեր տանը հիւր եղաւ . դորա սրտաշարժ պատ-

(1) Տիկին Սր. Աղեք. Երիցեան, քոյր Մարկոս Աղաբեկեանի ու ամուսին հնախօս ու հրապարակագիր Աղեք. Երիցեանի, ոռուսաց գրագիտուհին ունի շատ մը գրուածներ, զանազան թերթերու, մասնաւորապէս Փորձ հանդէսին մէջ, իր անունն ալ Պէշիկթաշլեանէն միշտ անբաժան պիտի յիշուի :

մութիւնները լսելու համար մեզ մօտ յաճախող երիտասարդների թիւը օրէց օր շատանում էր : Սովորականից առէալ յաճախողը և ժամերավ Տէր Մովսէսի մօտ նստողը Պէշիկթաշլեանն էր : Մի սրատչափ տեսարան էր հայ մարդու համար , երբ Տ . Մովսէսի արած Զէյթունցոց նկարագրութիւնը Պէշիկթաշլեանի խոշոր աչքերը արտասուք կը լքցնէին և հետեւաբար այլ երկու հայտաէր անձանց հոգւոյն կրքերը կը դրգուէին : 1863ի սկզբում , ձմեռնային մի ցուրտ երեկոյ էր , Տ . Մովսէսի հետաքրքրական վէպերը զրաւած էին չորս կողմը խմբաւած երիտասարդների հետաքրքրութիւնը . նա պատմում էր մի սիրո ճմլող անցք , թէ ինչպէս , մի յուսահատ մայր , մի խեղճուկ հայ կին , զիշերային լռութեան սէջ , սրտերազմի դաշտին վերայ վնտում էր իր միակ որդւոյն դիտկը , որ մի օր առաջ մեծ ջարդ տուած էր հայրենեաց թշնամեաց : Խորին լռութեամբ և մորմոքած սրտերով լսում էինք այդ պատմութիւնը , տպաւորութիւնը շատ մեծ էր . . . նոյն զիշերը հիւրերից մի քանիսը մնացին մեր տանը քնելու , որոնց թւումն էր նաև Պէշիկթաշլեանը : Միւս օրը , նախաճաշիկի ժամանակ , Պէշիկթաշլեանը կարդաց մի կտոր թղթի վրայ մատիտով գրած հետեւեալ բանաստեղծութիւնը , զոր գրած էր Տ . Մովսէսի սուաջի գիշերուայ արած տըխրագին պատմութեան աղղեցութեան ներքոյ :

Դու զո՞վ ինտրես , մայր իմ անոյշ .

Ե'կ , մի՛ գողար , մօտեցի՛ր հոս ,

Անլաց աչօք դիտէ՛ զորդիդ

Ու իւր վէրքերն արիւնահոս :

Խուժից մայրեր թող լան՝ ու դուն

Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն

Ինչպէս երբեմն որրանիս մէջ  
Կակուղ ձեռքով փայփայելով,  
Մանկիկ մարմնոյս հանգիստ տայիր  
Իբրեւ հրեշտակ նըւագելով,

Զիս հանգչեցուր ի հող՝ և դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

«Նորեկ որդւոյս կենացն արեւ  
Չեզի համար փայլի՛, Հայե՛ր»,  
Այսպէս յայնժամ դռւ կ'երգէիր՝  
Օրօրոցիս նըստեալ քովեր.

Անոնց համար շիջաւ՝ և դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

Կարմիր կայլակք ցայտին վէրքէս,  
Սակայն, մա՛յր իմ, նայէ՛ չորս դին,  
Զարիւնըուշտ կուժերըն տե՛ս  
Հազարներով փրուտած գետին.

Կերտւ զանոնք սուր մեր՝ ու դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

Մըսընչեցին ինչպէս վիշտակ  
Ու մեր վըրայ յարձակեցան,  
Ով հայրենիք, ի հուր ի բոց  
Քո համար մեր սիրտք վառեցան.

Կարմիր ներկան ձորք մեր՝ ու դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

Ու ծափ զարկին մեր հարց ոսկերք  
Զի չէ՛ մեռած Հայոց կըրակ,  
Ու ցընծացին այնչափ զոհեր  
Զի լուծու վրէժ յարեան վըտակ.

Խնաց Մասիս, մայր իմ, և դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

Վերջին համբոյր տամ քեզ, մայրիկ,  
Հասուցանիս զայն սիրահոյս .  
Վերջին անգամ զրկեմ մեր հող  
Ոյր արդ կ'իջնամ ի ծոյն անլոյս :

Խաչ մը տինկէ վրբա՞ ու դուն  
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :

«Զը նայելով այն ժամանակուայ մատաղ հասակին,  
և՝ նոյն միջոցներում՝ մեծ եռանդով աշխատում էի տե-  
ղեկանալ ազգիս ժամանակակից անցքերին : Զէյթունը իր  
ազատ օդով, իր քաջ բնակիչներով իմ սիրած առարկան էր :

«Այն առեն Զէյթունի անցքերը մեծ ազդեցութիւն  
ունեցան Պոլսոյ և այլ տեղերի Հայոց վերայ . ամենայն  
ոք Կիլիկիան ունէր ի բերան, ամենայն ոք մասնակից էր  
դրամական հանգանակութեանց . ընկերութիւններ էին  
կազմվում, թանգարաններ և դպրոցներ հաստատում և  
վարժապետներ ուղարկում Կիլիկիա : Նոյն խակ հռոմէա-  
դաւան հայ երիտասարդները մտահում էին դէպի իրանց  
լուսաւորչական եղբայրներն ունեցած առելութիւնը, եւ  
ամենայն սիրով թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս օդ-  
նում էին այս ձեռնարկութիւններին :

Սիրտ մը որ այնչափ խանգավառութեամբ լեցուած  
էր այս հրատապ խնդրոյն ասթիւ, հետզհետէ ցոյց տուա-  
իր հայրենասիրական զգացումները Զէյթունի երգեր տա-  
ղերուն մէջ .

### Հ Ա Յ Ք Ա Զ Ո Ր Գ Ի

Ապառաժուտ լերան մը կող,  
Յեցեալ ի քար գերեզմանի,  
Աչք մերթ յերկինս և մերթ ի հող՝

Խարտիշագեղ կայր սպատանի .  
Ո՞վ դու որդիդ լերանց հովտաց ,  
Ինչո՞ւ այդպէս սիրտդ է ցաւած :  
  
Կ'ուզե՞ս որ մեծ փոթորկեալ ծով  
Մատուցանէ քեզ մըխիթար՝  
Կոհակաշարժ իւր լարերով  
Երգեալ ի շունչ մըրըրկավար ,  
Ո՞վ դու որդիդ լերանց հովտաց ,  
Ինչո՞ւ այդպէս սիրտդ է ցաւած :  
  
Կ'ուզե՞ս որ քեզ ահեղաշուք  
Խընդայ կամարն աստեղց անթիւ ,  
Եւ բընութիւն պայծառ զարդուք  
Ժըպաի ծաղկամբ և զեփիւռիւ .  
Ո՞վ դու որդիդ լերանց հովտաց ,  
Ինչո՞ւ այդպէս սիրտդ է ցաւած :  
  
Կամ փափկագոյն այլ ըսփոփսնք  
Միթէ կ'ուզե՞ս մօր քաղցուենի  
Ու սիրուհւոյ անուշ գգուանք ,  
Որ քու կըսկիծըդ փարատի .  
Դեռ ի՞նչ կ'ուզես , ո՞հ մի՛ ծածկեր . . .  
— կ'ուզե՞մ վառօդ և զնտակներ (<sup>1</sup>) :

Իսկ ԹԱՂՈՒՄՆ ՔԱԶՈՐԴԻՈՅՆ ազատ թարգմանութիւն մ'է Ուոլֆ անգլիացի բանաստեղծին մէկ քերթուածին՝ այնչափ ճարտարօրէն կատարուած , որ բնագրին բոլոր շնորհը ու փափկութիւնը կրցած է սկահել :

(<sup>1</sup>) Այս տաղը Վեքթոր Հեւկոյի «Տղան» անունով քերթուածին հետեւողութեամբ գրուած է :

Ո՞չ փող զարկինք, ո՞չ արձագանգ լեռնասոյզ  
Սարէ ի սար չարտշըշուկ տարին լուր .  
Ու չերդեցինք ողբոց երդեր սրտայոյզ  
Երբ պատանւոյն բացինք մըռայլ փոսին դուռ ,

Գիշերական մունջ ըստուերներ շուրջ կային  
Երբ հրացանի կոթով ըզհող փորեցինք .  
Հուսին միայն դողդոջ շողայր մեր գլխին :  
Սուգ էր պատեր ըզդաշտ բըլուր և երկինք :

Պէտք չէր դադաղ, և ոչ ճերմակ պատանքներ  
Որով գողցուէր ազատորդի Զէյթունցին .  
Նա յետ մարտին կարծես յոգնած կը հանգչէր ,  
Ու վերարկուն կարմիր բաւէր իւր անձին :

Անձայն ու կարծ «Ննջեցելոց» մի զրուցեց  
Մեր քաջ Տէրտէրն, զինւոր Հայոց ւԱստուծոյ ,  
Գովեց ըզմանն և զքաջութիւնն իւր օրհնեց ,  
Թոյլ չի տրւաւ հառաջ մ'ու ճիչ հանելոյ ,

Բայց երբ գըլուխն ի բարձ դըրինք հողաշէն ,  
Տեսանք ըզգեզ ճակտին ու վէրքըն պայծառ ,  
«Ո՞վ պատանեակ, ըսինք ամէնքս մէկ բերնէն ,  
Վասն հայրենեաց մեռար, դու շատ ապրեցար :

«Գընա՛ զրուցէ՛ հայկաղարմից մեծ ոգւոց  
Որ կան այստեղ աղատ ու քաջ դեռ Հայեր ,  
Որոնք ի բիւր պատերազմաց թէպէտ խոց՝  
Մէջ ամպրոպաց ի ժայռ կանգուն են կեցեր» .

Մէյ մ'ալ քամի յանկարծ փրչեց ցըրտաշունչ .  
Լուսնին շողերն եկաւ գոցեց մըթին ամպ ,  
Ու մեր սարերն, զերթ ուրուականք անմըռունչ  
Մեւ գըլուխնին տնկած դիտեն ապշութեամբ .

ՀԱՅ ՔԱԶՈՒՀԻՆԻ, հիանալի քերթուած մ'է բոլորու  
վին ինքնատիպ, ուր բանստեղծը ցոյց կուտայ անգամ  
մ'ևս իր գրչին շքեղութիւնը .

Այն ուր կ'երթայ զըւարթադէմ  
Եւ սուրալով լերանց վըրան  
Փափուկ թեթեւ ոտիցն ի ճեմ,  
Ռւսից վըրայ հերքըն ծըփան :

Արդեօք չքնաղ եկա՞ւ գարուն  
Կամ աւետի՞ս ետ ծիծառուկ  
Թէ՞ ե՛լ հաղուէ՞, պարէ՞ Զէյթուն,  
Ելէ՞ք ի դաշտ, ծե՛ր, կո՛յս, մանո՛ւկ .

Եւ նու խնոռում և զարդարուած  
Ռւ նազելով տշխուժարար  
Կ'երթայ ընդ պարս ընկերուհեաց  
Քաղել նարկիղ և նունուֆար :


Սակայն ոչ ոք կայ իլեն քով .  
Զայն կը լըսուի, բայց ծիծռան չէ .  
Թեւիցը տակ չունի կողով  
Ռւր որ ծաղկի փունջեր շարէ :

Բօթ մը փըչեց ինչպէս մըրրիկ,  
Ռւ Զէյթունի անտառներուն  
Յաղթահասակ դողան մայրիք,  
Յցուեց առիւծ բաշ գալարուն :

Այն բարձրաբերձ սարից պահպան  
Ազատութիւնն՝ ել սըլացաւ,  
Հովտաց դաշտաց հիւղից վըրան  
Թեւատարած հովանացաւ :



**Փռաջին կենդանագիր Ա. Պէտրոսյան**  
Լուսանկարեալ. Տ. ԺՈՂՅՖԵ  
Բերս-Շիշի





## ԳԼՈՒԽ Ը.

# ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԲԱՆԱՏԵՂՄ



Էշիկթաշլեան՝ Թրքահայոց դասական  
ամէնէն մեծ բանաստեղծը, Մուրատ-  
եան վարժարանի նախկին աշակերտն  
էր, իր օրով Վենետիկի Մխիթարեանց կրթական այս  
յարկը փայլուն շրջան մը կը բռլորէր, առատօրէն պար-  
գեւելով աղզին, մէկղմէկէ յուսալից զաւակներ և յիրաւի  
տամնեւիններորդ դարուն առաջին կիսուն է, որ կը  
գտնենք Ս. Դազարի Վանուց ամէնէն փառաւոր ժամանա-  
կը, վասն զի նոյն միջոցին հոն՝ այդ խաղաղիկ Մենասանին  
մէջ, կ'ապրէին հայկական երկրորդ ոսկեղարուն հոյակապ  
վարպետներն, որոնք հայ լեզուին ու մատենագրութեան  
վերածնունդը պատրաստեցին՝ նոր դարագլուխ մը բա-  
նալով աղղային մտանագրութեան զարդացման։ Կէս  
դարու չափ տեւած այս ժամանակամիջոցին, փայլեցան  
Հ. Արսէն Կ. Բագրատունի, Հ. Եր. և Հ. Գ., Հիւր-  
միւզ, Հ. Դ. Ալիշան, Հ. Գ. Այվազովսքի և ուրիշներ,  
որոնք հայ լեզուն տարին հասցուցին այնպիսի կատարե-  
լութեան մը, որ ոչ մէկ դարուն կրցած էր համիլ։

Ասանկ մեծ վարպետներուն շնչովն էր, ահա, Պէշիկ-

թաշլեան ապրեցաւ իր ուսանողական կեանքը, որ բնականաբար պիտի ազդուէր խորապէս և պիտի կազմուէր, այս ինքնաբոյս հանճարին մէջ, ապագայ մեծ բանաստեղծը, որ ներդաշնակ, պայծառ ու վճիռ լեզուաւ արտայայտեց իր ներշնչումները, որոնք լուսաշող աղամանդներուն պէս, կը մնան յաւէտ անշէջ հայ գրականութեան մէջ :

Այս անզուգական միտքը, հաւասար ճարտարութեամբ, գրեց բանաստեղծական երեք սեռերն ալ, բնաւերգական, եղերերգական ու դիւցազներգական :

Բնարերգական բանաստեղծութենէն հրաշալի տաղեր թողած է, որոնք յաւիտեան անմահ պիտի մնան իրենց ներդաշնակութեամբը, ոճի ու լեզուի կատարելութեամբը, և ի՞նչ աւելի քաղցրահնչիւն ու խորապղեցիկ քան Գարունը, Հայրենի Երզը, Գնացէք իմ Ցաղէը, Առունը, Զեփիւնը, Ալեմանը, Վերապարձը, Հսկային Լերան Պտոյսը և այլն .

Գարունը զմայլելի եղանակաւ երգ մ'է միանզամայն, որ այնչափ շնորհալի ու դաշնակաւոր կը հնչէ ու նղած է հայ ժողովրդին ամէնէն սիրելի երգը .

Ո՞հ ի՞նչ անուշ և ի՞նչպէս զով  
Առաւօտուց փըչես՝ հովի՛կ,  
Ծաղկանց վըրայ գուրգուրալով  
Եւ մազերուն կուսին փափկիկ .  
Բայց չես հովիկ իմ Հայրենեաց,  
Գընա՛ անցի՛ր սըրտէս ի բաց :

Ո՞հ ի՞նչ աղու և սըրտագին  
Ծառոց մէջէն երգես՝ թոշնի՛կ.  
Սիրոյ ժամերն ի յանտառին  
Հզմայլեցան ի քո ձայնիկ .

Բայց չես թռչնիկ իմ Հայրենեաց,  
Գընա՛ երգէ՛ սըրտէս ի բաց :

Ո՞հ ի՞նչ մրմունջ հանես՝ վըտակ  
Ականակիտ ու հանդարտիկ .  
Բու հայելւոյդ մէջ անապակ  
Նային զիրենք վարդն ու աղջիկ .  
Բայց չես վըտակ իմ Հայրենեաց,  
Գընա՛ հոսէ սըրտէս ի բաց :

Թէպէտ թռչնիկն ու հովս Հայսց  
Աւերակաց շրջին վերայ,  
Թէպէտ պղտոր վըտակն Հայսց  
Նոճիներու մէջ կը սողայ,  
Նոքա հառա՛ չք են Հայրենեաց,  
Նոքա չերթա՛ն սըրտէս ի բաց :



Հայրենի Երգը<sup>(1)</sup>, թէև թարգմանօրէն բայց բոլորովին ինքնատիս ձև մը տռած է բանաստեղծին ճարտար գրչին տակ, յարմարցնելով զայն հայրենասիրական բաղանիքներուն.

Մինչդեռ յուսով խայտայ քնութիւն  
Յետ դառնաշունչ ձըմերայնւոյն  
Եւ ի գաւառն իմ հայրենի  
Գեղածիծաղ դառնայ դարուն,  
Մինչ բոյր ի բոյր փրթին ծաղկունք  
Եւ ծըռուողեն նորեկ ծիծունք,  
Ի քեզ ես դարձ առնեմ յայնժամ,  
Ո՞հ ցանկալիդ իմ Հայտատան :

Ոչ Հելուետեան ինձ դաշտավայրք  
Եւ կամ զըւարթ մարդագետինք,  
Ոչ քան ըզքեղ չըքնաղագեղ  
Իտալական պայծառ երկինք,  
Հեռի ի քէն պսնդուխտ զոլով,  
Քոյովըդ յար տապիմ անձկով,  
Ի խանձարուրդ իմոց կենաց,  
Ո՞վ Հայտատան, առնեմ ես դարձ :

Գայցեն աւուրք ուր մանկութեան  
Անկցի տիոցս իմ գեղ դալար  
Եւ յինէն խօյս տացեն վայելք  
Կենաց՝ թեթեւ ի գարշասկար,  
Ուր հէզ Մուսայս մատն ի յերեր  
Մոռանայցէ երգել ըզսէր.  
Հզնինջ ի ծոցդ առնում յայնժամ,  
Ո՞վ ցանկալիդ իմ Հայտատան :

(1) Սոյն երգը, որ ծանր շեշտերով եղանակ մը ունի, quand tout retourne à l'espérance քրանսերէն քերթուածին հետեւողու-

Գնացէք իմ Տաղել, Առունը, Զեփիւռը, Ալեմտաղը,  
Հսկային լերան վրայ պտոյս մը, Վերադարձը, բոլորն ալ  
բանաստեղծին դրչին ինքնատիպ քերթուածներն են, ուր  
բնութիւնը կ'երգէ այնչափ ներդաշնակութեամբ ու սի-  
րային գողտրիկ ակնարկութիւններով անոր, որ իր պաշ-  
տելին եղած է մինչեւ վերջը :

Թեամբ գրուած է, նոյնը ըրտծ է նաև Տոքթ. Ն. Ռուսինեան :  
Երկու նմանողաբար թարգմանութեան միջեւ բազդատութիւն  
մը շահեկանութենէ զուրկ չըլլալուն պատճառաւ, հարկ գա-  
տեցինք զայն ալ ներկայացնել :

Երբոր բացուին դռները յուսոյ,  
Եւ մեր երկրեն փախ տայ ձըմեռ .  
Չընաղ երկինս մեր Արմենիոյ,  
Երբ փայլէ իւր ֆաղցիկ օդեր,  
Երբոր ծիծառն ի բոյն դառնայ ,  
Երբոր ծառերն հազնին տերեւ .  
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա  
Աւիարն որ ինձ ետուր արեւ :

Տեսի դաւերն Սիւրիոյ  
Լեառն Լիբանան եւ իւր մայրեւ,  
Տեսի զերկիրըն Իտալիոյ  
Ալենետիկ եւ իւր կոնտոլներ .  
Կղզի նման չիմ մեր Կիպրեայ ,  
Եւ ոչ մէկ վայր է արդարեւ,  
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա  
Աւիարն որ ինձ ետուր արեւ :

Հասակ մը կայ մեր կենաց մէջ ,  
Ուր ամենայն իղձ կաւարտի .  
Հասակ մը ուր հէզին ի տեսչ ,  
Ցիւտակաց իւր կարօտի ,  
Ցործամ բնարս իմ ցրտանայ ,  
Սիրոյն տալով վերջին բարեւ ,  
Երբամ նընջել յիմ Կիլիկիա ,  
Աւիարն որ ինձ ետուր արեւ :

Գնացէ՛ք, իմ տաղք, ոչ թէ յեթեր  
Ուր շող եւ փայլ և հով ժպտին,  
Եւ ուր զուարթնոյն վարսք լուսահեր  
Ծալ ծալ ի ճեմս իւր ծածանին:  
Գնացէ՛ք, իմ տաղք, ոչ ի կամար  
Ուր լուսավիթիթ ծաղկունք երկնից  
Իբր ըզդրասանոց ականց գոհար՝  
Կախեալ ցոլան յոլորս վնջից:  
Գնացէ՛ք, իմ տաղք, ոչ թէ ի ծոց  
Զարմանահրաշ սիրոյ բնութեան  
Որ ի յաւիւն ի հուր ՚ւ ի բոց  
Վառէ, գրկէ, տածէ զհամայն:  
Գնացէ՛ք, իմ տաղք, ոչ ի պարերգ  
Օդաթըռիչ այն Սիլֆիտաց (1)  
Որ յասպարէզ կապուտաներկ  
Կայթեն հողմոյն ի սոյլ նուազաց:  
Գնացէ՛ք, իմ տաղք, գնացէ՛ք առ կոյս,  
Գնացէ՛ք, մեղմով և պատկառոս  
Ծաւի աչաց նորա ի լոյս  
Զըւարթացէ՛ք անձկակարօտ.  
Եւ թէ անոյշ ձեզ ակնարկեաց,  
Իբրեւ զեռամ թռչնոց, յուշիկ  
Թուք թառեցէ՛ք իւր խոպոպեաց  
Վերայ, ձեռաց և յուս փափկիկ,  
Եւ երգս աղու յօրինելով  
Յունկըն նորա ճըռուողեցէ՛ք,  
Թէ՛ յարթմընի թէ՛ ըզքընով

(1) Սիլֆիտ, ըստ գիցարանութեան, օդաթռիչ ոգիներ եին,  
Նրբահիւս ու երկնասլացիկ թեւերով և կը պարէին զեփիւռին մեղ-  
միկ ձայնով:

Միշտ ըզնովաւ թեւածեցէ՛ք :  
Իցի՛ւ, յորժամ ոչ ես իմ ձայն  
Հասցէ առ նա և կամ իմ շունչ,  
Ու ի մոռացօնս անկայց համայն,  
Գոնեա լրսէր ըզձեր մրմունջ :

### Ա. Շ Ո Ւ Ն

Ուրէք . ծաղկունք դուք փայլվըլունք,  
Ուր ձեր այտեր անուշ հոտով ,  
Ուր ձեր պշրանք ու փափկութիւն  
Եւ ծոց լըցեալ շաղ մարգարտով :  
Խնչո՞ւ հովիկ, անգո՞ւթ հովիկ  
Ցուրտ համբոյրներ կուտայ ձեզի ,  
Մոռցա՞ւ արդեօք իւր սէր կողտրիկ  
Եւ իւր գգուանք փայփայելի :  
Ուր թիթեսնիկ՝ հոլաթեւեան ,  
Զեր բաժակին հիւթոց կարօտ ,  
Որ գայր թերթից ձերոց գունեան  
Տանել ըզբոյր հեռու եւ մօտ :  
Ա՞հ, ո՞ւր սոխակն իմ սիրակէզ  
Որ տերեւոց նստած ի շուք  
Հալէր կարմրիկ վարդին ի տես  
Եւ կողկողէր սրտամաշուք :  
Չըկա՛յ զեփիւռ, չըկա՛յ ծաղիկ ,  
Եւ ծաղկատարի չըկայ թիթեռ .  
Չըկա՛յ սոխակ, ո՛չ վարդենիք  
Լըցեալ ցօղով մարգրտայեռ :  
Սակայն կուսի՛կ մի կայ փափուկ ,  
Բոլոր անձէն շնչէ գարուն .  
Կուսիկ որ դեռ թըւի մանուկ ,

Հրեշտակ ի թուխ վարս ոլորուն :  
Այլ ի՞նչ պիտին ծաղկանց փունջեր  
Յորժամ նորա այտերն հայիս .  
Այլ ի՞նչ պիտին վարդից հոտեր  
Յորժամ նորա մօտ գըտնըւիս .  
Ո՞հ, մի՛ երթար դու տեսնելու  
Ճերմակ շուշանն թէ յիւր ճիւղիկ  
Ի՞նչպէս նազի գլուխըն աղու  
Երբ հովը իրեն տայ ողջունիկ :  
Տե՛ս թէ կուսին փափուկ ուլան  
Վերայ ի՞նչպէս կը տատանի  
Հոյլ հոպոպեօք գեղածածան  
Չքնաղ դիմիկ իւր նազելի .  
Լո՛ւռ կաց, գիշերց սիրո՛ւն խօսնակ,  
Լըսէ՛ մէկ մ'ալ զիւր դայլայլիկ .  
Լո՛ւռ կաց, կուսին երբ ի կաշնակ  
Երթեւեկեն մանու թաթիկք .  
Ո՞վ հրաշագեղ կոյս օրիորդ,  
Յիմ հայրենիս թէ դու էիր,  
Հայոց շիրմաց արտասուայորդ  
Ուսենիներն թէ տեսնէիր,  
Եւ իւր վրտակն ողբանըւէր  
Ի սըրբափայլ իւր հայելի  
Տայր որորել այն քու պատկեր  
Որ հրեշտակաց է տարփելի .  
Անըմանեակ աշերդ մեղոյշ  
Նորա երկինք թէ տեսնէին,  
Ու մէկ նայեաց, նաեաց մ'անոյշ  
Արձրկէիր նորա հողին,  
Յայնժամ սոխակ շիրմացն Հայոց  
Որ միշտ ողբայ հողմոց ի մռունէ,  
Գէթ մի անգամ լըռեալ ըզկոծ  
Քեղ ողջունէր յուրախ մըրմունջ .

## ԶԵՓԻՒՑ

Դու փափկաթե մանկիկ զեփի՛ւռ,  
Ազրերց վրայէն լուսակարկաջ,  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ՝  
Ի՞նչպէս թըռչիս ինձ ընդ առաջ,  
Ու խունկ եւ զով ընծայելով  
Զիս ողջունիս հեղիկ շնչով։

Ո՞հ, կը սիրեմ ըզքեզ, հողմի՛կ,  
Երբ դու փութաս ինծի պալու,  
Ի պար ի թռիչ ի սոյլ մեղմիկ,  
Այրած ճակտիս իմ այցելու։

Ծաղիկ հոգւոյս, քեւ զովացած,  
Բացուի ի լոյս ախորժ կենաց։

Սլացի՛ր, փափկիկ դու սուրհանդա՛կ,  
Լո՛ւր աւար հովտին ու ծործորին  
Եւ անտառաց բարձրադիտակ,  
Ուր երամով սոխակք թառին,  
Թէ մըաերիմն իւրեանց եկաւ  
Բիւր ըզմայլմանց յիշատակաւ։

Ո՞հ, կորսըւած իմ հաճոյքներ,  
Հոս վերըստին զըտնեմ ըզձեզ։

Ծառոց շըքով էք ծածկըւեր  
Ու փըրփըրով առուակին հեղ։

Ահա կայտուէք ի յայս ծըմակ,  
Ի յայս փըթուտ հովանոցակ։

Հոս դառն հոգեր մէկիկ մէկիկ  
Ճակտէս ի բաց հեռանային  
Ու փունջք ժամուց զեղապարիկ  
Սիրտըս թեթեւ օրորէին,  
Եւ բընութիւն՝ մայր որդեսէր  
Քնքուշ գրկաց մէջ զիս զըգուէր։

**Հոս ճէմէին երեկոյեան**

Ի զով ըստուեր պար մի կուսից,  
Մազերն հովուն բազմաբուրեան,  
Սիրտք ընծայուած հեշտ վայելից.  
Շող լուսնակին, կոյսն ու ծաղիկ  
Զիրար շոյեն սիրատարփիկ :

**Մըտերմութիւն, Սէր կրակուբոց,**  
Ինչ անուշ էք յայս տեսարան,  
Ուր բիւր դալարք ձեզ հանգըստոց  
Ու' անհուն դաշտեր ըզբօսարան  
**Մըտերմութիւն, ինձ երանի**  
Թէ հոս ծոցէդ հոգիս թռանի :

**Դու փափկաթեւ մանկիկ զեփի՛ւռ,**  
Աղբերց վրայէն քաղցրակարկաջ,  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ՝  
Թըռի՛ր, թըռի՛ր ինձ ընդ առաջ,  
Ու խունկ եւ զով ընծայելով  
Պարէ՛ չորս դիս հեղիկ շնչով :

## Ա Լ Ե Մ Տ Ա Ղ

**ՅԱԼԷՄՏԱՂԲՆ այն գեղեցիկ**  
Գացի ժուռ գալ անհոգ մոլար,  
Ուր բիւր վրտակ բիւրեղ ծոցին  
Մատուցանին անկոց դալար :

**Երբ փայլփրլուն ծագէ արեւ,**  
Ոսկի ցանուի լերանց վերայ,  
Շող արձըկէ ամեն տերեւ,  
Զեփիւռ թփոց հետ կը խաղայ :

**Քայց քան զամեն հովիկ քնքուշ**

Հրեշտակ մի անդ կը թեւածէր,  
Ու քան զամենն երգերն անուշ  
Այն նաղելոյն ձայնիկն հնչէր :

Թըսի՛ր ինծի , ահա մըսայլ  
Անտառին մէջ իջաւ գիշեր .  
Կանչէ պըլպուլ լուսնին ի փայլ .  
Բաց անոնցմէ չունինք ընկեր :

Սա հովանիքն անուշաբոյր  
Տեսնեն ըզմեզ թեւ ընդ թեւով  
Ասդիս ծաղիկ անդին համբոյր  
Փունջ փունջ սիրոյ ընծայելով :

Պարանոցիս մարգրիտ մանեակ  
Կախէ՛ սպիտակ քուկին թեւեր ,  
Մաղերդ գլխիս իմ հովանեակ ,  
Ու լուռ մընջիկ սահին ժամեր :

Երբ բընութիւն անխօս կենայ ,  
Մահկանացուք ձայն չեն հաներ .  
Լուռ է ամէն ինչ որ շուրջ կայ ,  
Աւելի տա՛ք խօսին սրտեր :

Շուշանափայլ բարձ մի փափկիկ  
Բլլայ քու ծոցդ ինձ առ ի քուն .  
Բայց թէ այն սէրդ է իմարուսիկ ,  
Լաւ է չտեսնամ ըզլոյս առառն :



## ՀՄԿԱԾԻՆ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ ՊՏՈՅՑ (1)

Ծովըն ցոլայր ու ծըփծլպիայր,  
Սուրայր ակատն ի մէջ ալեաց.  
Հովս հեղաթռիչ երթայր ու գայր  
Վազվըռտելով ամէն դիաց:  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր:

Մըրմընջէին մանըր ալեակք  
Նաւուն կողից տալով համբոյր,  
Եւ կոյս բաժիշտ՝ Ոգւոյս նմանեակ  
Երգ ծաւալէր ի ծով անդոյր:  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր:

Ի՞նչ շուտ հասանք և հանդարտիկ...  
Կարծես ծովուն վրհուկ գըթուտ  
Մեզ գգուելով ի ծոցն յուշիկ  
Բերաւ ի զով յայս ըստորոտ.  
Բացէ՛ք հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր:

(1) Հակային Լեռք կամ Աւօա-Ցէտէ. Վերին Վոսփորի ասիական եղերքին վրայ, կանաչագեղ բլուր մ'է հիանալի դիըքով, որուն առջեւ կը բացուի Մեւ Ծովը, աչք առածին չափ: Ամառները, պայտի ջատ յարդի վայր մ'է ամէն անոնց համար, որ կ'ուզեն վայելել գեղեցիկ տեսարաններ ու խմել իր վճիռ ու սառնորակ ջուրը: Այս լեռան զառիվայրին վրայ կը գտնուի Մետրէտէ մը, որուն մէջ կայ գոմբանը Ուշա-Ցէտէի, հսկայ մը ըստ աւանդութեան, որ կարող էր, կ'ըսեն, նեղուցին մէկ եղերքէն միւսը անցնիլ:

**Զերդ գեղավարս յազթող հսկայ**

Որ խրոխտ նայի ընդ չորս բոլոր,  
Այնպէս լեռն ալ մեղի մօտ կայ  
Անտառներով պըսակաւոր,  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :

**Թռչնոյ մը պէս կուսիկն անուշ,**

Տըւած մաղերն հովուն ի ծուփ,  
Կը թըւչըտի ընդ քար ընդ փուշ,  
Դարէ ի դար, թուփէ ի թուփ,  
Բացէ՛՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :

**Դար վե՛ր, դար վե՛ր, ո՞հ, ի՞նչ վըսեմ**

Ըսդարձակի կապոյտ եթեր .

**Դար վե՛ր, ահա ծովուն նըսեմ**

Դիտեմ հեռուանց ահեղ պատկեր .

**Բացէ՛ք հաճո՛յք, փափուկ թեւեր**

**Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :**

**Միտք իմ անժոյժ և սուրարշաւ**

**Թըւաւ յանկարծ իւր ալեաց մէջ,**

**Խաղաց, ծրիաց, թաւալիցաւ**

**Թուխ կոհակաց ընդ ելեւէջ :**

**Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,**

**Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :**

**Ու ձիւնափայլ այն փրփուրներ**

**Որ անդընդին ցայտեն մէջէն**

**Կարծես ճերմակ վարդից թերթեր**

Որ իւր ծոցէն կը բողբոջեն .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Հուր հեր արփւոյն կը ծաւալի  
ի դաշտ յարօտ գեղաժըլիտ ,  
Ծովն ի յերկինըս կը զմայլի ,  
Երկինք ի ծով ծիծաղախիտ .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ի՞նչ սրխրալի ես դու , բնութի՛ւն ,  
Երբ կենսունակ քուկին շնչով  
Գայ պարաւոր աղւոր գարուն  
Գունակերպիկ ծաղիկներով .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ի՞նչ գեղանի ես դու , բնութի՛ւն ,  
Երբ շաղն ու ցող ծոցէդ տեղան ,  
Եւ քու մէջքիդ գօտի անհուն  
Եօթնակամար կապես ծիածան .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ու երբ գիշերըն կը բանայ  
Իւր աստղազարդ ամպհովանի ,  
Լուսնին զարդով ճակտին վերայ  
Նայի ծովուն ի հայելի ,  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Խնչ վեհ, ինչ մեծ ես դու. բնութիւն,  
Որոյ նայուածքն է սուր փայլակ,  
Իր ձայն՝ մըրըրկոտ ալեաց մըռնչիւն,  
Երբ ամպերէն վազէ կայծակ,  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ու այս ամէն ըսքանչելիք  
Աւելի վեհ կուգան ի տես  
Ու վառեն զիմ սիրտ և ողիք  
Երբ ի բարձանց դիտեմ ըզքեզ.  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր .

Ո՞հ, զայս բնութիւն երգէ՛, կուսա՛ն.  
Իւր զարդերէն մէկն ալ դու չե՞ս,  
Քենէ չքնաղ կ'ըլլա՞յ գուսան  
Որ ձայնիկովդ երկինք դիւթես.  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ահա խօսի . . . լըցան բոցով  
Իւր սեւաթոյր ականողիք .  
Ահա երգէ . . . լըցաւ խանդով  
Հովիտ ու մարգ ու ամէն տեղիք .  
Բացէ՛ք, հաճո՛յք, փափուկ թեւեր,  
Տարէ՛ք ըզմեզ բըլուրն ի վեր :

Շունչք և մըմունջք դադարեցին .  
Միայն հողմիկ փըչէր համբոյր ,

Ու ի վերայ մաքուր ծակտին  
Օրօրուէին հոպոպք սամոյր .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :

Ու լուսափայլ ամպիկ բարակ  
Գլխուն վերեւ հեղիկ խաղայր .  
Եւ հովանին զով և ախորժակ  
Դէմքին վերայ ծաւալանայր .  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,

Անշուշտ ի յայն ծածկեալ էին  
Զոյդ մի հրեշտակ օդապարիկ  
Որ իրարու Փլավլասային՝  
«Ի՞նչ անուշ մեր երդէ քուրիկ . . .»  
Բացէ՛ք , հաճո՛յք , փափուկ թեւեր ,  
Տարէ՛ք ըզմեղ բըլուրն ի վեր :

---

Վերադարձ քերթուածը Պէշիկթաշլեանի գլուխոզոր-  
ծոցներէն մին է՝ շնորհալի , փափուկ ու ներդաշնակ , ուր  
բանաստեղծ կ'երդէ . բնութեան մէջ , կեանքը իր բոլոր  
դրուագներովը :

Ասէր ոգեակ մանուշակին ,  
«Թերթ իմ անկան , բեկաւ ծըլօտ  
Քո՛յր իմ , երթամ , և ցօղագին  
Լացցէ վաղիւ զիս առաւօտ .  
Այլ ոչ ընդ բաղդն իմ հառաչեմ  
Յորժամ դարուն կայ ծաղկաճեմ .  
Նաղիմ դարձեալ ես յիմ բողբոջ :

Իսկ ես, ասէր այգուց ցօղիկ,  
Ի տերեւոց գգուխմ ի ծոց.  
Ինձ փարելի՝ ծաղկանց ցեղիկ,  
Նոցա այտեր՝ ինձ հանգըստոց.  
Այլ զիս կիզու ո՞հ, արեւակ . . .  
Մի՛ մի՛ տխրիր, վա՛րդ սիրեցեալ.  
Գայցէ գիշեր և կարմրորակ  
Ի քո ծոցիկ եկից դարձեալ : »

Անդուստ սոխակ ի պուրակին  
Յետին նըւագ զայս յեղյեղէր.  
«Ողջա՛մբ մընայք, ջո՛ւրք տռուակին  
Ողջամբ՝ ծըմա՛կք նըսեմաստուեր.  
Այլ մինչ նորոգ գայ Ապրիէլ  
Եւ զարթիցեն գեղ դալարիք.  
Յիմ հովանիս եկից թառել,  
Սլասցին դարձեալ իմ դայլայիկք :


Եւ դու, վըտա՛կ տխրակարկած,  
Զի՞ այդ մրմունջ քո սրտացաւ.  
«Լըւարո՛ւք, դա՛շտք, ո՞հ, զիմ հառաչ.  
Վըճիտ աղբիւրս յամաքեցաւ.  
Այլ ձիւնաքերք մինչ ի լերանց  
Գայցեն զերկիր արբուցանել,  
Ես ի միջոյ փափուկ ծըղեաց  
Եկից դարձեալ հեղիկ սահել : »

Չողն արփենւոյն ընդ երեկոյս  
Յիւրն օրհասին ամպոց վերայ  
Աղօտափայլ դողդոջ մի լոյս  
Տայր ընդ ուռտըս բացակայ .

«Սակայն, ասէր, երկի'ր ծաւալ,  
Ծով ծիրանի, առնում ձեզ այց.  
Ընդ աշալուշ վաղիւ դարձեալ  
Յոյժ առաւել ևս փայլեցայց» :

Այսպէս ահա ծաղիկ և ցող,  
Սոխակն անոյշ, անոյշ առուակ  
Եւ արփենւոյն կենսաբեր շող  
Մեկնին. սակայն դառնան երագ.  
Եւ դո՛ւ, կուսի'կ, դու որ դեռ նոր  
Ծածկեալ ի հող մատաղ ըզտիս  
Տարեր ըզգեղդ, ըզբոյր եւ շնորհ,  
Ահ, դո՞ւ միայն ոչ ևս դարձիս :





### ԳԼՈՒԽԻ Թ.

## ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԵՂԵՐԵՐԳԱԿ



զերերգական բանաստեղծութեան մէջ  
Պէշիկթաշլեան անհաւասարելի կը մնայ  
յաւէտ, ի ընէ մելտմաղձիկ ու տխուր,  
կարծես միշտ հակում մը ունէր ողբալու և այս  
իսկ է պատճառ, որ այս քնարերգակ բանա-  
տեղծը շատ անգամ փոխած է իր քնարին թելերը  
եղերերգելու համար իր սիրելից դառնակսկիծ մահք  
այնպիսի տխրաղդեցիկ տաղերով, զոր անկարելի է կար-  
գալ առանց արտասուելու: Արդարեւ գլուխ-գործոց են  
այն քերթուածները, զոր ձօնած է իր սիրելի ընկերներէն՝  
Պետրոս Ռոկեանի (1) ու Յակոբ Չամչեանի (2), եղերերգներ  
որ կարծես սառած արցունքներ են՝ մարգարիտներու պէս  
ճարտարօրէն շարուած քով քովի:

(1 և 2) Այս երկու պատանիները Մուրատեան վարժարանի մէջ  
իր դասընկերները և միանգամայն սրտոկից բարեկամները եղած էին:

Պետրոս Ռոկեանի ուղղեալ գրաբար քերթուածը իր  
մէջ կ'ամփոփէ լեզուի, ոճի, զգացումի ու գիւտի բոլոր  
վուճութիւնքը .

—Ավ, զի՞ ճարտար է մահ յընտրել ըզնունձս ի սայր  
գերանդւոյն .

Էզրարին եւ զգեղեցիկ միշտ ժանաւ աչօքն որոնէ .

Մինչ շուշան եւ քնքուշ փըթթին ծաղկունք ի գարնան,  
Արագ արագ խամբէ զնոսին ի մահատիս գոյն դալկան :  
Ավ Պետրէ, մինչդեռ այն ինչ մըտեր կենցաց յասպարէզ,  
Զիա՛րդ բոլոր փափկութեամբ ծիծաղեցաւ քեզ կենցաղ .  
Վայելչութիւն ու գնդ դիմաց, շուք հասակիդ և շընորհ,  
Մանկութիւն գեղածաղիկ խաղապատեալ շուրջ ըզքեւ,  
Ի կոչունս վայելից կենցաց տային քեզ հրաւէր .

Այլ մահ դառըն ժըպիտ կացեալ հեռուստ ծիծաղէր .

Դու ի պատրանըս փաղաքուշ հըրապուրեալ կենցաղոյս .

Ծափ ըզծափի պարելով ոստեար կենցացդ ի պարտէզ .

Եւ լիածեռն ծաղկունըս անմեղ իւրնդից բերկրաւէտ  
Բաղէիր, այլ զո՞ արդեօք զարդարեսցես դու նոքօք .

Էզգըլո՞ւխդ, փունջ երփներանգ յօրինելով քեզ սլրսակ, .

Անպըզտոր երանութեամբ խայտալ տիոցդ ի գարնան .

Եղո՞ւկ քեզ, նոքին հուպ մեռելակիր դագաղոյդ,

Եղեալ ի զտրդ, ի տըխսւր թառամեսցին ի դամբան :

Մահ ըզնեաոցդ ընթացեալ դիտէր զոտիցըդ գարշապար .

Զըտեսե՞ր զնա որ զանխուլ սողոսկելով ծաղկանց մէջ ,

Է՞սկ ոտիւքըդ մահաշունչ իբր ըզվիշապ գալարէր .

Եւ մինչ դու վըրձնիդ ի ծայր նըկարելով ըզբնութիւն ,

Զերկինըս զերկիր ամփոփէիր համայն ի զոյզն ի տախտակ ,

Նա ի սուր սայր գերանդւոյն զշիրիմդ ի հող նըկարէր ,

Եւ ապա քեզ ընդ առաջ յանկարծ ոստեաւ մոլեգին ,

Կամեցաւ ըզմահացուն ածել յետինն ըզնարուած .

Գութ չարկին ի նա հասակդ նորաբըթիթ ի բողբոջ ,  
Ոչ կայտառ և գեղսնի դէմքըդ շնորհաց օթեւան ,  
Ոչ աչկունքըդ ծաւիք , ականոզիք սեւաթոյր .  
Եհար ըզքեկ անագորոյնն , աւազ , ի խոց կարեվէր ,  
Եւ յաղթ բաղկաւ զըլորեցոյց խոր ի մահիճըս ցաւոց .  
Սեւափետուր թեւօքըն պինդ անդէն ըզքեւ պատեցաւ ,  
Փըշեաց բզշունչ իւր ի քեզ ըզժահահուն և զազիր ,  
Սյլագունիաց ըզկարմրութիւն այդ վարդագեղ այտերուք ,  
Եւ մարմին նըւազեցաւ մեռելատիպ ի դալկան :  
Իսկ դու լըռե՞ս և անտրտո՞ւնջ կաս՝ եղկելի՛ պատանիդ ,  
Եւ ոչ ի յոզք անմըխիթար հեծես ի սուգ աղեխարչ .  
Ոչ յոզոք անկեալ մահու՝ ըլզըթութիւն պազատիս ,  
Ոչ յոգւոց հանելով ի վեր յերկինըս բողոքես .  
Կենացըս անցաւորի խարեպտատիրն բաժակ ,  
Ահ, թոյն մատոյց քեզ դաւնորակ՝ զըւարձութեանցըն փախան  
Ազբիւր կենացըդ վըճիտ դառնայ ի հուն իւր ի հոդ ,  
Թօթափեցան և խամրեցան ծաղիկք չքնազ մանկութեանդ :  
Իսկ դու լըռե՞ս և անտրտո՞ւնջ կաս՝ եղկելի պատանիդ :  
Այո՛ , այո՛ , ըզնազելին խանարհեցոյց իւր զըլուխ ,  
Որպէս շուշանն ի հովտի հարեալ ի խիստ խորշակէ .  
Ապշեցաւ մահ ինքնին՝ մարդկան սսոխըն դժնեայ ,  
Ոչ այնչափ արիութիւն յառոյդ ոգւոջն յուսալով :  
Պետրէ՛ . եղբա՛յր իմ սիրելի , ո՛վ կէս հոգւոյս իմ հատոք ,  
Աւազ , ննջես արդ ի հող ըզքուն մահուն անյարիր .  
Ո՞ տայր ինձ ի ժանիս լինել մահուն քո փոխան .  
Քանիցըս ըզնա ողոքեցի կտրել ըզթել իմ կենաց  
Եւ ի քոյդ հիւսել չըքնաղ երջանկաւէտ լնդ աւուրց ,  
Եւ կամ գէթ զիս մահակից դընել մահմիդ առ ընթեր .  
Այլ ոչ այնպէս յերկնից մեզ վիճակեցաւ երկոցուն .  
Քեզ մեռանիլ , ինձ արտասուք՝ ողբալ ըզմահ քո յաւերժ :  
Հնդ գեղեցիկ երկնաւ՝ ուսմանց և իմաստից ի տաճար

Կրթեցաք ի միտոսին ի գերապանծ տապարէզ,  
Եւ կապեցաք մըտերմական սիրով հողի ընդ հոգւոյ .  
Այլ ինձ եղա՛ւկ , բխոք տւա՛զ , զի կանխացէր գու քան զիս .  
Դեռ ոչ իսկ վայելեալ զարդիւնո անմահ վաստակոցդ ,  
Յոյժ տարաժամ հասեալ վերայ մահուն մըռայլ աղջամուզ ,  
Էզգեղեցիկ ապաղայիդ շիջոյց ըղճրաղըն պայծառ .  
Եւ արդ ի սիրտ նընջես երկրի ըղքուն յաւերժ անյարիր . . .  
Այլ ո՛չ , յերկինըս կենդանի շնչես դու զօդ կենսունակ :  
Ո՞վ թեւապարիկք հոյլք անմահից լուսերամ ,  
Դուք ըզնա խաւնեցէ՛ք ի խումբ զասուգ զեղապար .  
Սնդ մանկութեաննորա զգարուն վիլթթեցուցէք անթառամ  
Յանմահ ծաղկանց յօրինեցէ՛ք պըսակ ի զյուխ զեղափայլ ,  
Պետքէ՛ , տեսցո՛ւք դարձեալ զիրնարս յերաւաէտն յայն  
կույան :

---

Իսկ Յակոբ Զամչեսնի նուիրեալ քերթուածը , աշ-  
խարհիկ գրականութեան մէջ , զոհար մը կը մնայ իր պար-  
զութեամբը ու զգայացունց արտայացտութեամբը :

Եկո՛ւ , քընար աղէկլտուր թելերով ,  
Զըւարթ սլըճնած երբեմն անոյշ վարդերով .  
Մ՞ն , այն փունջեր թափթըփեցան իմ չորս դին ,  
Զի սիրելին իմ գոցուեցաւ ի շիրիմ :  
Եկո՛ւ կտպեմ ճակտէդ նոճեայ մի պըսակ ,  
Սեւ տիսրութեանց ողիք զարնեն քու նըւագ .  
Քու մըրմընջիդ հետ խաւնըւած զեփիւռիկ  
Թող փըչէ յուրա հոն ուր հանգչի Յակոբիկ :

Ազնի'ւ հոգի ու սիրեցեալ ամենէն :  
Ի՞նչպէս շուտով ելար կենաց պարտիզէն ,  
Ու հասակի՛ ծաղիկներով զարդարուած ,  
Այդպէս կանուխ իջեր ի հող տիսրամած .  
Ամբողջ գարուն մի չի տեսած այս կեանքին ,  
Մըթին գաղտնիք շիրմին ըզքեզ պատեցին .  
Քոյդ մըտերմաց , որոց էիր քաղցրիկ սէր ,  
Տես ի՞նչ աւանդ թողուցիր , սեւ կոկիծներ :

Գերեզմանին դըւնէն մըտար դու երկինք ,  
Ուր անթարշամ կենաց բազմիս ի հարկինք ,  
Հոգիդ սլացաւ մաքուր մարմնէդ առ Աստուած ,  
Ինչպէս անուշ հոտ մը ծաղկէն բաժնըւած .  
Փափուկ գրկէն հէք քուրերուդ սըգաւոր  
Թըռեար ի ծոց վաղամեռիկ հօր և մօր .  
Բայց մինչ քեզմով իննդան հայրիկդ ու մայրիկ ,  
Ահ , ի՞նչ կ'ընեն եղբարք ու քորք նազելիք :

Երիցըս որբ , նստած դարձեալ ի սեւեր ,  
Այլ ո՞վ սրբէ անոնց աչքին արցունքներ .  
Սիրաբողբոջ տունկեր դեռ նոր ծաղկած դուք ,  
Այս քանի՛ հեղ զարնէ վրանիդ մահուան շուք .  
Դու որ անոնց էիր եղբայր մի սիրուն ,  
Յիշէ՛ կրկին ունիս այժմիկ գողտը անուն ,  
Այդ սրտակէզ հարազատացդ անբաժան  
Հոլաթեւիկ եղբայր , հրեշտակ մի պահպան :

Ելէ լունակ գերեզմանաց այցելու ,  
Քող մի դէմքին ձըգած ճերմակ ամպերու ,  
Մութ կամարին վերայ տժզոյն թափառկոտ ,  
Տես գայ շիրմիդ , զերդ արխուր կոյս ամբչկոտ ,  
Մինչ զովագին փըչէ հովիկ անուշակ  
Ու չորս կողմէն բուրեն յասմիկ մանուշակ ,  
Ա՞հ , մօտ , եկո՛ւր յայնժամ առ սիրտըս ցաւած ,  
~~Հեղիկ~~ թեւով հսկէ՛ ի քուն սիրելեաց :

Ծաղկէ նաև հոն միշտ շուշան ըսպիտակ ,  
Անմեղութեան սրտիդ ամբիծ նըշանակ .  
Վարդըն կարմրիկ ծաղկէ հոն սուր փուշերով  
Յայտնել ի՛նչպէս քու կեանքդ էր լի խոցերով .  
Խանդաղակաթ տեսեր ըզման ծընողաց .  
Դառն հարուածով մահուն եւ դու զարնըւած՝  
Մընաս բարով ըսիր կենացդ արեւաւն  
Եւ մանկութեան ծիծաղտոգէմ օրերուն :

---

Պէտիկթաշխան առ Գ . Ստեան ձօն մ'ունի զոր ուղած  
է իրք սփոփանք իր սիրելի հօրը մահուան առթիւ :  
Ունի նաև Ման Եւփիմեայ յուզիչ քերթուածը նոր հարսի  
մը մահուան առթիւ :

Ա. Ռ. Գ. Օ Տ Ե Ա Ն (1)

**Գիտեմ, ազնիւդ, ըզդառնութիւն գիտեմ անդարձ բառ  
ժանման.**

**Գիտեմ ո՞հ, թէ ի՞նչ կ'ըզդայ սիրտ բոցաթեւ որ կը թրոչի  
Գորովանացն յիւր բունիկ, ու զայն սլարապ կը գտնայ,  
Պարա՛պ՝ ծոցիկն հայրենի որ չէր յովներ ի գգուելոյ  
Ի անշէջ սիրոյն ջերմութեամբ միշտ տաքցընէր ըզսիրտ  
որդւոց,**

**Եւ ուր անժոյժ դիմէին գութ և կարօտ իւր նազելեաց,  
Իղձք հարսխն և դըստերաց և թունեկին մանրիկ ժըպիտ,  
Որ վարդափըթիթ շրթունքներով կեանըս մաղթէր անուշ  
պապուն :**

(1) **Գ. Օտեան,** Պէշիկթաշլեանի տմէնէն մտերիմ ու օրտակից  
բարեկամն էր. այս երկու ազնուական հոգիները ու մեծագոյն հայ  
մտաւորականները զիրտը պաշտեցին մինչեւ վերջը, այնպէս որ, Պէշ  
իկթաշլեան չի մոռցաւ իր բարեկամը յիշելու տնուշիկ կեանքին  
վերջին օրերուն մերձ ի մահ գրած՝ այն յուսահատական քերթուա-  
ծին մէջ իսկ :

Ի հանգիստն իմ հողոյ մքսից անդրէն բնկողմանեալ.

Եւ ի խոխոց վրտակին ի յուս ածից զիւազաղութիւն

իմ հեզաւած օրօրոցիս, եւ զարեզակին մանկութեանս

Որ ի դաւտիկն իմ ցոլայր, զանոյս իմ խաղս եւ զաւաւանս

Ընդ հովանեաւ ծառաստանին որ զիւր տերեւս թափէր յիմ զլուխ  
Եւ ուր սոխակին թազուցեալ երգէր առ իս զիւր երգ զորով.

Ո՞հ մերք հոգիս բզմայլեալ զայցէ վայրացն այն այցելու,

Գտցէ բզմարդ, զտցէ բզպուրակ եւ զերգեցիկըն բրոչնիկ,

Եւ զեեզ, Տաղցրիկ բարեկամ, որ զիս միայնդ յիւես եւ լաս.

Գիտեմ թէ ի՞նչ կ'ըզգայ սիրտ երբ որբ մընայ ի համբուրէն  
Ար մի միայն շըքեղ է վարձ և քաջալեր սիրայորդոր,  
Քան զոր պայծառ յաղթանակ չըկայ քրտանց իւր որդեկին  
Եւ ոչ դափնիք այնչափ վառքեր թափեն անոր ճակտին  
վերայ :

Ահ, մանկութեան իմ օրերուս՝ անցայ լեզի այդ փորձէն,  
Եւ ո՞ր հաճոյք կրնան ըզքեզզըրկել երբ գոց են հօր գրկերն,  
Համբոյք չունին իւր շըթներն, հայեաց չունին վառ-  
վուն աչկունք,

Եւ ուրիշ բան չի մնար իրմէ . . . բայց սուրբ յիշատակ,  
Սակայն ոչ թէ միայն սուրբ այլ եւ անմեղ է յիշատակ  
Ռուվ անեղծ և կենդանի ի շրջանակն իսկ տապանին  
Պիտի տեսնես ըզպատկեր քու սիրայնոյ վեհազըն հօր,  
Պիտի տեսնես ըզկերպարանն և ըզճակատ լայնակամար՝  
Ուր ձեռք ձեռքի վըսեմութիւն և հեղութիւն բընակէին  
Եւ ուր խորհուրդք առաքինիք կարծես ի գահ միշտ բազմէին  
Եւ թէ երբեմն ի գիշերի նըսեմաստուեր նոճեաց մէջէն  
Զայն մի ականջըդ զարնէ, ո՞հ, մի՛ կարծեր, ո՞վ բարեկամ,  
Թէ ողբական շըշունչ է այն հողմակոծիկ տերեւներուն.  
Զէ՛ այն վըտակ որ հառաչէ, չէ՛ այն թըռչուն որ ճըւճըւայ.  
Զա՛յն հեշտալուր է ծընողին, ձա՛յն որ ըզքեզ դրդէ  
դարձեալ

Սիրել ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի և վըսեմ :  
Վե՛ր կաց ուրեմն ի դամբանէն, նայէ՛ չորս դի, չըկա՞յ  
քու հայր . . .

Բայց աղէկէզ կայ մայրիկ, բայց կան քուրեր արտասուաթոր,  
Ընկերք ցաւոց կան քեզ եղբարք և պէս եղբօր մէկ բարեկամ,  
Ու ասոնցմէ շատ աւելի՝ կայ սըզաւոր մէկ Հայրենիք . . . :

Շատ յողիչ քերթուած մ'է նաև Մահ Եւփիմեայ  
ողբերգը .

Մի՛ ի գկուանըս փաղաքուշ հրրապուրիլ կենցաղոյս ,  
Խանձարրոց մանկութիւնն հուպ արհաւիրք նն դամբանին ,  
Ընդ վարդենիս խառնին յաճախ խաշխաշք մահունդալկահար  
Յաճախ շիրմին առ եղերը ձեռն ի ձեռին մահ ւ Հիմքն  
Պարեն կայիժ , և հարսանեաց անդ թառամին ծաղկանց փունջք :

Այդուն այգուն զարթեաւ Եւփիմ ի գիրգ գրկաց փեսային  
Ամբիծ ի դէմա իւր գեղոյ ւ անմեղութեան փթթէին վարդք ,  
Զերթ ի վըտակ ականակիտ շողան արսիւոյն ճառագայթ .  
Այսպէս փայլէր ցնծութիւն ի սեւաթոյր ականողիս .  
Ժըպիտք մանունք ծընանեին կարմրափայլիկ ի շրթունս .  
Բրակէս Չարսւն և Մայիս Ճապարն ծաղկաբմք և զէլէւոյր ւ  
Թաթիկք ի լանջս , աչկունք ի վեր , գիսակք ի յուսըս  
ծածան ,

Երջանկութեան խըւէր նրեշտակ անմահութեան ի պարտէզ .  
Սրասարովի փեսայն լնող հուպ վաղեաց նըմին առ ընթեր  
Առաւօտին զոկջոյն սիրոց ետ ի համբոյր սիրակաթ :  
Գիրկըս ածեալ հարսըն մոքուր ըզսիրելեաւն սնձկալի ,  
Չայնեաց ի ձայն գեղախոսիկ հեղամընչիւն տտարակին .  
«Չանձն իմ ի քեզ մոռացայ , խանդակաթ իմ փեսայդ .  
«Վերառեայ դու զիս ածեր երջանկութեան ի հովիտ ,  
«Ուր սիւք ըզսէր շնչէ , ծաղկունք ըզսէր բուրեններկնահոտ  
«Ուր թաջնիկք երգեն ըզսէր , ըխեն զնոյն աղբերակունք  
«Յայս գիշերիս մինչ անուշակ ըզմայլէաք մեք սիրով  
«Եւ համբոյրք ամբծութեան էին սրտից մերոց թարգմանք ,  
«Չայներջանիկ յիս ընթացաւ զի գեղեցիկն են կեսնոք եսէր» ,  
«Չաշկունսըդ նինջ կալու ապա ի թմբրութեանցն անուշից  
«Հայէի ես ի քեզ և անձն իմ ոչ յակեցաւ ,

«Սրաի իմոյ լի խնդութեան պատգամաւորք զուգընթացք  
և Երեւեցան յականողիս եւ ի վերայ քո ցօղեցին .  
ԱՀամբուրեցի յերեսըս քո ես զայն կաթիլս մարդարտեայ  
«Եւ քընոյդ սիւք զովարար իմ խոպոսկօքս հով ածի .  
«Դու զարթուցեալ ձայնեցիր «Ո՞չ, իմ անոյշ Եւփիմէ ,»  
«Զանձն իմ ի քեզ մոռացայ եւ մոռացայց , ով անձկալիս :

Դուզնաքեայ անցին աւուրք , էր առաւօտ մի գեղեցիկ ,  
Առ դրան յարկին Եւփիմեայ տեսի դագաղ մահանոտ .  
Եղերական ողբոց ի ջայլ հնչէր սիրոյ օթեւանն .  
Շուրջ ըզնովաւ պար սպաւոր խոնեալ ամբոխ երկրապիշ  
Աչք ցօղացայտք , անձանացեալք լըոիկ ի սիրտ հեծէին .  
Դաշնակութիւնք մահուան և կոծ խառնեալ ի մի հնչեցին  
Սիրտ իմ թնդաց , ջահք վառեցան այլ ոչ զուարթ  
հարսանեաց .

Զի՞նչ այս մահու սեռ հանդերձանք , ասեն . «Մեռաւ  
Եւփիմէ :» (1)



(1) Այս քերթուածը չէ հրատարակուած Մատենագրութիւնի Մ .  
Պէջիկրաշլեանի հատորին մէջ , զայն արտատպեցինք Յ. Հիսարեա-  
նի Բանասէր հանդէսին 1851 տարւոյն Զրդ թիւէն :

## ՈՒՐՈՒԱԿԱՆՔ<sup>(1)</sup>

(ՎԵՐԹՈՒՅ ՀԻՒՆՈՅԻ)

### Ա.

Քանի՞ս, առա՛զ, տեսի ես աղջկունս անժամ կենազրաւ։  
Ճակատազրին են օրէնք, հա՛րկ է մահուան իւր առար։  
Հարկ է խոտոյ անկանիլ ընդ սայրասուր մանգաղաւ,  
Հարկ է պարուց ի հանդէս զբւարճ կայթից սըրավար՝  
Կոխել ըզփունչըս վարդից։

Հարկ է ուղխից ըստառիլ յընթանալոյն ի ծործոր։  
Հարկ է ցոլալ փայլակին, 'և ի նոյն հապճեալ առնուլ վերջ։  
Հարկ է Սոլրիլ նախանձու դիցէ պաղիւ ի տոչոր  
Ըզգեղանին խընձորի աստղափըթիթ ծաղկամբ պերճ,  
Սնուշաբոյր ձի՛ւն դարնան։

Զի ա՛յս են կետնք, յետ յուսոյ՝ երիթամած գայ գիշեր,  
Յետ ամենի՝ զարթնութիւն ի վիհ դժոխոց կամ յերկին։  
Սշխարհախումբն ի խրախնձան անյաղ ակումբըն բազմէր,  
Սակայն քանի՛ բազմական լըքեալ ոլտրապ զիւր տեղին  
Եւ ել գընաց տարաժամ։

(1) Վերթույ Հեւկոյի հրաշալի քերթուածին թարգմանութիւնն  
է ա՛յնքան ճարտարօքն ի հայ վերածուած՝ գրական լեզուի, Գ.  
Օտեանի ըստին պէս ռանկարելի էր որ Հեւկոյի այս թրթռա-  
կան տողերը աւելի գողտրիկ թարգմանութիւն մը ունենային հայ  
լեզուին մէջ։

Բ

Քանի՛ս տեսի կենազրաւ, մին վարդագոյն եւ ճերմակ,  
Միւսըն թրւէր ականջել երկնախօսիկ նրւագայ.  
Այլ ոք, կըթու, ըղմի թեւ դրիէր ճակտին իւր խեչակ,  
Եւ զերթ թռչուն հոլաթեւ թեքէ ըղճիւղն յիւրն ի ուաց,  
Հոգեակն եբեկ զիւր մարմին :

Մին ի նոսա շրջմոլիկ, ցընորակած, դալկահար,  
Հեծէր յուշիկ անուն մի զոր ածէ ոչ ոք ի միտ.  
Այլ ոք անկեալ թալանալր հանգոյն երգոց ի քընար.  
Եւ այլն ի շունչ օրհասին ունէր զանոյշըն ժըմիտ  
Յերկնից նորեկ հրեշտակին :

Համայնք ծաղկո՛ւնք վաղանցիկք, եկեանք, աւա՛ղ, կարճառե  
Աղկիովսեա՛յք ծովասոյզ հանդերձ բընկօքն երերուն,  
Աղու տատրակք զոյս երկինք տըւեալ երկրիս էր պարզե,  
Ոյք շընորհօք եւ սիրով և մանկութեամք զարդարուն,  
Զամօրն գարնամբք հաշուէին :

Չիա՛րդ, ո՞չ ես են նոքա, ա՛յդպէս կանուխ հողեցան.  
Ա՛յդքան չըքնաղ աղջըկունք աներեւո՛կ ու անխօս,  
Շիջելափառ ա՛յդքան ջահք, ա՛յդքսն ծաղկունք ցիր ու ցան  
Ահ, թոյլառ' ւքինձ առաթուր կոխեալ ըզդէղ թերթից գոս  
Գընալ յանտառքս մոկար :

Անո՛յշ ուրուք, անդ ի մութ մինչ մըտախօհ կամ զեգեր,  
Նոքա անձնիւր գան, խօսիմ, խօսին ընդ իս նոքա այլ.  
Բեկրեկ ի լոյս մերթի յայտ գան, մերթ ծածկին ի յըսուեր,  
Եւ ի միջոյ կողերաց և սաղարթուցըն մըռայլ  
Դիտեմ զաշաց նոցին ցոլս :

Քոյր է հոգիս գեղաղէշ ուրուատեսիկ այն ոգւոց .  
Եւ մեք վազեմք զօրինօք գերեղմանին և կենաց .  
Մերթ զուգաձեմ և մերթ բուռն հալում նոցին ըզթեւոց և  
Անճա՛ռ տեսիլ , ուր ես եմ նոցա նըման մահացած ,  
Այնք կենդանի ինձ նըման :

Էզձեւս իւրեանց ընծայեն իմ խորհըրդոցը բոլոր .  
Դիտեմ , դիտեմ ըզնոսա և ասեն ինձ՝ Ե՛կ առ մեզ .  
Զեռն ի ձեռին կայթեն շուրջ յետոյ զշիրմաւ պսփաւոր ,  
Յետոյ տակաւ սուզանին անյետ ի մութն ասպարէզ ,  
Եւ ես խորհիմ և յիշեմ . . . :

Գ

Մի՛ն մանաւանդ .— Իրեշտա՛կ մի , պատանուհի ըՄպանիկ .  
Ունէր թաթիկ ձիւնաթոյր , ուռնոյր ի հեծ լանջքն յանմեղ .  
Աչք սեւորակ , յոր շողան գաղթածընի ակնարկիք .  
Եւ անծանօթն այն հըրապոյր , և այն պըսակ լուսագեղ՝  
Զարդ ճակատուց նորատի :

Եւ մեռա՛ւ նա , ոչ առ սէր , զի ի ճակատն այն անամք  
Հաճոյք սիրոյ և մըրցմունք դեռ ոչ էին ազդեցիկ .  
Զայնըր ամէն դիմեցմունս վանէր սըրտիկն ապստամք .  
Ի տես նորին մինչ համայնք գոչէին՝ Զի՛ գեղեցիկ ,  
Զասէր ոք զայն յունկանէ :

Նա յոյժ սիրող էր պարուց , ա՛յս է մահուն իւր պատճառ .  
Սիրող պարուց հանգիսին ակնախըտիդ և ցընծուն .  
Դեռ խըլըրտի աճիւն իւր եւ դողդոջէ մեղմաքար  
Մինչ ըզվըճիտ գիշերաւ ճերմակ սմազիկ մի փայլուն  
Պարէ զերկնիցըն մահկաւ :

Նայոյժ սիրող էր պարուց .— Մինչ տօնախումբ գայր ի խինդ  
Յայն մըտածուփ կայր ըզտիւս , այն գիշերացն էր երազ :  
Եւ երաժիշտք և բամբիշք և պարանցիկք յահուր թինդ ,  
Ազմըկելով ըզքուն իւր և ըզգըլխովն առեալ վազ ,

Բառնան քրքիջ և շըշուկ :

Յետոյ գոհար և մանեակ աչոյն հանդէպ շողշողէր ,  
Գօտի կամար բեհեղեայ կոհակակերպ ծըփալով ,  
Եւ անկաւածոյք նըրբաթել քան ըզմեղուացըն թիւեր ,  
Դրասանդք և ծոպք հոյլ ի հոյլ որովք լընոյր բիւր կողով ,  
Տեղատարա՛փ և ծաղկանց :

Յըսկըսանիլ հանդիսին ծիծաղաղէմ ընդ իւր քորս  
Գայր խոպալով , 'և ի մատունս իւրն հովահար ծածանէր ,  
Յետոյ նըստէր մետաքսեայ փաղփուն ձորձոցըն յոլորս  
Եւ սիրտ զըւարթ զերդ բամբիռս ի ծոց խնդայր և վազէր  
Էնդ բիւրաձայն կընդընդոցս :

Էր տեսանել զաղջիկն այն ի կայթ ոտին սուրարշաւ :  
Ուկիանիշ իւր քըլանցք տան ի շարժ փայլ ըզփայլի ,  
Եւ թոյլաթուխ մեծ աչկունք ցոլան ընդ սև կերպասեաւ ,  
Որպէս գիշերց ի ճակատ աստեղաց զոյգ մի վտոի  
Ի ծոպս ամպոցըն մըռայլ :

Եւ խընդամո՛լ էր աղջիկն , համայն խնծիղ և կայտիւ .  
Թըւէ՛ր մանուկ . հիացումն էր մեր ժամուց տըխրազքոս ,  
Զի ոչ պարուց յակըմբին սիրտ բողբոջէ ցընծալիր .  
Ո՞հ , անդ փոշիք մըրըրկեալ ընդ ծիրանիս տան հըրոս  
Եւ սեաւ տաղտուկք ընդ հաճոյս :

Սակայն կոյթից ի դոփիւն նոս սրբաթռիչ պարառաջ՝  
Հոլաթեւէր գործադարձ չառնէր շընչոյ տուրեւառ,  
Եւ արբհնայր մրխմընջով աղեքախից քաղցրաւանչ,  
Ծաղկամբ մողիչ հանդիսին 'և ոսկի ջահիւք բոցավառ,  
Զայնից 'և ոսկի աղմբկաւ.

Զի՛ հեշտալի ի յամբոխն յապշոպ ընդոստ սըլանալ,  
Բղդալ զի պարն յաւելու ըզկիրս հողւոյդ բիւրաւոր,  
Եւ չըգիտել թէ արդեօք գընա՛ս ընդ ամսին ի թաւալ  
Թէ խոյս յերկրէն տառ խուճապ, թէ ընդ ոտիւք պարաւոր  
Կոխես զալիս սըլտոյտքեալ:

Մակայն աւա՛զ, զի հարկ էր ի դալ շողից այգածին  
Մեկնիլ ի բաց և տռ սեամս մընալ լողկին սընդուսոյ,  
Եւ էր յայնժամ, զի յաճախ այն կաքաւիչ աղաւնին  
Բղդայր ի դող զոփալով ի վայր մերկիկ ի յուսոյ  
Ասլալ այգուց շընչոյն զով:

Զի՛ վաղորդայնն է արխուր՝ կոյթատօնից հրճուական.  
Ողջամբ մընայք դռւք՝ զարդեր, պարք և ծիծաղք մանկունակ,  
Հաղն անողոք յաջորդէ դաշնակութեանցըն փոխան,  
Եւ վարդաղէմ և դալար հաճոյից՝ տե՛նդ կապուտակ.  
Աչկունք շողչով նըւաղին:

Վ.

Մեռա՛ւ կենացնի զարուն, աղւո՛ր, դըգուեա՛լ, երանեա՛կ.  
Մեռա՛ւ, ելեալ ի պարուց որ զմեզ ի թուխս համակիաց  
Մեռա՛ւ, աւա՛զ, 'և ի ծոցոյ խելայեղ մօրն անու շակ,  
Իւր ամենայն զարդերով ցուր մահ ըղնա թօթսօխիաց  
Թընել ի քուն ի դագաղ:

Դեռշատ կ այսիու հարկանել յակումք պարուց պատրաստէր.  
Մահ այնքան բուռն հաղթեպով էառ զջըքնազ իւր մարմին  
Եւ տոօրեայ այն ծաղկանք որովք զբլուխ իւր պլճնէր  
Որ գեռ յերէկ յերախանս ամենաքոյր փըթթէին,

Ի հող շիրմին խամրեցան :

Յ

Վա՛ն եղկելի՛ իւր մայրիկ որ անգիտակ իւր բաղդին  
Այնքան ի սէր կաթուգնէր ի զիւրաբեկն յոյն ծըղօտ .  
Մինչ տրղայն էր և հիւսնդ , տրքնէր ի գլուխ իւր բարձին ,  
Եւ զլալտպին իւր մահուկ այնքան զիշեր՝ խընամսու՝  
Հոնդուցանէր յորորան :

Զո՞ւր մայրենի զորովանք , արդ այն աղջիկ վաղամեռ  
Ընդ կապարեաւ դադաղին , կատուտակեալ , որդնահար  
Նընջէ , 'ւ ի վոս դամբանին ուր զնոտ եղին ձեռքըն մեր ,  
Մեռելական յինչ հանդէս եթէ զարթնու սառնահար  
Չըմրան չըքնաղ զիշերով :

Դասնաժըլիտ հրէշ ճիւտղ գայ մունջ ըզնա զարդորել  
Փոխանակ մօրըն քընքուշ , ասէ՛ Ե՛լ , մամն է ահա՛ ,  
Եւ սառնամած մի համբոյր տրւեալ շըրթանցն աներեր  
Խաղայ մատամբք աճոռուտ սովեալք ձեռացն յոսկորեայ  
Երկայն ծրփուն իւր հերովք :

Յետոյ ածէ դողդոջուն բղնա ի պար դիւթաճեմ ,  
Յակըմբահոյլ օդային որ ի խաւար ճախրասլաց .  
Եւ թըլիայորդ կայ յոլորտս լուսին տըմդոյն լայնաղէմ ,  
Եւ շափիւղեայ ներկին շողք ծիսաննին զիշերաց  
Ամսլոց ըզծուպս տրծաթեայ :

Դուք, զոյս ի խաղս իւր կոչէ պարահանդէսն եռանդուն,  
ԶըՍպահուհին յուշ ածէք որոյ շիջաւ կենաց լոյս,  
Ծաղկահասա՛կ աղջըկունք . նա զիրգ ձեռամբ զրւարթուն  
Կենաց բղվարդլս հընձէր . բղմանկութիւն, ըղճաճոյս :  
Բղջեղ փափուկ և բղսէր .

Թրշուտ մանուկըն տօնից ի տօնը յար դիմեցիկ  
Զարմանազան յօրինէր զիրվնիս սիրուն այն վընջին,  
Այլ խիստ բաղդին հարուածով զիս'րդ եղեւ վաղանցիկ .  
Զերթ Ոփելիայ ի յաղեաց յափշտակեալ զետակին՝  
Մեռմ ծաղկունս քաղելով :

ՊԵՇԻԿՄԱՆԻ եղերերգական քերթուածներուն մէջ  
իրենց յատուկ տեղը ունին նոեւ տապանազրերին, որոնք  
կը հնչեցնեն իր հոռաչանաց ձայնը ոյնքան տխուր տու-  
զերով . այս կարդի քերթուածներուն մէջ յիշտակելի  
ին Վաղամետիկ Մանկան, Փարուզալեան Մկրտիչի,  
Հանրամեան Բառնաբաս վարդապետին ու Վաղամետիկ  
մօր տապանազրերն :

### ՏԵՊԱՆԱԳԻՐ ՎԱՂԱՄԵՄԻԿԻ ՄԱՆԿԱՆ

Ի գըրկաց զիրգ զորովոյ թըռեար՝ հրեշտակդ անմեղուկ,  
Անշաղախս ի յերկրէս սպահեալ զոտկունքը փափուկ .  
Ի դառըն բաժակէ կենաց միայն զանու չոկ  
Մայրենի կաթին տռեալ և զղըգուանացն ըղճաշտկ .  
Հանգի՛ր աստ, զիրդ յօրոցիդ . քեզ երանի՛, ո՛վ մանկիկ .  
Ոչ ծանեար զարտասուս, զոր մեզ հեղուլ տաս այժմիկ :

**ՏԱՊԱՆԱԳԻՐ ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆ ՄԿՐՏԻՉԻ (1)**

**Մըրկաւ մահու**

**Ի նուտհանգիստ վարեալ երջանկաց**

**Փորթուգալեան Մկրտիչ**

**Ի շունչ վախճանին**

**Զվէմս անշունչ կանգնել պատուիրէք**

**Սեամս վերելից յարդարել ոտին**

**Յերկնախորանն անմահութեան**

**ՏԱ. ՊԱ. Ն. Ա. Գ. Ի Բ**

**ՀԱՆԸՄԵԱՆ Հ. ԲԱՌՆԱԲԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ (2)**

**Ինգ անձուկ վիմաւո տրխուր մահարձան**

**Հանգչի Բառնաբաս ծնունդ Հանըմեան,**

**Յերեսուն և չորս հասակին իւր ոմ,**

**Ծաղկեալ լի արդեամբք հապաւ սորաժամ,**

**Սութուր զաշխարհ և յերկրէ պանդուխու,**

**Զանձըն ձօնի եատ յերկնից յաւերժ ուխու,**

**Դիմեաց ի Վիէննա ի քաղաքամայր,**

**Ընկալու ի գիրկ ըզնոս Մըխիթար,**

(1) Այս տապանագիրը, որ կը գտնուի Օրթագիւղի Ս. Գ. Լուսուորիչ եկեղեցւոյ գտւիթը, իբր իշտակարան փորագրուած մարմարեայ տախտակի մը վրայ, Մատենագրուրիւնի Պէտիկրաշլեանի հաւորին մէջ չէ տպուած :

(2) Այս տապանագիրն ալ Մատենագրուրիւնի Պէտիկրաշլեանի հատօրէն գուրս մնացած է ու լոյս տեսած 1880 ապրիլ 1, Մասիս լրագրին 2587 թուոյն մէջ :

Դարձ ի մեծն տատէն Կոստանդնեան քաղաք ,  
Երկնից տեսութեան վառ ի սուրբ փափաք ,  
Աւանդեաց զանրիծ ըղոգին կուսան  
Ի ծոց անմահին յոր արդարքն յուսան ,  
Ընդ ծով կենցաղոյս բարեօք ակաղձուն  
Ետևալ տառ եհաս փոխորկաւ մահուն ,  
Բերկրեսցի ի ճեմ յաստեղաց կոչոն ,  
Որ աղպատահմին թող տառ սուգ փոխան :

---

## ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄՕՐ ՎԱՂԱՄԵՌԻԿ (1)

Հզցուրտ տճիւնովք զոր կափուցանէ  
Վիմիդ մահարձան ,  
Սռաքինութիւն եւ դութ մայրամած  
Դառնաղէտ սրգան :  
Համայն վրշտակիր բնութեան գընի տառ  
Սռատաղութ մայր ,  
Զոր ի ծաղկախիտ ի տես ոստաքանց  
Սեան օրհաս եհար :  
Այրին և տընանկ յործեռանդն արտօսր  
Հեղղուն զոսկերօք ,  
Եւ անպամ մահ ժանտ փրշրեսցէ զմանդաղն  
Առ դառն այս շիրմօք :

---

(1) Այս տապանագիրն ալ Մատենագրութիւնի Պեղիկրաշլեանի հատորին մէջ չի կայ , արտատպատճենք Յ. Հիսարլեանի Բանասէր հանդէսին 1851 տարւոյն 8րդ թիւէն ;

Եկայք, տառապեալք, ոգիք սրգաւորք  
ի յոզբաց նըւագ :

Շուրջ ըղդամբանաւ նորա պարաւոր  
Բոլորել պլսակ :

Եւ դուք, մանկը լըտի, որք ի նըմանէ  
Որբացայք լըքեալ

Եւ դեռարուսիկք մայրական զըթոյն  
Կոյք անակընկալ

Թէ ըզսիրայեղց համխոյր մայրենին  
Ածէք դուք զուշով :

Կամ ըզգուշաւոր և ըզժիր խընտմն  
Եւ զծոցն անսիրդով :

Եկայք, և դուք, շուրջ ըզսիզուտ շիրմաւն  
ի քուճա արկանել,

Հղմատաղ ծըլիս մարզեալ ի յերկինս  
Անզր ըզնու մազթել :

Զակն և ձեզ տնի անտուստ յերկինաւոր  
Պերճ անդաստակաց ,

Զերթ թըլուչուն որ զաչս ի սունիկ դընէ  
ի ձախորեն ի բաց :





## ԳԱՅԻՆ Ժ.

### ԹԵՇԻԿՑԱՇԼԵԱՆ՝ ԴԻԻՑԱՁՆԵՐԳԱԿ



Եշիկթաշլեան՝ գիւցազներպակոն բանասանեղծութեան մէջ ալ առաջին կը հանդիսանայ եթէ չի գերազանցեր Հ. Արսէն Բաղրատունին՝ իր վարպետը, իբօք Հայր Արսէն իրը հայագէտ, քերական, մատենադիր, թարգմանիչ, լեզուագէտ ու տաղաչոփ վիթխարի զրիչ մ'է, հայ լեզուն իրմէ դաշտնիք մը չէ կըցած պահնել, լեզուին տէրն է իրը գերազոյն իշխան, ճին ու նոր բոլոր հայ Մատենագիրներէ բարձր է իր հրաշակերտներովը, որոնց մէջ ՀԱՅԿ ԴԻԻՑԱՁՆ միայն բաւական եղած է զինքը սմամացնելու, երկասիրութիւնն մը որով հայ լեզուին բոլոր շքեղութիւնը, վեհութիւնը, ճկունութիւնը, բառամթերքը, կանոններն ու զարտողութիւնքը ցուցադրուած են արտեստին արտակարգ ուժովը, ոյս հսկայակերտ գործը յիշատակարան մ'է կանգնուած ի վառս հայ լեզուին, յահանական կոթող մը՝ բարձրացած անոր վեհաշուք մեծութեան ու կենդանութեան ի պատիւ։

Նոյն ինքն Պէշիկթաշլեան՝ իր արժանաւորագոյն ա-

շակերտը գնահատուծ է զայն, հետեւեալ գեղեցիկ պրո-  
թեամբ, ուղղեալ առ մեծագործ վարպետն, կարդալով  
Հայկ Դիւցազնի գրչագիրը զոր խոնոքնաբար զրկած էր  
իր աշակերտին կարծիքը աւնելու համար :

«Քերթուածս այս ըստ ամենայն մասանց ոլանէ զկա-  
նոնս Դիւցազնականին :

«Ենտրութեամբ առաջարկութեամն և վսեմութեամբ  
գերազանցեալ, բայց ի Միլտոնէ, քան զոլ ամենայն  
դիւցազներգակ քերթողս, ուր Հայկ պաշտպան կայ և  
ախոյեան իրաւանց երկնից և աղաւաւթեամնն ընդդէմ  
Դժոխոց և բռնութեան Բէլայ :

«Յոյժ ցամաք և պարզ երեւի նիւթն վեր ի վերոյ  
հայեցիւք. այլ զարմանալի բեղմնաւորութիւն մտաց  
քերթողին այնպէս յաւելեալ ի նա կեղծիս և դրուազս  
ահաւորս և գորովականս, և բազմագէպ սրատահարօք  
զարդարեալս և զանազանեալս յոյժ յիրերաց, և այնպէս  
քաջ կցորդեալ զայնս ընդ բուն և գլխաւոր վէպսն,  
մինչեւ յայսմ գերազանցել զամենեքումբք : Զոր օրինակ,  
վսեմ է յոյժ դրուազն վարդապետութեան ճշմարիտ  
Աստուածային կրօնիցս և նկարազրութիւնն ջրհեղեղին ի  
քերան Նոյի. Պատմութիւն կանգման և կործանման Բա-  
րելոնեան սմբարտակին. Տեսիլն Հայկայ և յոփշտակու-  
թիւն ի Տաճարն Խորհրդոց Աստուծոյ : Ահաւոր են դէպք  
մահուան Խուտաբանտայ և Բիւրասպեայ և Գումարումն  
դիւաց ի վերայ Կապուտող լերին ի խորհուրդ : Գեղեցիկ  
է յոյժ դրուազն Ապահի և Բերորաց, Նկարազիր տօնին  
Նաւասարդի, Հանդիպումն Հայկոց հովութիւն Դանանայ :  
Ողեշտք և գորովական, մահ Հայկակայ և հանդէս  
թաղման նորա, ծանօթութիւն և Դէպք մահուան քեռն  
Բերորայ, Սիրելութիւնք Խոռայ և Արուսեկի, Հրան-

տայ և Հայկանուշայ, Հսկումն Հայկանուշայ զիշերաւ առ  
մահճօք հիւսնդացելոյ հօրն, և Խայթք խղճի նորա.  
Էմբանումն նորա. Իորհուրդ և զուր ջան սպատելոյ  
ղնա. (ուր զԱստղիկ միայն ոչ կամէի գլուխ և առաջ-  
նորդ պործոյն), սղբք նորա ի վերայ մահուան սիրել-  
ւոյն, զարմանալի արիութիւն նորա մերժելով զհրապոյրս  
Բէլայ և Բիւրասպեայ. համառօտ առել, խանդաղատելի  
ման բովանդակ քերթուածոյն, դրեա թէ բոլոր հաս-  
տառեալ է ի վերայ Հայկանուշայ որ մի է ի զարմանալի  
և ի չքնար նկարագրաց. ոչ կամիլլա և ոչ ամենայն  
դիւցալնուհիք թասոյի կարեն համեմատիլ ընդ Բերո-  
րայ, ընդ Աստղկան և մանաւանդ ընդ Հայկանուշայ:

«Այլ ուր ամենայն զօրութեանց հանճարոյն հանդէս  
առնէ քերթոլն, են պատերազմունք : Նոր իմն ասպարէզ  
բացեալ առաջի քան զոր ցարդ կոխեալ ի քերթողաց.  
ի նաւամարտ և մանաւանդ. ի վերջին ահաւոր ճակա-  
տամարտին թուի իմն երեւակայութեան մարդոյ բարձ-  
րոթուիչս եղեալ մինչեւ ցվերջին սահմանն ուր հարկ է  
նմա այնուհետեւ ամփոփել զթեւս իւր :

«Եւ այսպէս, ըստ իս, վսեմութեամբ և ի կենդանա-  
տիւդ նկարագիրս բարաց զուգակշիռ կայ Հոմերոսի. եւ  
վկայ այսմ, Հայկ. որպիսի դիւցազն ոչ այլ ուրեք գտանի  
ի քերթուածս. Մանիսոն, Հայկանոյշ. Ասլահ. Բէլ եւ  
Բիւրասպի և Վստամ :

«Ի կարգուորութեան, ի ճշմարտանմանութեան, ի  
կիրթ ախորժակս և յայլ ամենայն գեղեցկութիւնս դեր  
ի վերոյ քան զթասոյ և զայլ ամենայն Դիւցազներգուս,  
հաւասար է կարծեմ վիրզիլիսոի :

«Սիրեմ յոյժ զվաեմ և զբնիկ պարզութիւն հայկական  
ոճոյ սպահեալ ի քերթուածս յայս, հեռի ամեննելին յար-  
ուեսակութենէ և ի պշրանաց. այլ ուրեք ուրեք, զի

մի կարծիս ինչ հետեւակութեան տացէ պարսաւագիտաց ,  
գուցէ կարօտիցի սակաւիկ մի ևս յղկելոյ :

«Համառօտ ասել . այս դիւցազներդութիւն մի է ի  
հրաշակերտից հանճարոյ : Այս է իմ դատաստան և կար-  
ծիք անկեղծաւոր :

ՄԿՐՏԻՉ ՊԵՏՐՈՎԱՆԵԱՆ

1852, ԳԵՆ, 13

(ընթեցեալ զգրչազիրն)

Եւ մի եւ նոյն չնաշխարհիկ լեզուաւ ու ամենամեծ  
հեղինակութեամբ թարգմանած է ամէն դարերու ամէնէն  
մեծ հայ Մատենագիրը , Միլտոնի Կորուս Դրախտին , Վիր-  
գիլեայ Մարտինի՝ Մշակականիք , Հոմերի Ելիականիք , Հո-  
գոնի Փոսկոլեայ Տաղ Գերեզմանականը . հրաշալի թարգ-  
մանութիւններ արդարեւ , որ հայ լեզուին աստուածա-  
ցումն ին ու կրնան կենդանի պահել զայն որչափ առն  
որ հայ Ազգը կը չնչէ աշխարհի վրայ :

Պէշիկթաշլեսն որ հիացող մը եղած է հայր Արսէնի՝  
իր մեծ վարպետին , ու չափած անոր հանճարին բարձ-  
րաթռիչ խոյանքը հետեւեալ երկու վսեմ քերթուածներով  
յայսնած է իր խոր զմայլանքը :

### ՎԻՐԳԻԼ Ի ՊԱՌՆԱՍԵԱՅ ԱՌ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ ՄԵԾ

Որ Աւոնիան փողոյս ընդ նուրբ երկրագործին  
նուագող զարդիւնս  
Հայկական ոլորեալ երգս ըզկէս փառաց իմ կապահցեր ,  
Անմահականն ի Պառնաս սիւդ անուշիկ հնչեաց երգոցդ ,  
Յաւէրժ մայրեացն աստուածանուէր մըրմընջեցին վարսք  
ի գեղգեղ :

Անդ ի բազմոցը փափկութեանց՝ ի դարեւանդն ուր  
անմահից

Հոյլ շուշանաց ի գեղաթոյր թերթից 'և երփնից պարարին աչք :

Աւը Կտատալն արծաթի պաղպաջափայլ ճեմի ալեօք,  
Կանդնեսցուք կըճեայ տաճար Քեղ ի ծաղկանց պճնեալ  
բոլոր :

Մատունք քնքուշ Մուսոյից բուրեան բզփունջսըն  
կապեսցն :

Շուրջ ըզնովու ի պարանցիկո երաժշշաւացն հանդէս՝  
ի գովեստ հնչեացեն Քեզ նըւագաւոր դաշնակութիւնո  
Սոլուն, Պինդարոս, Տիբուլ, Կատուլ նախանձընդդէմ :

### ԱՌ Հ. ԱՐՄԵՆ Կ. ԲԱԳԻՐԱՏՈՒԽԻ

ի հալոցացըդ խանդից  
Երգ մի եւ ինձ աղաչեմ՝  
Կիզուլ ի բոցդ եւ ի հուր,  
Թռանիլ ընդ թռիչսըդ վըսեմ :  
Կամ թէ կամիս երգ աղու  
Գորովանաց եւ սիրոյ  
Թրթռակ տաւղիդ ի նուրբ թելս  
Շարժնալ առ իս հնչեցո՞ւ :  
Ո՞հ ո՞չ այնպէս ի գիրդ ծոց  
Յունկըն փափկիկ քաղցրասցի  
Մանկանն ի քուն անուշից  
Օրօր գըթոյն մայրենի ,



Գրական այս սեռին մէջ Պէշիկթաշլեան թէև երկարաշունչ երկասիրութիւն մը չէ թողած մեզի, բայց հայ դիւցազներգութիւնը իրեն կը պարտի փունջ մը քերթուածներու, ինչպէս, Դիւցազունք Հայոց, Քնար կուսին, Զբոսանք Արտաշէսի առաջնոյ, Քերբողական Ոզին Հայաստանեալց ի բուն, որոնք ադամանդեայ մաքրութեամբ պիտի փայլին յաւէտ հայ գրականութեան մէջ, Պէշիկթաշլեան այս անմահ տաղերով, իբր ներշնչուած բանաստեղծ, կը ցոլացնէ իր կիրթ ճաշակը, պայծառ, ներդաշնակ ու վեհաշուք ոճը՝ միացած շնորհալի փափկութեան մը հետ, երկնելու համար, վառ երեւակայութեամբ, Հայոց անցեալէն պատմական դրուագներ ու հայրենասիրական տեսարաններ :

## ԴԻՒՑԱԶՈՒՆՔ ՀԱՅՈՑ

Ժամ էր պարապոյ խաղաղական եւ յանկուցիչ .  
Երկիր ի քօղ սեւաթոյր ըզլըռութեամբ փարեալ անոյշ  
Խոր ի քուն թանձրութեան հանգչէր համայն վաստակաբեկ .  
Իբրև հսկայ թըխատեսակ յանդընդափոս վազեալ յայրէն .  
Սեւադէմ ոստեաւ դիշեր ծագաց ի ծագս տիեզերաց .  
Լըռէր ըընութիւն առ հեշտեաւ լըսել ըզլոյս հովուին  
սրբնդի ,

Ըզնուրք շըշունչ ըրթանց սիրոյ, զերդ մօր յորրանն ի  
քաղցրաճռինչ ,

Ըզկարեվէր սըրտից հառաչ և զաղօթկեր մրմունջ ծերոյն .  
Ի փարախս օթագայեալ մակաղէին հօտք և անդեայք ,

Եւ օդականք սովորթախիտ առեալ ի յոստը դադար .  
Փունջք խուռներամ վարդից ծաղկանց մարդարաշար  
լըցեալ շաղով

ի սիւդ հեղիկ ծածանէին , և խունկ անոյշ ծաւալանայր .  
Հնչէր անդուստ փափուկ՝ նըսեմաստեր ’ւ ի թաւ մայրեաց  
Գիշերախօս երդեցկին նըւազաւորըն դայլայլիկ .  
Նա միայնակ՝ լըութեան ժամուն կացեալ ընդ մեր  
թարգման ,

Էղմըրմաւնջն օրհներդութեանց երկրի յերկին վերառաքէր .  
Եւ երկինք ջանաղդեստեալ շողայր վըսեմ եւ վաւ ի վառ .  
Լուսին , ամսկեղէն քօղ լուսասփիւռ արկեալ զիւրեւ ,  
Նազէր ի պարս աստեղաց շուրջ ըղնովաւ ակրմբահոյլք :  
Ո՞հ , ես ի յայս բուրազուարթ և հովասուն ի դարեւանդ ,  
Ռւստ ի ծործոր խաղայ վըստակ սահուն ալեօքըն կարկաջոտ ,  
Ռւր ի համբոյր զըոյլըս ծաղկանց գդուէ զիփիւռ  
փաղաքշելով ,

Խորհըրդաղգոծ առեալ ըղնիստ , աէր ամայի կացեալ  
երկրիս ,

Միտք իմ ընդ քեղ ձեմնն , լուսնեա’կ , ի հրաշաղարդ  
դաշտը երկինից ,

Եւ ի ձեղ՝ աստղունք փայլունք , ի ձեղ յակճիռս  
ակլնկառոյց ,

Կապուտափայլըն ընդ կամար յառեալ պշնում հոգեզըւարճ .  
Այլ դուք մարմի՞նք իցէք արդեօք , եթէ զուարթնոց  
պարք լուսեղէն ,

Լուսատոք տիեզերաց միթէ լապտե՞րք մշտաբորբոք ,  
Առկախեալք ի դահլիճս Աստուածութեան օթարսնաց ,

Թէ բոցեղէն հովանոցք ուր մէն մի գահք ևն Անմահին :  
Մինչ ի գիշեր զովագին, աստղունք, աստղունք  
գեղեցկաշորք :

Նըշոյլք ի ձէնջ վայրաբերին կաթիլք ի շաղ ցօղտարախ  
ի ձե՛զ զանմահական երկրի ծընունդս ևս նըկատեմ :

Ո՞վ դու դըրախտավայր երկիր, երկի՛ր թորդոմական,  
Կառո՛ ի վեր զաշըս քո, տե՛ս ըզդիւցազանց որդւոցդ  
ըզնոյլս .

Եւ այնք աստեղք երկնասկարիկք եթերականն ի կոմար,  
Եւ այնք յաւէժ ի նըշոյլ փայլին շողշող ոսկեծըդի .

Ահա՝ Ներսէս, Սահակ, Մեսրոպ, Տըրդատ, Վարդան,  
Ղեւոնիք, Սըմբատ . . .

Այլ ուր այժմիկ սըրավարեալ, ասա՛, երկի՛ր իմ հայրենի,  
Ուր բախտդ և փառք ամենապահճք անցին 'ւ ի սպառ  
անհետացան :

Արդ մերկացեալ ցըրտասարսուռ աւերակաց բնակեալ ի մէջ,  
Վայրապար անցաւորաց դողդոջ ըզձեռսըդ տատանես,  
Որպէս այր մեծափարթամ ի մարդադաւ ճանապարհի  
Աւազակայ մատնեալ ի ձեռս, պերճ ի զորդուցըն կողոպուտ,  
Մահացու հարեալ վիրօք սրիւնազանդ կայ ի փոշւոջ,  
Հծծիւն նըւալ աղեգորով միայն ողորմ հընչեցուցեալ .  
Ա՞յս է աղգին դիւցազանց յետին փառացըն արձադանդ . . .

Դու, Ովի՛դ հոլաթեւեան, դէտ հինուուրց ժամանակաց,  
Զայս մի նըւագ մաղթեմ՝ պարզեա՛ ի վեր ըզմութըն  
վարագոյր .

Իղձ ի սըրտիս կարօտակէզ անկու տեսոյն իմ հայրեննեաց  
Բզնախնին նորս տեսից ըպկերագարանըս վեհափառ :  
յացեա՛ւ, ո՞հ . . . վերացա՛ւ . . . լրցան սըրտիս տենչ եւ  
անձուկք .

Ո՞վ անցելոյն անեղոնքաշ տեսիլ ծաւալ իշխանութեան .  
Անպարագիծ ովկիան , յար աղետանջ ՚ւ անդնդախոր՝  
Յործնեռանդըն պըտոյքեալ սուրայ վազիւք արշաւասոյս՝  
ի վիճ ինչ անյատակ յանեզ կարկաջ չառաչելով .  
Դարք վաթսուն կօհակուէտ ի յուս նորս պընան իժաւալ .  
Ամպրոպածայն վաթորիկ կայծակնացոյտ հոլաթեւօք ,  
Մրդէ անդուլ ըզնոսա յուզի անդարձ ճեսկեցուցեալ .  
Միթէ չո՞ւնչ անմահական իցէ արդեօք նա Բարձրելոյն .  
Անդ վեհավոյր չէնք եւ քաղոքք , հըզօր եւ ովերճ  
արքայութիւնք

Մի ըզմիով իժաւալագլոր հարեալք փրշրին կուռ  
գըզըրդմամբ .

Եւ այն գոչիւն կանոնաւոր յանդեղային ելեալ վըհեն  
Մըունչիւնք են սոսկալի ազգաց յախուռըն վարելոց .  
Ահա՛ եւ իմ հայրենիք եւ զիւցազունք գուպարայալթ ,  
Ահա՛ գոսոզքն և ահապին Տիգրանակերտ , Վաղարշապատ ,  
Ահա՛ հըսկայըն Հայկազունք՝ Հայկ և Արտմ , Տիգրան ,  
Վահապն ,

Ահա՛ եւ քաջք Պարթեւալունք՝ Արշակ , Խոսրով , գոսն  
Արտաշէս .

Երագաթուիչ աղեացն ի իժեւս և նոքին ո՞հ վարեալ յապշոտ  
Սլանան շոյտ և նըւաղեալ լինին յաչացս աներեւ ոյթ .

Ուր փախչիք , ո՞վ գուք պարծանք եւ փառք յաւէժ  
Հայաստանեաց ,  
Ուր ըղհէք հայրենիս թողուք այսպէս վատարախտիկ :  
Ամենակալ Տէր , աստւածեան այլ իմըն շունչ յըղեա՛  
մաղթեմ ,  
Յետ ընդ կրունկըն դիմեսցէ յափրշտակիչ այս ովկիան ,  
Սրբուհալ յերկիր զիմ դիւցազունու , ըզդաստակերտուն  
հոյակտու ,  
Եզդիաստուն հայրենի նորոգ այսրէն դարձուցանել ,  
Հնդունա՛յն աղերս , և իմ ամբօխեալ միտք բանդակուշե՛ն .  
Ի ձեզ , ասազո՛ւնք , ասազո՛ւնք Հայոց , վերամբառնամ  
դաշս իմ անդրէն՝  
Զայսոսիկ ողոքուոր հեղլով մաղթանս կողկողազին .  
Զո՛հք մըշտավուք՝ լուսուու լերո՛ւք երկրին ձեր  
պանծալի ,  
Փայլեսցէ անազօտ ընդ ձեր լուսոյ և փառք նորին .  
Բոցատիպ նըշոյլ և շաղ հեղէ՛ք ասաէն քաղցրածուու ,  
Մի՛ յանլոյս ի դիշեր ծածկեալ երբեք խարխափեսցի .  
Տեղացէ՛ք հուր ի յերկնից սիրաբորբոք վառարանէն .  
Յարիցե՛ն ժառանգաւորք ի ջերմ մոխրոց հին դիւցազանց :  
Նոր կենդանութիւն շնորհել Ազգիս եւ Հայրենեաց :



## Ք ՆԱՐ ԿՈՒՍԻՆ<sup>(1)</sup>

Նըստէի ի մոթ գիշեր ի բարձրադէտ օըլլոյն կատար ,  
Եւ զուրուականս ամսոց յեթեր հիւսիս վարէր հալածական .  
Մերթ ընդ մերթ փայլատակունք ցոլանային ի հանդիպոյ ,  
Թւէր ոգւոյն ամրողաց ըղինանըշոյլ սուր իւր ճօճիլ :  
Բազմահոյլք իսկ յիմ ճակատ տառանէին ծուփք խորհրդոց .  
Հայրենին իմ աշխարհ յիշատակօք արտասուելի  
Եւ ամենայն շիջեալ իւր փառք կանգնեալ կային ինձ  
յանդիման ,

Եւ միաք իմ բարձրաթսոիչ եղեալ արծոյ հանգունատիալ .  
Խոյանայր և թափառիկ շըրջէր ի դաշտ Հայաստանի ,

(1) Դժբաղաբար Պէշիկթաշլեան չեմ կրցած մօտէն ճանչ-  
նալ և ոչ ալ իր ներկայացմանց ներկայ գտնուիլ , որովհետեւ ինք  
1862 էն ետքը թատերաբեմի վրայ երեւցած չէ այլ եռ , և մեր ըն-  
առնիքը նոյն տարին եկած է Հաստատուիլ Օրթադիւղի մէջ . բայց  
կը յիշեմ մի անգամ տեսած ըլլալ զինքը . որ կը ճառ ախօսէր դիւ-  
զին Ս. Հախիսիմեանց վաժարանին փոքրիկ թատերաբեմին վրայէն ,  
1867ին միջոցները . Երբ Մատենագրութիւնից հրապարակ ելու 1870ին ,  
և այն տաեն վեշտասանամեայ պատանի մ'եի ու աշակերտ՝ գիւղին  
Ս . Թարգմանչաց բարեհամբաւ վարժարանին , ուր սեր կարգերուն  
ողբացեալ Թ. Թէրզեան հայերէնի ու ֆրանսերէնի դասառու էր ,  
երիտասարդ վառվառուն բանաստեղծը , նոր դարձած Վենետիկէն՝  
առատ պաշարով , զոր աննախանձաբար կը բաշխէր մեզի . իր դա-  
սախօսութեանց ամէն մէկը գեղեցկադիտական համագամ ընթրիքներ  
էին , հանճարեղ , զուարթ ու համակրելի վարպետք գիտէր դիւթել  
իր աշակերտները ու անոնց ներշնչել գեղեցկին ճաշակը . նախորդ  
սերունդէն գրագէտներու ստուար խումբ մը շատ բան կը պարտի  
այս գեղեցկագէտ վարպետին : իւն յանձնարարութեան վրայ ,  
մեր դասարանին բոլոր աշակերտները փութացին գնել Պէշիկթաշ-  
լեանի նորատիալ հրատարակութիւնը , որ ընթերցանութեան ամե-

Եւ դադարէր մօտ ի բըլուր գերեզմանաց խոր դիւցազանց ։  
Սառ խիտ առ խիտ նսճեաց չարք ամբառնային  
նըսեմաստուեր ։

Եւ ուռենիք արտասուտիթորք՝ որդակից ոստքըն վայլ ահակ ։  
Ո՞չ մի ձայն, ո՞չ մի շըշունչ, մահ և մըռայլ բաղմին սնովէն ։  
Խուլ հնչի՛ւն միայն հողմաց բնուդ ոստիիւնս թաւուտ  
ոստոց

Յօրինէին եղերերդ ։ թըւէր մեռեալ ոդւոց մըրմունջ ։  
Կամ ողբոց ձայնակցութիւնք պերեզմանաց ի պերեզմանս ։  
Եւ ահա բայան յանկարծ շիրիմիքըն, վէմք թաւալեցան,  
ի վե՛ր ընկոստեան հոյլք մեռելատիոլ ու բուականաց՝

---

Նայարգի մէկ մատեանը եղաւ շատերուն, ահա այսպէսով սկսաւ, իմ  
հոգւոյս մէջ, պաշտում մը դէպի այդ մեծ հանճարը ։

Յովսէփի Եռուուֆեան վաղամեռիկ գաւընկերներէս մին, զաւակ  
ազնուկան գերդաստանի մը, որուն չետ շատ մռերմութիւն ունէր  
Պէշիկթաշլեան, տեսնելով իմ բուռն սէրս առ մեծանուն քերթողը ։  
անակնկալ մը ընելու համար, այս հոյակապ քերթուածին բնագիրն ։  
իր իսկ ձեռքովիը գրուած, նուիրեց ինձի, ու բախութիւնս անսահ-  
ման եղաւ կրկին պատճառերով, նոիս անոր համար, որ տանկ մե-  
ծանուն անձի մը ձեռագիրը կունենայի և երկրորդ, կունենայի  
այսչափ գեղեցիկ քերթուած մը, որ իր Մատենագրուրիւնից հատո-  
րէն գուրս մնացած էր ։ անմիջապէս երկտողով մը, որ Ա. Ա. ստո-  
րագրութիւնը կը կրէր, «վասն զի այն ատեն գպրոցական անունս Ա.  
Անտոնեան էր ։ Մասիս լրագրին դրկեցի բնագրին ընդօրինակութիւնը ։  
որ տպուեցաւ 1872 տարուան 4235 թուոյն մէջ ։ Դժբաղդաբար հա-  
զիւ կրցայ քանի մը տարի ունենալ այդ չնաշխարհիկ գանձը, որով-  
չետե ձեւագիրը կորաւ հրդեհի մը պահուն ։ թէե անհետն վիշտ  
պատճառեց ինձ, բայց կրցայ սփոփանք մը դտնել, մտածելով ո՞  
արդէն քերթուածը լոյս տեսած էր ու այսպէսով, փրկուած անդար-  
մանելի կորուստէ մը ։

Ահաւասիկ քերթուածի մը ոդիսականը ։

Գիշերոյ որսէս հըսկայք՝ ի խորանիստ իւրեանց յայբէն .  
Աչս մեծամեծս ընդ չորս բոլոր շուրջանակի յածեցուցեալ ,  
Աւաղալի կերկեր հառաջ ինոր ի սրտից հեղձամբզձուկ  
Հընչեցուցին յամայիս առիւծատիստ որսէս մըռընչիւն :  
«Ո՞հ , մի արխարիք , ովք հեղինակք և փառք Հայոց աշխարհի .  
Մըռայլ ի վիճ ապագայից խոնարհեցէք հըսկայաբար .  
Գալ առ ձեզ տեսջիք յայնժամ համատարած ըզձեր համբաւ  
ի թեւս ոքրարշաւ ժամանակացն ուղեւորեալ .  
Տեսջիք զանուան ձեր արձադանդ թըռտոցիկ դար ի դարէ »  
Քերթուլուհի Կոյսն էր Հայոց որնըւագէր զայս քընարաւ ,  
Կոյս զոր գեղ և փափիկութիւն փայփայէին և գըղուէին ,  
Ռւմ ասաղունք ըզջոզն անբիծ և զիայլն իւրեանց շընորհեալ ,  
Եւ ծաղկունք ըզբոյր իւրեանց բոլոր նըմա տըւեալ պարզե ,  
Եւ սոխակ գիշերախօս զիւր ըզձայնիկ հոգեզըւարճ ,  
Զի նաղելի և գըղուելի էր Կոյսն համայն անմահ ընտթեան :  
Դարձեալ երգեաց . և յանկարծ երկնից մութ դէմք սլայ-  
ծառացան ,

Լոյս սըփաեցաւ յանտասին , ի շող ասահզց փայլին նոճիք :  
Զըւարթոցան հըսկայքն Հայոց , ելին ի պար բոլորեցան ,  
Ի թինդ ստից կայթեցին վերայ վիմաց դամբանական :  
Եւ Կոյսն երգէր , և հըսկայքն մըտին իւրեանց ի քընարանն .  
Եւ քնարն անուշ փափուկ Կուսին դեռ որորէ ըզքուն նոցա :

## ԶԲՈՍԱՆՔ Ա.ՐՑԱՇԵՍԻ ԱՌԱՋՆՈՅ

«Ելէ՛ք ի դաշտ, սէ՛գ իմ կորիւնք, դռոյթ տո՛ւք իսաւ  
զից յասպարէզ,

Գոռ հըսկայից գոչէր հրաւէր հըսկայազօրն Արտաշէս :  
Ելին վաշտք վաշտք քաջաց ձայնին ըղնետ աշխարհաւեր,  
Վառեալք ի բոցափայլ պըղընձակուռ յասպար ի զրտէ  
Այլ զի՞ այդչափ խուռան ամբոխ հուր ի զայլոյթ բորբոքելոց  
Եւ շըոինդն յուղեալ սաստիկ իբր ըզճայթմունըս ամսպոպաց  
Զի՞ այդչափ դափիր ի գետին դրընդիւն յոխորտ երիվորաց,  
Կամիցի՞ն պեղել ըղնող և մարտ դնել ընդ անդընդոց .  
Ո՞ր ըզվրէժ լուծցեն այս քաջք, կոմ յո՞ր վըտանդըս  
դիմազըրուք,

Նաղեսցին պար առեալ ի ճաճանչի յաղթանակաց .

Միթէ զերկիրն ի հիմանցն յաւիտենից քայքայեսցե՞ն  
Կամ ծովուն ընդդէմ ցաման ահեղախրոխտ բերցենն  
պայքար ,

Հզրուանք Արտաշէսի ընդ աշխարհիս և ընդ աղքաց :—  
Ինքն ի կառըս վերելեակ, սանձն ի ձեռին ձիոց վեցից :  
Արշաւէր նախընթացիկ մեղմ ի ժըսկիտ և զուարթադէմ .  
Մերթ ի ճախը ըզձիս ածէր և մերթ հեղիկ յաշխոյթ ի պար ,  
Որպէս կայծակն ի մէջ ամպոց այնպէս անուռոցն որոտալով .  
Մերթ առ իւրսըն դարձ ընդ կրունկըն հրամայէր դոյզն  
պատուէր

Յարուցանել յանկարծօրէն կարկառակոյտ լետոըն վիմարդ  
Կամ նետիցըն տարափուլ քող արկանել զարեղակամբ

Եւ խաղ առնել ըղնովաւ և զբոցակէզ ձառագայթիւքն :  
Տեսին ազգք զիզացեալ փոշի յերկինս որպէս ըզծուխ ,  
Այն էր նըշան գուժաքեր պերճըն ճեմոց Սրտաշէսի .  
Անշընչացան ի զովալոյն՝ զօրհասական տեսեալ ըղժամ :  
Անցանէր Սրտաշէս , տապալէին բարձրապարիսպք ,  
Անցանէր մըրըրկարար , դաշտանային ի դիւր քաղաքք ,  
Անցանէր եւ ընդ քարշ ձըզէր զարքայս և զժողովուրդս .  
Եւ ընդ քեզ ընդ վայրինւոյդ խաղաց , ո՞ ծով , եւ  
**ըղբօսաւ .**

Իբրու գաղան շրդթայտակ ի զուր մոլեալ մըռընչեցիր .  
Յիւր երկիր տեղախիսիւոց ըղդիւցնկէց վեհից կայանս :  
Զերթ հըսկայ Ողի յաղթող՝ թեւատարած ճախրեաց ի վեր :  
Կալաւ զաշխարհ ի ձեռին որպէս մանկունք ուընտակ ի  
**խաղ .**

Խաղաց նովաւ և ըզբօսաւ , այն էր իւր խող արքայական ,  
Շատ էր արդ , Սրտաշէ՛ս , տոտուածացիս և զու  
**հըզօրդ .**

Դարձի՛ր ի զբօսանացդ . . . այլ ընդէ՛ր սուրք փայլատակին .  
Զերթ Ռվկիան ալետանիջ ինքն ընդ անձին իւր ոգորի .  
Հի՞մ փոթորկեալ զեռայ խուժան և յո՞ սուրայ Սրտաշէս ,  
Զի՞նչ այն ազմուկ խառնադոչ . . . ո՞չ մի շըշունչ . . .  
**լուռթի՛ւն մահու .**

Դիակնացաւ աշխարհակոյտ , տեսէ՛ք բանակն յաղթողական  
Տէսէ՛ք՝ կողք քաջազանցն են ալտժոյժ աղքերք արեանց .  
Գործի փառացն Հըզօրին իւր արեւուն ած ըստուերած .  
Ո՞վ Մեծդ , ըղքոյդ յետին վըսեմութեան բարբառ  
**շրթանց ,**

Առ ի խրատ աշխարհիս՝ որ ի յաջոյդ սարուեալ դողաց ,  
Քանիդակեցից շիրմիդ վերայ . «Աւա՛զ փառացս անցաւորի :»

## ՔԵՐԹՈՂԱԿԱՆ ՈՒԽՆ ՀԱՅՈՍՏԱՆԵԱՅՅ Ի ՔՈՒՆ

Ապաղոնի որդիկ, նընջե՛ս ընդ ուռենեացն հովանեաւ,  
Պըսակաւորդ ի հիւս դափնեաց նորաւ յաւէժ անթաւամ։  
Քեզ ըղպաշտօն հարկանեն անման Մուսոյքն անուշիկք։  
Եւ ի մեղմիկ մընչէ, աւա՛զ կացեալ քընաբդ առ ընթեր։  
Գեղածաւալ որսէս աղբիւր զեղեալ ի սուրբ ականէ,  
Այնպէս խանդից ի ծոցոյդ ցայտեն ծորանք քաղցրաբուխ,  
Դաշնակութիւնք ի լեզուէկ կոթեն առատ մեղրածոր։  
Եւ դունընջե՛ս ընդ վարսագեղ ընդ ուռենեացն հովանեաւ,  
Ապաղոնեան ի հիւս դափնեաց պըսակաւորդ ի ճակատ։  
Օ՞ն արի՛, և՛լ ի հանդէս, աշխարհալուր հա՛ր ըղփող։  
Հընչեցո՛ ի լուր հայկեան գուպարայաղթ դիւցաղանց  
Քունելոց յանդընդային ի վայր մահուն աղջամուղջ։  
Եւ կանդնեսցին միանդամայի խոր ի շիրմացն յարուցեալք։  
Քեզ ժըսկիա հըրճուանաց հանեալ ի դէմս վեհափառ։  
Ճախրեսցեն լուսաթռիչ վեհից յաւերժն ի կայսմ,  
Անմանաթեռն ըմպել ի քէն մատալւակեալն ըղբաժակ։





ԳԱՅԻՆԻ ԺՈ.

## ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ ԵՒ ՍԷՐ



ամանակակից Հոյ քերթողը, տկարակաղմ մարմնոյն մէջ զդայուն սիրուած միծ հոգի մը կը կրէր, ամփափառած խորիուլ ծալքի մը հերքեւ, բնութիւնը զինքը զրկած էր արտաքին ամէն վայլուն երեւոյթներէն՝ առատօրէն պարզեւելու համար անոր զդայուններուն ամէնէն աղնիւնները՝ հայրենիքի, զեղեցկին, բարւոյն սէրը ու համամարի բոլոր խռիչները։ Կյեղճ մարդը բնութենէն զրկուած մ'էր կեանքի քաղցրութիւնը վայելելու, դատապարտուած մ'էր միշտ տկար ապրելու և յարսունիամքի կարօտ՝ իր մարմնոյն առաղջութիւնը ապահովելու համար, բնութեան այսքան հրաշապան զեղեցկութիւնները երգողը, բնութենէն անժառանգ մ'էր և միշտ հոլածուած կեանքի դառնութիւններէն։

Եւ այս տարաբաղդ հոգին, որոյ սիրու լիք էր այնքան աղնիւ զդայուններով, սիրոյ ցաւեր ունեցու, որ մարմնոյ ցաւերէն աւելի զինքը հարուածեցին, սէր մը

որ մինչեւ վերջը անժակիտ ու անգութ մնաց, դպու  
խեղճ բանաստեղծին անմեղ սրտիկին, վասն զի յափրշ-  
տակուեցաւ Օք. Ա. Վ. ի անգիմաղրելի հրապոյրէն, այդ  
չքնաղ ու հանձարեղ աղջիկը իր խռալ սիրոյն աւարկան  
եղաւ, ինչ որ թելաղրեց, անմահ բանաստեղծին, ներշն-  
չուելու ու երկնելու իր ամէնէն հրաշտի տաղերուն մեծ  
մասը, ինչպէս՝ Յիօեա ինձ կոյս, Թոյլ տուք, Ներեա ինձ  
կոյս, Քնար ու տիրիմ, Մերձ ի մահ նոյերեզեալ, Մերձ  
ի մահ գրուած, Յետին հառաչք որոնց ամէնքն ոլ խո-  
ցոտուած սրտին ու վշտահար հոգւոյն հառաչանաց արձա-  
գանգն են :

Պէշիկիմաշլեան պաշտած է այդ աղջիկը՝ գեղեցիկ,  
համակրելի, հանձարեղ, ազնուական աղջիկը, որ իր աւ-  
շակերտուհին եղած է երկար տարիներ, անոր հրապոյրը  
զինքը զգեստնած է ու լուսիայն քաշտծ՝ սիրոյ անիբուժելի  
խոցերուն ցաւերը, անոր այէս զգացուն սիրա մը պիտի  
ընկճուէր արդէն բնութեան այդ հրաշտկերտէն։ Բանաս-  
տեղծները ի ընէ գեղեցիկազէտ կը ծնին, կը սիրեն գեղ-  
արուեստը և առենայն ինչ որ կոյ ընութեան մէջ՝ գեղե-  
ցիկ։ չէ՞ մի որ կինը ընութեան հրաշտիքներէն մին է՝  
գեղեցիկազիտական առումով։ ան է որ կուտայ բանաս-  
տեղծին հոգւոյն թոյիչք, կը լորէ անոր քնարին թելերը,  
անոր հզօր աղղեցութեան տակ իր միտքը կը խոյանայ  
ներշնչման ու ստեղծագործութեան վերին սահմանները։

Եւ տարաբազգ բանաստեղծը ունեցաւ այդ սէրը, որ  
իր հանձարին նորանոր թեւեր տուաւ ու տէխն իր զըր-  
շին՝ երգելու համար, ողբանուագ տաղերով։ իր հոգւոյն  
պաշտելին։ սէրը, որ այնքան դառնութեամբ վերջացաւ  
իր կեսնքին հետ, շատ կանուխ բոյն զրոծ էր սրտին  
խորքը, ուրիշ տակաւ ու տակաւ դուրս կը սլանացին  
հոգւոյն յոյզերը ու տենչանքը, փոքրիկ նետերու պէս,

երթալ իշնոլու իր հսկեհատորին մօտ : Այս կարեւ  
վէր սրտին առաջին յայտնութիւնները թուզունի մը ճշու-  
ուողումներն են, որ գարնուն օրերուն, կ'արձագանդեն  
նումատուեր պուրակին մէջ, անոր գեղեցկածայն դայ-  
լոյլիկներն են կործես, երբ կ'ակոխ երգել հէք Քերթողը :

Սակայն կուսիկ մը կոյ վափուկ,  
Յոլոր անձէն շնչէ դարուն .  
Կուսիկ որ գեռ թըւի մանուկ,  
Հրեշտակ ի թուխ վարս ոլորուն :

Այլ ի՞նչ պիտին ծաղկանց վաւնջեր,  
Յորժամ նորա այտերն հայիս .  
Այլ ի՞նչ պիտին վարդից հոտեր,  
Յորժամ նորա մօտ դրտնըւիս :

Ո՞հ, մի երթար գու տեսնելու,  
Ճերմակ շուշանն թէ յիւր ճիւղիկ .  
Ի՞նչպէս նազի գլուխըն աղու,  
Երբ հովի իրեն տայ ողջանիկ :

Կոմ սրտին անհուն տենչն է որ կ'ուղղէ առ  
այն :

Գնացէք, իմ տաղք, գնացէք տու կոյս  
Գնացէ՛ք մեղմով և սրտկառուտ  
Ծաւի ոչաց նորա ի լոյս  
Զըւարթացէ՛ք անձկակարօտ :

Եւ թէ անոյշ ձեզ ակնարկեաց

Իբրև զեռամ թռչնոց, յուշիկ

Դուք թառեցէք իւր խողապեաց

Վերայ ձեռաց և յուս վտիկիկ .

Եւ երգս աղու յօրինելով

Յունկըն նորա ճըսուսղեցէ՛ք,

Թէ յարթմընի թէ ըղբընով

Միշտ ըղնովու թհւածեցէ՛ք :

Իցիւ, յորժամ ոչ ևս իմ ձայն

Հասցէ առ նա և կամ ի շունչ,

Ու ի մոռացօնս անկայց համայն,

Գանեա լըսեր ըղձեր մրո՞ւնջ :

Բայց սէրը հետղհետէ կ'սկսի արծարծուիլ խեղճին  
սրտին մէջ, ուր արդէն խորունկ վէրքեր բացուած կան,  
ո՛չ մի պատասխան անոր կողմէն, ո՛չ մի ժպիտ կամ զութ  
այս բազմաչարչար հոգւոյն համար, յուսունառութիւնը կը  
տիրէ, ահա այն տանի է որ մեղմիկ երդերը ու տրտոնջ-  
ները կը փոխուին ու կ'ըլլան դասնակսկիծ հառաջներ ու  
սրտամորմաք հառաջանքներ, որոնք կ'երթան մորելու,  
իրեն հետ մենաւոր, գերեզմանին խորը .

Ահա ոյզ ողբերը ու հառաջներն են, որ կը կազմին  
ըսնաստեղծին քնարին աղեկէղիկ հուտիները .

## ՔՆԱՐ ԵՒ ՇԻՌԻՄ

Որովէս ևս սիրա իմ փշրեցաւ, և դուք, Քընա՛ր, բեկցիս  
ջախչախ։

Շատ իսկ ի յոզբս ու ի թախիծ վաստակեցաք ի միտսին.  
Հանգոյն կողերց ռառենեաց թելքդ արտասուաց լրցան  
յօղով։

Զեղերերգ յաւոց միայն պահալ առ քեզ յարմարագէպ,  
Ովորմ մահուան իմ սիրելեաց պնացեր յոճախ յուզորկաւոր,  
Եւ կոծակից լեռլ սոխակին, հոզմաց ի սոյլ ցրտաշունչ,  
Առ որնարքս նոցին շիրմաց դու ընդ լուսնին ցանդ  
հոկեցեր։

Յետ անուշիկ ձայնին մօր առ մանկութեանն իմ  
որրանաւ,

Որ ըզմանկիկ հովեալին իմ պազեր ի ծոյ սիրոյն անձու,  
Որովէս ովու աղաւնեակ դղօւէ ըզմագ իւր նորարոյ,  
Ի հըմայս մայրենի անձուն զրթոյն զիս վարժելով  
Թեւածել անփորձ կենաց ի ծաղկաւէտն ի դրդարան,  
Աչ, Ե՞ր ոչ այլ ձայն քաղցրութեան ինձ հրաւիրակ չե-  
ղեւ խնդի։

Ե՞ր և դու, Քընա՛րդ իմ, ո՛չ պլատկեցար յոլորս վարդից։  
Յուկոմք ողարու զեղեցկանց ուր զուարթութիւն խոյ-  
տաց ի թինդ.

Եւ հոյդ ծաղկանց փրփրագէզ մատորւակէ քաղցր օչարակ,  
Դու ոչ ընկեր հաճիս լինել այն հրճուանաց անտպակին,  
Ոչ երկարան մնչես յորդոր օրիորդոց ի պլատկին,  
Որք ի խորան մատչին սիրոյ կապտեալ ըղթերիւս  
վարդենեաց։

Զա՞յն խորհիցիս թէ զերդ ծաղկանս ևն վաղանցուկք  
հարսունք սիրոյ։

Ի խրախնձուն իսկ մշտերմաց և ի կայտիւ փափիկիկ ոտից ,  
Ընդ որովհուո՞ւմ դու սեաւ ոգւոյ լինիս արդեօք գտղա  
խոռակից .

Զի յանկարծ նըսեմաստուեր թըւիս փոխեալ յանտառ  
նոճեաց ,

Հեռի ի ծաղկոցաց ուր կոյսք ճեմնն 'ւ անթիծ տոտրակք ,  
Հեռի յամենայնէ որ շնչեն սուզ երանութեան ,

Եւ մօտ միայն ուր բու ի լուռ հեծէ կեղեց մահաշըշուկ :  
Ի սաւնասոյզ վերոյ լիրոնց 'ւ ի ծաղկածիր գաշտու  
Հայոց

Քանի՛ց անժոյժ թռաւցեալ թեւօք՝ գորովազէտ դու  
գուռա՛ն ,

Երդո հայրենիս փորձեցեր . քեզ ըզդարձուած ետուն  
աւերք ,

Եւ շիրիմք նոճեպարիտկ տիրահնչակ կրկնեցին վանդ :—  
Յընա՛ր , քո մի՛ անդամ եւեթ գաղարեցին որտառ  
ուաց շիֆք ,

Եւ կոյս մաստմք Յոյս ըզտրիուր սպատառէր քող ըզճա .  
կատուդ ,

Մինչ Մէր սոկի իւր թեւօք պարայածիկ եկեալ ըզքեւ  
Շարժէր ըզդարադ յաղերախ յերգս ի մրմունջ սրտահաճոյ  
Առ մեղուշըն նաղենիկ առ աչաղեղըն կոյս քնքոյշ .

Յայնժոյժ զիա՛րդ . ի ծոցոյդ ծուալեցոն դաշնակութիւնք  
Մշտահոսան իւր յաղքերէ յիմ սիրտ յամաք և ծարաւուտ .  
Զի՛ դեղեցիկ կոյսն էր անթիծ և փարելի հողւոյս իմոյ :  
Այլ աւա՛զ ի բարձրակէտ ի դարեւանդ Եղեմական  
Տնկեալ էր նա վարդ անմահից , զութ կոյժոզին հրեշ  
տակաց

Խնոմածուք նըմին ի լոյս ի ցող սատեզց սընանելում :  
Իմ յոյժ նըրին էին թեւք և բիւր տենչանք վառեալ ի ծոց .  
Ուստի զոյս առ ստորեւու ողեմ ուղերծ սիրատարփիկ .

«Զի՞ խանդակաթ ես, օրիո՞րդ, գուստըրդ սիրոյ և փափւ-  
կութեան,

Զի՞ տարփալի իցեն երկինք՝ և ասազունք թէ քո պէս  
ծիծաղին

Եւ հրեշտակը արքայութեան թէ քոնըման իցեն փափկիկը :  
Ո՞չ, ե՛կ թըսի՛ր առ իս, քո՛յր իմ, և յանապատ սրտի իմոյ  
Դու փթթեսցիս անուշաբոյր, և զերդ պիւլպիւլ դիւ-  
րագորով

Անդ մընչեսցէ սէր քոյին երջանկութեան ընծայարեր .  
Եւ թէ ի քոյդ ի փափկալուր առ իս ի ձայն բարեբաստիկ  
Ագենորով զարթնու հողիս՝ և առայբ տիոցս իմ դալար,  
Նրւիրեցից քեզ ըզծաղիկս երիտասարդ իմոյ կենաց .

Վասն քո իմոյ քընարիս զըւարթացին լորք տխրական  
Էզքոյդ միտայն ցանեկալի մընչնչելով անուն չընալ :  
Ե՛կ, սպիտա՛կ իմ նաղելիս : յորմէ հետէ տեսի ըզքեզ,  
Երանութիւն լուսածդի բաղկօք զինեւ փարեցաւ,  
Յոյժ առաւել լուսապայծաւ զգեցաւ հանդերձ լինու-  
թիւնն անհուն ,

Առաւել քաղցր հնչեցին տիեզերաց դաշնակութիւնք .  
Եւ ուկեթոցր մանկութեան աւորք կենաց գեղածաղիկ ,  
Հիւսեալք ընդ վարդուի մի վունջ առաջնորդեալք ի յուսոյ :  
Ինձ յանդիման եեկեալ ըզհէք սնձն իմ լրցին անուշութեամբ :  
Ե՛կ, քո՛յր իմ, թէե ընդ հուպ ակնարկեսցէ ինձ մահ խոժու ,  
Ի մի հոմքոյր և ի նայեացդ կեցից ևս դարս բիւրուպատիկ :

Յարեաւ Քընարսիզեղեղել, այլ ոչ ևս երնաղելին այն  
Մահկանացու այն հրեշտակ, թէպէտ անթե, այլ շոյտ  
փախեաւ .

Եւ ո՞ւր արդեօք ծածկեցար դու . . . լեղի՛ է յոյժ յետինն  
ողջոյն .

Որ անձաշակ ի քաղցրութեան գընայ յետին համբուրի :

Տրտմաղղեցիկ իմ Քընո՞ր . Ե՞կ ընդ իս այլ ոչ խարեցիս ,  
Առաւել հաճայ և անկ՝ զիտեմ՝ իցնն քեզ եղերերգք :

Ի խորշ ուրեք Վասիլոսի բրլուրմի կոյ ապառաժուտ  
Որ զինքն ի ծովըն նոյի ծիծալ ծաւալ առ իւր տոխւք ,  
Ոչ առ նովաւ ուկեհունձ ծածանին մարդք և արարայք ,  
Ոչ վարսագիլ ծառոց շարք , ոչ արծաթի ջուրց խոխոջոնք .  
Հողմն որ անդէն փրչէ ըղինեւս թացեալ յոլիս Ելլեւ  
արնաւեց :

Տիրագին թափառի զի չիք ծաղիկ առ ի պղուել .  
Ա՛չ անդ շրջեղ դաստակերտք , ո՛չ հանգըրսւանք ան-  
դէսրդաց :

Այլ ի պակախըն մի ծառ և մի ընակիչ կոյ ընդ ծառով ,  
Մի ընակիչ անդ ընդ ծառով , և այն ծածկեալ է ի հող ,  
Եւ այն եղբայր իմ է , առաջ բարձեալ յինէն վաղամեսիկ :  
Եղբայր իմ , զու ընդ ոյս ծառովս ախորժէիր բաղմիկ  
ըստէով :

Որ զհավանին չնարներ քեզ . բզիիւս տերես իւր սրդ սիսէ  
Ի վերայ շիրմիկ՝ ուր ես բաղմիմ որինուր և մւտախոն .  
Նախանձեցայ քում հանգստեանդ , ընկուլ և զիս , ո՞հ ,  
ոչ թողից

Կարստական տերեւայ լինել միակ ընկեր շիրմիկ . . .  
Այլ այս ուստի յանկարծ հնչեն երդք ի ժաման խաղո-  
զական :

Զինջ ի նըշոյլ լուսաւելին որ ծիծաղի յիրեալս ջուրց  
Բազմոհոյլ դիտեմ ամբոխ երկայնաձիգ առ ծովափամբ ,  
Ճեմ բզճեմի և զաւարիւասաւ խայտան ի զիրկ ըզրօ-  
սանաց :

Աստեղք , կաճառք լուսանս որ ի կամար ցոլան երկնից ,  
Թըւին ըզխինդ և զրերերանս անզալ յիրկիր ընդ շոլ  
իւրեանց :

Ի զեփիւռին մեղմիկ շունչ և ի գեղգեղ երաժշտագ

Սահարկեալ զբնան մարդիկ երջանկութեան յալիս վըճիս .  
Առ ուր կամս՝ չիրիմ մահաւ , և անդ հաճոյք բերկրա-  
ողատար ,

Այդչափ մօտ իրերաց սույ տրամութիւն և հեշտ վոյելք .  
Այլ գիշերն տիրամած ահա պատէ տակաւ զերկիր  
Չերդ սեւառէմ թշուառութիւն զոսկելինիկ ուռորց  
ըղդէմս .

Լուցին նըւագք և ամենայն բնկաւ ի խորլս մըթութեան .  
Այլ գու կա'ց մընա՛ . լուսին . մի՛ զմահերիմդ թո-  
ղուցուս զուրկ ,

Մի՛ և զայս վէմ ցրտահար . ո՞հ , սիրեցի ևս ըլլոյս քո  
ի մասաղ տից իմաց , զի գալկահար ևս իբրեւ զիս .  
Իբր յիմ ճակտուեի քոյլ մելամաղձիկ բնակին խորհուրդք .  
Սիրեցի ըղփայլք հեղիկ որոկս զայտից իմ նաղենկան ,  
Եւ ղճառաղայթը քոյն իբր ուկեթել զիւր խոպապիս .  
Տես փշրեմ աստ զիմ Քընոր . լուսի՛ն՝ մաղթեմ յետին  
հայցուած ,

Մի՛ զուրկ թողուս ըզմըաերմիդ ըզցուրտ դամբան մենաւոր :

## ՄԵՐՁ Ի ՄԱՀ ԵՂԵՐԵՐԳԵԱԼ

Հեծեռ'ց դերդ սօսափիւն վիշերուկան պաղեալ հազմաց ,  
Տուր ձայնիս ծառալանալ հանգոյն ջայլից դուժուորաց ,  
Ի դիրկս իմ ե՛կ և մրմէնջեա՛ հուսկ մրմունջ՝ չեւ փրշ-  
եալ ըզքեղ

Եւ ըզրեկորըս քո արկեալ կոխան ստից անցաւորաց :  
Արշալոյս ծիծզուն կինոց ի մէգ մըսայլ կայ խոյտասոյզ ,

Ապագայն իմ լոքողեալ ընդ թու խամզովք փայլակնացաց,  
Եւ ներկոյս որ ի ձեռին քոննեալ ի փուշ և ի դժնիկ,  
Ո՛ Քընար, և սիրտ իմ խոնջ է ընդ բեռամբք յիշատակաց,  
Ի հախընծայ լարբս քոյին մինչ կայտոէին մատունք  
զբւարձ,

Պարք հուռեց խայտանիրկար զիս ունէին ընկերնուադաց.  
Մուսայն իմ լողանացը ի ճախրահոս բնութեան աղբիւր,  
Ինձ մեղք սնատի մատուցանէր և ծաղկահոտ անուշութիւնս;  
Մի եւեթ օր սնամալ փայլեցաւ այն երջանկութիւն,  
Եւ երկրորդն առաւօտ չունէր բզնոյն զեզ դիտակի.  
Յանձնիւր առուրն ի ծոցոյ ծընեալ խաւար բարկ փոթորիկ  
Մէն մի ծաղիկ ի փընջոյս կապտէր. սուրացը յանհետ  
փախուստ :

Սրբ տռաջի իմ սոսկադէմ արձանացաւ թշուառութիւն.  
Աւզեւորն հէք, ի տեսիլ արիւնըուշտ հուզկահարին,  
Հզրեան ի բաց դընէ զումպէտ, մի՛ սուսերին լիցի խափան.  
Ի բաց բզքնարն ես արկանում ի տես խոժու ախոյենին:  
Հեծեա'ց զերդ սօսափիւն զիշերական պաղեալ հողմոց,  
Տո՛ւր ձայնիս ծաւալանալ հանգոյն չոցից զուժաւորաց,  
Ի զիրկս իմ ե՛կ և մրմընջեա' հուսկ մրմոնջ՝ չե փշրեալ  
ըղքեզ

Եւ ըզրեկորըս քո տրկեալ կոխան ոտից սնցառորաց:  
Զի հանգոյն շողից լուսնի զորովք փարել ըղձայ մանուկ,  
Սրտահեշտ ձօնիք կենաց թօթափեցան յիմոց ձեռաց,  
Ոյք զաշխայժս իմ տածէին բոցանըշոյլ շիջան հըբատք,  
Հաս սետ զիշեր՝ յոր ըսպիտակ ուղիս հանդէպ տարածանի.  
Բնիթացա'ց մենաւոր ըղձանապարն ամայութեան.  
Ոչ ես յԱղենն իմ դարձուցից բզրիբս որ այլ չունին  
արաօոր.

Եւ զինչ պէտք նրատքաւոր երգոց անդարձ աքսորեւոյն.  
Փշրեա'ց, Քընա՛ր, ես լուռ ցուեր ինդրեմ եւ լուռ  
զերեզման :




Մ. ՊԵՏՐԱԹԱՆԻԿ Ա. Ի.

ԿԵՆԴՐԱ ԲԱՐ ԳԻՐ Բ

Իւղաներկ և հարկ մը առնուած

(Հայրենիք Երգաւան)



Սէրը սկսած է արդէն աւեր գործել խեղճին հոգւոյն  
մէջ, կը տեսնէ անդունդը որ կը բացուի իր առջեւ.

## ՈՂԲԵՐԳ

Աւստի՞ յանկարծ ծագէ այս լոյս ի յամայւոջ սըրտիս  
խաւար,

Զերթ արեւուն շող թափանց ի թուխ անտառ գերեզ-  
մանաց.

Յո՞յս գեղանի, ոսկեթեւ զըւարթաթոիչ դու թե-  
թեռնիկ.

Քանի՞ցս արդեօք թեւածեալ զմելամաղձիկ իմ սրտիւ  
Հարար ի բախտն իմ անողոք, և քըճքըճեալ քո ծիրանիք  
Հանդերձ զարդուքդ ադամանդեայ աւա՛ղ յերկիր թո-  
թափեցան,

Ընդ վայր իմովըս ձեռամբ ես ըզճակատ քո պճնեցի,  
Դափնիդեայ մի ընձիւղ ոլորեցի քեզ ի սըրսակ  
Եւ նըշուլիւ մի սիրոյ ըզքո թեւերդ զարդարեցի.  
Հէք թիթեռնիկ, արդ անկենդան անկեալ դընիս յիմ  
սրտիկ.

Եւ կորուսեոլ զամենայն ծածկեմ ոգւոյս ի վիճ մըռայլ.  
Զաչըս փակեմ չըտեսանել եթէ զիա՞րդ պարեն աստեղք,  
Զիա՞րդ ծաղկունք փունջ կապեն և կամ ընութիւն նազի  
յիւր գահ.

Իբրև ճըղիկ մի կիպարի ես խոնարհիմ ի գերեզմանն  
Յուսից իմոց և բաստից և լուսաթոյր երջանկութեան:

Սակայն ուստի՞ ծագէ յանկարծ լոյս ի խաւար իմ  
սըրտիս . . .

Մէ զի՞նչ տեսիլ, միթէ հրեշտակ, կոյս, կամ մանուկ  
գեղաշնորհ

Որ յիս մօտի և մատնանիշ առնէ զգաւառս ինձ լուսոյ.  
Թր առելի և անհանդոյրժ էին տիեզերք աչաց իմոց  
Նա արդ բնութեան գեղով, զարդու, շքով լինի ինձ  
յանդիման.

Մ իցես դու արդեօք. զուարթունք, անշուշտ դուք  
ճանաչէք,

Զի քոյր թըւի նա հրեշտակաց, դուք ճանաչէք ըզմաք-  
րափայլ

Հզճակատն՝ ուր դայ նստի ժմտի շիկնի պարկեշտութիւն,  
Եւ զայն ծիծաղ իւր շրթանց ոյր չիք անուն յազանց  
լեզուս,

Եւ զմանկունի իւր այտերն, եւ ըզխոպոպսն գեղահոյլ  
Եւ զերկինս որ ի շողշող լուսապարեն ի սեաւ աչկունս:  
Հզսիրտ նորա և ըզհողեակ անշուշտ, հրեշտակք, դուք  
ճանաչէք,

Ամենեւին ի պատկեր չըքնաղ մարմնոյն ձեւեալ է այն:  
Ե'կ, ո՛ կուսիկ, որ ի փըշուտ յուղի կենացս երեւեցար,  
Հրաշատեսի՛կ երեւոյթ, և զճանապարհն իմ լըցուցեք  
իմկով վարսիցդ և երեսաց, լուսով բըբացդ և նայուածոց,  
Մինչեւ անցեալ, ե'կ, ո՛ կուսիկ, շուշանափայլ քո  
զուլանէդ

Կախեմ մանեակ ըզտազս իմ զայս՝ ընդելուզեալ յայն մի  
արտօնը,

Ապա ա'նց գնա՛ թըռի՛ր, ո՛ կոյս, ես մընացից յամա-  
յութեանս,

Զի աննըշան միջատի չիք թոյլ յերկնից աստեղս թեւել:

Հրաբորսոք երեւակայութիւնն է, որ տարաբաղդ սփառահարին մտքին թոփչ կուտայ ու երազային տենչանքներու մէջ կը թեւարծի .

## ԹՈՅԼ ՏՈՒՐ

Եւ զի ընդ իս հաշտեցաւ բախտն իմ և քաղցր ինձ ակնարկէ ,

Եւ առաջնոց դառն հարուածոց ի քաւութիւն 'ւ ի մոռուցոնս՝

Հզձեռանէ իմմէ կալեալ ընդ լոյս և շող հորդեալ շաւիզ՝ նազելոյդ նազելեաց զիս առընթեր կացոյց գըթով ,

Եւ զի այդքան ծանօթացար , ո' կոյս , աչացս իմ և սըրտիս ,

Ահ , թոյլ տուր այն հէք սրտին , այն ցըրտահար ճընճղուկին՝ ի փոթորկաց մազապուր և փետրաթափ՝ ի քում սրտիդ

Գըտցէ անքոյթ զիւր ըունիկ և ջեռնուցու , և անդ նըմա Քո կուսական գըթութիւնդ մայրօրինակ լիցի պաշտպան .

Թոյլ տուր աչացս իմ , ո' կոյս , ի ըոց աչացդ աննըմանեաց Հալել ըզշիթս իւր դառնաղիս , զերկինս , ըզքե՛զ դիտել յստակ ,

Սիրել՝ գրկել ըզբնութիւն , զի դու ի նմա ևս ամիսփեալ : Թոյլ տուր մատանցս իմ , ո' կոյս , ի փուփկաթել հերաց ցըդ հոյլս

Առնուլ գողտրիկ երթեւեկ և նող հովտնեաւ նոցա ծածկիլ . Թոյլ տուր շնչել զօդ զոր շնչես , զի նա միայն տա մնունդ կենաց ,

Թոյլ տուր ըզձայնըդ լըսել զի խօսքդ և ձայնդ թըւին գգուանք .

Թո՛յլ տուր հանդէպ պատկերիդ աղերսահայց կալ ուխտաւոր :

Տիեզերաց Հաստի՛չդ անմահ, թէ այլ աշխարհ ածցես ի գոյն ի նըմա յոյժ առաւել պայծառ արեւ փայլեցուսցես Եւ առաւել շրքեղ աստղունս յիւրն ի կամար տացես ցոլալ Եւ առաւել բուրազըւարճ յօրինեսցես զիւր ըզգարունն, Թո՛յլ տուր, Հաստիչըդ անմահ, ինձ ի խոնարհ ընդ այս երկնիւք

կեալ և շընչել ուր և նա կեայ և շնչէ . . . ես ա՛նդ մեռայց :

---

Բայց սէրը որչափ անգո՛ւթ է, որ իր աղերսները չի լսեր .

## ՆԵՐԵԱՇ ԻՆՉ, ԿՈ՛ՅՍ

Ներեա՛ ինձ, կո՛յս, մի զտարփելի զերեսդ յինէն դարձուցաներ .

Գիտե՞ս . ըզդէմսդ եթէ ծածկեա՛ գիշեր լինի ինձ, ո՛ կոյս . Հզշող բըբացդ թէ ամփոփես՝ տչկունքս իմ լոյս ոչ տեսանեն

Եւ դանդաչեմ յաղջամուղջ կայս, և կարկառեմ բազուկ դողդոյ

Խնդրեմ ըզքեզ, խնդրեմ զերկինս, խնդրեմ զարեւ եւ զաստեղս . . .

Ահ, դու ոչ դոս, եւ մոլորեալ պանդուխտ որդին եմ ես բնութեան .

Զայնիկ մի ինձ լըսեցո՛, և այս լիցի ինձ առաջնորդ .  
Որպէս ոգիք գերեզմանաց երկնահնչակ նուագաց ի թեւս  
Լըքեալ շիրմաց ըզմութ մըռայլ ի վեր ի վեր ճախրեն  
մեղմով ,

Զայնիկ մի ինձ լըսեցո՛ զորպիսի դռւ միայն ունիս ,  
Եւ վերըստին գըտանեմ ըզլոյս , զաստեղս , զամենայն ինչ :  
Ներեա՛ ինձ՝ կո՞յս , միթէ չիցե՞ս գըթած , քընքուշ ,  
չիցե՞ս հրեշտակ

Միթէ հրեշտակք բարկանայցե՞ն, միթէ զեփիւռ սըրտմը՝  
ալիցէ՝,

Միթէ ծաղկունք բռւրմանց փոխան ըղիուր և բոյ ծառ  
ւալիցե՞ն :

Ներեա' ինձ՝ կոյս, Ներեա', հրեշտա'կդ. ո՞հ միանա  
գամ թէ զիտէիք

Յո՞ր աւերակս թշուառ սրտիս զիս նազելին եգիտ քո սէր,  
Յո՞ր փըշաբեր ամայութեանց զիս ի դըրախտ վերադարձոց։  
Միթէ անդէն յետս ընդ կըրունին իս ի չնորհացդ յաք-  
սո՞ր դարձայց

Եւ դու ըզչուս արտասուաթոր տեսցես աչօք անկարեկի՞ր :  
Ներեա' ինձ՝ կո՛յս , երկնացեղիկ առ քո ոգեակ ես աղերսիմ  
Արկ ըզբեհեղ գըթութեանդ որ ծածկեսցէ ըզյանցանս իմ :  
Ներեա' ինձ՝ կո՛յս , եթէ սասափիկ բանք քո հարին  
յիս վըրդովս .

Զի խոր անդունդ է ծով սրտիս, վասն այն ուժգին  
փռթորկեցաւ.

Ներեմ' ինձ՝ կոյս . . . . .

Հեք բանաստեղծը ի զուր կը թափէ իր հոգւոյն բոլոր խանդերը գրաւելու համար հոգեհատորին սիրաց , որ միշտ հեռի կը փախչի իրմէ .

## ՅԻՇԵԱ՛ ԶԻՍ, ԿՈՅՍ

Յիշեա՛ զիս՝ կո՛յս , յորժամ գըլուխդ հանգչի ի բարձ փափկիկ թեւոցդ եւ զթոշնեկին ննջես ըզքուն . յիշեա՛ զիս՝ կոյ՛ս , յորժամ անուբջք

Աշխոյժ եւ հոյլ երամով գեղապարեն առ սընարուդ .

Յիշեա՛ զիս՝ կո՛յս , յորժամ զաչկունսըդ մեծամեծ եւ լուսալիր

Բանս'ս յողջոյն շողից արփւոյն՝ թողեալ ըզմահիճ ,

Էզրոյնըն զայն ա՛յնքան գեղոյ ա՛յնքան շնորհաց պարկեշտասուն .

Յիշեա՛ զիս՝ կո՛յս , յորժամ յայզուն ճեմես ի մարդ ցօղատարափ

Զի անունով տացես մըտացըդ քո և երկնաթոիչ խանդից հոգւոյդ

Զեփիւռիւ առաւօտուց և արփենոյն նըշոյլիւ ,

Համասփիւռ բուրմամբ ծաղկանց և սոխակին նըւագաւ .

Եւ ասածիր , յորմէհետէ ետես զիս նա՝ վասն է՞ր արդեօք ոչ ես սիրէ ըզծաղիկ ոչ ըզզեփիւռ առաւօտուց ,

Վասըն իւր ցօղատարափ պարտէզք չունին անուշութիւն ,

Ո՛չ երկինք նըշուլազարդ , ո՛չ աղաւնեակ եւ ո՛չ սոխակ .

Յիշեա՛ զիս՝ կո՛յս , երբ նայելով ի հայելիդ գոչես խարեալ՝

«Զի՞ գեղեցիկ զի՞ սիրուն զի՞ չարաճճիկ է այս պատկեր,»  
Եւ բիւր մանեակս յօրինես ի յոլորիցդ սամոյր վարսիցդ,  
Եւ մանկական գողտրիկ ձեւօք ժըպտիս խաղաս ընդ  
պատկերից.

Ո՞հ ասասջիր եւ յայնժամ, կո՛յս, «Քանի՛ցս անդամ ջա-  
նացաւ նա

Համոզակեր զիս առնել եթէ աչկունքս են աննըման,  
Եւ թէ մեղուք զայտըս իմ և ըզըրթունս կարծեն  
ծաղիկս,

Եւ հրեշտակաց եմ հանդոյն. արդեօք իրա՞ւ զոր ինչ  
ասաց :

Յիշեա՛ զիս՝ կո՛յս, երբ բերկրանք ձեռն ի ձեռին քեզ  
տարփացեալ

Փարին ըզգիրդ քո մարմնով և փայփայեն զերեսըս քո .

Յիշեա՛ զիս՝ կո՛յս, երբ աըրտմութիւն ըզնազելի գըլ-  
խիկդ հակէ

Մերթ ցողալիր վարդից կոկոն, զսէրն իմ դընեմ այնըմ  
նեցուկ :

Յիշեա՛ զիս՝ կո՛յս. երբ ըզվայրի ո՞հ տեսանես դու  
ըզծաղիկ

Որ հրսկէ ի վերայ իմ մենաւոր գերեզմանին :

Յուսահատութիւնը թեւատարած կը պատէ իր սիրտը . դառնութեան բաժակը լեցուած է , յետին ողջոյնները կուտայ բնութեան , որ ալ չի ժպտիր իր դէմ եւ անոր , ուրկէ անդարձ բաժանումը մօտալուտ կ'զգայ .

## ՅԵՏԻՆ ՀԱՌԱԶՔ

Որպէս այս օրհասական ի յանկողնոյն իւր ի ցաւոց  
Էզիուսկ ողջոյն և ըղկարօտ թըռուցանէ առ լոյս արփւոյն ,  
Առ ծով , առ մարգարօտ , առ դաշտավայր և առ հովիտ ,  
Առ հովանիս անտառակին , առ զովութիւնս վըտականւոյն ,  
Առ ամենայն որ խայտայ զարդու , գեղով , դաշնակութեամբ ,  
Առ ամենայն որ շընչէ , ցոլայ , ժըպտի և նըւագէ ,  
Հանգոյն և ես զիմ հուսկ ողջոյն , զիմ հուսկ կարօտ  
հրատոչոր

Տամ սլանալ առ քեղ , ո՞ կոյս . թոյլ տուր յետին եւ  
այս նըւագ

Հայիլ ի քեղ , պըչնուլ ի դէմսդ , և աչերոյդ լուղիլ ի լոյս ,  
Ի քոյդ խոպոսմ գընալ ծածան որպէս և այնք յայտիցդ  
ի վայր ,

Յետոյ մեկնիլ ի նոցունց , սըրտակըտո՛ւր մեկնիլ ի քէն ,  
Էզպըտակն երջանկութեան իմոյ առ ոտը քո եղեալ ,  
Զոր ի քնքուշ ձեռանէդ և ի գըթոյդ ես ընկալայ ,  
Զոր պահեցի սըրտիս կրակով , ցօղով աչացս ոռոգեցի ,  
Եւ արդ թափուր յիւր ի գեղոյն և լուսափիթիթ կայ ի  
թերթիցն .

Ա՛ռ , քո ընծայն էր այն , աւա՛զ , աե՛ս իցէ՞ նոյն զոր ինձ  
ետուրդ . . .

Մեկնիմ ի քէն , և դու ինձ ո՞չ զանձառ նայեացսղ յու-  
զարկ դիցես ,

Տեսանել թէ յո՛ գընայ այն դալկահարն և որբ պանդուխտ .  
Մեկնիմ ի քէն և դու ըզգլուխըդ շարժելով աղաւնակերպ  
Վուզուս ըզհետ իմ չարկցես թէ «Յո՞ գընաս ա՛յ թըշ-  
ուառիկ . . .»

Լո՛ւր ինձ՝ Հրանոյշ , ամպ բարձրադէղ զերթ սեաւ ծի-  
ւաղ թեւօք խաւար

Պատեցան ըզլուսնիւ , և լըուութիւն աներերուն՝

Տեղի տըւեալ մըթութեան , հողապատեան կայանս էր-  
ցուրտ .

Եւ թօթափեալ ըզհող շերմիս՝ քեղ ի խընդիր եկի ,  
Հրանո՛յշ ,

Զի ո՞չ մահուն ժանտ երես , ո՞չ դերեզման անդընդափոս-  
Կորզել ըզքեզ ինչ կարացին ի սերտ գրկաց իմ ուժույս .

Խորութիւնք յաւիտենից զիս ոչ ի քէն անջատեցին ,

Սրեւ կենացս իմ թըռեաւ , հարեալ անկայ երիտասարդ ,

Այլ պինդ ըզսէր քո ունէի , այն ընդ իս էր երբ իջուցին .

Զիս յաշխարհ ըստուերաց մոռացութեան և մլուայլից :

Լո՛ւր ինձ , Հրանոյշ . . . այլ է՞ր նըւաղ ձայնիս չըտաս-  
դու դարձուած .

Զեմ կենդանի , և է՞ր փակես զախորդ զիս ոչ տեսանել ,

Զեմ կենդանի , և է՞ր ի բաց խոժոռ զդէմսըդ շըրջես .

Եկեալ չեմ զիշերազբօս ձեր դըգուանաց դընել կըրճիմն ,

Եւ ոչ համայն զօրութեամբ մեռելութեան ևւ դամբանին .

Ամբառութեան իմոյ սիրոյս փոխան ըզսէր քո պահանջել .

Զօր կենդանեաւս ինձ զըլացար, միթէ մահուս տացես  
շընորհ :

Էս'ւր ինձ՝ Հրանոյշ, գամ հարցանել թէ երանեա՞լ  
իցես և գօհ,

Բոցատերեւ աշխոյժք և խանդք քեզ ընդ ոտիւք  
փթթին դարձեալ,

Չըւարթութիւն և խընծիզ դեռ փայլակե՞ն ի դէմըս քո,  
Առաւել վըճիտ շողա՞ն աչկունքըդ զերծք ինձ դիպելոյ,  
Ըզչարաբեկ տերեւիկս յիշատակիս ի քոյին սիրա  
Քաջիկ ի բա՞ց վարեցեր, զի անարգել և ընդ արձակ  
Մուտ տացես նորոգ բաղձից. դիպեալ յուղւոզդ իմ  
տապանին,

Անժոյժ ոստեա՞ր ըզնովաւ յայլում ի ծոց սլանալ ի մուտ .  
Դու կենդանիդ մոռացա՞ր զայն՝ որ ի մահուն խսկ յաւէտ  
Մ Հրանոյշ, յիշէ ըզքեզ . . . հօգիս սիրովդ է խարուկեալ .  
Ընդ թեւովք անմահութեան իւրոյ պատեաց սէրըն զայն .  
Ոչ հանդարտէ մըշտատոչոր ահեղ բոցոյն բռնութիւն :  
Սփագագոյն քան զաստեղս և քան ըզսայլ հրաշէկ զընդին  
Ընդ անոլորտ ասպարէզ տիեզերաց սրարշաւէ ,  
Եւ ի սլացս իւր առաւել բոցն այն վառեալ բորբոքի :  
Այս', Հրանոյշ, յիշեմ ըզքեզ, եւ ընդ ուրուի մօրն  
իմոյ

Հանտպազ ըզքէն խօսիմ, եւ զայսոսիկ ասեմ նըմա .  
«Ներեա՛ ինձ՝ մա՛յր, թէ որբացեալ ի քէն՝ սակայն եւ  
ապրեցայ ,  
Եւ որբ կացեալ ի նմանէ՝ հատաւ արեւս ի գերեզման .

Հսքանչելի էր, մայր, կոյսն այն քան զամենայն սքանչելիս .  
Զոր ինչ երկինք եւ բընութիւն ունին զարդեր եւ գեղ  
եւ լոյս  
Յիւր դէմս 'ւ ի ըիբսն էին ամփոփ, յիս ի նոցունց ցու-  
լանային .

Ելրթունքն եւ վարսք մեղք ունէին վասըն ըոլոր սրտիս  
վիրաց,

Թըւէր ինձ, մայր, յանդարձական յինէն ի քում հրա-  
հրաժաշտին

Դու բարեգութ մաղթեցեր զերկինս լրդել յիւր զուարթնոց  
Քան զամենայն տարփելին եւ գըգուելին և մանկագոյնն  
ինձ մօր եւ քեռ լինել փոխան, փոխան ամէն սփոփանաց .  
Սիրոյ հրեշտակ ես կարծեցի, մահուան հրեշտակ էր նա,  
մայր իմ :

---

Տարաբաղդ քերթովը հասած է անդունդին եզրը,  
կը դիաէ կեանքին վերջալոյսը, որ իր աչքերէն կը մթքն-  
նայ տակաւ առ տակաւ, ողջոյններ կուտայ ոսկի երազ-  
ներուն ու հանգիստ կը խնդրէ քաղմաշարչար կեանքին  
որ այնչափ շուտ մարը կը մանէ .

## ՄԵՐՉԻ ՄԱՆ ԳՐՈՒԱԾ

Կարծեցի մոռանալ, ոչ գիտացի չափել ըստոյդ  
Զանդունդ խորայատակ սրտիս որ լին էր երազօք,  
Բ'հ, յիշատա'կը, ոյք հանգոյն ահեղամունչ մըրըրկոտ  
ալեաց

Խուժեն անդուլ յիմ վերայ . ի վեր ի վեր տանիմ ըզցաւս  
Եւ համարիմ թեթեւանալ , խոր ևս ի վիհ թաւալի նա :  
**Էնդ** վայր բուռն տհուր տրոփիմանց առնեմ սրտիս եռանդ  
նազայր ,

Էնդ վայր ի հող եւ ի վէմ անկանի գլուխըս մայրամած ,  
Ոչ գաղարին խոյանք սրտիս , ոչ հովանայ հուր ճակատուս ,  
Այս ընդ անձին գուպարած գրգռէ ըզցաւ որ զիս լափիէ .  
Ա՛հ , զինչ առնել է ինձ , ո՛ Տէր . յոյս իմ եւ ջահ իմոց  
կենաց

Ի մի եւեթ փայլէր նայեաց և այն յինէն ծածկեցաւ աբդ .  
Թուխ աչկունք նորա ըզծիր կենացս յոսկի ներկանէին .  
Էզնա ի գանձըս երկնից ընտրեցի ես զամենագեղն :  
Էր նա շունչ իմ շըրթներոյս . հոգի էր նա ոգւոյ իմոյ ,  
Նա իմ խորհուրդն էր անձառ յաւերժակայ և բարձրագահ :  
Զըդոյր ուստիք ինձ երկիւղ , զօդ ա՛յնքանի չքնաղ  
'ւ անոյշ .

Մահուան զիմաց իսկ ընծայէր ո՞հ չը զիտեմ ո՛րպիսի զեղ .  
Եւ թըւէր ինձ մահ կին մի խորհրդաւոր քօղածածուկ  
Որ գալոց էր յաւուր միում ժըմիտս ածեալ շըրթանց  
իւրոց

Շիջուցանել ըզսէր իմ յետ զգերանըշոյլ տալոյն ըզփայլ ,  
Կամ զիւր փըչէր շունչ ցըրտիկ 'ւ ականէին այլազունեալ  
Երկու յիրոր կից վարդենիք ըզքաղցրադոյնն արձակեալ  
բոյր :

Ազու ցընո՞րք իմ սրբախս , ա՛հ յո՞ զնացէք անհետացայք :  
Արդ ելիք եթող նա զիս , հուր արտասուք են իմ բաժին :  
Պատեցայ ի ծալըս սեաւ դառնահամբոյր թըշուառութեան .

Զի՞նչ առնել է ինձ, ո՛ Տէր, եւ ո՞ երբեք հաւատայր  
Զի հրեշտակն որ յիւր ձայնիկ փոքր ինչ յառաջ գըթածաբար  
Զիս յափանց գերեզմանին անդրէն ի կետամս վերակոչեաց,  
Նոյն ինքըն արդ անգութ ձեռամբ զիս անդադար գահավիժէ

— —

Այսպէս անձն իմ ընկճեցաւ ընդ բեռամբ մի եւթ մտածման,  
Ծիրանեփայլ ոլորտ կենացս ահա ի գոյն հարաւ դալկան.  
Եա՛տ իսկ տեսի, շատ իսկ կրեցի. յո՛յս, ե՛րթ, փախի՛ր,

Հկամիմ ըղքեղ.

Մի՛ ըղհանգիստն իմ խըռովէք, ո՞վ ձայնք սիրոյ եւ  
բերկրանաց

Ողջա՛մբ մնացէք, ուկեա՛կ անուրջք, լուսատեսիկ երե-  
ւոյթք,

Որ այնքան բոյր և այնքան դարդս ածիք աւուրց իմ  
գեղաշուք:

Սիրո՛ւն մոլորութիւնք, մեղըր անոյշ և մահածու,

Սրբեցութիւն, որոյ զրկումն աղիտաբեր է սրտի,

Դուք ոչ ևս էք, ա՛հ ոչ ևս էք, փախեան երազք քեր-  
թողականք.

Ողջա՛մք գնացէք, սըփոեալ յուղւոջս ըզբիւր պատրանս  
և յոյս զամէն,

Դիմեմ յուշիկ ի գերեզման, այն հանգստոց զիս ոչ խարէ.

Առ սիրելօքըս վաղամեռ, ի տեղի տեղի ինձ առանձնակ  
Հանգեայց և ես գոհ՝ և անտրտում. գէթ անդանօր չեմ  
անոքիկ:

— —

Այս' վայրն է առանձին եւ անվեհեր իջանեմ անդ .  
Եւ երբ հողմը մեռելոց գայցէ զաճիւնն իմ խըլըրտել ,  
Էսովիտակն իմ ճակատ ձըմեռնական մըրքկաց ի մռունչ  
ի բաց զպատանսն արասցէ , և բազմելով շիրմիս վերայ՝  
«Ե՞կ , գոչեցից առ նա , ե՞կ , չեմ նոյն յորմէ խորշէիր դռւ .  
Տե՛ս զիա՛րդ գեղեցկացոյց զիս մահ , արար զիս տարփելի .  
Միթէ դարձեալ տտիցե՞ս զիս և անդրագոյն քան  
ըզշիրիմ . . .

— Ով բանդագուշանք , նա ոչ լըսէ , ոչինչ յիշէ :  
Ի հանդիսան իմ հողոյ մըտից անդրէն ընկողմանեալ .  
Եւ ի խոխոջ վըտակին ի յուշ ածից դիաղաղութիւն  
իմ հեղաշարժ օրօրոցիս , եւ զարեգակն մանկութեանս  
Որ ի դաշտիկն իմ ցոլայր , զանոյշ իմ խաղս և զարշաւանս  
Էնդհովանեաւ ծառաստանին որ զիւր տերեւս թափէր  
յիմ գլուխ

Եւ ուր սոխակն թագուցեալ երգէր առ իս զիւր երգ  
գորով .

Ո՞հ մերթ հոգիս ըզմայլեալ գայցէ վայրացն այն այցելու ,  
Դացէ ըզմարդ . գտցէ ըզպուրակ և զերգեցիկն թըռչնիկ ,  
Եւ զքեզ , քաղցրի'կ բարեկամ , որ զիս միայնդ յիշես  
եւ լաս :





## ԳԼՈՒԽ ԺԹ.

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ՈՒ ՎԱԽՃԱՆ

**S**արաբաղդ բանաստեղծը, մարմնավ ակար ու վտիտ, հիւծաւ այսպէս անկարեկիք առաջ բարոյ մը ուժգին հարուածներէն, որ խանգարեցին առողջութիւնը, արդէն քայքայուած չարաշուք ախտէն՝ շատոնց բոյն դրած իր մէջ, ուր ուրեմն խեղճ Պէշիկթաշլեան անկողին ինկաւ 1867 աշնան սկիզբները։ Պաշտելի քերթողին հիւանդութեան լուրը կայծակի արագութեամբ տարածուեցու ամէն կողմ, բարեկամներու ու ծանօթներու ստուար թիւ մը փութաց յայտնել իրեն՝ համակրանց ջերմ արտայայտութիւն, ամէն միջոցներով։ Մաննաւորապէս հայ բժշկական դասէն, Տօքթորք՝ Շիշմանեան, Մողեան, Քեաթիպեան, Բարունակ պէյ, Ռուսինեան, Ռափայէլեան, ամենամեծ ինամքով կը դարմանէին զինքը։ տիսրութիւնը համակած էր իր բոլոր բարեկամները ու աշակերտները, որոնք յաճախ այցելութիւն կուտային մեծանուն հիւանդին, Օրթագիւղի ու Բերայի իրեն

ընտանեաց անդամները կը ջանային ամոքել խեղճին վիշտերը։ Հիւանդը՝ զգացուած ա'յոչափ համակրանաց հանդէպ, իր դառնացեալ սրտէն շնորհակալութիւն կը յայտնէր նամակաւ մը ուղղեալ իր բարեկամներէն միոյն ու կ'ըսէր։

«Օրհնեալ ըլլան անոնք որ իրենց սրտին դանձերը աննախանձ կը բանան տառապեալին առջեւ, սակայն, ի զուր կը շողայ արեւը գօս արմատին վրայ, նա ոչ ոստեր ընձիւզէ ու ոչ ծաղիկ բողբոջէն։»

Հիւանդութիւնը կարծիս զինքը ալ աւելի զգացուն ըրած էր, խորապէս կը յուզուէր չի կարենալ ներկայ գտնուելուն համար ընկերական երեկոյթներուն, որոնց մէջ միշտ գուրգուրանքով կը վնասուէր, մանաւանդ սրտին ցաւը կրկնապատկուեցաւ Մուրատ-Ռափայէլեան ընկերութեան 1868 ի տարեկան հանդէսէն բացակայութեանը վրայ, ինք որ այդ ընկերութեան հիմնադիրներէն ու անոր հոգին եղած էր ու միշտ կը նախազահէր հանդէսին, որ այն տարին տեղի ունեցած էր առանց իր ներկայութեան, մանաւանդ երբ իմացու որ ներկայ անդամները իր յիշատակութիւնը ըրած ու կենացը բաժակներ առաջարկած էին, Պէշիկթաշլեան զգացուած սրտով շնորհակալութիւն յայտնեց հետեւեալ սրտագրաւ նամակաւը։

«Մուրատեան-Ռափայէլեան աշակերտք ի յիշատակ բարերարաց տարեկան տօնտխմբութիւնն մը կատարեցին անցեալները, ժողովականք ամէնքն ալ շատ ցաւեր են իմ բացակայութեանս վրայ։ հապա իմ սիրտս ո՞րչափ ելաւ չկրնալուս ներկայ գտնուիլ հոն, ու իրենց հետ քամել զուարթարար բաժակը որուն խորը միայն պատրսնք չի գտնուիր։ երանի՛ այն բարեկամաց։ երանի՛ այն սիրելեաց որ ուրախական հանդէսի մը մէջ կամ սեղանի մը շուրջը զիրար համբելով ոչ զոք պակաս կը գտնեն։ քա-

նի ող ճառեր կարդացուեր են. ընկերներէս մէկը իր ա-  
տենախօսութեան մէջ իմ յիշատակութիւնու և իմ անձիս  
նկարագրութիւնը ըրեր է. հանգիսականք յուզուեր և  
ուժգին ծափահարեր են. այս համակրութեանց ցոյցերը,  
ո՞հ, յիրաւի շատ անուշ սէտք է ըլլան, որովհետեւ ցամ-  
քած սիրտ մը կրնան դեռ վերստին դալարեցնել» :

Բայց թողունք Խռւսահայ գրագիտուհի, Տիկին Սր.  
Աղ. Երիցեանի՝ մեծանուն հիւանդը խնամող ազնիւ հո-  
գիներէն մին, որ իբր պահապան հրեշտակ, անոր մնա-  
րին քով հսկած է երկար առեն, ինքը մեզի պատմէ,  
իր պարզ ու ջղուտ լեզուաւ, անոր բաղմաշարչար կեան-  
քին յետին տիսուր դրուագները .

«Անցնում էին տարիք և Պէշիկթաշլեանի առողջու-  
թիւնը օրէց օր նուազում էր. խեղճի տկար կազմուած-  
քը չը կարողաց երկար դիմանալ Պոլսոյ թաղէ թաղ  
երթեւեկութեանց, որ ստիպուած էր իր ապրուսոը հայ-  
թայթելու համար : Շատերին յայտնի էր, որ իւր դասե-  
րին սպառիկները մեծ գումար էին կազմում, բայց իրեն  
երբեմն պատահում էր առանց ստակի մնալ :

1868 թուի սկզբներում, Պէշիկթաշլեանի անկողին  
ընկնելու տիսուր լուրը արագութեամբ տարածուեցաւ.  
Պոլսոյ մէջ՝ իր ծանօթները և բարեկամները շտապեցին  
այնուհետեւ հոգ տանիլ նորա մնացած սակաւօրեայ կե-  
նաց ապրուստի մասին : Նոյն տարին Յ. Նորաւանկեանը  
նորան իր հետ Մեծ Կղզի ամարանոց տարաւ, բայց  
բժիշկների խորհրդով օդի խոնաւութեան պատճառաւ  
երկու ամսից բերա իջեցուցին : Ամառուայ շոքերը իր  
բարեկամաց շատերին ամարանոցներում էր ցրուած. իւր  
մտերիմ Գրիգոր Օտեան էֆէնտին բացակայ էր Պոլսից,  
մնաց Տոքիտ. Եիշմանեանը, որի խորհրդով հիւանդին  
Բերայից Միջագիւղ տեղափոխեցին. որպէս զի աւելի

դիւրին լինի իրան բարեկամական և բժշկական պարտաւորութիւնը կատարել և հիւանդին քրիստոնէոքար մխիթարել,

Վահան էֆ. և իր մայրը յանձն առին ապառիները ժողովիլ և մի զումար կազմել, հիւանդը խոստովանաբար յայտնեց նորանց, թէ ում վերայ որչափ առնելիք ունի, ինդրելով միանդամայն որ ուղելու ժամանակ ամենաքաղաքավար միջոյներ գործ դրուին, որպէս զի ոչ ոք չիրաւորուի իրանից և վրան վշտանայ ։ «Ես լու կը համարիմ զրկուած և չքաւոր մեռնիլ, և իմ բարեկամաց յարգանքը հետս զերեզման տանիլ» ։ Քան թէ որ և իցէ ծանօթիս վիրաւորական մի դէպք պատճառած լինիմ» ասում էր նա իր ըարեկամներին :

Վերջապէս Միջազիւզի մէջ վարձեցին երկու փոքր սենետիներ (<sup>1</sup>), և այն տեղ տեղափոխեցին հիւանդին ։ Աեղծ Մկրտիչը ընդ ամինը մի քոյր ունէր ։ այն էլ ամուսնացած և մի խորթ մայր, ահա այս մայրը յանձն առաւ հիւանդազահ լինելու ։

Օրիորդ Սրբուհի Վահանեանը իր յարգած դաստուին երախտազիտութիւն յայտնելու համար, իրան սրբազն պարտականութիւն էր համարած, օրը մէկ կամ երկու անգամ գնալ նորա մօտը նստիլ, դեղը իր ժամա-

(1) Այս տունը գեռ կը կենայ Օրթազիւզի բարձունքը, Թաշվէրտիլէն զառիվերին քովստի փողոցներուն միոյն մէջ . միայարկ մի փայտաշէնի տուն, շրջապատուած պարտէզով, ուր երկու հինաւուրց ծառեր, իբր կանգուն վկայ յահամերձին վերջին օրերուն թախալից հառաչանաց, կը հովանաւորեն անշուք բնակութիւնը ։ Ա՞վ գիտէ քանի անգամ տարարադդ հիւանդը ատկէ ակնարկներ նետած է Վոսփորի գեղածիծաղ ափանց վրայ, որ իր առջեւ կը բացուէին իրենց բոլոր գեղեցկութեամբը ։

նակին տալ, բժիշկներին պատասխանել, հիւանդին սփոռիցնել իր զուարթ և սուր խօսակցութեամբ կամ նորասիրած հեղինակների գրուածքներ կարդալով ժամանակ անցկացնել տող : Եւ ես 1868 թուին նոյն թաղը բնակուելով, ստէպ ընկերակցում էի Օր. Սրբուհւոյն :

Բարձր դիրքի վերայ, դետնայարկ մի սենեակ, որ ըստ հին արեւելեան ճաշակին բազմաթիւ պատուհաններ ունէր, որոնք հեռուանց Վոսփորի նեղուցը իը նայէին, Պէշիկթաշլեանի օթեւանն էր : Պատուհանների առակիւներու քառակառինները վոքք և բազմաթիւ էին և կարելի եղածին չափ թղթատած և վարագոյրները թողած, որ քամին ու լոյսը ներս չը թափանցեն : Այդ արհեստական մթացքած սենեկի մի անկիւնում մի լայն տաճկական մահճակալ էր պատրաստած : անկօղինը շքեղ չէր, բայց մաքուր և սպիտակ սուանով ծածկուած . . . մէջը պատկած էր մեր Պէշիկթաշլեանը, շրջապատած փափուկ բարձերով : Սուաջը դրած վոքք սեղոնի վերայ շարած էին զանազան տեսակ դեղերի շիշեր, ժամացոյցը բաց առաջը դրած, որի վրայ ստէպ ստէպ աչքերը դարձնում էին, և կարծես իր կենաց մնացած բոլէնները համարում : աջ եւ ձախ ածած էին իրեն սիրած հեղինակների գործերը, որոնք կարծես աչքով ուտել կ'ուզէր : Սյոսէս էր ահա այս նշանաւոր անձի դրութիւնը, երբ ես ներս մտայ և իմ ծառայութիւններս նուիրեցի իրեն մաշած և նուազած կենաց թելը երկարացնելու մտօք : Այս սենեակի պատուհաններից երեւում էր Վոսփորի մի կտորը, որ սարերով պատած լինելուն, նոր վերայ բարձրացում էր Զամլըճայի մշտադալար լեռը և հիանալի տեսարան բացւում մարդուս աչքի առաջ, որով մի քիչ միսիթարվում էր մեր խեղճ բարեկամը : Սա իր դրութիւնը լաւ էր հասկնում, ոչինչ տեսարան իրան չէր զուարճացնում,

ոչինչ ուրախալի լուր նորա սպիտակած շրջունքներին չէր շարժ տալիս, թէեւ ինքը աշխատում էր որ բարեկամացը խարէ : Նա ունէր միօրինակ փոքր հաղը, եւ ստէպ արիւն թքնելու ստիպուած լինելը իրան նեղ դըրութեան մէջ էր դնում բարեկամաց մօտը : Երբ իրեն դեղ էինք առաջարկում, նա միայն բարեկամաց կտմքը կատարելու համար էր ընդունում, դառն ժպտալով եւ գլուխը շարժ տալով նա իր յուստիտութիւնը արտայացում էր :

Սաստիկ արգիլուած էր իրեն կարդալ, բայց երբ մինակ էր մնում, փոխանակ մէկ ակնոցի երկուսն էր դնում և ագահութեամբ կարդում էր հոգւոյ ծարաւը յագեցնելու համար : Երբ Օրիորդ Սրբունի Վահանեանը իր անհնաղանդութիւնը իրեն կ'իմացնէր, խեղճը գլուխը առաջ կախած լուռ ու մունջ լսում էր : Իր վերջի ժամանակները սաստիկ սիրած էր Գամառ-Քաթիպայի (Ռաֆայէլ Պատկանեան) բանաստեղծութիւնները, նոյնական Վիքթօր Հիւկօյի Les orientales, Լամարդինի Méditations ները, քանի մը խաղացի բանաստեղծներ և այլն :

Ազգային լուրերը, որոնց համար մինչև վերջի ժամը հետաքրքիր էր, բարեկամները սիրով կը հաղորդէին :

Այսպէս ամառուայ շոք ժամանակները անցան և երբ աշունը եկաւ, առաջին ցրտերը սաստիկ վատ ներգործեցին մեր հալած ու մաշած հիւանդի վերայ : Իր տարաբաղդութիւնից, Վահանեան ընտանիքն էլ, որ մասնաւոր խնամք ունէր իր վրայ, Բերա իջաւ ձմեռուայ համար, այնուհետեւ ձմեռը անկարելի էր թողնել հիւանդին վերոյիշեալ տանը, նորա ցուրտ լինելու պատճառաւ, ուստի որոշեցին որ նորան ևս տեղափոխեն ի Բերա :

Միջագիւղ մնալով, ես ստիսլուած էի ակամայ կամօք բաժնուելու հիւանդից, որի մօտիկ ախուր վերջը արդէն նկատելի էր ինձ :

Զանցաւ երկու շաբաթ, մի փոթորկալից ձիւնտխառն օր, Պէշիկթաշլեանի մահուան լուրը պուժեց . . . . : Հանճարը մարեց, Հոյոց տխուք որտերին նոր տխրութիւն աւելացնելով :

Մոլեռանդ Կաթոլիկ քահանաները ստուտիկ ատելով Պէշիկթաշլեանի Հայասիրութիւնը, չը կարողանալով որսալ այս աղնիւ սիրու իր կենդանութեան ժամանակ, ուզեցին վրէժխնդիր լինել մահուան բողէներին, իրանց դաւանակից Պէշիկթաշլեանին վերջի քրիստոնէական միսիթարութիւնները տալու զլացան, Սուրբ Հոգորդութեան և Վերջի Օծման աշխատում էին չարժանացնել նորան : Բարեկամների երկար միջնորդութեամբ մի աղատամիտ Հառմէտղաւան քահանայ յիշեալ ողարտաւորութիւնները վերջապէս կատարեց ի միսիթարութիւն հիւանդի և իր բարեկամաց :

Տիսուր և հանդարա՞ բարեկամ երիտասարդներով չը տպատռած, Պէշիկթաշլեանի անշունչ մարմինը համեստ կերպով հողը իջեցուցին, և «ընդ աստեղօք ի՞նչ կա՞ սիրուն, քանի զանձկալի եղբայր անուն» զեղեցիկ խօսքերով իր զերեզմանը կնքեցին :

Ամէն տարի կոտարվում է իր մահուան տարեկարծը և իր հանճարը յարգողները նորա անշուք զերեզմանը ծաղիկներով զարդարում են արտասուախառն ողջոյն առին հանդած բանաստեղծին, կրկնելով «Եղբայր եմք մենք» :

Իր մտերիմ բարեկամներէն՝ Տօքթ . Շիշմանեան այսպէս կը նկարագրէ հանճարել բանաստեղծին հիւանդութիւնը ու վերջին օրերը :

«Տարիւ մը և աւելի ժամանակ, երբ հիւանդութիւնը զի՞նքը զրեթէ անկողնին գտնեց և որ զի՞նքը զերեզման պիտի իջեցնէր, միշտ զրեթէ շրջապատել իր բարեկամ-

ներէն՝ աշակերտակիցներէն և աշակերտներէն, կեղբոն  
մը եղած էր ազգային հանճարոյն։ Հոն կը տեսնուէին  
շարունակ՝ իւր մտերիմ բարեկամը՝ Գ. Օտեան էֆէնտին,  
Սագրզ Յովհաննէս էֆէնտին, Եռառուֆեան Տիդրան էֆ ն  
Տոքթէօլներ՝ Բարունակ պէյ, Մողեան, Շիշմանեան, Ռա-  
փայէլեան, Քեամիսկեան, Տեարք, Տիկնայք և Օրխորդք  
յարգոյ ընտանեաց՝ Ապտուլահեանց։ Արզումանեանց,  
Եսայեանց, Միաաքեանց, Նէվրուզեանց, Նորատունկ-  
եանց, Հէքիմեանց, Հիւրմիւզեանց, Վահանեանց, Փոր-  
թուգալեանց և այլն, և այլն, որոնց մէջ առելի գորո-  
վալից և այնուական ձեռքեր ջանացին խեղճին վիշտերը  
սփոփիելու։

Ապագան իւր սրտին որդն էր, տկար ու հիւանդ՝  
կարօտ ապրելու վախր զինքը կը սարսափեցնէր։

«Առնելիքներս, կ'ըսէր, կեցեր են այնպէս, ես քովս  
«զանուած ստակներս սկսայ ուտել, մէկ կողմանէ անոնք  
«հատնին ու եկամուտ մը չգոյանայ՝ իմ ապագաս ի՞նչ  
«կ'ըլլայ, եթէ ապագայ մը ունիմ։ Տարի մըն է բոլոր  
«քաղձանքս այն էր թէ վիճակի մը փոքր ապահովութիւն  
«մը ստանամ, զիտնամ թէ ամիսը որչափ գումարի վրայ  
«կրնամ վատահ ըլլու, ընդունայն բաղձանք։ անստու-  
«գութիւն, դարձեալ անստուգութիւն։»

Բարեբաղդութիւն մ'է որ աշխարհքիս վրայ երբեմն  
ազնուական ահճինք կը զանուին սրտիւ և վիճակաւ (1)։

(1) Այս համսկրանաց ամէնէն սրտահեղն եկաւ Եգիպտոսէն, Նորիկեան Մկրտիչ էֆէնտիի հայրը, Նշան Աղա Նորիկեան, որ Օր-  
թագիւղի մէջ, Պէշիկթաշլեանի գրացին ու բարեկամն էր, նոյն տա-  
րին իր գործակատար՝ Սեգրաք էֆ. Դաւթեանի հետ Գահիրէ կը  
գտնուէր։ Երբ կիմանան Պէշիկթաշլեանի հիւանդութիւնը և միան-  
գամայն բժիշկներուն իրեն այծի կաթ իմելսւ պատուէրը, Եգիպ-  
տական ընտիր ցեղէ այծ մը կը զնեն իր երկու ձագերով, զոր

Այսպիսի մէկը իր անունը քօղարկելով, յիսուն լիրա ուղարկած էր մեր հիւանդին, որուն այս անակնուննելի օգնութիւնը փոքրիկ յոյս մը տուաւ, իւր բարեկամաց քաջալերութեանցը հետ խառնուելով : Ասոնցմէ ոմանք գովելի եռանդեամբ, Նառմի թատրոնը ի նպաստ իրեն Արշակ ողբերգութիւնը ձեւացնել տուին . և Ս. Հէքիմեան, իւր Միքայ ողբերգութեան առաջին ներկայացումը նոյն նպաստին նուիրեց . հասոյթը ինչ որ կրցաւ ըլլալ իրեն յանձնուեցաւ, աս փոքրիկ զումարները իրեն դրամագլուխը սկսան պատրաստել, երբ հիւանդութիւնը օր օրի կը զօրանար և կը սպառնար :

«... Երէկ հազէն սաստիկ առաջուեցայ . . . դուք «ողջ առողջ՝ անցաւ ու անվիշտ եղէք միշտ . այսպիսի «իզձեր ո՞րչափ աւելի եռանդեամբ կը ոլանան մարդուս օրտէն երբ նա ցաւոց մէջ կը հեծէ» :

«Իմ առողջութեանս վիճուկը միեւնոյն է, կրնամ «ըսել աւելի վատթար . . . կը սիրէի ատեն մը կեանքը և «իրաւունք ունէի սիրելու . բայց հիմա որ անհուն զգացումներս անհուն պատրանքներ դարձեր են, կեանքը «ինձի համար ոչ հրապոյր և ոչ արժէք մը ունի, ուստի «անոր կորուսան ալ կամ կորատեան երկիւղը չի կրնար «այլ ևս երեւակայութիւնս վրդովել» :

«Շատ հանգիստ ուղեւորուեցայ ի Բերա, օդը գե-

անձամբ կը բերեն մինչեւ Օրթագիւղ, Պէշիկթաշլեանի ընակարանը ու հիւանդին հաճելի անակնկալ մը ընելու համար, տանը դուռնեն ներս կը ձգեն այծը որ երկու ուլերով անարգել կ ելլէ մինչեւ հիւանդին սենեակը, Պէշիկթաշլեան յանկարծակիի կուգայ ի տես այս երեք սիրատուն կենդանեաց, և երբ կ'իմանաւ եղելութիւնը, սաստիկ յուղումէն կ'սկսի արտասուել ու երախտագիտական բուռն զգացմամբ լեցուած կ'ըսէ «ինչպէ՞» կրնամ շնորհակալ ըլլալ ձեզի որ մինչեւ այս աստիճան կը մտածէք զիս :

«զեցիկ էր ինչպէս դիտէի պահ մը կտոքին պատռհանէն ,  
և անյագ նայուածք մը նետեցի երկնից՝ տեսայ զինքը  
«վերջապէս իր ամբողջութեանը մէջ , որչափ տտեն է որ  
«զրեթէ զուրկ եմ իրմէ , ժպտեցաւ ինձի բոլոր իւր զեւ  
ազովը , այլ ի՞նչ օգուտ . ուրիշ ժպիտ մը չունէի ես իրեն  
«փոխարինելու : »

«Օդոց սպառնալիքն խուսափուկ , փութացի հայ-  
«քենի շուքին տոկ ապաստանիլ , չկայ քան զայն ապտա-  
«հովագոյն ապաւէն մը որչափ ալ աղքատիկ ըլլայ : Աղ-  
«քսմուագ տատրակը իւր յետին և ամենէն աղեկիզիկ  
«վովուն արձակելով , մուսայից դգուելի գլխիկը դոկ-  
«դոջ թեւերուն տակ կը հանգչեցնէ , լսեցի նորա սրտա-  
«հեծ մնչիւնը և արձագանգն արդէն սկսու հնչել հոգ-  
«ւոյս մէջ : »

«Ո՞րչափ զեղեցիկ են օդերը , բայց ես շարժելու-  
«կարողութիւն չունիմ , որ գոնէ ձիով փոքրիկ շրջան մը  
«ընեմ , որչափ երկայն տեւեց այս եղերական տրամը ու-  
«երբ պիտի զոյուի վարագոյը» :

Սուզը բնդհանուր էր , Հայ ազգը համօրէն մսո-  
«նակացեցաւ ամէն կերպով արաւյայտելու իրեն վերջին հա-  
«մակրանքը առ մեծանուն քերթողը , բայց ի զուր , մահը որ

Զբարին ու զգեղեցիկ միւս ժանի աշօնն որոնէ ,

Նախանձառ աչքերով կը դիտէր հանձարեղ երիտա-  
«ցարդը զոր համբաւն իր թեւերուն վրայ առած կը սու-  
«րար :

Անողորմ մահը որ՝

Ընդ ոտիւքին մահածունչ իբր ըզվիօապ զալարէր ,

Օձի մը պէս սողոսկելով ծաղկանց մէջ , անոր քայլե-

բուն կը հետեւէր հեռաւանց, ուր ուրիշն հասաւ ու զգեսնեց զինքը։

Հակատագրին են օրենք, հարկ է մահուան իւր աւար,

Խեղճին վրայ ոյժ չէր մնացեր մարտնչելու չարաշուք ախտին դէմ, վերջապէս կքեցաւ ու փակեց իւր աչքերը այս աշխարհքէն ու կեանքին վարագոյրը իջաւ։

Չերք Ափելիայ ի յալեաց յափրօսակեալ զետակին  
մեռամ ծաղկունս բաղելով։

Մեռած օրուան առաւօտուն մատիտով թղթի մը վրայ գրած է հետեւեալ արձակ բանաստեղծոթիւնը<sup>(1)</sup> որ կը մնայ իր կարապին երգը, ուր սրտին բոլոր դառնութիւնը կը թափէ այդ քանի մը տողերուն մէջ։

«Երեւցաւ նու ինձ, ո՞վ Աստուած իմ... արդեօք կի՞ն մ'էր նու թէ երեւոյթ ոքանչելի։ Յնքուշ էր նորա հայեացքը նման նայուածոց լուսնակին, բիր ցայդական թերաբացիկ պիշերոյ վրայ։

«Կը քայլէր նու, ու թուչնիկ մը թուեցաւ ինձ նու որ կ'ոստոստէր տերեւէ տերեւ։

«Անոյշ էր նորա ձայնն, ինչպէս ժպիտ մը ծաղկափթիթ կուսի, որ հիացիկ կ'զբայլի իւր երկնատուր գեղոյն դիմաց։

«Երբ ոլորակ մը իւր ձայնէն կը զլորի օդոց մէջ, Անրաւոթիւնը կը խայտայ երանութիւնամբ։ այնպէս չէ՝ Աստուած իմ. և քու զու արթունքոց յերկիր կը խոնարհին ունկընդիր ըլլալու։ Եթէ լուսանիւթ թելի մը վրայ։

(1) Սոյն գեղեցիկ բանաստեղծութիւնը Գէշիկթաշլեանի ամէնէն վերջին գրութիւնն է, մահուան առջի օրը գրուած, անկողնին մէջ, բարակ թղթի մը վրայ, մատիտով, Գը. Օտեանին քրոջ որդին՝ Յննիկ Երկանեան գացուծ էր հիւանդտեսի, անոր յանձնած է ըսելով։ Օտեանին տար և նոյն օրը հոգին աւանդած է։ Ո՞վ է արդեօք որ հուսկ վերջին վայրկեաններուն կերեւայ բանաստեղծին։

անհուն իբրև քու անբաւութիւնդ, յեռուս բոլոր աստղերդ և ամենազօր ձեռամբդ ցունց տաս այդ հրաշարուեստ շղթային. չեմ զիտեր թէ ելած ձայնը կրնա՞յ այնքան գեղեցիկ ըլլալ որքան նորա հոգւոյն արձակած մրմունջը :

«Մվլ քոյր իմ, այո՛, քու ձայնդ նուագ մ'է, վճիտ ներդաշնակութիւն մը : Ո՞հ, երգէ՛ ուրեմն, երգէ՛ միշտ : Թող նորածին առաւօտուն և համասփիւռ գիշերուան ծոցոյն մէջ քու երկնալաց մեղեդիքդ ծաւալանան :

«Երգէ՛ հեղահնչիւն թռչնոց, կեղերջական կոհակին և հառաջածայն հովուն հետ : Երգէ՛ սպոռնացայտ եթերին հետ, և խառնէ ձայնդ նորա մեծասաստ ձայնին հետ : Քու աւաշներդ միւսներէն զատուելով պիտի դողդողան ընդ ոլորտս ինչպէս տառեղք գիշերուան վրայ : Երգէ՛, և քու ձայնդ հոլաթեւէ անբաւութեան մէջ նման խնկոց ներդաշնակութեան : Երգէ՛, և թող հրեշտակք ի լուր երգոցդ ըսեն՝ Երկիրս կ'արժէ արքայութիւն մը : Երգէ՛ և թոյլ տուր ինձ խանդաշարժ որորուիլ<sup>(1)</sup> .»

Պէշիկթաշլեանի մահը ընդհանուր վիշտ որատճառեց բոլոր ազգայնոց : Թախծութիւնը՝ համակած էր ամէնուն սիրտը, Ազգը համօրէն ողբաց այն մեծանուն Քերթողին ու Հայրենասիրին դառն կորուստը, մանաւանդ թաղման հանդէսը տեսակ մը ազգային ցոյց եղաւ : Յու-

(1) Հայ զրականութիւնը տաղանդաւոր Օր. Եւփիմէ Օտեանի կը պարտի բանաստեղծին Վերջին Մտածմունիք արձակ բանաստեղծութեան ինչպէս նաեւ Մայր և Հրանդ ու Հեղիկ ու Ցոլակ ողբերգուերւն անկորուստ պահպանումը : Ազնիւ Օրիորդը սոյն երեք քերթուածները իր մեծաշուք եղբօր՝ Գրիգոր Օտեանի թղթոց մէջէն գտած ու տուած է հրատարակութեան Մասիս շաբաթաթերթին մէջ, աջես Մասիս 1892 թիւ 3958 և 3972 թիւերբ» :

զարկաւորութեան տխուր հանգեսը, որ կատարուեցաւ Բերայի Սր. Յ. Ասկերերան Եկեղեցւոյն մէջ 1868 դեկտ. 1 ին. ամենափառաւոր եղաւ, ահագին բազմութիւն՝ ամէն դաւանանքէ հայերու, փութացեր էր ներկայ դանուիլ, մեռելական արարողութիւններէն վերջը, Եկեղեցւոյ բակին մէջ դամբանականներ խօսեցան Տոքթ. Շիշմանեան, Տիգրան Ետոսութեան ու Յ. Սազդջ, և մարմինը ամփոփուեցաւ Ֆէրիգիւղի գերեզմանատան մէջ տխրազգեաց խռւան բազմութեան մը ներկայութեան, որ Պէշիկթաշլեանի մինչեւ վերջին հանգրուանը ընկերացած էր, հոն յանձնելու համար զի՞նքը.

Առ սիրելիօքրն վաղամեն, անդ ի տեսի ինձ առանձնակ հանգեալց եւ ես զսի եւ անտրում, գեր անդանօր չեմ անոնքիկ,

Հոն այդ մահասարսուա վիոսին առջեւ, բազմութիւնը երգեց, իբր հաւսկ յետին ողջոյն, անմահ բանաստեղծին տնմոռանալի համերգը՝

Ընդ ասեղօք ի՞նչ կայ սիրուն խն զանձկալի եղբայր անուն.

Դժբաղդ բանաստեղծին ցուրտ դագաղին առջեւ Տոքթ. Շիշմանեան խօսեցաւ, յուզուած շեշտերով, հետեւեալ դամբանականը, որ կը պատկերացնէր անոր կեանքը ու արժանիքը,

«Իմաստոնը որ ծիրանիներու մէջ ծնաւ, ամէն վայելք, ամէն յաջողութիւն ունեցաւ, ամէն փափաքներուն հասաւ, և երբ խոր ծերութիւնը զի՞նքը վայելից անզգայ ըրաւ՝ (ունայնութիւն) ձայնեց. և ամէն մարդ նոյնը կրկնեց իրաւ կամ անիրաւ։ Իսկ մենք այս գերեզմանին վրայ կեցած չենք կրնար արձագանք ըլլալ այդ ձայնին, երբ կը տեսնենք Պէշիկթաշլեանի կենաց սկիզբէն մինչեւ այս օրս։ Կը տեսնենք զի՞նքը տկար, որբ, չքաւոր, անոք, անօղնական, հազիւթէ քիչ մը մեծցած՝ խաղա-

լիկ անգութ տղայութեան, տղայ ինքն ալ : Ո՞վ եղաւ ուրեմն իրեն առաջնորդ այս բազմավանդ անգունդին վրայ, գլուխը միայն, և իր գլուխը ան գլուխներէն էր որոնց համար մեծ մարդ մը ըստ է թէ «Աստուած զանք մատը ճակտին դնելով կ'ստեղծէ :» Եւ իր այդ ճակտին վրայ էր Պէշիկթաշլեանի ամբողջ գեղեցկութիւնը :

«Կը տեսնեմ զինքը դեռ անմօրուս պատանի՝ տղոց շնչիւններէն և աղաղակներէն շրջապատեալ, անզդայ բոլորովին, թաղուած զրքերուն մէջ, բարձրացած իր խորհրդածութեանց մէջ, հեռու ներկայէն, վասն զի ներկայն շատ քիչ երջանիկ վայրկեաններ պիտի մտակարէր իրեն :

«Կը տեսնեմ զինքը հաղիւ երիտասարդ, վարժապես՝ դառներու կը պալտի . հեղինակ՝ զիշերները կանթեղին տոջեւ իր Արշակները, Վահեները, Վահանները կ'արտադրէ . դերասան՝ գլուխ կեցած անհանդարու պատանեկութեան, թատրոն մը կը ծնանի : Վարժապետութիւնը կեանք հաղեցնող արհեստ մ'է, զիտեն անոնք որ փորձը առած են, և անոնք որ վիճակադրութեան տեղեակ են : Հեղինակութիւնը չէ թէ միայն հանճար և ուղիղ դասողութիւն . այլ ամբարեալ հմտութիւն կը պահանջէ, դերասանութիւնը եւանդ և զգացողութիւն կ'ուզէ : Բայց առանց վարձու՝ միայն իրենց զուարձութեանց համար դերասանութիւն լնող սրատանեաց կաւալարութիւնը ի՞նչ մեծ հոգի, ի՞նչ համբերութիւն, ի՞նչ անխոնջ ոշխութութիւն որ կը պահանջէր . լսողներուն կը թողում մտածել և մանաւանդ այն պատանեաց որ թերեւս հոներկայ ալ լիլան :

«Այս ստաժանելի կեսնքը անցընողը՝ կը գտնէր վայրկեաններ երգելու համար այն երգերը որ դառնացեալ սրտերու և աղեկէղ ժամերու մխիթարութիւն պիտի ըլ-

լան, ինչպէս ներկային նոյնողէս ապագային համար։ Եւ Պէտքիթաշլեան անունը չքնաղ արձագանգ մը պիտի ու նենայ մեր թռուներուն համար ալ, բայց այս աշխարհքիս ապագային հետ չի համեմատիր իրեն համար էութիւնը, որ կ'սկսի։

«Այս էութիւնը հոս այս զերեզմանին առջևոն է Պէտքիթաշլեանին՝ և բոլոր անոնց համար որ աշխարհիս վրայ կ'ապրին հեռու նիւթական վայելքներէ և որոնց հազիւ երջանկութեան փշրանքները կը նետէ բաղդը արհամարհու ձեռքով։ Այս կը սորվեցնէ մեզի կրօնքը, փիլիսոփայութիւնը և արդարութեան հոգին որ ի մեզ կը բնակի ։»

«Պէտքիթաշլեանի լոյն և գեղեցիկ ճակատը որ չնաշխարհիկ հանճար մը կը պարունակէր, ուրախ կերպարանք մը չէր ցոյց տար նայողին, սիրտը որ ազնիւ զգացումներով և կորովի եռանդեամբ լիցուն էր, տկար մարմնէ մը շրջապատեալ հազիւ թէ իր տոերմաց ծանօթ էր։ Զգայարանքները որոց վայելքը աշխարհիս երջանկութիւն կը համարուին, հազիւ թէ օրապահիկը իրեն կը ներէին։ Եւ այս զգայուն էակը որ քառասուն տարիքին չի կրցաւ համնիլ, իբրեւ թէ աշխարհիս հանդիսատես ըլլալու համար, կը կենար տիսուր բայց ոչ նախանձու աչքով կը դիտէր առուղութիւնը, գեղեցկութիւնը, երիտասարդութիւնը, հարստութիւնը և պատիւները զորոնք զլացաւ իրեն բաղդը։»

«Նախախնամութիւնը բաւական համարեցաւ իր հոգւոյն շնորհած ձիրքերը։ Երբ կը տեսնեմ իր հանրագիտակ սոկրատեան ճակատը, ուր բանը իր արդար կշիռը չէր կորսնցներ, նախախնամութիւնը իրաւունք ունէր կ'ըսեմ։ Երբ իր կեանքին զրութիւններուն մէջ կը տեսնեմ սիրտը, այն ազնիւ սիրտը, որ ինչ որ գեղեցիկ կայ բնու-

թեան մէջ առ այն կը դիմէ , ի՞նչ որ վափառկ կայ առ այն  
կը սլանայ , ի՞նչ որ վսեմ կայ առ այն կը բարձրանայ ,  
ի՞նչ որ հանճարի ծնունդ կայ անոր խանճարուրք կը  
շինէ , ի՞նչ որ սիրոյ եռանդ կայ , անով կը բորբոքի ,  
դարձեալ կը կրկնեմ շատ ու շատ տուած էր իրեն աստ-  
ուածոյին նախախնամութիւնը , և անոր համար կորուսոք  
իրեն չէ , մերինն է : Ինք այս տիսուր կեանքին զրկանք-  
ներէն երջանկութեան կը դիմէ , Անոր՝ որ իր հոգին այն-  
չափ զարդարեր էր : Աղնիւ հոգի՛ որ իրեն կհնաց վերջին  
տիսուր օրերուն հաղիւ կրցաւ ցաւով նշմարել և հաւա-  
տալ մարդկային սրտին այն տկարութեանցը , որ կը նը-  
ւաստացնեն զմարդ , և որ նոյն սրտին զզուելի վերքե-  
րէն քստմնելով քաշեց ձեռքը , իր վերջին հրաժարականը  
չի տուած դեռ աշխարհիս» :

Հ . Եղուարդ Հիւրմիւդ , իր մեծահանճար աշակերտին  
անմոռանալի յիշատակին հետեւեալ քերթուածը նուիրեց .

Աստ Պէշիկթաշլեան հանդչի Մըկըրտիչ :

Անունն անամփոփ յանձուկս այս ի կիճ

Սիրելի աղղին , և աղղին ի սէր .

Եղեալն անձնտուր բոլորանըւէր .

Սիրտ աղնըւագութ և հանճար վըսեմ

Գեղալարելով ի նմա ի ճահ ճեմ .

Ի մանուկ տիոց խոհեմ և ըզդօն՝

Քաղաքավարեալ ի բարս և կըրօն ,

Քերթող հոգեշարժ ի թատր եւ ի քնար ,

Անբիծ յերկոսին դաշնակեալ ըզլար .

Քառասնամենի ելիք ըզկենցաղ ,

Համազգեաց բնոււից ի սուգ և աւալ .

Նոցին շնորհապարտ սէր և վարկ անկեղծ ,

Կանգնէ զայս նըմա յիշտառակ անեղծ .

Գրիգոր Օտեան իր քաղցրիկ բարեկտմին ի յիշտառկ ,  
Ճօնեց այս դեղեցիկ տաղը .

Ցրտասարսուռ մառախոլապատ ի վիճէդ

Թող շող արփի ցոլայ սփոխ յընդհանուրս .

Աւիւն հողւոյդ , ճաճանչ հատեալ յարփենւոյն ,

Յար ցոլացիկ ի թրթուականդ յերգս աղու ,

Քնարաց ի քնարս իրը ըզնըշոյլ յալեաց յալիս

Սւսնդեսցէ աղագայից զանուն քո .

Պէշիկթոշլեան , ա'յս քո բաժին յետ մահուդ ,

Եւ այս քաղցրմաք խառնեալ յարտօսր մտերմիդ :

Օր . Արքունի Վահանեան , իր մեծանուն վարպետին  
մահը ողբաց , սրտագրաւ քերթուածով մը , որ ցաւած  
սրտին աղիողորմ եղերերսն է , այնքան դառնապէս ար-  
տայայտուած .

Ոչ եւս է նա , որ զիւր քընար Ճօնեաց առ ազդ ,

Առ հայրենիս , ոչ եւս է նա՝ ոյր երդ աղու

Զարթուցանէր յաւերակաց ըզդիւցազունս

ի բազմամեայ խորախորհուրդ նիրհմանէ ,

ի տալ ճառել ըզհայրենեաց փառս ի թատերս ,

Ըզտառապանս խորայտակ և բիւր վէրս .

Ոչ եւս է նա՝ ոյր նուագաւոր յաղերսանեաց

Հարք սպատառեալ ըզդալկացեալ ողատանս իւրեանց  
Մերկանային զարիւնթաթաւ շանջս կարեվէր՝  
Յայտ առնել թէ արիւն իւրեանց շըրջի ի մեզ.  
Թ' են նո՛յն մեր քաջք, նո՛յն մեր ոսոխք, նոյն մեր շահք  
Աչ եւս է նա՝ ոյր մեղեղիք խանդավառ  
Ի ցըրտահար վառէին սիրտըս կայծ սիրոյ.  
Երգոցն ի լուր ատելութիւն, ոխ շիջանէր,  
Եջկունք հրացայտք զորովոնոք ժպտէին,  
Եւ զիրերօք փարէին սիրտք բաժանեալք,  
«Եղբարք եմք մեք» խնդաբարբառ ձայնեալ շուրջ:  
Աչ ես է նա՝ որոյ մրմունջք ողբական  
Մուսկէին ի ցաւահար ի հոգւոջ,  
Ի նըւազս ըսփոփեալ զայն հեծութեանց.  
Տբիուր էր ողբն ի մըթութեան զերթ տապան,  
Էր անուշակ իբրեւ ըզկոծըս պըլպուլին,  
Որք անկանին աստեղազարդ ընդ գիշեր.  
Աչ եւս է, ո՞հ, լըռեա՛ց տաւիղըն, լըռեա՛ց Տէր . . .

Մինչ լարէիր մուսայական ըզդաշնակ  
Տալ ի յորդոր փորձել մատանցս, ո՛ քերթող,  
Զըդիաէի թէ էր իմ քընար հընչելոց  
Զայս սըգաւոր զիմ ողջոյն, ո՞հ, առ քո տապան.  
Զը կարծեցի թէ այսքան շոյտ դու կանկնելոց  
Էիր շիրիմ վերայ ձըրից սրտիդ մըտացդ.  
Քառասուն ըզքեւ զարունք բարդեցին փառս.  
Զայն ամենայն ի մութ կայան թաղեցիր.  
Մանունք արդեօք թըւեցան քեզ սարդենիք  
Որ ընտրեցեր ըզհողըն ցուրտ քեզ բնակարան :

Հանգի՛ր ապա , Պէշիկթաշլետ'նըդ մեծոգի ,  
Մինչ մըտերիմք ըզաապանաւըդ լացցեն .  
Հանգի՛ր , փանգիան մինչ Թորդոմնան զգերեզմանաւդ  
Կախիցէ զիւր սհւահար լարս անմըրմունջ .  
Հանգի՛ր . անուն քո լիցի յօդ միութեան .  
Հանգի՛ր , յուշ քո կեցցէ ցորչափ ազնիւն ու յուն .  
Ցորչափ հանճարըն պաշտեսցի . հանգի՛ր , Ոգի .

Հանճարեղ աշակերտուհին իր մեծ վարպետին ան-  
ուան նուիրած է նուև ուրիշ քերթուածներ (1) ալ որոնց-  
մէ մին .

## ԱՌ ԳԵՐԱԼՆ Պ. Մ. Պէշիկթօշլեան

### ԵՐԳԵԱՌ ԳԵՐԹՈՂ

Սիրեմ զհառաչ որ ելանէ ի բերանոյ դալուկ կուսան .  
Մինչ եղբնգամբըն տագնապ՝ զիւր կ'եղեգէ փափուկ ըզ-  
սիրա :  
Ի հառաչից՝ ոյք ի տատան անկըրութեան են ի ծոց ,  
Քէ ելանէր սուզ ինչ ձայն , զինչ ծաւի այն լինէր մըր-  
մունջ .

(1) Թովմաս եսայեան , Պէշիկթաշլեանի ժամանակակից գըրա-  
կան գէմքերէն մին , բարեհաճեցու մեզ յանձնել երկու քերթ-  
ուածներ , քաղելով զանոնք իր մօտ գտնուած Օր . Սըրուհե  
Վահանեանի անտիպ քերթուածոց ձեռագրէն :

Յայնժամ աշխարհ վերածէր ի մի գործիք սըգաթել  
Ոյր մէն մի ձայն հընչէր մի վիշտ . տիեզերաց մէն մի  
հիւլէ .

Զի ցանգ ընդ իւր հոլովէ մի հառաջանք յամենայնի՝  
Սըրտագին էր լինելոց այս ցաւայեռ այս նըւագ ,  
Որպէս , քերթող , ըզլալիւնս սեւապարփակ քո փան-  
դեռան :

Սիրեմ ես յոյժ զոր ինձ յանձն իւր բերէ ըզտիս արխ-  
րութեան :

Սիրեմ զլուսնակ երբ ընդ ամպովք թըրէ հեծել ի լը-  
ռելեայն :

Սիրեմ ըզբիբ որ ընդ քօղով դընի յերեր արտասուաց ,  
Սիրեմ , քերթող , զերդ քո մաղձու որ ի յոգւոջն իմ սը-  
պըրդի :

Ասա՛ էր ո՞ւմ զու վըհատեալ մերժես ի բայ ըզքո փան-  
դիռ ,

Աւտրտեցի՞ր զբաժակ ցաւոց՝ որ ի թըրթիռ ոչ ես է  
քնարդ :

Ո՞չ զոն արդեօք քեզ բարեկամք հընչել զանուանս , ո՞չ  
զոն ասա՛ :

Զիք ի սըրտիդ բան գեղային մընչել նոցա արխրածայն :  
Զը յորդորեմ քեզ ի զարդ փառաց քո թագիդ երգել  
Քանզի ալեակք մեծ ի պարծանս վարին թաւալ զքա-  
նարիդ արտոսը ,

Եւ հեշտացեալ ըըլուրք ծածանին ընդ նուրբ ամպոց քոց  
նըւագաց ,

Որ իբրեւ քօղ գեղեցկահիւս ըզգագաթամբըն ծաւալին ,  
Այլ խընդրեմ ի քէն , քերթող , երգել սըրտիս ի հաճոյս :

Հայցեմ ձայնիւ մըտերմութեան , և ըղձանացն եմ հըրով ,  
Աւադիկ գամ երկիւղած տալ ի քո ձեռսդ ըղփանդիո .  
Իցէ՛ լըսել ինձ զիւր թըրթիո , սըրտիս իցէ՛ բերկրիւ ի  
ձայն

Այս մըրմունջից՝ որ ոչ ևս ինձ ի լուր գան ո՞հ ի բազ-  
մաց .

Քեզ իցէ խոժոռադէմ չը սըրտմըտիւ ընդ իմ , քերթող ,  
Զի յիշեա՛ թէ զուցէ վերջին անգամ գարունն ինձ  
Ժըպտի .

Յիշեա՛ թէ զուցէ յետին այս աղաչանքս է , քերթող :  
Երգեա՛ , զի կամիմ ո՞հ այլ ևս ողջոյն տալ քո ձայնիդ .  
Երգեա՛ , և փակեցից ըզդայլայլիսդ ի խոր հոգւոջս ,  
Երգեա՛ , քերթող , զի ծարաւիմ ըզքոյ երգոց երկնա-  
պարիկ ,

Որպէս ոմն ոք ըղձանայ զկաթիւ ջըրոյ յանջըրդի վայր ,  
Եիջուցաննել ըզնըրդենն որ ճարակի յիւրն ի սիրտ :  
Փարատեա՛ , աղաչեմ , ըզլըրութիւն քո ահաւոր ,  
Երգեա՛ , քերթող , ա՛ռ ըզքնարդ և լըռեցից յայնժամ  
համակ .

Երգեա՛ , զի օր եկեսցէ որ վիշտ քեզ լիցի քո մերժում ,  
Յայնժամ ի զուր գուն գործիցես բերկրեցըննել զանտրով  
իմ սիրտ :

---

Տ. Սեթեան, հիացող մը Պէշիկթաշլեանի, նուիրեց  
հետեւեալ սիրուն քերթուածը՝ իր յիշտակին :

## ԱՌ ՄԿՐՏԻՉ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ

Տե՛ս զիա՛րդ գեղեցկացոյց  
Զիս մահ, արար զիս տարփելի . . .

Կ'երգէի՝ տխրանըւագ քնարս առ ափամբ շիրմիդ լարած,  
Որոյ թելերն աղեկառւր դո՛ւ հիւսեցիր նախ, ո՛վ քերթող,  
Եւ կարծեցի ոգել ըզքեզ, ոգել զողի՛դ խորհրդաւոր,  
Եւ դափնի մը հիւսած ի պսակ՝ կ'առկախէի ըզքո շիր-  
մաւ . . .

Ներեա՛ ինձ . եթէ յաւէտ յափշտակուած ընդ քո ոգի  
Կանխեցի հրավառ սիրով ըզմահարձանդ ողջագուրել,  
Եւ խնդրել ըզքեզ հոն՝ ուր չ'էի՛ր դու մահացած,  
Դո՛ւ որ խորհուրդ մ'էիր համայն՝ հանճա՛ր մ'ամբողջ,  
Պէշիկթաշլեա՛ն :

Եւ կը փշրէր թելն իմ տաղին, և յարտասուս յեղձաւ  
մըղձուկ  
Կը զեղուր սիրտս անտիական՝ մրմնջելով երգերդ եր-  
գոց . . .

Եւ կը կանգնէր քոյդ ըստուեր խորհրդազգած և դալ-  
կադէմ,

Բարձրադիմա՛կ ճակատդ՝ ուսկից բնութիւնն յաճախ  
կ'առնուր թեւեր,

կ'առնուր հոգի՛ և հրաշալեաց կ'ըլլար շքեղ հանդիսարան ,  
Եւ ամեն ինչ կ'արթննար , կը բարբառէր քաղցրալեզու .

Աւր և դու կը յառէիր խոկուն աչկունքդ երկնածարաւ .  
Հոն բնութիւն կը թրթուար , և բի՛ւր աղնիւ գեղգե-  
դանօք

Պուրակասէր սոխակին և առուակաց խոխոջներուն՝  
կը յօրիներ քեղ նուագներ քաղցրադաշնակ և սիրախօս ,  
Զորս երբ վըսեմ քո նըւազաց մէջ պատմէիր մեղ հոգե-  
ձայն

Կը մոռնայինք մենք ըզդարուն՝ երգոցդ ի լուր ըզմայ-  
լելով .

Եւ ծաղկասէր քո զեփիւոին՝ յԱլէմտաղըն այն գեղեցիկ ,  
Իրբ սիրաշունչ թեւիկները գային գգուել մեր սրտեր .  
Եւ մաղերը շոյել կուսին , և փայփայել քո ծաղիկներ ,  
Քաղցրաճնչիւն քո քնարիդ կ'ականջէինք հոգեապարար :  
Իսկ դու մհ կ'արձակէիր թելոցդ հնչիւն ամենուրեք ,  
Եւ հրեշտակ մը սլարկեշտագել յերկնից յերկիր փախս-  
տական՝

Քո քնարիդ եզրը կուգար յաւէտ թառիլ թեւաբախ ,  
Եւ նէ ողիքդ յափշտակէր , և նուագէիր դու տրտմա-  
նոյշ .

Վօ՞ն , երկնագեղ աչօք աղջիկն իւր ժըսիտներ խարե-  
պատիր

Երբ կը թափէր երգոցըդ մէջ , կը փշրէին լորերդ յա-  
ճախ ,

Եւ թիւդեա՛լ , հրապուրեա՛լ , կը հեծէի՛ր դու՝ ովք քեր-  
թող ,

«Զոր կենդանեաւս ինձ զըլացար՝ յետ իմ մահօւ տացե՞ս  
շնորհ» . . .

Հարցանելով անգութ կուսին՝ որ անըսպառ ոգիքդ հիւ-  
ծէ՛ր,

Երբ հոգեշաւնչ քերթութեանց նուագդ հիւսէիր մելա-  
մաղձիկ՝

Դայլայլելով «պիւլպիւլ» ներուն տրառում երգովն ամառ-  
նային,

Ուր գարունդ իւր յետին թռիչքն ու թերթեր կը թափ-  
թըփէր :

Ողջո՛յն քեզ, ողջո՛յն հոգւոյ, քերթողահայրդ իմ ման-  
կութեան,

Խոնա՞րհ հոգիդ՝ որ մանկանց «Եղբայր եմք մեք»ն ու-  
սուցիր,

Եւ վսե՛մ հոգիդ՝ որ ցնցեցիր մեր սրտերուն աւերակ-  
ներ . . .

Ո՞հ, մահն ըզքեզ դեղեցկացո՛յց, ըզքեզ ըրաւ մեզ տար-  
փելի՛ . . .





## ՅԱՅԻՆԻ ԺԳ.

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ՝ ԳՆԱՀԱՏՈՒԱԾ

S

ասնեւիններորդ դարուն դասական  
մեծագոյն հայ քերթողը յաւէտ ան-  
մահ պիտի մնայ ապագայ բոլոր սե-  
րունդներուն քով, պիտի յիշուի իր պաշտելի անունը  
ո՛չ թէ իրը գրական մեծ դէմք մը, իր թողած շնորհա-  
գեղ ու աղամանդեայ քերթուածներովը, այլ մի եւ նոյն  
ատեն պիտի փառաբանուի իրը մեծ Հայրենասէր ու ազ-  
նուաբարոյ Գործիչ, որ սոյն երրեակ չքնաղ ձիրքերով  
օժտուած, հզօր ազդեցութիւն ունեցաւ իրեն ժամանա-  
կակից սերունդին վրայ, վասնզի այն վեհողի Պէ-  
շիկթաշլեանն էր որ ոգեւորեց ազգը իր հայրենա-  
շունչ երգերովը. իր քնարին հոգեզմայլ ձայնովը հայ-  
րենեաց փառքը ու անոր սխրալի յիշատակները երգեց,  
ան էր, որ առաջին անգամ, եղբայրութիւն քարոզեց երկ-  
նաշունչ շեշտերով, ան էր որ հայ բեմը կանգնեց ի նո-  
րոյ, որուն վրայ ի հանդէս բերաւ պատմական հրահան-  
գիչ տեսարաններ, այս գերազանցապէս զգայուն մեծ հո-  
գին երկու արենակից եղբարց միջեւ գտնուած ատելու-  
լութիւնն ու հեռը ջնջեց ու ազգը առաջնորդեց ամենէն

աղնիւ ծգտումներու ու թելադրութեանց . և ահա ասոնց համար իր վեհաշուք ու նուիրական անունը , որ գեղեցիկ զգացումներու մարմացումն է , դարձ ի դար անեղծ պիտի մնայ ամէն հայու քով ու անոր հոգին պիտի սաւառնի . Հայութեան վրայ :

Դրական ու ազգային այս չնաշխարհիկ անմահ դէմքը իր տաղանդին ու համբաւին արժանավայել կերպով գնահատուեցաւ իր ժամանակին բոլոր հայ մատառականներէն ու համակրանաց ու մեծարանաց առարկայ եղաւ անխափիր ամէնէն , որոնք մինչեւ վերջը չի դադրեցան յայտնել իրենց խորին զմայլանքը : Այս գնահատականներէն ամէնէն պատկերալիցը դրեց Մ . Մամուրեան (Վրոյր) , տասնեւիններորդ դարուն մի ուրիշ գրական մեծ դէմք , որ իր Հայկական նամականի հոյակապ երկասիրութեանը մէջ հետեւեալ տողերովը՝ կը գծէ Պէտիկթաշլեանի դիմաստուերը .

«Համեստ դերդուստանի մը որդի , կրօնամաշութեան մէջ՝ թոյլտուութեան ոգին ուսոււ , բոնութեան մէջ ազատութեան աշակերտ եղաւ , չքաւորութեան մէջ հարտութեան նախանձը շարժեց և իր բնատուր խմացականութեամբ ինքն իրեն աշխարհիս փշալից և սուտ ու պատիր ասպարէզին մէջ միշտ սիրեց և կը սիրէ ճշմարիտը , գեղեցիկին ու արդարը : Ընտանի աղէտից մէջ՝ ազգային տառապանաց փորձն առնելով , իրեն հոգին երջանկագոյն ապագայի մը վտրադոյրը բանալու կը տքնի , և մինչդեռ մէկ կողմէ՝ իր նիւթական վիճակը յարատելու համար մատղաշ միտքերու ուսումնական սնունդ կը ջամբէ , թէև ակամայ , ըստ որում նիւթը կ'ատէ եւ լոկ հոգի է , միւս կողմէ՝ բոլոր դօրութեամբը դարերու բերած աւերմունքն ու միութեան խոչընդոտներն ազգին

մէջէն բառնալու օրն ի բուն կը խորհի և իր քերթողական աշխոյժը վեհ և մեծ նպատակի մը, աղգային կատարեալ սիրոյ և ազատութեան խորանին, կը նուիրէ։ Այս դիտմամբ՝ երբ իր անուշ և հեշտալուր քնարը կը նուագէ, Հայոց սիրտեր, անհաշտ կարծուած եղբայրներ իրարու կը փարին և նոր ճակատագրի մը դիմելու հնարաւորութիւնը կը տեսնեն՝ մարդասէր բանահիւսին հզօր և սրտաշարժ ձայնին։ Ինչպէս հայ դրական աշխարհը՝ նոյնալէս Հայութիւնը նոր և արդիւնաբեր ճամբաց մը մտաւ իր շնորհիւ, որ ևս քան զեւս իր դրօշակին ներքեւ ամփոփելու կը նկրտի համարիւն այլ տարակրօն Հայեր և Հայաստանի մութ երկինքն ազատութեան եւ սիրոյ ճառագայթներսվ լուսաւորուած կը սպարգէ անոնց առջեւ։

«Բայց մի կարծեր թէ Պէշիկթաշլեան միայն իր ժողովրդային երգերավ՝ որ ամենուն սիրտն ու բերանն են, կը տիրապետէ մեր վրայ, այլ նաեւ իր վաեմ ճարտասանութեամբ, և սքանչելի թատրերդութիւններով։ Թէ և իր մարմինը տկար է, հզօր է հոգին և ձայնը յստակ, քաջանաչիւն, այնալէս որ երբ խօսի՝ ամէն սիրտ կը թնդայ և արձագանգ կը գտնէ։ Զկայ սիրայօդ հանդէս մը, մաերմական խնջոյք մը, ուսումնական կաճառ մը, աղգօկուտ լնկերութիւն մը որոց մէջ Պէշիկթաշլեան իր ներկայութիւնն զգալի և անհրաժեշտ չընէ և անոնց փայլ չտայ։ Ամպիսնին վրայ՝ իր խօսքը ոգեկան աշխարհը կ'ելնէ կը թռի, մարդկութիւնը կ'ընդդրկէ և սէր կը բռւրէ, թէ քաղաքի և թէ՛ գիւղական խրախճանութեան մէջ՝ երաժիշտն անոր յանալատրաստից յօրինած երգին եղանակ մը կը շինէ և որոտընդոստ կը հետեւի, մինչդեռ այր, իին, օրիորդ և պատանի՝ անոր խմաստին վրայ կ'ըզմայլին և մէկ անգամ լսելով երգը կը սովորին։

Տեսարանի վրայ՝ իր թատրերգութիւնները հայ և օտար սիրտերու խոկ սքանչացում կը պատճառեն, Հայտառանի հին շքեղութիւններն ու թշուառութիւնները արդի լուսաւորութեան ոգւով կը սլարզեն և հանդիսականաց մերթ վսեմ ու ահեղ ու մերթ անուշ և սրտաշարժ զգացումներ աղբելով՝ անոնց ուշը կը գրաւեն և արտառոք կը գրգռեն։  
«Այս է վեր ի վերոյ՝ Պէշիկթաշլեանի նկարագիրը, բայց աւազ, Պէշիկթաշլեանի հուրը սպառիչ է, և թերեւս օրին մէկը զինքը տոչորէ, ինչպէս կը տոչորին այն հոգիններն որ իրական աշխարհէն վեր կ'ապրին, և գերագոյն լոյս, գերագոյն աղտառութիւն, գերագոյն երանութիւն կը փնտռեն . . . .»

Մկրտիչ Նորիկեան, Պէշիկթաշլեանի մօտէն ծանօթ ու շատ յարգի գրիչ մը, զուգակշռելով զինքը վաղամեռիկ բանաստեղծ՝ Պետրոս Դուրեանի հետ, ճակատագրային համանմանութիւն մը կը տեսնէ երկու քերթողներուն միջեւ, այս երկու անմեղ հոգիններուն քով նոյն յոյզերը կը գտնէ ու միեւնոյն ցաւոց վէրքերը ու կարծես երկու խոցոտեալ սրտերէն ալ, մի եւ նոյն հառաջանաց ողբանուագ ձայնը կը լսէ ու կ'ըսէ.

## ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ ԵՒ ԴՈՒՐԵԱՆ

Բանաստեղծ մը նախ իւմ հոգւոյն մէջ գտնելու է այն յոյզն զոր կամի ունկընդրին հաղորդել. թերեւս այդ ալ բաւական չըլլայ, եթէ ալնիւ կիրք մը չը բռնէր բանաստեղծին սրտին մէջ, երբ ցաւ մը չմրմռար հոն։

Այդպիսի կիրքով սովոր են երդել մեր քանի մը Թուսահայ տաղերգուք, Պատկանեան, Նալբանդեան եւ

ուրիշներ, որոց ոտանաւորներէն հայրենավառ խանդ մը կը չնչէ :

Այդպիսի սրտով կ'երգեն ահաւոսիկ Պէտիկթաշլեան և Դուրեան, ամենուն սիրելի զոյգ մը վաղամեռիկ բանաստեղծներ, իրենց գողարիկ տաղերուն մէջ : Իրենց սիրոյն, ցաւերուն, ճակատագրին համանմանութիւնքը կարծես իրենց քնարներն այ կը ներդաշնակաւորեն :

Երկուքին այ Մուսայն կը սիրէ թաւուտները, առուակները, սոխակն ու կուսանը : Երկուքն ալ մօտանց կը նշմարեն կենաց վերջողոյուր : Քանի՛ սիրուն տենիջք, քանի՛ գեղեցիկ յոյսեր սփառի թաղուին անլոյս հողին տակ, քանի՛ մրմունիջք, քանի՛ սրտունիջք ախտի շողիան սրտամարմոք տաղերու մէջ յաւերժանալու համար :

Երկուքին ալ ոգիքը կը սիրեն մենանալ սգատերեւ նոճեաց ներքեւ, նստիլ դամբանին սնարը, սուզել իրենց աչքը գերեղմանէն անդին, շեղիլ իրենց էութենէն, վերանալ, տարուիլ անծանօթ աշխարհ մը, և անջրպետէն ասդին դարձունել երկրաւոր նայուածք մը, ասդին ցաւոց հովիտը, և սիրելիներ որոնել ու խօսիլ յաւիտենականութեան եղերքէն :

Եւ բազմելով շիրմիս վերայ  
Եկ գոչեցից առ նա, եկ, չեմ նոյն յորմէ խորշէիր դու .  
Տե՛ս, զիա՞րդ գեղեցկացոյց զիս մահ, արար զիս տար-  
փելի .

Միթէ դարձեալ ատիցե՞ս զիս և անդրագոյն քան ըղիմ . . .  
ըիմ . . .

Լուր ինձ Հրանոյշ . . .

Չեմ կենդանի, և է՞ր փակես զախսդ զիս ոչ տեսանել,  
Չեմ կենդանի և է՞ր ի բաց խոժոռ ըզդէմսդ շրջես .

Եկեալ չեմ դիշերազրոս ձեր գըղուանաց դընել կըրճինն  
Եւ ոչ համայն զօրութեամբ մհոնլութեան և դամբանին  
Ամբաւութեան իմոյ սիրոյս վոխան ըզսէր քո պահանջել,  
Զոր կենդանիաւս ինձ զըլացար, միթէ մահո՞ւս տացես  
Հնորհ :

Ուր աւելի Պէշիկթաշլեան մելամաղձոտ և փափուկ,  
Դուրեան աւելի ջղային խառնուածք մը, պատանիկան  
տիոց կորով մը կը բերէ իւր ողբերուն մէջ, ինչպէս հոս.

Ողջոյն քեզ Աստուած դողդոջ էակին  
«Շողին՝ փթիթին՝ ալւոյն ու վանքին,  
«Դու որ ճակտիս վարդն ու բոյն աչերուս  
«Խլեցիր թրթոռունն շրթանց, թոխն հոգւոյս,  
«Եմոյ արւիր աչացս, հեւք արւիր սըրտիս,  
«Էսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս,  
«Անշուշտ ինձ կեանք մը կազմած ևս ետքի  
«Կեանք մ'անհուն շողի՝ բոյրի՝ ազօթքի,  
«Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ  
«Հոս մառախուղի մէջ համբ՝ անշըշունչ,  
«Այժմէն թող որ շանթ մ'ըլլամ դալկոհար՝  
«Պլուիմ անուանըդ մոընչեմ անդադար,  
«Թող անէծք մ'ըլլամ քու կողդ խրիմ,  
«Թող յորջորջեմ քեզ, «Աստուած ոխերիմ» :

Ո՞վ չէ արտասուած Պէշիկթաշլեանի Քնար և Շի-  
րիմը, Յետին Հառաշիլ կարդալով։ Ո՞վ նորատի բանաս-

տեղծին ալ, Ցաւը, Մահը, Ցուեքը կարդացած է առանց  
արտասուելու :

Պէշիկթաշլեանի համար նմանող մ'է կ'ըսեն ու կ'անց-  
նին շատերը . մենք ալ այնպէս կը ճանչենք զինքը :  
Ինքն իսկ չենք կարծեր որ ծածկել ուղած ըլլար երբեք  
իր հետեւողութիւնը : Բայց նմանողութիւնը միթէ երէ՞կ  
մահացու մեղք մը դարձաւ ի գրագէտս , ո՞չ ապաքէն  
ամէնքն ալ մեծ ու սղտիկ , աւելի կամ նուազ նմանող-  
ներ են : Միթէ Ռւլֆի նմանելէ փախչելու համար՝ Պէ-  
շիկթաշլեան մը Մուռի քաղմանը հետեւողութեամբ Հայ

քաջորդւոյն զմայլելի եղերերգը զգուշանալո՞ւ էր զրել :  
Ինչո՞ւ ուրեմն հանճարները հանճարոց հետ հաղոր-  
դակցին , շփուին , է՞ր զոհ չըլլալ ուրեմն անհարթ հան-  
ճարներէն և թողուլ որ բանաստեղծը յաճախէ Տանթէի ,  
Եիլէրի , Եէքսրիյրի , Պայրընի , Լամարթինի պէս հոյա-  
կապ վարպետներուն դպրոցները , եթէ ազգային բանա-  
տեղծութիւնը լնաւ օգուտ մը պէտք չէ քաղէ այդ յա-  
ճախումէն :

Պէշիկթաշլեան նմանող մ'է , այս' , բայց աննման  
նմանող մը . իսկ Դուրեհանի մէջ բաղդատաբար աւելի  
անկախ ոգի մը կը տեսնենք , բանաստեղծական ոգի մը՝  
որ իւր մնունդն իւր մէջ կը գտնէ :

Մ . Զերազ , հանճարեղ գրագէտը ազգային ան-  
վհատ գործիչը . իր գրական փորձերուն մէջ Պէշիկթաշ-  
լեանը բաղդատելով մի ուրիշ տաղանդ՝ Հ . Ղ . Ալիշանի  
հետ այսպէս կը ներկայացնէ զանոնք .

«Պէշիկթաշլեան իրը բանաստեղծ Հ . Ղ . Ալիշանէն  
անմիջապէս յետոյ կուգայ , որ հին և նոր Հայերուն  
քերթողն է թերեւս . թէ բանաստեղծութիւնը մտքին

գինովութիւնն է, որպէս կ'ըսէր Իզզէտտին—Սպա իւլ Ֆօտոյիլ—Սպա էլ—Վահապ — Ամատէտտին — Պին Իպրահիմ էլ Սէնճանի, ուրեմն ի՞նչ աւելի հետաքրքրական քան իրարու քով բերել և բաղդատել երկու մեծ գինովներ, այսինքն երկու մեծ քերթողներ, որպէս Ալիշան և Պէշիկթաշլեան :

Երկուքն ալ բանտուած են այն սսկիէ վանդակին մէջ որ կը կոչուի «ուսանաւոր», մին արծիւ է, միւսն աղաւնի : Վանդակը զոր արծիւը նեղ կը գտնէ, լայն է աղաւնիին : Ուր արծիւը ստիպուած է ինքն իր մէջ ամփափուիլ, աղաւնին հոն աղատ կը շարժի : Ալիշան խիտ և հոծ իմաստներով կը լուռ իր տողերը, Պէշիկթաշլեան լայն ասպարէզ կուտայ իմաստներու և ինչ որ մի տողով կը բացատրէ արծիւն Ալիշան, սա բազմաթիւ տողերու մէջ կ'ընդլայնէ զայն մեղմիկ :

Երկուքն ալ կ'երգեն, Ալիշանի երդը գոռում, Պէշիկթաշլեանը ճլուըլիւն է, մի ջրվէժ է Ալիշան, որ ոռնալով ֆայռէն վար կը նետուի, վլրիփուր և կոհակ կը ժայթքէ դէպ երկին, և քարերը ծեծելով, խութերու վրայէ ցատկելով կը վազէ ահեղամուռնչ, կարծես մի յաւիտենական խոչընդոտի դէմ կոռւելով . հայնոյելով բարձրէն վար կ'ոստնու . աւելի վեր թռչելու համար, և այս ելեւէջը իր քերթուածներուն յատակագիծն է : — Պէշիկթաշլեան մի առուակ է, որ խոտին տակ դըտըշելով կը սահի, չի հոսիր՝ կը ծաւալի մերթ հոս մերթ հոն, մի արեւու ճաճանչ կը հաւքէ իր ծոցին մէջ և դարձեալ մարդերու տակ կը թաքչի աննշան, և մի ոլորուն ստուերի պէս՝ հեղաշարժ բեկրեկներ յօրինելով՝ ինքն իր մէջ կը խայտայ» :

Ռուսահայ մեծ գրագէտ ու պատմաբան մը Լէօ (Ա.

Բարախսանեան) որ Պէշիկթաշլեանի քերթուածները առանձին հատորով մը հրատարակեց Թիֆլիզի մէջ, հետեւ եալ տողերով վեր կը հանէ իր արժանիքը.

Պէշիկթաշլեան ոտանաւորները մի անդամ կարգացողը կը տեսնէ թէ ի՞նչ սիրտ, ի՞նչ խառնուած էր ստացել բանաստեղծը բնութիւնից, դա մի մեղմ փափուկ, համարեա կանացի սիրտ է։ Մըրիկներ չը կային նրա հոգու մէջ, — մեղմ, սիրող, շօյող զեփիւոն էր այնտեղ։ Եւ ըմբոստ յանդուգն, ռազմիկ չէ նրա քնարը, Պէշիկթաշլեանը չէր յարձակվում մեր Գամառ-Քաթիպացի նման, չէր շանթահարում, կծու, անողորմ ծաղը չունէր, նա մրմնիցում էր։ Նա աղօթում էր, նա պաշտում էր։ Այդ տեսակ սրտին տրուած է նուրբ զգացմունքներ արտայայտելու չքնաղ կարողութիւնը։ Եւ Պէշիկթաշլեանը, իրաւ մտցնում է մեղ իր զգացմունքների գեղեցիկ, մեղմ աշխարհը, հրապարում, յափշտակում է մեղ իր զոյների, մեղեղիների քնքշութեամբ, մեղմութեամբ։ Նրան աջողվում են և քնարերգական զեղումները, բայց և այնտեղ, ուր նա իր ժամանակի մարդարէն է, ուր նա գաղափար, ուխտ ու սրբութիւն է երգում, այն տեղ էլ հրաբուխի ժայթքումները չեն մեղ զգալ տուողները, այն նոյն մեղմութիւնը, նոյն զեփիւոային քնքշութիւնը նոյն հանդարտիկ օրօրվող, թիթեռնիկի պէս թռչող զգացմունքները։

Իսկ ժամանակակից երիտասարդ Հայ գրադէտ ու բանաստեղծ՝ Արշակ Զօպանեան, Պէշիկթաշլեանի յիշատակին արժանի յիշատակարան մը կանգնեց իր ընդարձակ կենսագրութիւնը հրատարակելով (տպագրուած Փարիզի մէջ) որ խղճամիա ուսումնասիրութեամբ կը

պատկերացնէ Պէշիկթաշլեանի կետնքը ու գործը և ուրիշ հատորով մ'ալ ի լոյս ընծայեց անոր քերթուածները ու ճառնը:

Ահա թէ ի՞նչով կը ներկայացնէ զինքը.

«Այդ գործիչներուն շարքին մէջ, Պէշիկթաշլեան կը կազմէ ամէնէն յատկանշական. ամէնէն բազմակողմանի և ամէնէն աղւոր դէմքերէն մին: Գեղեցկութնան քարոզիչը, եղբայրութեան աւետարանիչը եղած է ինքը, ուելի քան ո և է մէկը Հայոց մէջ: Պէտք է ըսել թէ այն բոլոր ներքին արգելքները որոնց բաղիսած են միւս գործիչներուն ջանքերը իր գործին հանդէպ շատ քիչ են ցցուած: Ինքը շատ քիչ անգամ հարկադրուած է «կրուուելու»՝ իր ծրագիրներն յաջողցնելու համար. նախ, որովհետեւ բուն իսկ կոռւողի խառնուածք մը չէր իր խառնուածքը, երկրորդ, ու մանաւանդ՝ որովհետեւ շատ քիչ անգամ պէտք զգացած է կռուելու: Սն որ իր մէջ կը կրէ աղբիւրը գերագոյն գեղեցկութեան, պէտք չունի կռուելու. կը բաւէ որ յայտնէ ինքզինքը, և բոլոր սըրտերը — դէֆ անոնք որ գեռ չեն հասած վերջնական անդարմանելի փուլութեան — սիմտի անձնատուր ըլլան իրեն: Պէշիկթաշլեան ուրիշ բան չէ ըրած բայց եթէ հայ ժողովրդին վրայ ծաւալել իր քաղցր ու դաշնակաւոր հոգիին երգը և իր մտքին գերազնիւ ժպիտը, և ատի մեծ մասամբ՝ բաւած է որպէս զի իր կատարել ուղած առաքելութիւնը իրագործուի, — ինչ որ ցոյց կուտայ նաեւ թէ հայ տարրը, հակառակ դարաւոր ապականումին՝ իր մէջ պահած էր տակաւին առողջութեան ու աղնուութեան տարրեր, քանի որ ըմբռնեց, սիրեց, պահպանեց ու զարգացուց իր մէջ այդ երգը և այդ ժպիտը:

Այնպէս ինչպէս որ է, Պէշիկթաշլեանի բանաստեղծական գործը անգին գանձ մըն է մեր գրականութեան համար : Մեր մէջ յայտնուած են գրագէտներ կամ բանաստեղծներ աւելի կորովամիտ, աւելի խորհախոն, աւելի ջղուտ և ուժեղ, բայց ոչ ոք : Հայոց մէջ — բացի Քուչակէն, — ունեցած է Պէշիկթաշլեանի շնորհը, քաղցրութիւնը, ազնուութիւնը, ներշնչումի բնականութիւնը և ներդաշնակութիւնը, և ոչ ոք մանաւանդ այդ աստիւճանով . ունեցած է այն նուրբ ճաշակը, որ կը տիրէ Պէշիկթաշլեանի բանաստեղծութեանց մէջ, այն մաքուր կատարելութիւնը, որ անոնց յղացման ու ձեւին մ.ջ կը փայլի յաւիտենական շողիւնով մը :

Որքան ատեն որ ապրի Հայ ազգո, մեր նոր սերունդները Պէշիկթաշլեանի բանաստեղծութեանց մէջ պիտի ուսանին քաղցրադաշնակ զգացմանց և նուազաւոր հայերէնի գաղտնիքը, ինչպէս և անոր կեանքին մէջ պիտի գտնեն ազգանուէր գործիչի ամենէն օրինակելի տիպարներէն մին, որ երկրագնդիս վրայ յոյնուած ըլլան» :

---

Վենետիկեան Միիթարեաններէն՝ տաղանդաւոր գրագէտ ու անխոնջ վաստակաւոր, Հ.Ս. Երեմեան՝ իր երկասիրած «գրագէտ Հայեր» ուսումնասիրութեանց շարքին հինգերորդ հատորին մէջ, լայն բաժին մը կուտայ Պէշիկթաշլեանի, ներկայացնելով զինքը քննադատական լուրջ հայեցակէտով ու կ'ըսէ :

«Եէմք մը զոր Ապտուլլահ եղբայրները սքանչելիօրէն լուսանկարած են, բնութեան ժպիտով կը ծիծաղի, և

հոգին, աշուրներուն պատուհաններէն՝ ներքին խռովքը չկրնար ծածկել, առողջ միտք մը, տկար մարմնի մէջ բանտուած :

Բանաստեղծ զլուխ, խորհող և մատել տուող, իր լայն ճակտին վրայ կը կարդաս երեւակայութեան արձանագրած երազները, եւ շրթունքները այնքան աղնուական՝ որ միայն սէրը, զորովը և քնքուշը երգելու համար կը բացուին :

Ուշի ուշով կը դիտես իր պատկերը, և անոր դիմանկարը քեզ կը համոզէ. որ ինքը հանրութեան համար կ'ուզէ ապրիլ. և իր խօսքերը կը կազմին այն ոսկի շղթան՝ որուն երկու ծայրերը կը միացնեն Լուսաւորչականը Հռոմէականին հետ, Հռմազգայնութեան քնարն է եղած : Բնական վատառողջ կազմուածքը զինքը կը մղէ դէպի գերեզմանին փոսը, որուն որքան որ մերձենայ, իր քնարի թելերէն կաթած ցօղերը՝ սատափ սպիտակութիւննին սուզի ու սեւի կը փոխեն :

Եւ սակայն՝ միայն նկարագիրն անփոփոխ կը մնայ անոր մէջ, համերաշխութեան կորովի բեմը ոտուըներուն տակ անսասան հզօր կը դիմադրէ :

Զինքը ճանչցովները, իր բարեկամները, իր ազգականները և իր աշակերտները անոր բնաւորութեան վրայ կարդացեր են՝ անուշութիւն, ներդաշնակութիւն և ներողամտութիւն, միայն թէ բացարձակալէս ներողամիտ չէ եղած աղգին դաւաճաններուն :

Տիսրութեան և լքումի ծառէն քաղուած պառող, վարժապետի խոնջ կեանքով ուզած է ապրիլ, և այդ փշոտ ու ապերախտ ասպարէզին մէջ, իր ոտուըները կը կաշկանդուին, աշունին չի սպասած՝ կը դեղնի անոր կեանքին տերեւը, և ազգային անտարբերութիւնէն ոտ-

նակոխ կ'րլլայ: Եւ ինքն ալ կ'րլլայ ուպէս փոսի առաջի հողիոյ, սակայն ոչ սովորական փոշի, այլ ոսկի փոշի՝ համազգային զգացմունքի ծաղկին վրայ նստած:

Իսկ երիտասարդ ու վառվոռուն բանաստեղծ՝ Դանիէլ Վարուժան փայլուն շրջանաւարտ Մուրատ-Ռափայէլեան վարժարանի, զուգակշռելով երկու հայ հանճարներ՝ Հ. Դ. Ալիշան ու Մ. Պէշիկթաշլեան, հետեւ եալ գնահատական տողերով կը վերակենդանացնէ Պէշիկթաշլեանի յիշատակր<sup>(1)</sup>:

«Միութիւններ, միաբանութիւններ, կուսակցութիւններ և նոյն իսկ Ազգեր՝ ունին իրենց ուրոյն կեանքը, աւանդութիւնները և սկզբունքները, որոնց համեմատ կը ճշդուի իրենց ուղղութիւնը և ծնունդ կ'առնէ իրենց գործը. բռ' ան նպատակը: Այս իրենց կենսունակութիւննէ, բայց որպէսզի անոնց միութիւնը տեւական դառնայ, և չօշափական ամբողջութիւն մը ստանայ անոնց կեանքը՝ պէտք ունին Հոգիի մը, Տաղանդի մը՝ որ իրենց պատկանած իսմբակցութեան ամբողջ իտէալները իր անձին մէջ խտացնէ և մարմնացումն ըլլայ այդ բոլորին: Անգամ մը որ իսմբակցութիւն մը կրցաւ ծնանիլ այդ Մարդը՝ այլեւս փրկուած կրնայ համարիլ իր կոյութիւնը և տեւականութիւնը: Տարիներ ու դարեր այդ մարդուն շուրջ կը հաւաքուին բոլոր հետեւորդ ուժերը, բոլոր հոգիները, ու անոր յիշատակէն կը քաղեն իրենց առաքինութիւնը:

Այդպէս Մարդեր եղան՝ Ալիշան՝ Վենետիկի Մխիթարեաններուն համար, և Մկրտիչ Պէշիկթաշլեան՝ Մուրատ-Ռափայէլեան սամերուն համար:

Ալիշանի ողիին մէջ ամբողջ Մխիթարեան առա-

(1) Համակ, ելի բունաստեղծը սոյն առենախօսութիւնը արտասանած է Մուրատ-Ռափայէլեան Սանուց Միութեան տարեկան երեկոյթին մէջ. որ տեղի ունեցաւ 1913 հոկտ. 27ին:

քելութիւնը կը տեսնեմ։ Նոյնիսկ ինչ որ Մխիթարի, իրենց հանճարային հիմնադրին մէջ դեռ տարտամ ու անկատար, դեռ ներշնչումի և ձգառ մի վիճակին մէջ էր, եկած խտացած ու ի գործ փոխուած է Ալիշանի մէջ։ ու ան եղած է հնոցը՝ ուր երկդարեան Մխաբանութեան մը՝ բոլոր ներշնչումներն ու բաղձանքները, բոլոր իտէալներն ու ներզօրութիւնը՝ լեցուած ու աստուածային շունչի մը տակ եփած ու եռեփուած է, ի յայտ բերելով ոսկեղէն կենսունակութեան մը, Մխիթարեան Առաքելութեան խանկացին յուշարձանը։

Ալիշանի Ագիին մէջ է այն ներուժ կեանքը՝ որ սքեմը գլխուն քաշած աղօթքի մրմունջը շրթունքներուն՝ թափառեցաւ տարիներով Աւարայրի դաշտէն՝ մինչեւ Արարատի քղանցքները, Մխուանէն Շիրակ, անընդհատ խառնելով նախնեաց աճիւնները, անոնց մտքին մոխրաթաղ կայձերը։ Ժողուեց, սրտի՛ն վրայ հաւաքեց մագաղաթներն, յիշատակներն ու արձանագրութիւնները։ Աշքերուն բոլոր լոյսն ու երիտասարդ կեանքին ծաղիկները թափիեց անոնց վրայ՝ մինչեւ որ մէջտեղ բերաւ հին փառանեղ կեանքի մը, Ազգի մը անցեալ փառքը։ Ու ամէն մէկ յիշատակարանի, ամէն մէկ աւանդութեան հաւատաց ան սուրբի մը հաւատքով։ փոխանակ գիտունի մը սկեպտականութեամբ։ բաւական էր ոռ բոլոր այդ բաները ըլլային գեղեցիկ ու բռնկցնէին հրդեհը հայրենասիրութեան։ Ան բանաստեղծ էր որ զիտութիւն կ'ընէր, ոչ թէ միայն ճշմարտութիւն մը քօղազերծելու միակ մտահոգութեամբ, այլ նաև Ա'զգ մը երեւան բերելու համար լոյս ս շխարհքին։ Եւ միթէ այս չէր ամբողջ Ս. Ղաղարի Մխաբանութեան նկարագիրն ու խառնուածքը բոլորովին տարբեր իր միւս Քրոջմէն՝ Վիեննական Մխաբանութեանէն։ որ իր բոլոր պրադումներուն և քննութիւններուն մէջ ապաստանեցաւ միսիայն

իր գիտունի ակնոցներուն, առանց առաջնորդուելու հայրենասիրական հրդեհէն ու դիմելու ուղղակի ժողովու բդին սրտին ու հասկացողութեան :

Այս ան բանաստեղծ էր որ գիտութիւն կ'ընէր : — Այս կր նշանակէ թէ գիտութիւնը կր ժողովրդականացրնէր : Իր թանգարանին, իր մագաղաթներու մատենադարանին և առ հասարակ հայրենի բոլոր աւերակներուն մենութեանը վերեւ կախուած էր իր հսկայական տաւիզը և ահա իյօրենացիին խօսքը՝ երգի կը փոխուէր, Եղիշէի աղաղակը՝ դիւցաղներդութեան . Եզնիկի մտածումը՝ երեւակայութեան, Շնորհալիի աղօթքը՝ օրհներդութեան, աւերակներու տրտմութիւնը՝ արցունքի և անցեալ նշոյը՝ հրդեհի :

Այս տեսակ հրդեհով լուսաւորուած է մեր իննսունական թուականներու ողբերդութիւնը և դիւցաղնութիւնը :

Եւ ահա միւս Ոգին՝ Մկրտիչ Պէշիկթաշլեան, Մուրատ՝ Ռիափայէլեան սաներու ներշնչումին ու ձգտումներոն միւս մարմնացումն, միւս կատարելութիւնը, Ալիշտնէ՛ն իսկ առաջ յայտնուած :

Ան Երգիչն է Միութեան, Սիրոյ և Հայրենիքի : Ալիշան աւերակներուն վրայ կախեց իր տաւիզը, Պէշիկթաշլեան կախեց իրենը ժողովուրդին վրայ՝ իրրեւ երկրորդ աւերակը նոյն ժամանակուան պառակտուած, քինացունց և սարկացած հայութեան : Ոչ ապաքէն այդ ստրուկները դիւցաղներու զաւակներ էին, չէ՞ր կարելի անոնցմով ստեղծել վերածնունդը հին ազնուական արեան, առաջ բերել նոր ոյժ և նոր իտէալներ : Մուսաները Այս՝ բայն, ու ան երգեց : —

«Տո՛ւր ինձ բու ձեռքդ, եղբայր ենք մենք:»

Դեռ զինքը տևանել կը կարծեմ, նիհար ու հանճարին համբոյրէն տժգունած, ճակատը վեր աստղերուն, աչքերը մարգարէի մը աչքերուն պէս անվերադարձ տեսլացած, կը քալէ տունէ տուն, թատրոնէ թատրոն, վարժարանէ վարժարան, քնարը ձեռքին մէջ ու մասները անոր լարերուն վրայ .—

«Ճո՛ւր ինձ քու ձեռքի. եղբայր ենք մենք :»

Տեղ մը կ'ուսուցանէ հայկազեան լեզուն, իր մոգական մատներովը անոր զահարասումիր կը բանայ իր սաներուն առջեւ, և ահա նախապէս մեր լեզուն իսկ ծաղրող Արքաւհի Տիւսաբներ իր մաղնիսականութեան ազգեցութեամբ, նոյն այդ լեզուով գրականութիւն կ'յնեն, մատեաններ կ'երկասիրեն : Տեղ մը միութիւն քարոզող մարգարէն է, Ազգին մեծութիւնները պատմող և անցեալի դիւցազնութիւններով՝ ներկայի որտերը տաքցնող, իրար մօտեցնող, մէկ զգացումի լարով շաղկապող և միակ բոցով մը զանոնք իրարու հետ մէկ հնոցի մէջ հալող, շաղուող գերանզօր Ազին է Ան : Ուրիշ տեղ մը զայն կը տեսնենք բեմին վրայ, իր սեպհական ճիգերովն ու ձեռքերովը կանգնուած բեմին : Առաւօտք թատերգութիւններ կը գրէ և երեկոյին ինք սննդամբ կը խաղայ զանոնք իր հաւաքած ու զեկովարած խումբին հետ : Ի՞նչ փոյթթէ ձայնի ամէն մէկ ելեւէջին, յուզման ամէն մէկ պոռթկումին մէջ . հոն, վճարող ու ծափանարող հասարակութեան մը առջեւ . բանաստեղծը կը ծիւրի . հոգւոյն կրակը կը շիջանի : Ան անտրառունջ և նեղանամբոյրէ Երկինքէն իրեն պարտազրուած ճակատազրին առջեւ, բաւական է որ բեմին վրայ կատարուող յաւզիչ ու կրթիչ ողբերգութիւններուն ի տես հասարակութիւնը ազնուանայ, կապուի ազգային Ամբողջականութեան մը

մեծ իտէալին հետ . հաւատքը ունենայ հայկական հանձարներու իրականութեան վրայ ու բոլոր քինայոյզ աշքերը ու բոլոր չարտկամ ձեռքերը միահաղոյն մէկ տեսարանի ուզգուին , միահաղոյն մէկ Առաքինութիւն ծափահարեն . —

«Տուր ինձ նու ձեռքի , եղբայր Ենք մենք : »

Մեծ բանաստեղծը ջրաւոկանացաւ իր անջատ ճիգերով , այժմ պէտք էր համագրիլ ցանած սերմերու տալ անոնց դրական նոզի վրայ կենդանի ուռնացում , և ահա խելահեղօրէն փարեցաւ ան ՀԱՄԱԳԻԵԱՑԻ հաստատութեան : ՀԱՄԱԳԻԵԱՑԸ , սա իր տենջանքներուն տենջանքն էր , իր ամենէն տերի զգուած նպատակը : Մէկ Միութեան մէջ տեսնել բոլոր հասուածները եղբայրացած , ընդ միշտ տռախուր կոխուրտուած շահադէտ ձեռքերով ցանուած որոմք , տեսնել ամէնքը մէկ իտէալի օճախին շուրջ հաւաքած , անոր բոցովիր տաքցած ու խանդավառուած , տսիկտ ամբողջ ժարմնացած Երազը եղաւ մեծ բանաստեղծին՝ ու այլեւս ՀԱՄԱԳԻԵԱՑԻ Ռզին էր ան . մազնիսածոյլ կոմոզն էր՝ որ իրեն կը ձըգէր բոլոր անդամները . և յետոյ բոլոր վարոզներն ու երկրայողները ու ինչ որ ինք իր հմայքովը կը շահէր . այդ ապահովուած շահն էր նոյն ինքն ՀԱՄԱԳԻԵԱՑին , կամ ուրիշ բառով Համազդային Միութեան :

Եւ յետոյ իր քնա՞րը , — ո՞վ պիտի կրնայ պատմել այն անկեղծ շունչը՝ որ տաքցուց ու ելեկտրացուց անոր լարերը : Իր ամէն մէկ քերթուածը Մէր բուրեց , ամէն մէկ ոտանաւորը տրտմախախիծ նոճիի մը սլացիկ մենութիւնը ունեցաւ . որուն կտտարը ամենէն առաջ կը բռնկի արշալոյսին առաջին բոցերէն : Ես կը լոեմ ու կը խոնարհմ իր քնարին լոյսին առջեւ :

Դարձեալ այդ տեսակ լոյսով ջահավառուած է մեր  
90ական թուականներու գործիչներուն սիրար :

Սլիշա՞ն, Պէշիկիթաշլեա՞ն, երկու մեծ համադրու-  
թիւններ Միսիթարեան Առաքելութեան, մին կղերտկան  
Միաբանութեան, միւսը աշխարհական Միութեան մէջ :

Զո՞յգ խորհրդանիշեր՝ համազո՞յգ ուղղութիւններու :

Մէկուն Ոգին, արծիւի թհեւերով, Ա. Ղազարէն,  
միւսին Ոգին, աղաւնիի թոփիներով . Միջազիւղէն ճամբայ  
ելան դէպի մայրենի Երկիրը, հոն մարտիրոսուած ժողո-  
վուրդի մը ալեկոծ ովկեանին վրայ զիրար գտան, ճանչ-  
ցան ու համբուրուեցան : Մերթ թառած հայրենի կտուրի  
մը վրայ, աւերակներու յուռ հպարտութիւնը սորվեցու-  
ցան մեզի . կատ թեւամփոփ Մասիսի կատարին, հսկայա-  
կան յեռան միարմատ . համաձոյլ, սլացիկ, և միաւոր  
Ամբողջականութիւնը երգեցին մեզի :

Իրենց այդ երգն էր հայուն փրկութիւնը :

Դեռ այսօր —և ընդ միշտ — ճառագայթ մը կայ  
որ երկուքին գերեզմանները, մէկ մէկէ օրերով հեռու,  
իրարու հետ կր զօդէ, դեռ շունչ մը կայ որ միակ թա-  
փահարումով երկուքին աճիւնները կր սրբացնէ . դեռ  
աղաղակ մը կայ որ անոնց որկրոսիքէն կր բարձրանայ  
և կր ծեծէ մեր քնաթաթախ հոգիները : Մենք շատ բան  
ունինք սորվելու այդ գերեզմաններէն, մենք . Մուրատ-  
Ռափոյէլեան սաներ և դուք Ա. Ղազարի Միաբանութիւն :

Իրենց Առաքելութիւնը ուխտուածնե՞ր կ'ուզէ  
մեզմէ . . » :

---

Թուսահայ տաղանդաւոր գրագէտ՝ Վրդ . Փափազ-  
եան, իր Պատմութիւն Հայոց գրականութեան» մէջ հե-  
տեւեալ գեղեցիկ տողերով կը պատկերացնէ Պէշիկթաշ-  
լեանի ամենաբարձր արժանիքը .

«Պէշիկթաշլեան ծնւել է 1829ին թւին կ. Պոլսում և մեռել է 1868ին։ Մուրատեան վարժարանի աշակերտել էր նա Ալիշանի և Հիւրմիւզի նման ջերմ հայրենասէր Մխիթարեաններին, սովորել նրանցից հայ լեզուն կատարելութեամբ, մնձապէս էր ազդուել նրանցից։

Հայրենիք գալով Պէշիկթաշլեան զբաղուեց ուսուցչութիւնով։ Ունեցաւ յայտնի աշակերտաներ, որոնցից մէկ էր նաև վիպագրողուհի Սրբուհի Տիսաբ։

Իր գրական գործունէութիւնը սկսեց թատերգութիւններով, գոնէ նրանցով էր որ հռչակ ստացաւ։ Առաջին հեղինակն էր, որ ազգային պատմական կեանքից նիւթեր քաղեց և աճխարհաբար լեզուով բես հանեց։ Իր ժամանակին մեծ ընդունելութիւն էին գտնում նրա Արքակ Բ. Վահան, Վահե, Կուռնակ և ուրիշ սիէսներ։

Իրր բանաստեղծ, Պէշիկթաշլեան, ըստ ամենայնի աշակերտն էր Ալիշանի, որ այդ ժամանակ յայտնի էր արդէն իր հայրենասիրական շքեղ բանաստեղծութիւններով «մի մասն ել աճխարհաբար»։ Նրա նման Պէշիկթաշլեան գիտէր գնել անկեղծ ու ջերմ զգացմունքներ իր գրուածքների մէջ, ոտանաւորների մեծ մասը զուտ հայրենասիրական են։ Կան և անձնական յոյզեր արտայայտող կտորներ։ և սիրային գողտրիկ նուազներ։ Դրանցից լաւագոյններն են՝ «Գնացէք իմ տաղք», «Խոր էր թէ զեփիւսիկ», «Յիշեազիս կոյս» եւն։ Հայրենասիրականների մէջ յայտնի են, «Ո՞հ ինչ անուշ», «Ի բիւր ձայնից», «Մահ քաջորդւոյն» և «Թաղաղումն քաջորդւոյն» եւայլն։

Առ հասարակ, այդ բոլոր երգերը ողողուած են մի մեղմ, սիրելի թախիծով, որ համակում է նաև ընթերցողին, թախիծ, որ աւելի հայրենասիրական բնոյթունի քան անձնական։

Պէշիկթաշլեանի նման թէ թատերագիր և թէ մասնաւ անդ բանաստեղծ, հռչակուած էր 60-80 թուականներին, Մխիթարեանների մի ուրիշ տաղանդաւոր աշակերտը, Թոմաս Թէրզեան։

Արրահամ Այլազեան, բանասէր ու հրապարակագիր, անցեալ սերունդին գրական ծանօթ դէպքերէն մին, ներհուն ոճով մը, Պէշիկթաշլեանի քերթուածներուն վերլուծումը ըրած է հետեւեալ տողերով<sup>(1)</sup>:

«Յաւերժայիշատակ Պէշիկթաշլեանի մելամաղձու Քնարին գեղգեղանքը դեռ հայկաղն սրտից խորերէն անդըրադարձ կուտան» :

Ոչ ոք կրնայ անթաց աչօք նկատել այն տխուր գերեզմանը՝ ուր հանգչող քաղցրահնչիւն Քնարին վրայ այսօր դամբանական լութիւն մը կը տիրէ :

Ո՞ր հայուն սիրաը չմորմօքիր երբ կը յիշէ այս հոյակապ մարդուն տարաժամ մահը, որ իր կենաց սուղ և տաժանելի օրերուն մէջ, միշտ Լոյս. Ազատութիւն, Հայրենիք և Հայոց գարունները երգելէ չէր դադրեր :

Հայտատան տշխարհագրական բառ մը չէր անոր համար :

Ուստի, երբ զգաց Հայրենիքի մէկ տղէտը, խսկոյն իր քաջախել քնարիւր ուղեց խեթեւցնել զայն և սփռիել, և ուր տեսաւ անոր մէկ խինդը՝ իր ժպիտն ալ խառնեց անոր հետ :

Մ'սող մ'էր նա որ մարեցաւ : Յուսոյ ծաղիկ մը, որ դարաւոր գերեզմանաց վրայ փթթեցաւ ու թառամեցաւ :

Պէշիկթաշլեան՝ Ռաֆայէլեան դարաստանի աճեցուն և բնդմնաւոր բոյսերէն մին էր :

Բնութիւնը, բանաստեղծին եռանդուն և բարձր թուիչ այլ վտիտ կազմութիւն մը տուած էր :

Իր կենաց դուռը թշուառութեան մէջ բացուեցաւ, փառքն ու բաղդը գերեզմանէն անդին սկսաւ :

(1) Տես Սիօն, հանդէս, 1871 Յըդ տարի թիւ 9.

Արդարեւ հետաքրքրական է բանաստեղծից կենցազը, երբ մտածենք թէ Հոմեր ալ պատկառելի ծերութեամբը մուրացաւ, ինչու Կամարթին ալ պարտքով մեռաւ :

Պէշիկթաշլեան ասոնց վիճակակից դտնուելու բաղդըն կամ անբաղդութիւնը ունեցաւ :

Այս մեծատալանով անձը՝ բնութեան մէջ ձգած չէ ազնիւ նիւթ մը, որ քնարին վայելուչ առարկայ չընէ։ Նա՝ որ սիրատարի երգերը երգեմն հրանտ կ'ստորագրէր :

Իրեն առաջնորդող Մուսայն ամենուրեք քերթողական գողտր խանդ մը կը չնչէ :

Պէշիկթաշլեան ճարտար հետեւողութիւններ ալ ունի : Ասոնք անգամ իր փառքը կը կաղմնի :

Այլուստ պարզ քար մը առնել և զայն աղամանողի վերածել՝ ամէն գրչի գործ չէ :

Նոր քերթողահայր մ'էր սա, ազդ՝ ժողովրդախօս քնարերգուաց մէջ :

Պէշիկթաշլեանի բնական հանճարը և դիւրախեք լեզուն՝ իր գրուածոցը նոր գոյն, նոր ճաշակ աղդածէր, վասն որոյ բաւական չէին անոր՝ հասարակութեան արդէն ծանուցեալ մէկ քանի երգերը մէայն ի քննին առնուլ :

Անոր՝ վերջերս ի լոյս ընծայուած Մատենագրութիւնք՝ լի է ընտիր տաղերով, որոց մէջ յատուկ արձանագրութեան արժանի են :

Մատենագրութեան 5դ երեսի Երգը, որուն մէջ գեղեցիկ գտումներ և նկարագիրներ և ընդհանուրապէս ընտիր ոճ և ճաշակ ի միասին կը փայլին :

Դարձեալ, Մօր մը երգը կը պարունակէ փափկութիւն զգացման և բացատրութեան, և իբրեւ իմաստիւր նմանօրինակ ընտիր երգերէն վար չի մնար :

Քիչ մը ետքը կուգայ Թռչնիկը որ նիւթոյն պէս  
գողտը ու քնքոյշ և իրեն սեփական գեղեցկութիւն մը  
ունի :

Այս երգը՝ գոգցես կատուլլոսի մէկ արձագանգն է :

Առւնը թարմութիւն և սէր կը ներշնչէ և ոճի ազ-  
նուութեամբ կը փայլի .

54Դ երեսի Երգը և Վերադաձը, առաջարկուած  
նիւթերուն համեմատ՝ սրտաճմլիկ աղդու և շատ վայելուչ  
եղանակաւ տողուած են և բանաստեղծին մտքի ու  
սրտի հարուստ գանձին պատիւ կը բերեն :

Գաղափարին վսեմութեամբը և լեզուին կորովով  
ու արուեստովը Դիւցազանց երգը՝ ամենէն ընտրելա-  
գոյն քերթուածոց կարգն է :

Հո՛ս կը տեսնուին այնպիսի բարձր իմաստներ՝ որ  
հեղինակին երեւակայութիւնը կը չափեն, հառաջանքներ՝  
որ դիւցազանց դարը կը նուիրագործեն :

Յետին հառաջեր լի՛ է զգացմամբ, գերմանացի քեր-  
թողաց համանման մելամաղձ երգոց չափ զեղեցիկ :

Բայց մեծ իմաստ քերթողին ճշմարիտ հայրենասի-  
րական զգացմունքը՝ Ազատուրդւոյն նահատակութեան վե-  
րաբերեալ երգերուն մէջ կը ցոլայ :

Զկայ հայ մը՝ որ անտարբեր ընթեռնու այն չնաշ-  
խարհիկ կտորները՝ ուր պահ մը դիւցազն պատանւոյն  
նկարագիրը, Գագիկները, Գայլ Վահանները, Թոստոմ  
Բիգերը միաք կը բերէ . . . . Ուր ապա՛ Ազատուրդւոյն  
առանց դագաղի՝ լոկ կարմիր վերարկուով քաղումը եւ  
մանաւանգ որ այն քաջ Տէրտէրին անձայն ու կարե  
ննջեցելոցը, գոգցես Աւարայրի փառազարդ դաշտէն  
գրուագ մը կ'ընծայէ :

Թաղումը՝ օտարազգի բանաստեղծի մը մէկ նկա-  
րագրութեանը նմանողութիւն է կ'ըսուի :

Մենք կը պատասխանենք .

Միթէ չի կրնար ըլլալ միեւնոյն առարկան, միեւնոյն զմայլման ժամուն՝ տարբեր զրիչներու տակ՝ միեւնոյն կորովը և վսեմութիւնը յառաջ բերէ : Մանաւանդ երբ կը տեսնենք որ Պէշիկթաշլեանի առաջնորդը՝ իր հոգին, սիրտը ու օրուան խնդիրն եղած է :

Գրուածքին անտխեղծ Հայկական ոգին ալ, արդէն մեր բածր չ'արդարացներ :

Յաւեժայիշատակ Պէշիկթաշլեանի Տաղերը՝ Մերձի մահ գրուած երգով մը կը վերջանան :

Ինչպէս կարապը՝ որ ըստ բանաստեղծից՝ օրհասին մօտ իւր ամենէն սրտառուչնուադը կը գեղգեղէ, այնպէս ալ այս տողերը՝ մեր վաղամենիկ քերթողին, ամենէն պարզ, սրտաբուղիս և բնական ու միանգամայն վսեմագոյն գործը կրնան սեպուիլ :

Պէշիկթաշլեանի չքնաղ Մուսային համար՝ այսքան սակաւագիւտ մարդարիտներն ալ բաւական կրնան սեպուիլ անոր անմահութեան պսակը յօրինելու :

Բայց անոր բազմաբեղուն տաղանդը՝ շատ մը ողբերգութիւններ ալ ձգած է ազգին, որոնց մէջ Արշակը արդարեւ միաբան հաւանութեամբ առաջին կարգի գործոց կարգը դասուած է :

Իսկ միւս ողբերգութեանց իւրաքանչիւրին արժանիքը, կանոնաւոր ներկայացումներով կրնան երեւան գալ, մանաւանդ երբ ազգային թատրոնները շատնալով և կարգադրուելով, ասոնք և ասոնց նման ուրիշ հեղինակած ողբերգութիւններն ի հանդէս բերուելու ըլլան» :

---

Պօսթրնի «Հայրենիք» լրագոին կողմօնէ ի լոյս ընծայուած Հայրենիք երգարան՝ երգերու շատ ճոխ հաւաքածոյին մէջ, Պէշիկթաշլեանի կենսագրականը եղած է հետեւեալ սիրուն գծերով :

«Մկրտիչ Պէշիկթաշլեան Թրքահայ գրական այն կարեւոր դէմքերէն մէկը կը ներկայանայ, որոնք իրենց միջավայրին մէջ որոշ դիրք մը ստեղծելով՝ նկատելու ազդեցութիւն մը ձեռք կը բերեն, ուղղութիւն կուտան իրենց յաջորդներուն՝ իրրեւ ուսուցիչ և ռահվիրայ իրենց ընտրած առաքելութեան :

Տաճկահայ կեանքին մէջ սկսած մեծ յեղաշրջումին շրջանին մէջ ապրեցաւ Պէշիկթաշլեան և եղաւ անոր գլխաւոր գործիչներէն մէկը, Յ. Սվաճեանի, Կ. Փանոսեանի, Մամուրեանի, Սերվիչէնի և Դրիգոր Օտեանի հետ, որոնք պատրաստեցին այսօր ւայ ազատաէր ու պայքարող հայ սերունդը :

Պէշիկթաշլեանի, ինչպէս նաեւ նոյն շրջանին մէջ՝ գործող հայ մտաւորականներու բարձր դիրք ա'յն ատեն աւելի լաւ պիտի կրնանք ըմբռնել ու գնահատել, եթք նկատի ունենանք որ հայ ժողովուրդը ստրկութեան և ագիտութեան կրկնակ լուծերուն տակ պահելու նպաստող Ամիրաներն ու Եէնիչէրիները կային :

Ինչ դեր որ նոյն թուականին Ռուսահայ կեանքին մէջ կատարեցին Նալբանդեանց և Գամառ - Քաթիպայ իրենց ընկերներով, Պէշիկթաշլեանը նոյնը կատարեց Տաճկահայ կեանքի մէջ՝ ընկերակցութեամբ այն գործիչներուն, որ վերը յիշեցինք :

Պէշիկթաշլեան՝ իրրեւ ուսուցիչ և գեղարուեստի ճաշակը տարածող ալ՝ մեծ տեղ մը կը գրաւէ։ Ստացած ըլլալով եւրոպական կրթութիւն, գիտէր գեղեցիկ կերպով արտայայտել իր գաղափարները և ազդել հոգիներու վրայ։ Բնութիւնը զլացած էր անոր հարուստ ֆիզիքական մը — Ժառանգական թոքախտաւոր ըլլալով՝ աժգոյն էր ու նիհար և իր կրակու սեւ աչքերը չի էին. Իր հոգիին և որտին գեղեցկութիւնը կը տիրապեսէր, սակայն մարմնին :

Իրրեւ գեղեցկին սիրահար, ան երգեց նաեւ ամե-

նավսեմ գեղեցկութիւնը — ազատութեան կոխը ժամանակակից ըլլալով՝ Զէյթունի 1862ի հերոսական կոխւներուն, որոնց ներշնչումին կը պարտինք «Մահ քաջորդոյն», «Հայ քաջուհին», «Քաջորդին» և «Թաղումն քաջորդւոյն» քերթուածները :

Մուրատեան վարժարանի արժանաւոր սաներէն մէկը ըլլալով՝ Պէշիկթաշլեան չափազանց աղղուած է Բազրատունիէ, Ալիշանէ ու Հիւրմիւզէ, որոնց կը ջանարհետեւիլ իր երկերուն մէջ, մոլեռանդութեամբ որդեզրելով անոնց ընդունած ձեւերն ու ոգին, խիստ սահմանափակ դասականութեան սահմաններու մէջ, Գրաքար զրած իր բանաստեղծութիւնները, ձօներն ու քանի մը թարգմանութիւններն անմիջապէս արդիւնք են այդ հետեւողութեան, և թէեւ անոնք արուեստի նրբութեան ու բարձրաթռիչ՝ փաթէթիք — ոճի հետ՝ ունին նաեւ անկեղծ ոգեւորութեան ու զգացումի քնքշութիւն, բայց և այնպէս չունեցան ո՛յդ ընդունելութիւնը, ինչ որ իր աշխարհիկ լեզուաւ իր գրածները։ Հասարակութեան մասնաւորապէս սիրելի եղաւ Պէշիկթաշլեան իր հայրենասիրական երկերով՝ մեղմ ու նկարագրական, ինչպէս նաեւ իր պատմական թատերգութիւններով, որոնք կը ներկայացուին մինչեւ այսօր։





## ԳԼՈՒԽ ԺԴ.

### ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ ՕՏԱՐԱՑ ՀԱՆԴԵԹ



այ լեզուի հմուտ եւրոպացի գրադէտ ու գրագիտուհիներէն ոմանք, ազգային գրական արտադրութեանց վրայ ճաշակ մը տալու համար, նշանաւոր Հայ բանաստեղծներու ընտրելագոյն քերթուածներէն շատերը, արձակ կամ տաղաչափեալ, թարգմանած ևն իրենց լեզուաւու լոյսը ընծայած։ Այս կարգի թարգմանութեանց մէջ, Պէշիկթաշլեանի քանի մը չքնազ տաղերը խորին զմոյ լանքի առարկայ եղած են յաճախ։

Հայագէտ օտարազդի թարգմանիչներու մէջ յիշատակի արժանի են՝

Իւր Վեսելովսկի, ոռւս հայագէտ բանաստեղծը, որ ոռւսահայ մնծահանճար բանասէր՝ Բրօֆ. Գր. Խալաթեանցի գործակցութմամբ, հրատարակած է Արմեանսկայա Մուզա (Հայ Մուսայք) վերնադրով հատորը, որուն մէջ հայ հեղինակներէ քաղուած զանազան ընտիր քերթուածներու ոռւսերէն թարգմանութիւնները կան, այս հատորին մէջ Պէշիկթաշլեանի Հայ Քաջորդի, Եղբայր Եմի մենք, Գնացէի իմ տաղէ, Ուր եւ թէ զեփիւրիկ եւ Գարուն հմայիչ քերթուածները ոռւսերէնի վերածուած են։

Տեսէ՞ք Ռուս բանաստեղծը ի՞նչ գնահատական տռադիրով կը ներկայացնէ հայ հանճարը՝ իր ազգակցաց :

«Պէշիկթաշլեան մէկն այն զրոյներից, որոնք կոչված են լինել հաշտութեան, մարդասիրութեան, ազնուութեան մունետիկներ, նա սիրում էր իր ժողովուրդը և միեւնոյն ժամանակ հեռու մնաց շովինիզմից, մի յայտնի դաւանութեան ամփոփոխ կողմնակից էր, յարգում էր միւս բոլոր դաւանութիւնները, յարձակվում էր ֆրանամոլութեան և արտաքին եւրոպականութեան դէմ, բայց դարձեալ համակրում էր բոլոր արեւմտքի ազգերին, նրանց կուլտուրայի և մտաւորական կեանքին, տեսնում էր իր շուրջը անկարգութիւն, մանր մունը հաշիւներ, թշնամութիւն, բարքերի կոպտութիւն և հաւասառում էր թէ խաղաղութիւն ու ճշմարտութիւն վերջնական յաղթութեան կը տանին :

Նրա հայրենակիցները կարող են պարծենալ նրանով<sup>(1)</sup> ։

Քաինի իտալացի հայագէտ բանաստեղծը, Պէշիկթաշլեանի մէկ քանի քերթուածները իտակերէնի թարգմանած է :

Արթիւր Լայսթ, գերման հայագէտ բանաստեղծը, առանձին հատորի մը մէջ ամփոփելով, լոյս ընծայած է հայ բանաստեղծներու հատընտիր քերթուածներուն գերմաներէն թարգմանութիւնները, իւրաքանչիւր հեղինակին վրայ կենսագրական ծանօթութիւններ տալով։ Այս հատորին մէջ մէջ կան, ի մէջ այլոց, Պետրոս Դուրեանի,

(1) «Մշակ օրաթերթէն արտատպաւած, տես նոյն թերթին 1899 տարուան 73րդ թիւը»:

Ռ. Պատկանեանի, Հ. Ղ. Ալիշանի, Արշակ Զօպանեանի,  
Գ. Դոդոխեանցի, Ս. Շահաղիզեանի ինչպէս նաև Պէ-  
շիկթաշլեանի Եւփիմէ, Գնացէք իմ տաղի, Ուր եւ քէ Զե-  
փիւռիկ և Գարուն հոգեզմայլ տաղերուն դերմաներէն  
թարգմանութիւնները :

Բայց օտարազգի հայագէտ գրագիտուհիներուն մէջ  
ակնածանօք պէտք է յիշել արդարեւ անունը, Միս Ալիս  
Սթոն Պէքուէլ, ամերիկացի հայասէր աղնիւ օրիորդին  
որ մեր ազգին դարաւոր ցաւերը իր ազգակիցներուն  
ներկայացնելու համար խիստ համակրական յօդուածներ  
գրած է Ամերիկայի ամենէն մեծ թերթերուն մէջ և  
միեւնոյն ժամանակ ուղելով արեւելքի ամենահնա-  
գոյն ազգի մը լեզուին ու գրականութեան վրայ ճաշակ  
մը տալ իրեն ազգակցաց, հայ ամենէն մեծ քերթողներ-  
ուն գործերէն ընտրանօք անգղիերէնի վերածած ու  
առանձին հատորով մը հրատարակած է : Այս հատորին  
մէջ, ի մէջ այլոց, կը փայլին Պէշիկթաշլեանի Մահ բա-  
զորդւոյն, Հայ բազորդին, Գարուն, Եղբայր եմք մենք,  
քերթուածներուն անգղիերէն թարգմանութիւնները :

Այս ազնուազգի օրիորդին գործունէութեան վրայ  
աւելի լնդարձակ դաղափար մը առնելու համար թո-  
ղունք որ մեզի նկարազրէ Հ. Թովմաս Կէտիկեան՝  
Վիեննայի Մսիթարեան Միաբանութեան համակրելի  
վարդապետը :

«Հայ կեանքի արիւնու թուականներուն էր, երբ,  
բուռ մը ըմբուտներ՝ տարագիր՝ Եւրոպա և Ամերիկա  
անցան մաղապուրծ, հայկական պատմութեան վերջին  
տարիներու ողբերգական կեանքը ծանօթացընելու, իրենց

ծով ցաւին դարման գտնելու յուսով։ Եթէ գտնուեցան հիւրամերժ ափեր և ապառաժ սրտեր, սակայն եղտ'ն ալ մաքուր ազնիւ հոգիներ, որոնք իրենց կարեկցող սիրտն ու կորովի գրիչն ի սպաս դրին հայկական անիրաւուած դատին։ Այս ազնիւ հոգիներէն մէկն է ՕՐ. ԱԼԻՍ ՍԹՈՆ ՊԼԵՅՈՒԻԷԼ, ամերիկացի Հայերէնագիտուհին, որ օգնութեան կոչ մը ըրաւ մաքուր սրտերու՝ կասեցնելու յառաջդիմութեան և բարձր քաղաքակրթութեան ձիրքերով մեծապէս օժտուած դժբախտ ազգութեան մը — Հայութեան դէմ յարուցուած բնաջնջման դժոխային ծրագիրը։ Յուզումով, ցառումով և բողոքի տաք շնչով գրեց շահասէր ու քարասիրտ դիւանագիտութեան, դժոխըմբեր բռնակալութեան, վարձկան գրիչներու և ծախուած խղճերու դէմ։ Յարգելի օրիորդը շրաւականացաւ միայն այսպիսի գրուածքներով։ Մեր ազգը Ամերիկացիներուն աւելի լաւ ճանչցընելու համար՝ հայկական ընտիր քերթուածներն անգղիներէնի վերածելով՝ ցանցընեց Boston Post, The Sudnay inter Ocean, The Christian Register, Woman's Journal, Boston Evening Transcript և Worcester Daily Telegram օրագիրներու մէջ, այսպէս Պէշիկթաշլեանէ՝ «Մահ քաջորդւոյն» (Դու զո՞վ ինոդրես), «Հայ քաջորդին», «Գարուն» (Մէջ ինչ անուշ), «Եղբայր ենք մենք» (Ի բիւր ձայնից .) — Պ. Դուրեհեանէ՝ «Լճակ», «Մնաս բարեաւ» .— Հ. Ալիշանէ՝ «Պլառուն Աւարայրի», «Լուսնակը» .— Բաֆֆիէ «Վանայ ծովակը» (Զայն տուր ո՛վ ծովակ .— Մ. Տամատեանէ՝ «Տալւորիկցի կտրիճը» .— Դոխոխեանցէ՝ «Ծիծեռնակ» .— Գամառ-Քաթիպայչէ՝ «Վարդան Մամիկոնեանի երգը» (Հիմի՞ էլ լոենք), «Աղասու մօր երգը» (Զարթիր), «Թէ իմ ալեւոր», «Օրօրոցի երգ» եւն .եւն .։ Ասոնք և անոնց նման սիրուած երգեր ու քերթուածներ հաւաքելով՝ գեղեցիկ հատորի մը մէջ ամփոփեց

Հետեւեալ վերնագրով ARMENIAN POEMS, rendered into English Verse, Boston, 1896, Ներածութեան մէջ (8 էջ) կ'աւանդէ Հայոց համառօտ պատմութիւնը՝ ժամանակակից խնդիրներու տեսակէտով : Բուն գործին մէջ (142 էջ) վերոյիշեալներէն զատ՝ կան Դուրեանէն տակաւին ուրիշ 8 կտոր եւս, Ալիշանէն՝ 6, Ի. Պատկանեանէն 10 հատ . նմանասլէս Նարեկացիէն, Շնորհալիէն, Սայադ-Նովայէն, Աշուղ Զիվանիէն և Նար-Պէյէն : Իբրեւ Յաւելուած դրուած է Եղիշէի «Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին» զգայացունց հատածը : Ամերիկեան թերթերը հիասքանչ ներբողներ հիւսեցին այս հատորին վրայ, որ քիչ ժամանակէն սպառեցաւ : Նէ Հայերէն բանաստեղծութեանց յաջող խարգմանութիւնը յառաջ տարաւ Ամերիկայի «Զայն Հայրենեաց»ին մէջ (թ. 17, 1900), Տամատեանի «Նահատակ Սմբատին մօր ողբը» ամբողջական թարգմանութեամբ և ոտանաւոր որուն կը կանխէ պատմական ծանօթութիւն մը : Նոյն տեղը՝ թ. 22, նոյն հեղինակէն, անգղիերէնի փոխեր է «Թոփռքարը», բառին բացատրութիւնը տալէն ետքը : Նոյնպէս թ. 14 «Բանտարկեալ յեղափոխականը» : Ունի գեռ ուրիշ շատ մը հատուածներ Boston քաղաքը հրատարակուող Անգղ. «Armenia» գեղեցիկ ամսաթերթին մէջ : Յիշենք քանի մը հատը միայն . Ա. Չօպանեանի նշանաւոր «Օրոր Մայր Հայաստանի»ն (Armenia, 1904, թ. 2), Հ. Ալիշանի «Շուշան Շաւարշանայ» Armenia թ. 8), Խրիմեան Հայրիկէն երկու երգ . «Մրմունջք Հայրենասիրի մը» և «Ողբացող զինուորին յիշատակը», եւն . եւն . : Այս հայերէնագիտուհին իւր սկսած գործքը կը շարունակէ տակաւին : » (1)

(1) Թէոդէկ, Աւնուն Տարեցոյցը, 1911.

Դարձեալ ամերիկացի մի ուրիշ հայագէտ շնորհագեղ օրիորդ Միս Ֆրանք Միլըր, անգղիերէնի թարգմանած է Պէշիկթաշլեանի Քնար կուսին հրաշալի քերթուածը որ հրատարակուած է Պոսթընի Armenia հանդիսին Բ. տարւոյն 2 և 3 զոյդ թիւերուն մէջ :

---

Այս Հայագէտ օտարուհիներու գեղապարիկ հոյին մէջ, մեծ տեղ մը կը զրաւէ նաեւ Օր. Ինկա Գոլէն՝ ծագմամբ ազնուական, դանիացի քերթողուհին, որ այժմ ծահօթ ուսուցիչ Մ. Նալբանդեանի կողակիցն է : Ազնիւ Տիկինը դանիերէնի վերածած է . ամուսնոյն օժանդակութեամբ, մի քանի երեւելի Հայ բանաստեղծներու հատընտիր քերթուածները, որոնց մէջ կը գտնուին Պէշիկթաշլեանի Գարունը և Դու զ՞ո՞վ խնդրես տաղերը, որոնք հրատարակուած են յարգելի տիկնոջ բանաստեղծութեանց հատորին մէջ :

---

Իսկ Հայ հեղինակներէն անոնք, որ Պէշիկթաշլեանի քերթուածները Եւրոպական լեզուներու թարգմանած են կը յիշուին՝

Արգար Յովհաննէսեանցի (Փորձ նշանաւոր հանդիսին խմբագրապետը) Գերմաներէն լեզուաւ հրատարակած Armenianisch Bibliothekին մէջ Հայ նշանաւոր հեղինակներու գործերէն թարգմանութիւններ կան, որոնց մէջ կը փայլին Պէշիկթաշլեանի Գնացէք իմ տաղէ, Ուր երբէ Զեփիւռիկ քերթուածներուն գերմաներէն թարգմանութիւնները :

---

Առողջ Թալասո, երիտասարդ բանաստեղծը, Ֆրանսի-  
րէնի թարգմանած է Պէշիկթաշլեանի Առու քերթուածը  
որ հրատարակուած է Anthologie de l'amour asiatique  
վերնագրով հատորին մէջ :





ԳԻՐԻԽ ԺԵ.

## ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ



այց հակառակ զնահատումի , այս-  
քան փայլուն արտայայտութեանց ,  
Պէշիկթաշլեանի նուիրական անունը  
անյիշատակ մնաց 1871էն , այն անմոռանալի թուակա-  
նէն ի վեր , յորում առաջին անգամ ըլլալով , հանդիսա-  
ւորապէս տօնուեցաւ իր մահուան տարեդարձը և մի եւ  
նոյն տարին էր նաև որ կանգնուեցաւ անմահ բանաս-  
տեղծին բրդաճե շիրիմը , հետեւեալ պարզ վերտառու-  
թեամբ :

ՄԿՐՅԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

1829—1868

Նոյեմբեր 22 (¹)

(¹) Այս համեստ շիրմին , համեստագոյն առապանագրին մէջ ծննդեան տարւայն և մահօւան ամսոյն թուականները սխալներ կը կրեն դժբաղդաբար . վասն զի Պէշիկթաշլեան ծնած է 1828ին , թէն այս կէտք անկարելի եղած է մեզ մշտել որոշապէս , քանի որ պաշ-  
տօնական արձանագրութեւք կը պակսին , բայց ընդհանրապէս ըն-  
դունուած է այս թուականը , իսկ բացօրոշապէս յայտնի է թէ մե-  
ռած է 1868 , նոյ . 29ին ոռաւօտուն , ըստ վկայութեան ծոք . Երջ-  
մանեանի , որ մինչեւ վերջին վայրկեանը , իր հիւանդ բարեկամին  
«նարէն չէ բաժնուած» :

Որուն ծախքը հոգացին իր մտերիմ բարեկամներն ու համակիրները . դարձեալ նոյն թուականին էր որ Մուրատ—Ռափայէլեան Սանուց ընկերութիւնը , նախաձեռնութեամբ Տօք . Շիշմանեանի . Հայ հանճարին քերթուածները , ճառերը ու թարգմանութիւնները ի մի հաւաքելով ի լոյս ընծայեց Մատենագրութիւնները Ա . Պետիկ-թաշեան ի անունով , և ընկերութեան նոյն տարուան երեկոյթին մէջ , իւրաքանչիւր անդամ փութաց գնել օրինակ մը այդ չքնաղ հատորէն , ուրկէ դոյացած հասոյթը յանձնուեցաւ խեղճ Պէշիկթաշլեանի անօդնական մնացած մօրկանը :

Բայց պահիկ մը այսպէս յիշուելէն ետքը , մոռացումը եկաւ ծածկել իր քաղցրիկ անունը սեւաթոյր վարագուրով մը , որ անտարբերութիւն կը կոչուի և այս տեւեց ամբողջ 37 տարի (1) մինչեւ Օսմանեան Սահմանադրութեան վերահաստատումը (1908) , որ ատեն խումբ մը բանիմաց Ազգայինք ուխտագնացութիւնն մը կատարեցին իր մամռապատ մահարձանին , հոն , իր յիշատակը վերյիշելու հայրենասիրական երգերով ու բանախօսութիւններով . սակայն դժբաղդ ճակատագիր , այս հանդէսը վերջինն եղաւ , անկէ ի վեր տեղի չունեցան մահուան տարեդարձները , կարծես հաստատելու համար իր կասկածը , վասն զի Պէշիկթաշլեան ալ , Դուրեանի պէս , մոռացումէ կը

(1) Բայց արդար ըլլուլու համար , պէտք չէ բոլըրովին ազգային ծանօթ անտարբերութեան վերագրել այս մոռացումը , ոյլ պէտք է , մեծ մասամբ , պատճառը փնտռել Համիտեան բռնտպետական երկարատեւ շրջանին կառավարութեան մօտ , որ արգելք կ'ըլլար ազգային ամենէն նուիրական պարտականութիւնները գործադրելու , մինչեւ իսկ թոյլ չեր տար ըերան առնօւլ կտմ զրել հայրենասէր բանաստեղծներու ու գործիչներու անուններն անդամ , արսնը , իրենց գրական կամ մատենագրական հայակագ երկերով , ազգին մտաւորակած զարգացման նպաստած էին :

վախնար, արդէն այս երկու վաղամեռիկ հանճարները մի և նոյն տխուր մտածումը ունեցան թէ մի՛ գուցէ օք մը անյիշատակ մնան գերեզմանին մթին խորշը ու ճիշտայդ տխուր մտածումին ազդեցութեամբն էր որ գրեց Դուրեան իմ մահը, անզուգական քերթուածը, որուն մէջ հառաչելով ըստ՝

Իսկ աննշան եք մնայ  
Երկրի մեկ խորը հողակոյս իմ,  
Եւ յիշառակա ալ քառամի  
Ահ, այն ատեն ես կը մեռնիմ,

Իսկ Պէշիկթաշլեան, նոյն նախազգացումով պաշարուած, Քնար ու շիրիմ յուսահատական քերթուածին մէջ լուսինէն կը խնդրէր՝

• • • Լուսին՝ մաղթեմ յետին հայցուած,  
Մի՛ զուրկ քողուս ըզմբտեմիդ լզցուրտ դամբան  
մենաւոր :

Եւ իրօք բանաստեղծին չարագուշակ կասկածը իրականացու, ոչ թէ միայն իր մտերիմներն ու բարեկամները մոռցան զինքը անկէ ի վեր, այլ, նոյն ինքն Վենետիկի Միսիթարեան Հայրերը, անհոգութեան ամենէն կենդանի օրինակը ցոյց տուին, անոր հանդէպ, վասն զի հակառակ անոր որ Պէշիկթաշլեան իրենց սիրելի աշակերտն իրենց հովանոյն տակ մեծցած ու գրական սնունդ առած էր, և ոչ մի տող չի նուիրեցին անոր կեանքին ու գործունէութեան վրայ, Բազմավեպի պէս, սոսկ գրական ու բանասիրական հանդէս մը, որ երեք քառորդ դարու գոյութիւն ունի, իր անունը ու ամենամեծ արժանիքը անմահացնող բառ մը չի պարաւնակեր, իր լայնածաւալ էջերուն մէջ, այս անտարբերութեան տիսրադէմ

տգին կը տեսնուի նոյն ինքն Պատմութիւն հայերէն հին  
եւ նոր դպրութեան երկու ստուար հատորներու, Վենե-  
տիկեան Մատենագիր— Հեղինակին քով, որ պարտաւոր  
էր անշուշտ ճանչնալ, Պէշիկթաշլեանի պէս, մեծահանճար  
բանաստեղծ մը որ փրկարար ազդեցութիւն ունեցաւ Հայ  
լեզուին ու գրականութեան վրայ, բայց դժբաղդաբար  
քանի մը, անշուք տողերով կը յիշէ զինքը։ Մարդ կը  
փորձուի հարցնելու թէ Հայ Մատենագրութեան դարա-  
ւոր անցեալը պրադտող հեղինակ մը ինչու արդեօք չու-  
զէր ի վեր հանել ասանկ մեծատաղանդ ծնունդի մը  
գրական փառքը ու արժանիքը, արդեօք ինչ պատճառ-  
ներ ունէր այսպէս աննշան կերպով ներկայացնելու, Հայ  
գրականութեան պատմութեան մը մէջ, ան, որ իրաւունք  
ունէր ամենէն լայն բաժինը գրաւել հօն՝ այդ էջերում։

---

Բայց անտարակոյս անմահ Պէշիկթաշլեանի ռակերս-  
տիքը պահ մը հրճուեցան, եթէ 1871ի սերունդէն ազգա-  
աէր երիտասարդներ խորհուրդը յղացան տօնելու, արժա-  
նավայել կերպով, անմոռանալի քերթողին մահուան տա-  
րեղարձը, առաջարկութեամբ Յովհաննէս Վահագն Անեմ-  
եան, հայրենասէր երիտասարդին որ առաջին անգամ ու-  
շագրաւ կոչ մը ըրաւ ուղղեալ առ համօրէն ազգայինս  
հետեւեալ սրտառուչ տողերով (Մամուլ, 1871, Սեպ. 11)

«... Հան, ուր որ ամառն անգամ մարդկան մտքէն  
շանցնիր յայց ելնել, միակ մահարձան մը կայ գաղաթն  
ի վեր բարձրացուցած։

Այն մահարձանին տակ կը հանգի Պ. Մկրտիչ Պէ-  
շիկթաշլեան . . .»

Այցելո՞ւ, ո՞վ որ ըլլա, անտարբեր մ'անցնիր այն  
շիրմին քովէն, ու եթէ խորհելու կարողութիւն ունիս,

մտածէ պահ մը այն գործին վրայ զոր Աստուած ստեղծեց ու Հայերը անուանեցին Պէշիկթաշլեան . . . :

Կարդա՛ ուշի ուշով այն ազգասիրութեամբ լի մատեանը, որ կոչի կեանք Պէշիկթաշլեանի :

Հայե՛ր, Հայ երիտասարդներ, դուք, որ մեծանուն քերթողին երկարասիրութիւնները ընթեռնլով լացեր ու հեղինակը սիրեր գցուեր էք, դուք որ աւելի բազմաթիւ, Նառամի թատրոնի մէջ ձմեռուան գիշերները խռներ էք «Արշակ Բ.»ը «Վահան»ը ու «Վահեն» լսելու համար, ու յիմարական ծափահարութեամբք ու ոտնարութեամբք թնդացուցեր էք սրահը. և այն վայրկենական եռանդին մէջ՝ պսակներով ծածկեր էք զնեղինակը. ի՞նչ կ'ընէք հիմա, կը մոռնա՞ք մեռեալը . . . և ի՞նչ մեռեալ . . . :

Չնա, որ ձեզ գոռաց թէ Հայ էք ու սիրելու էք զիրար, զնա, որ դիւցազանց յարութիւն տուաւ. զնա, որ գրեթէ ազգային միութեան գաղափարը նախ ինքը երկնեց, զնա, որ Զէյթունցին երգեց ու նոր Դաշտաց յառաջաբանը գրեց, զնա, որ Հայ մանկուոյն դաստիարակութեան նուիրեց ինքզինք մինչեւ վերջին շունչը, զնա, որ ժամանակէն առաջ մեռաւ ու թաղուեցաւ լեռն վրայ, ուր արդ ոչ ոք կ'երթայ իւր զարմացողներէն :

Դուք երգեցիք «Եղբայր հմք մեք» :

Բայց ի՞նչ մտածեցիք արդեօք այդ բառերը աղաղակելով, պարզ կեցցէներ արձակեցիք ու շատացաք. կրնայիք շատանալ :

Զմտածեցիք ու չէք մտածեր տակաւին որ այն խօսքերուն տակ գործ մ'ալ կայ զոր դուք պիտի կատարէք :

Ո՞չ, մեռաւ Պէշիկթաշլեան ու մոռցուեցան թէ՛ ինքը և թէ խօսքերը :

Չըլլանք խուլ նորա ձայնին, որ գերեզմանին վրայէն փշող հիւսիսային քամին տակաւին կը հասցնէ առ մեզ : Պատասխանե՞նք ու երթանք խոստանալու նորա ստուերին թէ սլիտի կատարե՞նք ըստածները :

Ամէն Հայերն անխոտիր՝ նորա մահարձանին տարին մի անգամ ուխտագնացութեան ելնելու են, նորա վսեմ ու խորհրդաւոր ստուերը թող նախագահէ այն հայկական ժողովին, նորա գերեզմանին վրայ իրարու ձեռք կարկառելու ու իրարու հետ պագտուելու ենք :

Օր մը նորա մահարձանին վրայ մանաւանդ կատարելու ենք մեր միութեան վերջնական յաղթանակը, ցուցնելով ազգաց ու ազանց որ Հայութիւնը ամուլ չէ քաջ ու ողջամիտ զաւակներէ :

Հապա՛, Հայու սիրտ ունեցողներ, ձեզ հրաւէր կը կարդամ :

Պ. Մ. Պէշիկթաշյեանի մահուան տարեղարձին օրը գումարուինք նորա մահարձանին շուրջը ու անթառամ պատկաներու տակ ծածկինք նորա մահարձանը :

Չըլլանք թեթեւամիտ, եռանդը բարի է բայց արդիւնքը բնտրելի եւս :

Մափահարութեամբ լոկ գոհ չըլլա՞նք :

Կենդանիները սիրելէ յետոյ՝ նոցա մահուընէն վերջը չքանենք զանոնք նոցա անմահութեան հետ : Մեր սէրն ու մեծարանքը շարունակենք նաև յայնկոյս գերեզմանի, ու մեռելոց գաղափարները աւելի եւս պարզելով՝ կամ դործադրենք զայնս, և կամ նոցա գործադրութիւնը պատրաստենք յետագայ սերնդեան :

Եւ մեռելոց յիշատակը վառ պահելու համար, մանաւանդ Պէշիկթաշյեանի մը յիշատակը, ընթանանք ի գերեզմանատեղին :

Ուստի, Հայ զաւակները զան ժողովին վերոյիշեալ  
մահարձանին շուրջը, իբր կեդրանի մը :

Հո՞ն կը սպասեմ ձեզ :

Հո՞ն պիտի իմանամ թէ յիրաւի Հայ էք, թէ նուի-  
րական իրաց անտարբեր չէք ու ազգասիրական հրաւէրի  
մ' արձագանգ կուտաք ։

Ծն անդր ի գերեզմանն :

Ու մնա՞ք բարեւ

Այս յոյժ զգայացունց կռչը անպատասխանի չի մնաց,  
Պէշիկթաշլեանի համակրող երիտասարդներու ստուար  
խումբ մը անմիջապէս կարգադիր մասնախումբ մը կազ-  
մեց, որ աշխատեցաւ հարկ եղածը գործադրել հանդիսա-  
ւորապէս տօնելու համար անոր տարեղարձը, և ահա  
քանի մը օր վերջը ժամանակին լրագիրները հրատարա-  
կեցին մասնախմբին հրաւէրը՝

«Հրաւէր առ Հայ Եղբայրս,

Յառաջիկայ կիրակի օր Սեպտ. 26. 1871, անմահին  
Պէշիկթաշլեանի՝ Հայ քերթողին տարեղարձը բլալով,  
նորա մահարձանին վրայ Ազգային հանդէս մը պիտի կա-  
տարուի :

Ամէն Հայ անխոտիր կը հրաւիրուին նորա մահարձա-  
նին շուրջը, ուր քանի մը նշանաւոր անձանց կողմանէ  
ատենաբանութիւններ պիտի նուիրուին, նորա անմահ  
հանճարին և նորա յօրինած Ազգային երգերը պիտի եր-  
գուին :

Հանդիսականաց ժամադրութեան տեղն է Բերա,

Թաքսիմի Հայոց գերեզմանատան դիմաց, Պէլլա-Վիսթայի սրճարանը, ուսկից կիրակի առաւօս ժամը 4ին հանդիսականք ճամբայ պիտի ելնեն դէպի գերեզմանստեղին :

Մահարձանը բատ արժանւոյն պիտի զարդարուի, և ամէն կարգադրութիւնք անօրինուած են հանդիսին կարդադիր մասնաժողովին կողմանէ :

Այսպիսի Ազգային վսեմ հանդէս մը պատուելը ամէն Հայ եղբարց համար նուիրական պարտականութեան մէկն ըլլալով, անշուշտ ամէն ոք պիտի փութայ նոյն օրը յիշեալ մահարձանին շուրջը համախմբուիլ :

---

Գրիգոր Օտեան, բանաստեղծին ամենէն մտերիմ ու սրտակից բարեկամը, զոր Պէշիկթաշլեան, նոյն ինքն մահառան վերջին վայրկեաններուն իսկ յիշած էր, սոյն հրաւիրագիրը կարդալով, հետեւեալ սրտադրաւ նամակը ուղղած է կարդադիր մասնախմբին :

26 Սեպտ. 1871, Կ. պօլիս,

Օրագրին մէջ Զեր հրաւէրը կարդացի, Պէշիկթաշլեանի շիրիմը փառաւորելու համար, իր մահուան տարեգարձի օրը : Օրնեա՛լ ըլլայ ո՛վ որ այդ մտածութիւնը յդացաւ, օրնեա՛լ ըլլաք դուք, Հա՛յ երիտասարդներ, որ այդ միշտ երիտասարդ բանաստեղծին յիշատակը կը մեծարէք. անոր որ ամենէն գեղեցիկ տիպարն եղաւ հայրենուիրութեան և հանճարոյ :

Եւա՛զ, և երբ դուք իր գերեզմանին շուրջը կը բուռիք ձեր սիրոյն հաւաստիքը նորոգելու համար առ այն որ իր հոգւովր միշտ ներկայ է մեր մէջ, իր մտերիմ բարեկամաց մին եւ թերեւս մտերմադոյնը, պիտի չկա-

թենայ հոն գտնուիլ ու պիտի չկրնայ թանալ իր արտասուքներովն այդ սուրբ գերեզմանը։ Այլուր եւ կոչէ զինքն այլուր անողոքելի հարկը, իր սիրտն ու մտածութիւնը հոն կը թառի, հոն կը թափառի և հոն կարտառէ ձեզի հետ, ո'վ բարեկամք իմ բարեկամիս։

Միայն թէ այդ օրն՝ որ ընտրեցիք իրրեւ Հայ զգայուն երիտասարդութեան վայելուչ հանդէսի օր, չմոռցուէր ասկէ ետքն ալ և ամէն տարի նոյն օրին հոն հաւաքուէր Հայ երիտասարդութիւնը, խմբովին ընդունելու համար այն ներշնչմունքը՝ զոր ես ինքս միշտ գտած եմ գերեզմանին քով, ամէն անզամ որ իմ բարեկամիս այդ յետին բնակարանին այց եմ ելած, մտածելով այն յոյսերուն զոր ի միասին կը մնուցանէինք և որոնց քանին, ափսոս, մարեցան անկէ ի վեր, և միշտ լսած եմ, իրրեթէ դեռ լսուէր իր գերեզմանին խորունկէն, այն աղաղակը՝ զոր ամինէն առաջ հնչեցուց և որ չպիտի մարի անի. «Երբայր եմք մենք» ։ Թող այս աղաղակը միացնէ մեզ, հայերս ողջոյն և ամրապնդէ մեր սէրն իրարու հետ, մինչեւ որ գայ օր մը, ուր Հայ ժողովուրդն ամրող կարող ըլլայ կրկնել Արեւելքի բոլոր ժողովուրդոց. «Եղբայր եմք մենք» ։

---

Կարգադիր մասնախմբին հոգածութեան շնորհիւ, հանդէսը ամենայն կանոնաւորութեամք տեղի ունեցաւ, ժամանակին ազգային թերթերէն մին «Մամուլ» որոնց խմբադրապետը. Գէորգ Այվազեան, զործոն դեր ունեցած է մասնախմբին մէջ, հետեւել կերպով կը նկարագրէ նոյն օրուան հանդիսաւորութիւնը։

## ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

«Սեպտեմբեր 26, կիրակի օրը, ինչպէս որ անցեալ շաբթու Հայ լրագիրք ծանուցած էին, վսեմ հանդէս մը կատարուեցաւ անմահ Պէշիկթաշլեանի շիրմին վրայ :

Առաւօտեան ժամը 4<sup>1</sup>/<sub>2</sub>ին, Բերա, Պէլլա-Վիսթայի զբօսարանէն հարիւրի չափ ազգայինք խմբովին դէպի Ֆէրրի-Գիւղի գերեզմանատունը գացին, ուր Պէշիկթաշլեանի կոթողը դափնեօք զարդարուած և դրօշակ մը քաշուած էր վրան սա խօսքերը նշանակուած «ՄԵՌԱՐ, ԴՈՒ ՇԱՏ ԱՊՐԵՑԱՐ», կոթողին ճակատն ալ անմահ քերթողին կինդանագիրը դրուած էր :

Ժամ 6ին մօտ, հանդիսականք գերեզմանին շուրջը բոլորուելով՝ հանդէսն սկսաւ «Եղբայր եմք մենք» երգով ուսկից ետքը ատենախօսեցին Յովհաննէս Էֆէնտի Աճէմեան, Սրապիոն Էֆէնտի Հէքիմեան, Թովմաս Էֆ. Շսայեան, Ազգային առաջին կարդի գերասանուհի՝ Տիկին Արուսեակ Պէղիրճեան, ի վերջոյ Գեր. Խորէն Սըրբազան ազդու եւ սրտագրաւ ատենախօսութեամբ մը հանդիսին վերջ տուաւ :

Ներկայ հանդիսականաց վրայ մեծ տպաւորութիւն ըրին խօսուած ճառերը, մանաւանդ Գէր. Խորէն Սըրբազան Հօր, Մեծ. Սրապիոն Էֆէնտի Հէքիմեանի եւ Տիկին Արուսեակ Պէղիրճեանի ատենախօսութիւնները, անանկ որ ամէնուն աչքը արտասուօք լցուած՝ անցելոյն տիսուր յիշատակները կը նորոգուէին սրտերնուն մէջ և հայրենասէր քերթողին խօսքերը՝ որ խւրաքանչիւր ատենախօսութեանց վերջը եռանդիւն ձայնով կ'երգէին, քաղցր ակնկալութիւններով կը վառէր բոլոր հանդիսականներու սրտերը :

Վերջապէս ժամը 8ին միջոցները հանդիսականք «Մնացես բարեւ» երգելով մեկնեցան, ուխտելով որ ամէն տարի աւելի չքեղ կերպով կատարեն այս տարեդարձը :

Հանդէսը ամէն վայելչութեամբ կատարուեցաւ և ամենայն օրինաւորութեամբ կարգադրուած էր Մանաժողովին կողմէն՝ որոյ անդամքն էին Տօքթ. Շիշմանեան, Աճեմեան, Ա. Չոլաքեան էֆէնտիները և հանդիսիս Շարադիր-Տնօրէնը : Տօքթ. Շիշմանեան էֆէնտին նոյն օրը առիսլողական սկանծոռով չէր կրցեր ներկայ գտնուիլ հանդիսին :

Կը յաւինք որ նոյն օրը Պէշիկթաշլեանի ընկերներէն՝ Ռափայէլեան և Մուրատեան սանունք ներկայ չէին, ինչպէս որ կը յաւսացուէր, մեծարելու և վառաւորելու համար իրենց անմահ ընկերին յիշատակը :

---

Խորէն Արք. Նար-Պէյ, Հայ կղերտկան դասուն ամենէն հանճարեղ ներկայացուցիչներէն մին, բանաստեղծ ու պերճախօս եկեղեցականը, իր սրտակից բարեկամ՝ Պէշիկթաշլեանի ներբողականը ըրաւ հետեւեալ զեղեցկանը բանախոսութեամբ՝

## ԽՕՍՔ Ի ՇԻՐԻՄ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ

Տեարք,

«Տխուր՝ հեռաւոր բարեկամի մը յիշատակը, բայց անթարգամանելի՛ զգացմամբ ախուր՝ այն բարեկամին յիշատա՞ը, զոր ոչ թէ լեռներ ու ծովեր մենէ . կը բաժ-

նեն, այլ աւազ, գերեզմանի մը ցրտասարսուա կափարիչը . . . :

Ահա մահարձան մը՝ ահջրպետ մեր և Պէշիկթաշլեանի մէջ, այն Պէշիկթաշլեանին՝ որոյ դեռ երէկ սիրալիք ձեռքը կը սեղմէինք, ու կննավառ խօսքերովը կ'զմայլէինք . . . :

Եթէ այս տխրատեսիլ շիրիմը զծեզ յարտասուս կը շարժէ, ո՛վ դուք սիրողք հանճարոյ նորս, ներեցէք ինձ ըսել որ իմ այս արցունքներս կրկին աւաւել ցաւահոս են . . . Ես կ'ողբամ Ազգին բարեկոմը, միանգամայն եւ իմ մտերիմը :

Այո՛, մտերիմ էր նա ինձ արեամբ և սրտիւ, մահկութեան ուսումնատենչ օրերուս ինձ պանդխտակից՝ քաջալիք եղաւ իրրեւ երիցագոյն եղբայր, և յարբունս հասակի երկուքս ալ թէեւ տարբեր ասպարէզներու մէջ՝ բայց միեւնոյն Հայրենեաց հրաբորբոք սէրը տեսանք մեր քնարներուն վրայ շողալ իրրեւ զԱրուսեակ և քերթողական անծաւալ հորիզոններու մէջ կը փնտռէինք իրարու և մեր վշտակէզ սրտերուն մխիթարութիւնը :

Աւա՛զ, սփիտի ըլլա՛յ եղքիք օր մը, որ ես դամ փընտաել իմ բարեկամս, իմ հանճարոյ եղբայրս, մահուան ստուերներու մէջ . . . սփիտի դա՛յ եղեր օր մը՝ յարում տեսնամ սգաստուեր և քօղածածուկ այն քնարը՝ որ այնչափ սրտերու զմայլմունքն էր նոյն խոկ իւր հեծեծութեամբքը . . . :

Այսպէս է կեանքը. կ'սպասէ նա զմեղ, մեր սրտին հետ՝ իւր աղեխարչ տառապանաց մէջ և հոգին՝ պարտասեւով վերջապէս այս անհաւասար ողորմանց մէջ՝ որ մ'ալ կը թողու կը լքանէ այն կեանքը՝ որ զինք կը հաշլածէ, այն կեանքը՝ որ իրմէ սրարշաւ կը փախչի, որպէս զի սլանայ խտանեւի այն կննաց հետ, որ իր ժառան-

գութիւնն է, այն կենաց, որոյ դռները յաւիտենականութեան առջեւ մեծատարած կը բացուին :

Ո՞չ ապաքէն անմահութեան սիրահար սլացաւ եւ Պէշիկթաշլեան վատոյժ այս ծանրատաղտուկ կեանքէն, իւր կենաց շրջանը վշտերու անընդհատ յաջորդութենէն համրելով : Ո՞չ ապաքէն ըմպեց նա հանճարոյ թոշակ սահմանուած դառնութեան բաժակը, և հանգիստ միայն հոն գտաւ, ուր չեն կարող հասնիլ աշխարհի ալեաց զայրագուող փրփուրները, գերեզմանն . . . :

Այո՛, գերեզմանի ահաւոր վէմը ոչ միայն հանգիստ է վշտաչարչար ճակատներու, այլ հանճարոյ նա՛ է վերջին ապաւէնը . . . գերեզմանի մթազգաց մռայլը՝ հանճարոյ փայլը կը շողացունէ, գերեզմանէն արծակուած ճաճանչները կը քամահրեն զնախսնձ և զատելութիւն և ժամանակին ստուերներուն վրայ անմահութեան պսակը, հալածական ճակատի մը վրայ կը փայլատակեցունեն :

Պէշիկթաշլեանի հանճարը, Տեարք իմ, այն հանճարներէն էր, որ իրենց ժամանակին կնիքը վրանին կը կրեն, ուստի և անոր համար աւելի սիրելի կ'ընծայուին :

Ի՞նչ է մեր ժամանակի կնիքը, — Յառաջադիմութիւն : — Ի՞նչ է մեր դարուն գաղափարը, կիղիչ գաղափարը, — Միութիւն :

Պէշիկթաշլեան յաւաջդիմութեան արի զինուոր մընէր, տգիտութեան և նախապաշարմանց հետ, խաւարին արբանեկաց հետ պատերազմեցաւ, լուսոյ ջան ի ծեռին :

Օրհնեալ ըլլան իրեն թափած արդիւնաւոր քրտունքը. Պէշիկթաշլեան միութեան հրաւիրակ մ'էր Հայոց մէջ, նա քնարին հեշտալուր թելերովը կակղացուց շատ ապառաժ սրտեր : Ո՞վ կայ Զենէ որ երբ մեր վաղազրաւքերթողին «Եղբայր եմք մենք» սրտառուչ երգը լսէ՝ աչքերն արտասուօք չողողին, և չդոչէ, քերթողին հետ, միութեան թշնամիներուն երեսը .

«Ընդ ասաեղօք ի՞նչ կայ սիրուն  
«Բան զանձկալի եղբայր անուն» . . .

Միութեան թշնամիներուն ըսի, պէտք էր ըսէի եղբայրութեան թշնամիներուն, աղգութեան ոսոխներուն և Վասն զի միութիւնը ի՞նչ է՝ բայց եթէ եղբայրութիւն, և եղբայրութիւնը ուրիշ բան չարտադրեր քան թէ զԱղգութիւնը, Աղգութիւն, մեր ժամանակին ամէնէն սըրտագրաւ բառը . . . :

Աղգութիւն՝ մեր օրերուն հրաշագործը, այն, որ մեր աչքին առջեւ Մէթէրնիկէ «աշխարհագրական կէտ մը» համարուած բազմաթափան Իտալիան՝ մողական զօրութեամբ մը աղխաղխելով՝ յանկարծ հղօր ու նախանձելի Աղգ մը կենդանացուց իւր միութեամբը։ Եւ ո՞վ էր այն ահաւոր զօրութիւնը որ Ֆրանսայի անպարտելի կործուած զէնքերը շանթահար տապալեց, երբ նու Գերմանիոյ միութեան դէմ ուղեց ոգորիլ։

Ոգորի՛լ սկզբունքի մը դէմ . . . յաղթե՛լ վեհ սկզբունքի մը, ոգորի՛լ ըսել է երկնքի հետ, տիտաններո՛ւ պատերազմը նորոգել ըսել է, զանկարելի՛ն կարելի համարել է . . .

Այս այն նուիրական սկզբունքն է՝ որ թէեւ այսօր դեռ նոր ճանչցուած՝ բայց տան և ինն դարերէ ի վեր կը քարոզէր զայն Գողգոթայի աստուածային նահատակը։ Այս այն գերագոյն սկզբունքն է՝ որ Աստուծոյ մը արեամբը զրոշմուած է, ուստի և պիտի յաղթանակէ՛ անտարակոյս։ Վասն զի այն որ ըստ թէ «ամեննեքին դուք եղբայր էք»։ Այն որ վճռեց թէ «եղիցին մի հօտ և մի հովիւ»։ որոտաց նաեւ Աստուածաբար «երկինք եւ երկիր պիտի սնցնին բայց միութիւնը պիտի կատարուի»։

Այս, պիտի կատարուի Աստուծոյ մը հրամանը, միութիւնը պիտի թագաւորէ աշխարհի վրայ, Հայը միայն

բաժանեալ սլիտի մնայ երկնահոսան հեղեղի մը դիմաց թումբ դնելով իւր անմիաբանութիւնը . . . Հայը դէմ դնէ . . . և ի՞նչու համար, միթէ ի մա՞հ ճակատագրեալ է Հայոց ազգութիւնը : Միութեան դէմ ոգորիլը՝ ոչ այլ ինչ է՝ բայց եթէ ինքզինքը մահուան անդնդակուլ խաւարին մէջ նետել, Միութեան դէմ քալելը՝ յոշնչութիւն սրշաւել է :

Ո՞չ, Տեսրք, Հայը կենաց կը դիմէ, ի լո՞յս, և ոչ թէ ի ստուերս մահու :

Այն ազգը, որ իւր արիական կուրծքը վախսուն դարերու դէմ արձանացուց քաջութեամբ, և բիւրաւոր վէրքերովը կը սլարծի այսօր ազգաց և աղանց փլատակներուն մէջ, ինքը միայն կանգուն և կենդանի ներկայացուցիչ հնութեան, այն Ազգը պիտի ողջունէ և ապագայ դարերը, և ապառնի ժամանակը պիտի ակնածին զարմացմամբ այն ազգութենէն, որ երկրիս վրայ սահմանուած է գոզցիս Անցեալն ու Ներկայն սպատկերացունելու :

Հայ երիտասարդք, յիշենք որ այն մեծ Ազգին զաւակներն ենք մենք, որ և ինք մարդկութեան անդրանիկ զաւակն է, ա'յն Ազգին՝ որ իւր նուիրական լերանը նման թէպէտեւ ամպերու տակ սքօղեալ շատ անգամ, թէպէտ շատ անգամ մրրկաց և որոտընդոստ շանթերու հետ սպատերազմել է իւր բազդը՝ բայց և միշտ անսասան մնալ, միշտ յաղթող հանդիսանալ է իրեն ճակատագիրը :

Մեր ճակատագրին արժանի ճակատներ ցուցունենք, որդի՛ք Հայկայ . . . ցուցունենք թէ Հայութիւնը թէպէտ ազգութեանց ամէնէն ծերագոյնը՝ բայց կենսական արիւնը նորա երակներուն մէջ ելեքտրայայտ հոսանքին նման միշտ կը նորոգի, միշտ կը բորբոքի : Ցուցունենք թէ աշխարհի պատմութեան մէջ՝ ինչպէս մեր Հայերը մեծ

էջեր իրենց անմահ անուններովը լեցուցին ծայրալիր, նոյնը և մենք պիտի կատարենք նոր պատմութեան ընդարձակ էջերուն մէջ, բայց միշտ մեր պանծալի «ՀԱՅ» անունովը :

Ցուցուննենք որ թէեւ ժամանակը գիտցաւ զմեղ արտալած ընել ի Հայրենիւց, թէպէտ գիտցաւ բաժանել զմեղ, որպէս զի զմեղ ոչնչացունէ, բայց չկրցու Հայու ոգին ընկճել . . . : Հայութեան դրոշմը անմահութիւն է :

Այս սրտաբուզիս խօսքերը, այս եղբայրական ծափանարութիւնները՝ կը լսե՞ս քու շիրմէղ, ո՛վ սիրելի բարեկամ, որ կենացդ ճամբռն վրայ Հայոց միութիւն քարոզելով, զայն կատարեալ չտեսած՝ կերկերեալ Ճայնդհոս լռեցուցիր վերջին մէկ հեծութեամբով, ըստ', ժպիտ մը, անբացարելի մէկ ժպիտ քերթողական ոգւոյդ վրայէն չը սահիր այս պահուս, ինչպէս առաւօտեան վարդակապոյտ ամսերուն վրայէն՝ կը սահի Արշալուսոյ զուարթադեղ նախընծայ ժպիտը :

Ո՛վ Պէշիկթաշլեան, ո՛ւրախ եղիր, քու բաժնուելէդ ի վեր երիտասարդութիւնը մեծաքայլ կ'ընթանայ, նախապաշարեալ խաւարը հետզհետէ կը ցնդի, միութեան սէրը կը ծաւալի, Ազգութեան դադախարը կը յաղթանակէ օր քան զօր, և Ազգայնութեան ախոյեաններուն թիւը կ'աճի գունդագունդ :

Ո՛չ, հեռի չէ այն ժամանակը, այն երջանիկ օրը, յորում Հայն զՀայ իրեն եղբայր ողջագուրելով, արտասուզի ցնծութեամբ պիտի տօնախմբէ այն ցանկալի Ազգային միութիւնը, որոյ մեծադղորդ շռինդը և քուսկերքդ պիտի խայտացունեն, ո՛վ Պէշիկթաշլեան . . . :

Երանի՛ այն քնարին որոյ վիճակեալ է Միութեան երկնազդեցիկ նոր Տաղը նուազել :

Տիկին Արուսեակ Ս. Պէղիրճեան (<sup>1</sup>) հետեւեալ սըրտայոյզ խօսքերը ուղղեց իր սիրելի բարեկամին շիրմին առջեւ, մեծապէս յուղելով հանդիսականները՝

«Կնոջ մը ձայնն ալ, ո՞վ Ողի՛ քերթողական, կնոջ մը ձայնն ալ թող խառնուի այսօր ներբողաբանիցդ սրտառուչ ձայներուն հետ : Յայց քեզի, արժանաւորագոյն ներբողից՝ քու անուշիկ ու երկնասոյլ նուազացի մրմունջներն են, ո՞վ Պէշիկթաշլեան, մրմունջներ, որ քու սիրով ու բոցով վառեալ սրտէդ արձակելով՝ ոլորտացան բոլոր Հայ սրտերու մէջ և այսօր դերեզմանիդ խորհրդաւոր լուռթիւնը կը վրդովին, զքեզ քիչ յիշեցնելու և մեզ՝ մեր մեծ կորուսար առաւել եւս զդացնել առաւ նողատակաւ : Տկար է իմ ձայնս, զոր տըխըրութիւնը առաւել եւս կը ակարացնէ, բայց և այնպէս, ո՞վ մեծդ Ողի, մոռացա՞ր արդեօք այս ձայնը՝ որ քեզ ծանօթ էր երկեմնի, և կը համարձակիմ ըսել թէ և սիրելիի . . . դու, աղնիւ սիրտ, մոռացած չես անշուշտ այն կինը՝ զոր քու խրախուսանօքդ Հայոց թատերաբեմին վրայ սրտապիշեցիր, մոռացած չես այն բոցավառ ազգասիրութիւնդ՝ որ քեզ մոռացնել կուտար դերասանունոյն

(1) Տիկին Արուսեակ Ս. Պէղիրճեան (ծնեալ Արուսեակ Փափազեան) անդրանիկ Հայ դերասանուհին, որ քաջութիւն ունեցաւ, առաջին անդամ, երեւալու Հայ թատերաբեմին վրայ, հակառակ ժամանակին նախապաշտմանց, ի բնէ օժտուած այս տաղանդաւոր արուեստագէտը, ամենամեծ ճարտարութեամբ կը ներկայացնէր սիրային դժուար դերերը: Իր թատերական գործունէութիւնը, որ շատ քիչ տեւած է, կակոի 1861ին, Բերայի Արեւելեան թատրոնը: Ծնոծ է 1845ին և մեռած 1893ին, ամենաթշուառ վիճակի մէջ:

թերութիւնները, և առաջին ծաղկի պսակը, քերթողի ձեռօք հիւսեալ, նորա կուսական ճակատուն ի զարդ կը մատուցանէիր, այն մնագարդ պսակը, ո՞վ մեծդ բանասաւեղծ, այն պսակը ինձ շա՛տ առաւել սիրելի եղաւ, շա՛տ սուաւել սիրալի քան զայն ամենայն ականակուռ պսակներ՝ զորս ճոխութիւն և գուցէ շողութիւն, Հայոց դերասանուհեոյն շուայլեցին, վասն զի քու ամէն գործերուդ անկեղծաւոր սիրադ էր առաջնորդ, ինչպէս նաև երկնաշունչ Ոգիդ՝ քու զմայլելի քնարիդ։ Այլ ա՛ւազ, այսօր այդ սիրաը տարաժամ լուսթեան մէջ, այսօր այդ քնարը՝ մահուան սեւաթոյր քողովը ծածկուա'ծ է . . . Բայց շատ իսկ բարախեց սիրտդ՝ որ նորա տրոխմունքը չը կորսուին, շատ իսկ մրմննեց քնարդ՝ որ նորա քաղցրածաւալ ներդաշնակութիւնները՝ Հայոց բիւրաւոր սեւրունդները նաեւ ապագային մէջ, զմայլեցնեն և ազգասիրութեան անշէջ խանդիւնը բորբոքեն։ Ի զո՞ւր մահը կապտել զքեզ կարծեց մեր գրկերէն։ Հեռացա՞ր դու, բայց մեզի քու փառքդ թողուցիր փառաւոր ժառանգութիւն, եւ ոգեյոյզ երգերդ՝ մեր տիսուր սրտերուն ի սփոփանս և ի քաջալերութիւն։ Այս', պիտի երգեմք զանոնք միշտ և քու բարբառովդ և քու անունովդ պիտի ողջունեմք միշտ մեր պանծալի աղղութիւնն ու մեր սրտավառ ու անմոռանալի Հայրենի յիշատակները իսկ զքեզ, ո՞վ Պէշիկթաշլեան, զքեզ եթէ քնարդ անմահացոյց, բայց անշուշտ և անմահութեան երկնածեմ բարձունքներէն պիտի խայտայ Ոգիդ, քու ծանօթներդ, քու սիրելիքդ անմոռաց սիրով զերեզմանիդ չորս բոլորը տեսնելով, և եթէ տակաւին քաղցր է քիչ մը այս դողդոջուն ձայնս, քաղցրացի քեզ դափնեղէնս այս պսակ, ո՞վ մեծդ քերթող, զոր մահարձանիդ վրայ կը նուիրէ երախագէտ կնոջ մը ձեռքը, ո՞վ սիրողդ Մուսայից, զանմահութեան զայս առհաւատչեայ։»

Յարդանքի սրտագին արտայացաւթիւն մ'ալ նոր սերունդը ընծայեց Պէշիկթաշլեանի, 1908 Օգ. 18ին, կարգադիր Յանձնաժողովոյ մը յատուկ հրաւիրմամբ նոյն օրը, խումբ մը համակիր ազգայինք բոլորուեցան անոր մահարձանին չուրջը, անգամ մ'ալ փառաբանելու համար իր սիրելի յիշատակը, վաղամեռիկ բանաստեղծին հայրենասիրական քանի մը երգերը եկան օրօրել իր յաւիտենական քունը ու արձագանգ տալ վերստին Հայ սրտերուն մէջ, գերեզմանային լուռթիւնը պահ մը խանկարելով :

Դամբանականներ խօսեցան Հ. Ս. Վրդ. Տէր-Մովսէսեան, Մ. Տամատեան ու ուրիշներ և այս պարզ այլ սրտայեղ հանդէսը վերջ գտաւ խորին ախրութեան մէջ : Բայց այն օրէն ի վեր այլ ոչ ոք մտածեց իր Վրայ . . . :





## ԳԼՈՒԽ ԺԶ.

### ԹԷՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ ԱՆՏԻԹ ԳՈՐԾԵՐԸ



նչպէս յայտնի է, Մուրատ—Ռավիայէլեան Սանուց Բնկերութիւնը՝ նախաձեռնութեամբ Տօք. Շիշմանեանի,

Պէշիկթաշլեանի մահուընէ վերջը, անոր ցիրուցան քերթուածները, անկորուստ սլահաղանելու համար, ի մի հաւաքելով լոյս ընծայեց, 1870ին, «Մատենագրութիւնք Մ. Պէշիկթաշլեանի» անուամբ հատորով մը :

Բնկերութիւնը տսկէ աւելի, ամէն կերպով օգտակար բան մը չէր կրնար ընկել, յարգելու համար մեծատաղանդ հանճարի մը յիշատակը։ բայց այս հրատարակութիւնէն դուրս մնացած են դժբաղդարար շատ մը քերթուածներ որոնցմէ ոմանք բոլորովին անտիպ։ <sup>(1)</sup>

Ներկայ հրատարակութեան մէջ արդէն ցոյց տրուած են այս կարգի քերթուածներէն մաս մը, բայց ասոնցմէ դուրս կան նաև հետեւեալները՝

(1) Ո՞վ գիտէ տակուին ո՞րչով քերթուածներ ալ փճացած են, առանց արեւուն լոյսը տեսած ըլլալու։

## ՀՐԱՆՏ ՈՒ ՄԱՅՐ (1)

—ուշա—

Մողնչեն մայրիք, հրոս տան ամպեր .  
Նըստի Հըրանտ ի ծովեղեր,  
Ի մռայլ գիշեր հեծէ տրխուր .  
Կոհակք ընդ ժայռս ցայտեն փրփուր :

## Հ Բ Ա Ն Տ

Մեռեալ է սիրտ, թափուր՝ երկիր,  
Ուր տենչք ի հող կան անյարիր .  
Կոչեա՛ զիս, մա՛յր, մեկնիմ աստի .  
Շատ է . կեցի և սիրեցի :

(1) Այս քերթուածն ալ, Ազնիւ Օր. Եւփիմէ Օտեանի շնորհիւ  
երեւան ելած ու լոյս տեսած է Մասիս շաբաթաթերթին 1892  
տարւոյն մէջ :

Այս տաղին մէջ յիշուած Հրանտը Պէշիկթաշլեանի գրական  
անունն է, որով հրատարակած է իր քերթուածներուն կարեւոր մէկ  
մասը Սէր լրագրին 1864 տարւոյն ն. 9. 10. 12. և 19 թուոց մէջ :

Քերթուածը այլաբանական խօսակցութիւն մ'է Պէշիկթաշ-  
լեանի վազամեռիկ հարազատ մօր ու իր միջեւ . իբր թէ մայրը եր-  
կինքէն տեսնելով որդւոյն քաշած տառապանքները սիրոյ երեսէն,  
զաւկին կը հարցնէ, եթէ դեղ ու գարման մը կայ որ կարենայ սրտին  
ցաւերը սիրէ՛ : յոյշ այս իրեն որպէս զի իրկէ անմիջապէս :

### ՄԱՅՐ

Ի զուր, Հըրանտ, արտասուես դու .  
Ոչ ի շիրիմ իջցես այդու .  
Սակայն ասա', առ սիրտ ցաւած  
Զոր սէր լըքեալ թըռեաւ ի բաց'

Միթէ գույէ՞ դեղ կենսաբեր ,  
Իւղ անուշակ՝ հեղուլ ի վէր .  
Գոգջի՛ր, Հըրանտ իմ դալկադէմ ,  
Եւ զայն երենից քեղ առաքեմ :

### ՀՐԱՆՏ

Թէ իմ վիրաց ա՛ն ոչ զոյ ճար ,  
Մի՛ արտասուքս առցեն վըճար .  
Յետ երանեաց անճառ սիրոյ  
Ինձ քաղցրագոյն են ցաւք սիրոյ :



## ԱՌ ՕՐ. Թ. ՀԻՒՐՄԻՒԶ (1)

Ո՞վ թագուհիդ Ատային  
Որ քե ցնծայ խենթագին  
Որ քո նըման չէ տեսած  
Գոհարդ ի մէջ զեղեցկաց .  
Քօքէդ վափկիկ ու նաղիկ  
Թէպէտ և ծուռ ֆօթօղիկ ,  
Ահա անուանդ օրն եկաւ  
Ու քեզ հոն տեղ չի դըտաւ .  
Թողեալ ըզդաշտ մեր գիւղին  
Բուրես ծաղիկ կղզեկին  
Զըւարձութիւն սըրտերու  
Եւ երիտասարդ քիթերու . . .  
Ո՞հ լայ ըզքեզ մեր տէրէն  
Հատան արցունիքն աչքերէն  
Չ'ունի ալ ջուր բաւական  
Քըշել ըզչեօփս իւր համայն  
Հզքեղ ողբայ այգեստան  
Դըդումք եւ ծառք Մաքսուտեան  
Ողբայ ըզքեզ քիլերդ ալ

(1) Սոյն երգիծական տաղը Հիւրմիւզեանց Հնտանիքի քով  
գտնուած է և Արտաշէս էֆ. Հիւրմիւզի կողմէն հաղորդուած «Բազ-  
մավէպ» հանդեսին (Տես անդ, 1904. թիւ 5.)

Որ ալ խըրսէն բան չի տոք  
Աւ առջինէն ալ աղան  
Դարձեր է մեզ, վայ ինձ վայ .  
Կոծի ըզքեզ որդաւոր  
Պոշը կախած խեղճ Ազօր  
Ու տաքարիւն ու գոռոզ  
Բազմակընիկըն խօրօզ . . .  
Հաւերուն ոչ մօտենայ  
Կուկուիկկու քեզ կուլայ .  
Երկինք աստեղք ժամք և օր  
Ի սուզ դարձան մեզ բոլոր .  
Թ' այս է հրաման խիստ քախտին  
Խերն անիծեմ այս կեանքին  
Զի ուր թագուկ ոչ շնչէ  
Էօմիւր մարդուս ոչինչ է .  
Անէ՛ծք Ատայ չար նախանձ  
Որ թալլեցիր մերին գանձ .  
Ուր չես դիտեր ճանչնալ մարդ  
Ո'րն է բրասան ո'րն է վարդ .  
Ուր կը փայլին հաւասար  
Թոռմածերեսն ու պայծառ .  
Խելքով քսակով մեծ քօքօզք  
Երիտասարդ զրդապօզք ,  
Դարձուր մեղի մեր թագուկ  
Դարձուր ըզքարդ մեր փափուկ .  
Զըլլայ աւրին գոյն ու հոտ  
Քո մայիթապք դարշահնոտք ,  
Որ ծընանի զազիր բոց

Կանթեղ եւ մուխ դըժոխոց :  
Բայց Թագուհիդ, թէ մօտ չես  
Սակայն մաղթանք հասնին քեզ .  
Ժամանակէն միշտ անմաշ  
Էլլայ կենաց քո խումաշ .  
Մասդ անպուղ ւ' ամուրիկ ,  
Երջանկութիւն քեզ էրիկ .  
Որդիք քո խինդք ի վայել  
Կոչունք , ծիծաղք և պարել .  
Միշտ ի քիլերդ բերկրարար  
Լեցուին անուշք և շաքար .  
Բայց մուկերէն անպակաս  
Արոնց առջինն եմ գիտնաս .  
Ողջոյն յինէն առ թովիչ  
Սամանճեան մեծ Մկրտիչ  
Եւ առ Տիկին Սերէնա ,  
Ահ , զի՞ սըրտիկս երէ նա .  
Զոյգ Գէորգայ ողջոյն տամ  
Որ մէկմէկու չեն նըման .  
Եւ առ օձիկ՝ Պետրոսիկ  
Շէքեր սուրաթ Աճէմիկ .  
Եւ զՄարիամիկն ողջունէ .  
Որ չեմ գիտեր ինչ կ'ընէ .  
Լուցիքան ալ կ'ողջունեմ  
Որ չ'եմ գիտեր ինչ ըսեմ :

## Զ Օ Ն<sup>(1)</sup>

Սիրու քո քըրով սիրով ցնծայ  
Քեզ խրկելով այս փոքր ընծայ,  
Ժամանակին ի դառն փորձ  
Գիտեմ մաշի իմ ձեռագործ.  
Յայց սէրն որով զայն հիւսեցի  
Անմաշ յաւէտ մընայ պիտի :

1867.

Թ. Հ.



(1) Այս սիրուն փոքրիկ քերթուածը եր պատմութիւնն աւնի. Տօքի. Հեքիմեան երբ բժշկական ուսանող էր, Փարիզի մէջ, եր քոյրը Օր. Թ. Հեքիմեան (այժմ Տիկին, Յ. Էմին) փափաքելով նուեր մը ընել իր սիրելի եղբօր, Պէշիկթաշլեանէն ոտանաւոր մը կը խնդրէ, որ սիրով կը կատարէ Օրիորդին ոռաջարկը: Օր. Թ. Հեքիմեան առեղնագործելով զայն մետաքսէ պաստառի մը վրայ, կը խրկէ եր եղբօր: Այս գեղեցկահիւս ձեռագործը ցարդ կը մնայ Տօքի. Հեքիմեանի գեղարուեստական յոյժ շքեղ սալոնին մէջ, որուն պմէնէն թանկագին զարդն է թե քեւս:

Անդրանիկ Տեղոց սիրով ցիւնաց  
Ֆեղ իշխանով այս լինքու ընաց  
Ժամանակով ի դատի լինք  
Լինեած մայր իւր չեռագործ  
Բայց մերև որով զայն հիշուեցի  
Վիճակ յաջու մընաց այսու :

1867

Յ. Ճ.

Մ. Պէտրէստանի մէկ անժիայ բերուածք  
Զեռագործ քանուած Օր. Թ. Հեթիւթեանէ

Խուսանիստեալ Տ. ԺՈՂԵՖէ  
Բերա-Շիշլի



## ՉԵՆ ԵՐԶԱՆԻԿ<sup>(1)</sup>

Ո՞ր մահկանացուն այս երկրի վրայ  
Երջանիկ ժամեր վայելել կրնայ,  
Եւ ո՞րն է այն վարդ՝ ծլած աշխարհիս՝  
Որ ձեռքերուդ մէջ իսկոյն չթումի :

Ո՞հ, չէք երջանիկ, ո՞հ, դժբաղդ Հայեր,  
Մինչդեռ Հայրենիք չէք միսիթարեր :

Թէ մտքով գրկես երկիրն ու երկին,  
Եւ ամէն գաղտնիք քեզ մերկանային,  
Ահճար է քեզ ըլլալ երջանիկ  
Այլ դժխիմ բախտին թըշուառ խաղալիք :

Ո՞հ, չէք երջանիկ, ո՞հ, դժբաղդ Հայեր,  
Մինչդեռ Հայրենիք չ'էք միսիթարեր :

Ի զուր դիւցազունք պատերազմական  
Դաշտերու վրայ կանգնեցին նըշան  
Հազիւ ստացան յաղթութեան պըսակ  
Կորզեց ձեռքերէս զայն մահու հրեշտակ :

Ո՞հ, չէք երջանիկ, ո՞հ դժբաղդ Հայեր  
Մինչդեռ Հայրենիք չ'էք միսիթարէր :

(1) Արտատպուած Արամ Անտոնեանի՝ «Գանձարան», Բարձրագոյն դասընթացքէն : »

## ՍԻՐԵՑԷ Ք ԶԻՐԱՐ (¹)

Ի բաց սրտից ձեզ, եղբա՛րք  
Աստելութիւն, հեռ, նախանձ,  
Ի՞նչ անվայել քան այն բարք  
Որք նախատինք են Ազգաց :

Մի՛ յոյս երբեք տածէք դուք  
Ազատութեան և փառաց  
Ճորքան մըտօք պիղծ, անձուկ  
Զայրացնէք ձեր Աստուած :


ՎԵՐՋ

(¹) Արամապուած Կոչմակ հանդիսին 1913 տարուան 1 թուեն  
Ամերիկա, Նիւ - Եօրք :)

ՃԻՒԴԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ



ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

(անունը անձանօք)



Միքայել  
Ամուսին \*\*\*

Ռափայել  
Ա. ամուսին՝ Ֆուլիկ  
Բ. ամուսին՝ Իսկուհի



Յովհաննես Մարիամ. Մկրտիչ, Կուռնելիոս, Թագուհի  
Ամուսին՝ Եղիսաբէք

Օր. Իսկուհի

Վերջին օտառափղը  
Պետքարար ընտանիքին

Սոյն ձիւդագրական տախտակը պատրաստուած է Անտոնեան  
Միաբանութեան վաստակաւոր անդամներէն՝ Հայր Սահակ Վրդ.  
Մրապեանի ընորհիւ:

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ


Երես

Մ . Պէշիկթաշլեանի մանկութիւնը	1
Մ . Պէշիկթաշլեան՝ ուսուցիչ	7
Օրթագիւղ՝ անցեալին մէջ	11
Մ . Պէշիկթաշլեան՝ դերասանապետ և թատերագիր	20
»      »      ազգային գործիչ	23
»      »      երաժշտագիտ	28
»      »      մեծ հայրենասէր	39
»      »      բանաստեղծ	49
»      »      եղերերգակ	67
»      »      դիւցազներգակ	87
»      »      և սէր	103
»      »      հիւանդութիւնն ու վախճանը	129
»      »      գնահատուած	150
»      »      օտարաց հանդէպ	176
»      »      յիշատակին	183
»      »      անտիպ գործերը	193


## ՑԱՆԿ ՊԱՏԿԵՐԱՑ


Երես

Վերջին կենդանագիր Մ . Պէշիկթաշլեանի	Դ .
Առաջին կենդանագիր Մ . Պէշիկթաշլեանի	48
Մ . Պէշիկթաշլեանի իւղաներկ նկարը	102
Մ . Պէշիկթաշլեանի տունը (Օրթագիւղ)	130
Մ . Պէշիկթաշլեանի Մահարձանը	182
Մ . Պէշիկթաշլեանի մէկ անտիպ քերթուածը, ձեռագործ բանուած	208



442114





T. C.  
GETRONAGAN LİSESİ (ÖZEL)  
KÜTÜPHANESİ

## KİTAP FİSİ Kitabın No. sı :

KITABIN ADI

3/2

Запись о 11. 24/8/1974 г.

